



Կ. ՊՈԼԻՍ. — ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ ԱՐԱՄԵԱՆ  
Ուզուն շաբը — ՇԽԹԻՖ-ՓԱՅԵՎ-ԽԱՆ թիւ 43

91.99

- 61 -

# ՆԵՐՆ


ԿԱՄ

ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՐՀԻ

— ԵՊԵՑՆՈ —

Ի. Ա. ՃԻՍԱՐԵԱՆԻ

A 9656





45354 - 14

## ՆԵՐԱՅՈՒԹԻՒՆ

Ենչ՝ կ'ուզենք ապացուցանել կամ ըսել նոր զոր  
չ'են ցուցեալ կամ զրոցեալ այնքան ոճով կամ  
անոն զրելոց մէջ, որք իմաստից ազբիւրն ցամ-  
քեցուցած եւ հանճարոյ սահմանըն ի ծազս հա-  
սուցած են, յորմէ անդին չ'կայ:

Թէ ի յաւիտենից է ներզործութիւն բարոյ և  
չարին սկզբան, թէ կեանս այս է նահատակու-  
թիւն, որոյ մրցանակն չ'է աստի, թէ ի վախ-  
ճան ժամանակաց Խշան աշխարհիս այսորիկ  
պիտի զայ առ ի կատարած տալ նմին, թէ  
ամենայն ինչ յայտնեն մօտալուտ և անվրէալ  
փոխակերպութիւն կամ աւերած երեսաց երկ-  
րի, յորմէ բնական բարսյական հանգամանօքն  
անհնար է նմին զերծ մնալ . . .

Այս է արդեօք մեր միտք բանին: — Գուցէ:  
և ինչու խորշինք զայերած զայն ի ճակատ այս  
զրոց, յորում պարզախօսութիւն և ճշմարտու-  
թիւն են լոկ յատկութիւնք, առ որս միտ զրոծ  
ենք հասանել:





# ՆԵՐՆ

ԿԱՐՄ

ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱԲՀԻ



ՄԱՍՆ Ա. — ԱՐԵՒԵԼՔ

—

ԳԼՈՒԽԻ Ա.

ԲՈՒՄԷԼԻ ՀԻՍԱՐԸ

Անատոլուի եւ Բումէլիի Հիսարներն կամ  
բերդերն , Վոսփորեան կրծին կրկնակի ա-  
փանց վրայ կանգնելով , անոր ասիական ու-  
եւրոպական ծովեղերաց կը տիրեն իրենց  
լայնալիստ աշտարակներովն , հաստաշէն  
մարտկոցներովն եւ թանձր ու սեպաւոր  
պատնէշներովն , որոց դրեթէ ոտքն թանայ  
ծով եւ ստուերագիծն կը նկարէ իր ողորկ  
երեսաց վրայ իբր ի հայելոջ արծաթափայլ:  
Այս երկու ամրոցներն , իբր կէտք միութեան  
ընդ մէջ երկուց աշխարհաց , արաաքին երե-  
ւութով իրարու յար եւ նման , միօրինակ

սպիտականերկ եւ միաձեւ դործ ճարտարա-  
պետութեան , կարծես թէ ժամանակաւ մի-  
ակ յատակի վրայ իրարու քով շինած , յետոյ  
ջուրց յորդութիւնն զանոնք իրարմէ բաժ-  
նած ըլլայ . Կարծես թէ դարձեալի հաստա-  
տութիւն այս կեղծեաց , երբ ճամբորդ մը  
Վոսփորի մէջ նաւարկելով , անոր օձապառյա  
շրջաններն ոլորէ , այն ատեն այս բերդերն  
յաճախ իրենց դիրքն իրը մոգական դաւա-  
գանաւ փոփոխելով , երբեմն իրարու կցելով  
ու երբեմն լերանց ետեւ ծածկուելով , զար-  
մանալի յափշտակութեամբ կը խաբեն զայս .  
Հոս տեղագրական ստորագրութենէ մը  
զգուշանալու համար , պատմական տեղե-  
կութեան մը մէջ ի հարկէ սլիտի մտնենք :  
Արդեօք մին քան զմիւսն ընտրելագոյն է ,  
եւ յերկայնարանութենէ խուսափելու ատեն ,  
շատիստութեան մէջ չե՞նք իյնար : — Մեր  
ընելիքն այն է որ ըստ կարի կարծ կապենք :

Ի վերջ ԺԴ դարուն եւ Կոստանդնո-  
պօլսոյ առմանէն կէս դար առաջ , Երլար-  
ըլմ Սուլդան Պայազըտ , Երեւելի եղած իւր  
աշխարհակալութիւններովն , շինած էր . յա-  
սիական ափունս նեղուցին , Անատոլուի

բերդն, իրը սպատնէշ եւ պահանորդ առաջապահ ասխակողմեան դաւառաց իւր նորածաւալ տերութեան, որ յԽկոնիոյ յԱղբիանուպօլիս, յետոյ դէմ յանդիման մայրքաղաքին Յունաց հասեր էր, արծուէնման խրոխտալով եւ խորտակելով իւր արշաւանաց դէմ կանդնած ամբարտակներն, Բիւզանդեան կայսերը ահուդողի մէջ դիտող եղան այս յանդուդն եւ ահաւոր սպառնալեաց, Պատերազմի յեղյեղուկ բազդն չեղեւ օգնական գուտող նողատակի աշխարհակալին այնորիկ, որ ԱԷնկ-Թիմուրի վանդակին մէջ իւր կեանքն կնքեց: Յիսուն տարի ետքը Յաթիհ Սուլդան Մէհմէտ շինեց առ ափն հանդիպակաց յարեւնման ուրիշ բերդ մը, եւ այս երկու ամրոցներն, մին ընդ անուամբ Ախղէլձէ Հիսարի, այն որ յասխակողմն նեղուցին, եւ միւսն Պօղազ-Քէսէնի, այն որ յԵւրոպա, կանդնեցան աստի եւ անափ, իրը կոթողք արշաւանաց Օսմանեան պետութեան, ինչպէս երբեմն Հերակլի արձանը յԱրիւլէ: Երլարրը եւ Յաթիհ այս բերդերուն հիմունքն ձգելով այն տեղ՝ ուր ափունք առաւ եւ քան այլ ուրեք իրարու մեր-

ձակից ու կրծին ամենանեղ եւ անձուկ վայրն կը յարդարեն, ուր Դարեհի երեք հարիւր լսատերն վշրեցան եւ անոր ահարկութանակն խորասոյզ կորաւ, կարծես թէ միտ դրած էին կանգնել զամբարտակս առաջին կցորդութեան միանգամայն եւ առաջին մախանաց ընդ մէջ Ասիոյ եւ Եւրոպայ, որոց հետք լցնեն դէջս Նորոյ Պատմութեան :

Աւանգութիւն է, ի պատճառս առողջարար օդոյ Բումէլի Հիսարին, թէ Ֆաթիհ Մէհէմէտ այն տեղէն եղան մորթի մը տարածութեամբ ուղած ըլլայ ի Յունաց կայսերաց, եւ յետոյ այս մորթն յանօսրութիւն բարակ չուանի կտրելով, հասուցած ի տարածութիւն շրջապատի բերդին, Դարձեալ կ'աւանգեն թէ քանի մի տուն Հայ դաղթականաց բնակութեան տուած է Սուլդանն ի Բումէլի Հիսար, յորմէ անուանակոչութիւն այս դերդաստանաց մինչեւ ցայսօր, Ստուգիւ գիտենք թէ յայս Հայոց սերնդոց շատերն այգիք եւ ձկնարանք ունէին այն տեղ, զոր կհաստատեն այս օրուան բնակչաց բարքն եւ ունակութիւնք հինօրինք : Ստոյգ է դարձեալ թէ այս Հիսարի օդոյն

բարեխառնութիւնն դրեթէ եղական է : Խոկիր ամփիթատրոնական դրից, ծովահայեաց ամարանոցներուն, յարածուփ ծովուն եւ ծովամերձ հովանաւոր շիրմաստանաց վրայ ոչինչ կը խօսինք : Այս գերեզմանաց համար է որ կ'ըսէ հանճարեղ մատենագիր մը, Թէոփիլ Կոլթիէ, թէ « Այս տեղ մեռնելու մարդկը ցանկայ : »

Տեղիք, ինչպէս մարդիք, ինչպէս ամենայն ինչ, նախասահմաննեալը են, է որ ի հեշտութիւն եւ է որ ի տրտմութիւն, ոմն ի վայելս, այլ ոմն ի զրկանս : Այսպէս այս մարտկոցն ի սկզբանէ անտի թշնամանաց եւ արիւնհեղութեան սահմաննեալ, յետոյ մահապարտաց բանտարկութեան տեղի եւ սպանդարան եղեւ, այնպէս որ հոն մտնողն ողջամբ չ'էր ելներ : Պօստանձի Պաշիին ցոկանսաւքն լրցեալք այս գատապարտելովք, մերձենսային ի ծովեզր Ռումելի Հիսարի, ուր կ'ելնէին այս թշուառականք կապեալ ձեռօք յետս եւ անրովք յոտս, եւ մոնէին ի գետնափոր բանտս ամրոցին, ուստի գիշերով զիրենք գուրս կը հանէին պարան ի փող խղդելու եւ երկան ի պարանոց ի ծով նետելու հա-

մար : Շատ անդամ այս ծովափունք , բայց  
մասնաւորապէս յունական խռովութեան եւ  
Ենիչերեաց կոտորածին ժամանակներն ,  
սոսկալի արիւնհեղութեամբ պղտորեցան ,  
եւ խեղդաման դիականց բազմութիւնն  
իրարու վրայ դիզած եւ արգելած ընդ մէջ  
քարանց ծովափանն , նաւաց երթեւեկու-  
թիւնն կը խափանէր :

Ծովափունք որ աստի եւ անտի պատեն  
շրջանակաւ զկիրծն , ասպարէղ մատուցին  
թիւր առանձնական կամ աշխարհաքարող  
արկածից , որոց յիշատակն անջնջելի դրու-  
մեալ է յանձնիւր քարինս եւ յիւրաքան-  
չիւր կոյտ աւազոյ որ անդ դիզեալ կան ,  
Մարդ կը սոսկայ ի միտ ածել զհեղեղս  
արեան որք ներկեցին զծովս զսյն . յանկ-  
մանէ Պօլսոյ մինչեւ ի կրկին փորձ վերականգ-  
ման նորին , այս է յունական յեղափոխու-  
թիւնն , Ով կը այս պատմել այն դիւցա-  
ղանց նահատակութիւնքն որք զաշխարհ հի-  
ացուցին իրենց անմահական արիւթեամբ :  
Այս կարիճներն կամ Բալիքարներն , ե-  
կեաբք յԱրշիպեղագոսէ կամ յԵսլիքական  
դաւառաց եւ նիզակակցեամբ ընդ ջոկս

Եղերականաց եւ Քլէֆդից, իրենց լայն եւ  
ստուար Ֆուստանելովն, բոսորաներկ առ ի  
շեղ արկեալ ֆէսովն, որոյ փունջք ծածա-  
նէին ի վերայ ուսոց նոցա, եւ ահագին զի-  
նուքն որք զդաշոյն ի եաթաղան զուգէին,  
սքանչացուցին այս եղերքն ի հանդէս դիւ-  
ցազնական քաջութեան : Ժառանգք արժա-  
նաւորք զարմանալի հայրենասիրութեան  
իրենց հարց, դուցէ իւիք նսեմացուցին զայն,  
գերազանցելովքան զնոսին: Զարդ ու բուրդ  
կոտորեալք ի սուր սուսերի, հալածական եւ  
ցրուեալ այս ծովափանց վրայ, ձեռն ի ծնօտի  
յեցեալ ի վէմն եւ իրուն նոճեաց որք հովանի  
առնեն զծով, ուր բեկանին նշոյլք լուսնի ի  
դիշերի, իրենց եղերական երգերովն հնչեցը-  
նէին զօդ, ինչպէս երբեմն Խարայէլացիք առ  
զետս Բարելացւոց: Այս երգերն, որք թէպէտ  
ուամլական ոճով, սակայն չէին օտար ի հան-  
ճարոյեւ հոգւոյ որք ծնան զչոմերոս եւ զՊին-  
դար . լսելի լինէին ի ձայն փողոյ եւ սրնդի  
մինչեւ յաւուրս մեր, Յանկարծ ձայն մի խոր  
եւ խոշոր ընդմիջէր զլութեմիւն դիշերոյ: Պա-  
տուհան մի կամ լուսանցք բացեալ ի շարէ  
ամարանոցաց որք կանդնեալ կան յեզր ծո-

վուն շուրջանակի, պարկ մի ի ծով արկանէր,  
յորմէ ետքը փակէր դարձեալ շտապաւ գու-  
ռըն կամ փեղկ լուսանցքին, Ծով ծածանեալ  
ոստմամբ թանայր եւ ցասմամբ բախէր ըզ  
քիւս սեմոցն ուստի տրցակն արկեալ պա-  
տառած էր զմկանունս նորա, Յետոյ սաստ  
ջրոյն յուղելոյ տակաւ հանգչէր տեղատելով,  
եւ ամենայն ինչ կատարեալ էր... Ով էր այս  
գոնապանն կամ պահակ դիշելոյ, եւ ով  
կամ ինչ էր պարկն ընկլուղեալ ի ծով, Ար-  
գեօք կա՞ն մի անպէտ եւ կարասի անշունչ,  
եթէ շունչ կենդանի ծածկէր ինմա, Գերի  
մի ապստամբ կամ երախայ անտիական, թէ  
սիրահա՞ր մի կամ կրկին փարեալ զիրերօք:  
Ոչ ոք կրնար պատմել զայն, բայց միայն որք  
միանգամ սովոր են խորհել եւ ի միտ առ-  
նուլ բռնակալութեան եւ սրտի բռնադա-  
տութեան չարիքն, որք այն ատեն միահեծան  
իշխանութեամբ տիրապետէին ի մայրաքա-  
զաք անդը :

Խակ արդ, 18.. Փրկչական թուականին,  
դիշեր մը Հիսարին ստորերկրեայ դրունք  
բացան եւ մէջէն չորս հոգի ելան, որոց եր-  
կուքին ձեռքերն պրկած եւ ոտքերն շղթա-

յակառ էին, ըստ օրինակի մահապարտից, իսկ միւս երկուքն, որ ասոնց թեւէն բռնած կը տանէին, Պօստանճիին դահիճներէն էին: Հասեալ առ ավն ծովուն, պարանն անցընելով ի պարանոց միոյ ի մահապարտաց, քիչ մը տտեն տարութերիւ շարժեցին զնա ինչպէս երախայ մը զոր կ'որորեն: Յայսմ տատանմանէ տակաւ արագութիւն առած, մահապարտն սլացաւ ի ծով . . .

Ահեղ ճղփիւն մի լսելի եղեւ ի մեջ խաւարին, եւ ծովուն հերձեալ ջրերն ուռուցմամբ դուրս ժայթքելով, թացին մինչեւ ի կոխան ոտից դահճացն, որք պահիկ մի իրենց քըրտունքն որբելով կենալէ ետեւ, իբր ի ստուգելթէ ծովս իրօք կլլած էր իրենց ձգած որան, պատրաստեցան նոյն գործողութիւնն կատարելու միւս մահապարտին վրայ:

Յանկարծ նաւ մի եռաթիւ մերձենալով ի ծովեղին շտապաւ, ահեղ մարդ մը ելաւ մէջէն, որուն տեսքն խաւարային հանդիսին դերասանքն կասեցոյց եւ անշարժ կանգնեց իբր զվէմս շիրմաց: Այս մարդն էր ինքն անձամբ Պօստանճի Պաշին, զահադին խոյրն ագուցեալի գլուխ: Ինչ էր պատճառ յայ-

նրմանակնեղալ պահու երեւմնն նորին . ոչ  
ոք կընար գիտնալ զայն , եւ իւր սպացք սո-  
վոր էին ամեն ժամանակ յանսպատրաստից  
զինք տեսնելու եւ առանց հարցափորձի եր-  
կիւղածութեամբ կատարելու անոր հրաման-  
ներն , Նրկու մարդոց նշան մը տալուն պէս ,  
մնացեալ մահապարտն հետ առած , մտա-  
գարձեալ իւր նաւակին մէջ եւ մեկնեցառ  
փութանակի յափանց Հիսարի :

Այս ամենն խոր խաւարի մէջ անցաւ ,  
եւ այս գիշերային տեսարանին օտարուի  
վկայք չեղան , Այնուհետեւ ոչինչ զյուռ-  
թիւն վայրացն ընդմիջէր , եթէ ոչ գերեզ-  
մանաց յաղթ նոճիներուն մէջէն վչած հողին  
որ անոնց բարձրարերձ դլուխներն շարժելով  
կարծես թէ անդադար կը յորդորէր այս  
գարաւոր սղաւորքն յանմլսիթար մշտամը-  
ռունչ հեծութիւնս :

ԳԼՈՒԽ Բ.

ԳՈԳ ԵՒ ՄԱԳՈԳ

Նըրկիրն որ ընդ մէջ երկուց աշխարհաց եւ  
ի միջառվայրի կրկնակի ծովուց տարածեալ է,  
եւ անուանեալ կոչի Հայաստան, Նւրոպից  
մերձաւորագոյն եւ Ս.սիոյ հնագոյն գաւառն  
է: Այսայինի հանդամանօք հանդերձ եւ  
պէս պէս ջանիսք խուզարկոթեանց, մնայ  
գարձեալ մին իյոյժ անծանօթից եւ անմա-  
տոց աշխարհաց: Ինչ՝ պատճառ այս օրի-  
նակ օտարութեան եւ ամսյութեան: Խոր  
լեռնայիննեւ հեռածովեան դիրքն, հազորդակ-  
ցութեան դժուարութիւններն, թէ մանաւանդ-  
այն հինաւորց թմրութիւններում կայ բնիկ  
ժողովուրդն: Գուցէ: Սասցէ որ սա է եր-  
կիր մի անհերկ եւ անյարգար, ուստի կար-  
ծենք թէ պիտի ծագէ օր մը լոյս անվիճել  
յուսումն ազգաց եւ լեզուաց հին և նոր  
տիեզերաց: Խոր անհուն աւերակներն, ան-  
պադրում որձաքարներն, հրարխաթաղ յա-  
տակներն եւ հիմնայատակ քաղաքներն . շէն-



քերն ու շիրիմներն հետազօտով թեան անբառ  
եւ պահծալի գանձեր ծածկեն, զորս ոչ ոք  
գիտաց մինչեւ ցայսօր ըստ արժանուոյն  
վերածել կամ վերծանել, եւ զոր հայ Գրոխի  
մը պահեալ է կատարել . . .

Թանձրախիտ պատուարին զորս բնութիւնն  
եւ մարդկային ձեռն միաբան ձգած են ծո.  
վէ ի ծով, ի Կասպից յԵւքսինեանն Պոնտոս,  
մեծ կիսով պատեն զՀայո ի Հիւսիսոյ, որոց  
բնականն է Կովկասու պարն երկայնաձիգ,  
յորում գոռն Ալանաց կամանցը Տարիէլի,  
ուր այսօր Վշատի Քարշազու պահակն է,  
(պահակն Ճորաց նախնեաց): Խակ արուես-  
տակերտն կոչի Տէրագէնս ( Պարրանտ )  
կամ Երկամի գոռն Կախնեաց, Այս  
ահաւոր պատն, որ մեծագոյնն էր յետ  
Զինաց, եւ որուն շինութիւնն Աղեքսանդ-  
րի ընծայի, ձգէր երբեմն ծայրէ ի ծայր  
Կաւկասեան շղթային: Ժողովուրդն որ բնա-  
կեալ է յայնկոյս այս ահազին պատուարաց  
եւ շուրջ այս բարձրաբերձ սարին, անուա-  
նեալ երբեմն Հոնք եւ Ալանք, Եղերացիք  
եւ Արխազք, Սարմատացիք եւ Ակիւթք,  
այսօր կոչի Լազ եւ Լէզիի, Զէրքէզ եւ Ապազ

Թիւրքմէն եւ Թաթար եւ առհասարակ ըլ-  
նակիչք Տաղիստանի , որոց անդադար յար-  
ձակումն եւ արշաւանք անշքացուցին խաղա-  
եւ ոտնակով ըրին զշայաստան : Այս վայրի  
եւ խժական դռոհքն , յետ աւերելոյ եւ  
քանդելոյ իրենց ոտից առաջի կանգնեալ  
ամբարտակներն եւ սփռելոյ զերեսս երկրի  
ահիւ եւ դողաթեամբ , տեղի տուեալ ան-  
հետացան ընդ դրամբն ընդ . որով հօրդան  
տուած էին , Առ է Դուռն Երկաթի ուստի  
դարձեալ պիտի դան ի վախճան ժամանա-  
կաց ընածինչ առնել զազդ մարդկան եւ կա-  
տարած տալ ընդհանուր տիեզերաց :

Աւանդութիւնք որք սրբազան Գրոց հետ  
միաբան հաստատեն զայս , Գոգ եւ Մագոգ  
անուանեն զխուժագուժ աղինս ի ձեռն որոց  
պիտի կատարի այս աւերածն : Խնչ եւ իցեն  
առասպելախսառն կեղծիք որ այս առանդու-  
թեանց մեջ յօդեալ են , շատ ինչ է ճշմարիս  
զոր խոհական մտաց հնար է խմաստասիրել .  
Հաւանական է թէ երկոտասան ազդքն  
Յայտնութեան եւ եօթանասունք կուրանին  
եւ քառասունք Տէրակէնտնամէին ոչ այլ  
ինչ են բայց խոկապէս Ճինկիղեան հրոսակքն ,

որք ի Փ դարեւեւ այսոր , ծագեաբը ի լեռանցն  
ոյնացիկ , ասպատակեցին ընդ ոլորտս երկրի .  
Գարձեալ օրէն է կարծել , այլոց հետ , թէ  
կողն եւ Մադոգ , որուն աղաւալութիւնն է  
Աճուճ Մաճուճ ռամկական կոչումն , համա-  
նուն է ընդ Դեռաքրիստոսին կամ որ նոյն  
է ընդ Եեւին , որուն դալուստն նշանակ է ;  
կատարածի աշխարհիս : Բայց թէ երբ եւ-  
տառի եւ որով եղանակու , գուցէ սպարզել  
յաջողեացին զիմնդիրքս զայսանիկ յաջորդու-  
թիւնք առաջիկայ գրոյս :

Յայսկոյս Տաղիստանի կուսակալութեան  
եւ Ելակրուսեան սարին , բարձրաբերձ լեռանց  
մէջ կ'երկննաց այգեւէտն Գարապաղ , դըլ  
խաւոր նահանդ . Ուռսիական Հայաստանի ,  
շինեալ ի հին նահանդայն Սիւնեաց եւ Ար-  
ցախու եւ յաւելեալ իստացուածու Ուռսից  
որք ի սկզբան դարուս տռան ի Պարսից :  
Այս դաւառն , որ մի ի բարդուաճադունից  
էր հնոյն Հայաստանի իւր արդաւանդ հո-  
գովն եւ բնակչաց քաջութեամբն , յեւաց  
մին իյոյժ նեղելոց եղեւ յերեսաց Աղ-Գո-  
յունլու եւ Գարտ-Գօյունլու հակառակորդ  
ցեղիցն : Մօտ առեններս , Պարսիկ խանե-

րու եւ Երկար ժամանակ Տաճիկ Աղապէկ-  
ներու յափշտակութեանց նիւթ ըլլալէ ետ-  
քը, Հայ Մէլիքներն չկրնալով դլխովին ա-  
սոնց դիմակալել, Ուսւսիոյ հովանառու-  
թեան ներքեւ աղասատանեցան : Եջբ Աղգա-  
յին պատմութեան, որոյ վերբերին անցրս  
այսոքիք, ունին աւանդել դայնս, զօրս չէ  
տեղւոյս մի բատ միոջէ յիշատակել : Այսու-  
հետեւ Երկիրն հանդիսատ առեալ ի յարածուփ  
խոսիութեանց եւ յարիւնահեղ պատերազ-  
մաց, Նահարասայ եւ Նատրքշահի աւերակ-  
ներուն վրայ եւ Զուզայի ճոխ փլատակաց  
մօտ, ամբարձաւ Փանայ խանի հիմնարկեալ  
քաղաքն որ է Շուշի, եւ որն որ բնակչաց աշ-  
խոյժ բարքովն եւ հանճարեղ դործունէու-  
թեամբ անշուշտ լաւագոյն ապաղ այի սահ-  
մանեալ է : Մեծ կէս այս բնակչաց Երկիրին  
հշակութեան զբաղեալ, միւս կէսն ի ողաս-  
ճառս տուրեւառիկ վաճառաշահութեան,  
Պարսկաստանի, Վրաստանի, Տաճկաստանի  
մէջ եւ մինչեւ յԵւրոպա անթուլ Երթեւե-  
կութեան պարապեալ է :

Մի օմն ի Մէլիքացս յիշատակելոց, որոյ  
անուն էր Ներսէս, յառաջ քան զտիրելն

Ոտւսաց ի կողմանս հիւսիսային Հայաստանի  
նեղեալ ի Պարսից հարստահարութեանց,  
անց ընդ Թերեք եւ ընդ սարն Էլսլրուսի եւ  
Եմուտ իսահմանս Տաղիսթանի, ուստի միտք  
ունէր իջանել ի Անը ծովեւ դադիթել ի Տաճ-  
կաստան : Հասեալ ընդ մէջ կրկնակի դրանցն  
կամ պահակաց զորս յիշեցաք, փոխանակ Տա-  
րիէլի ճամբան բռնելու դէպ իյահեակ, յաջ  
կողմ դէպ ի Տէրպէնտ խոտորեցաւ, անել  
եւ մացառուտ ճանապարհաց մէջ: Իրի-  
կունն վրայ հասեր եւ մութն կը տարածէր  
երկրիս վրայ: Խորառուբորդ ու գիճին եր-  
կիրն եւ աշնանային եղանակի ցուրտն, որ  
այս լեռնային դաւառաց մէջ ձմեռն կը  
փութացնէ, ձիուն շունչը կտրելու եւ ոտքն  
արդիլելու չափ բաւական էին, Միւս կող-  
մանէ վայրի գաղանաց եւ լեռնարնակ հինից  
երկիւղն ստիպեցին մեր ճամբորդն ձիէն  
վար իջնելու եւ դադարելու դիշերն ի  
բուն ի ծերապս քարանց որ ի ստորոտ կո-  
ղից Էլսլրուսի անձաւացեալ են: Այս  
անձաւքն էին ճիշդ յելս նեղ եւ անձուկ  
անցից որոյ ծայրն հանէր ի Տէրպէնտ:  
Ճանապարհորդն յետ հրազէնն իրեն քով

զետեղելոյ , ծխափայտն լցոց եւ լու ցկի մը  
վառելով սկսաւ ծխել յեցեալ ի կոյտաքա-  
րանց որ առ նմա էին . Ելոյս լուսնին երե-  
ւելոյ ի բարձանց Մզինվարի եւ Գաղպէքի ,  
հեռուանց սեւ բիծ մի նշմարեց որ երթա-  
լով աճէր եւ մերձենայր առ նա : Քիչ ատե-  
նէն այս բիծն զոր Տարիէլի ճամբուն լրայ  
նշմարած էր , ձիտորի մը կերպարանքն ա-  
ռաւ . յետոյ ուրիշ մը , յետոյ այլ երեք ձի-  
տորներ , ընդ ամէնն հինգ սպառազէն զի-  
նեալք , որոց երեւոյթն ոչ զինուորի էր , ոչ  
վաճառականի , ոչ հասարակ ուղեւորի . . .  
Հասեալ ի ձիգ մի հրացանի , առաջնորդ  
գնդին , որ եւ գլուխ թուէր նմին , զոչեց ,  
— Գոգ եւ Մագոգ . . .

Նոյն միջոցին հինգ կապար մէկտեղ ոլա-  
ցեալ զարկան ի վէմն որ օտարականին վահան  
եղած էր :

— Կոշաք , դոչեց Մանուկ Պէյին պէս ,  
ու հրազէնն յափշտակելով , ցաթկեց տե-  
ղէն եւ անհնարին արագութեամք վազեց  
վար ուր գուռն էր պահակին Ճորայ , ընդ  
որ անհնար էր անցանել բայց մի առ մի  
վասն անձկութեան տեղւոյն : Հոն կանգ -

Նեալ անվեհեր եւ անշարժ , հրացան ի ձեռ-  
ովն , արդեւ զանցս ճանապարհին , եւ այս  
նոր Աեւոնիգէսն ի Թերմորիլս կաւկասու ,  
ոչ ինչ ընդհատ ի նմանէ սպառնալից եւ ա-  
հարկու էր ի տես : Մի ոմն ի խմբակէն խը-  
րովստալով յառաջ մղեց ձին . իսկոյն կեն-  
դանին գնդակահար տասլալեցաւ ի գետին :  
Երկրորդն ի հինից չեղեւ աջողակադոյն քան  
զառաջինն , եւ օտարականին սուրն յետ մը-  
խելոյ ի կող նորին , մնացեալ գունդն աճա-  
պարեց ի փախուստ :

— Մելիք Ներսէս , դոչեց գնդապետն  
այս զարմանալի հրասակին , յուշ լիցի քեզ  
գոդն եւ Մադոդ . . .

Երկրորդ օրը , ճանապարհորդն անվտանգ  
ճամբան շարունակելով , հասանէր յեղը Պոն-  
տոսի , ուստի նառ մը հեծնելով , ելանէր  
յանդորր ի Կաստանդնուալօլիս :

Խակարդ , մէկդի թողունք սորա հետոց ըն-  
թացակից լինելու բաղձանքն , եւ ջանանք  
լոյս մը ձգեւ ի վերայ սկզբան եւ աղքերաց  
այս մախանաց որ Ներսիսի դէմ յարսցա-  
նէր զոսօխն զայն անհաշտելի : Բայց առ ի  
խելամտութիւն սորին , հարկ է յետախազաց

տեսութեամբ ելնել մինչեւ ինախընծայ պայմանո ժամանակաց, ուստի բխեն դէսքն զոր կարդաւ զայս վայր պատմեցինք:

Յայսկոյ Միջագետաց եւ ի ծայր Փորտն Ասիոյ, մէկ կողմանէ Տաւրոսի դօտեաւ շրջապատեալ, միւս կողմանէ Միջերկրականսւ սլարսիակեալ երկրին մէջ, ի սկզբան ԺՈ. դարու, ափ մը գիւցաղունք, իջեալք ի լերանցն որք այն դաւառաց պատուարքն էին, եւ հալածեալք ի բնիկ հայրենեաց խրեանց որք օտարին լծոյն տակ հեծէին, ապաստանեցան ի ծերակս եւ ի ծմակս անառիկ վայրացն այնոցիկ, ուստի Ավլիկիոյ թաղաւորութիւնն ծաղեցաւ, Այսպիսի օտար եւ խորդութորդ երկրի մէջ, չորս գիւնմեծամեծ տէրութեանց եւ ահաւոր թշնամեաց սպառնալեօք պաշարեալ, զարմանալի դործ քաջութեան մի է, որուն նման գոցէ պատմութեան մէջ չկայ, որ այս սակաւաթիւ եւ յանդուգն փախըստականք կարենան հմն հաստատիլ եւ դարերով գիւմակալել անընդհատ արշաւանաց եւ յարատեւ յարձակմանց յունական եւ խժական զօրութեանց, Ասոնց կարդն էին Ակոնիոյ կամ Ռումի իշխանութեան եւ Ե-

գիպտոսի Սուլդաններն , Թաթար խաներն ,  
կամ Մողոլեան հրոսն այն զոր յարուցին ձին-  
կիզ խան եւ Հիլակիւ , եւ որուն դէմ փշրե-  
ցան Պարսից եւ Հնդկաց եւ բոլոր Ասիոյ  
ճամբարքն , Յետ երկար եւ արիւնահեղ պա-  
տերազմաց , Հեթում թագաւոր դաշն սիրոյ  
կոեց այս երեք պետոթեանց իշխանաց հետ ,  
որոց անուանք էին Ալաէտտին Գէյդոպատ  
Սուլդան Խլոնիոյ , Պիպար Բունտոքտար Ե-  
գիպտոսի եւ Մանկու խան Թաթարաց , Բայց  
այն որ աւելի հետաքրքրութեան արժանի է ,  
այս վերջնոյս հետ կռած դաշնց պայմանքն  
են , զոր աւանդեն Կիրակոս եւ Հեթում պատ-  
միչ եւ Կալանոս եւ այլք , եւ մօտ ատեններս  
գտնուած արարացի լեզուաւ թղթակցու-  
թիւնք Հայ Թէքֆուրին ընդ իշխանացն այնո-  
ցիկ : Այս պայմանագրութեան համեմատ ,  
խանն եւ թագաւորն սերտ միութեամբ պըն-  
դեալ , յետ վանելոյ եւ խորտակելոյ զզօրու-  
թիւն Սարակինոսաց , իրարու մէջ պիտիքաժ-  
նէին Ասիոյ եւ Եւրոպիոյ կամ Տաճկական եւ  
Քրիստոնէական իշխանութեանց տիրապե-  
տութիւնն : Ժամանակին յեղաշրջութիւնք եւ  
տարաժամ մահ իշխանացն չ'եղեն ձեռնոտու

այս նպատակիս գործադրութեան , որ գուցէ  
երկրագունուիս երեսն եւ ներկայ կացութեան  
պայմանքն բոլորովին փոխած պիտ'ըլլար .  
Սակայն Եմիրք ապստամքեալ նուազեցու-  
ցին Աելճուքեանց զօրութիւնն , որ փեռեկ-  
տեալ հերձաւ ի զանազան իշխանութիւնս ,  
յորոց մին Օսմաննըրի : Բայց Մամլուքներն  
զօրացեալք յԵղիպտոս , շատ վասեցին  
Ռուրինեանց , մինչեւ որ Եշրէֆ Շապանըըո-  
նեց զԼեւոն վերջին ու դերի տարաւ : Այս  
արկածիս նախորդ եւ հետեւորդ պատա-  
հարք շատ ծանօթ են առ մինեւ հարկ  
երկրորդելոյ զնոսին , Միայն միտ դրած ենք  
յիշատակել այս տեղ մասնաւոր պարագայ  
մի , որ սերտ կցորդութեամբ կապեալ է ա-  
ռաջիկայ պատմութեան ներկայ եւ ապագայ  
անցից հետ :

Ի ժամանակի յորում Կիլիկեցիք նեղեալք  
յերեսաց Սարակինոսաց եւ ապաստանեալք  
ի ծերպս եւ ի ծագս անմատոյցս , հազիւթէ  
կարէին ապաւէն գտանելի խորշ անառիկա  
Տաւրոսի , օտարական մի որոյ անուն էր Գոգ-  
իշխան(գուցէ Հուիգոն)ի զարմէ Լուսինեանց,  
յետ դաշնագիր լինելոյ թշնամեաց հետ , առ

ի մատնել ի ձեռս նոցա զբերդս Կօրիկոսի  
եւ Այասոյ, իւր դաւաճանութիւնն ծանու-  
ցեալ եւ հալածեալ փախստական եղած էր  
ի կողմանս Նղերի, ուր էր Պաղտին, առ որ  
դիմեալ էր ընդ պատրուակաւ ազգակցու-  
թեան։ Սա այս Պաղտին էր ի տանէ եւ յաղ-  
դէ Պաղտինի (Պատուէն Լուսինեանց), որոյ  
որդին թադաւորեց ի Կիլիկիա ընդ անուամբ  
Կոստանդնի Գ ի եւ եղեւ հայր Անտոնի  
վերջնոյ, ի լուր այս դաւակցութեան Կոս-  
տանդին թադաւորն զրեց առ Պաղտին  
եղբօրորդի իւր, զոր կոչէր ի պաշտօն մարա-  
ջալութեան Հայոց .

\* Կոստանդին ի Քրիստոս Առառած Հա-  
ւատացեալ շնորհօքն եւ ողորմութեամբ նորին  
թադաւոր ամենայն Հայոց, որդի ի Քրիստոս  
հանգուցեալ Պաղտինի մարաջալին, ի պայ-  
ծառ եւ բարի արմատոյն Լուսինեանց.

\* Ծանուցանեմք ամենեցուն որք այժմէք  
եւ որք զկնի մեր դալոց էք .

\* Քանզի որպէս օրէն եւ սովորութիւն է  
թագաւորաց բարեպաշտից ի Քրիստոս Առ-  
առած Հաւատացեալ երանելինախնանցն մե-

րոց եւ մեր , պատուել զամենեանն առատաձիր պարզեւօք , զօտարս եւ զբնաանիս , յԱստուած ային առատաձեռնութեան պարզեւայն որ տուեալ է մեղի վերուստ .

\* Նա ըստ այնմօրինակի պարտ եւ արժան համարեցաք պարդեւել առ . Պաղսին եղրօրորդի մեր , որդի ձուանի , երեւելի իշխանին նղերի , զմարաջալութիւն Հայոց , զոր ունէք ի Քրիստո հանգուցեալ հայրն մեր . եւ հըրամայեմք վարել զայն ի պաշտպանութիւն սուրբ հաւատոյ եւ աստուածապահ աշխարհիս :

\* Քանդի ի վախճան ժամանակաց ըստ տէրունական բանին , յարիցեն ազդք անօրէնք որոց անուն կոչի Գոդ եւ Մագոդ . ի ձեռն որոց գոժեալ է կատարած աշխարհիս եւ կոտորած հօտին Քրիստոսի :

\* Ըստ այսմ մարդարէութեան , մի ոմն ի նոցանէ , որոյ անուն է Գոդ իշխան , որպէս ըեւմք , որ կոչէ անձամբ զանձն սուտանուն եւ անազժան ազդակից մեր , ստորացեալ զհաւատո Քրիստոսի եւ միաբանեալ ընդթշնամիս մեր , խնդրէ մատնել ի ձեռս նոցազդ զեւակն Արքիկոսի եւ Այատոյ եւ զհամօ-

րէն աշխարհս մեր . զոր տէր պահեացէ ի  
փորձանաց եւ իքսութենէ չարարարոյ բան-  
սարկուին :

«Վասնորոյ պարդեւեցաք առ Պաղտին սի-  
րելին մեր զմեր բարձր շքեղս , որ ունենայ  
աղաստութիւն հալածել զնա յաշխարհէս մեր-  
մէ զինքն եւ զիւրեանքն առհասարակ . եւ  
յաղագս առաւել հաստատութեան ձեռնա-  
դրեցաք մերով թագաւորական բարձր ձեռ-  
նադրեաւս եւ կնքեցաք արքունական ոսկի  
վոլովս , ի փառս անեղին Աստուծոյ :

Գրեցաւ ի թուականութեան մարդեղա-  
նալոյն Քրիստոսի յուսոյն մերոյ ՌԴՏԽէ .  
(1547) ի Հայոց մեծաց թուիս ԷջՂԶ . ի ջան-  
երութեան Օշնի ծառայի Աստուծոյ եւ շր-  
նորհողի այտմ վերնագրեալ ոլորդեւացս :

ԿՈՍՏԱՆԻԻՆ ԹԱԴԱՎՈՐ »

Այս դրոյս լուսանցքին վրայ դրուած էր  
կարդաւ , այլեւայլ ժամանակ եւ այլեւայլ  
ձեռքով , ամբողջ ազգաբանութիւնկամ ճիւ-  
ղագրութիւն Պաղտինի տան հասնելով մինչեւ  
ի թուարերութիւն 1770 ամին , յորումնը-  
շանակեալ էր ծնունդն Ներսիսի , որուն

Հայրն յանձնելով որդւոյ իւրում զարձանագրութիւնն զայն, իրը աւանդ ինչ սըրբազան, պատուիրած էր միանգամայն ըլդոց կալ ի սերնդոց վերոյիշատակեալ աղդակցաց իւրոց, որոց թշնամութիւնն դարձոց ի դարս մշտնջնաւորեալ էր :

—\*—

### ԳԱՅԻՆԻ Գ.

#### ԵՐԵՔԻՆ ՍՈՒԼԴԱՆՑ

Առաջիկայ պատմութեան լաւ վերահաս լինելու համար, հարկ է որ կարճառօտ տեսութիւն մ'ընենք նոյն ժամանակին գլխաւոր անցից վրայ որ Մայրաքաղաքիս երեսն յուղեցին, ելլելով մինչեւ 1806 ամս փըրկչական թուականին, յորում թագաւորէր ի կատանդնուազօլիս Առլդան Աէլիմ Գ ի մաստուն եւ փառահեղ ինքնակալն, Այս իշխանն որ իրաւամբ համարեալ է իրը նորոգիչ Օսմանեան պետութեան, սնեալ ի մարզուրոպական քաղաքակրթութեան, անոր հի-

մունքն եղ առաջին ի Տաճկաստան, Տեսնե.  
լովթէ Ենիչէրիներու խառնազամն ամբոփն  
իր դործադրելու ըաւոթեանց մեծ արգելք  
էր, միտ դրաւ այս օրինազանց դինուորաց  
խումբն ջնջելու, եւ այս նապատակու նոր  
սպայից գունդ մը հաստատեց, ըստ մեծի  
մասին սէյմէններէ բազկացեալ, զորոնք եւ.  
բուզական մարդիւ եւ զգեստիւ կարգեց ընդ  
անուամբ Նիզամը ձեսիսի: Աակայն ան.  
դուսպ Ենիչէրիներու եւ նախանձայոց  
Օրինականաց դասերն մեծ դժգոհութեամբ  
տեսնելով այս նորոգութիւններն, սկսան  
դաշտնի դաւաճանութիւն մի հիւսել, որուն  
հետեւանքն Եղաւ զՍուլդան Աէլիմ դահէն  
իջեցնել ու տեղը թագաւորեցնել անոր եղ.  
բօրորդին զՍուլդան Մուստաֆա Դ որդի  
Աօլոտիւլ Համիտի, Ենիչէրիներու խժական  
ամբոփն, ընդ առաջնորդութեամբ Գապագ.  
ճը Օզլուին, աօլատամբութեան զքօշակն  
վերցուց, ու սրաբառը կոխելով, բռնեց զՍէ.  
լիմ եւ Էսկի-Աէրայի մէջ բանտարկեց: Յե.  
տոյ այս աօլատամբներն ամէն կողմն աւեր  
եւ աօլականութիւն սփուելով, ահն ու դոզն  
մայրաքաղաքին մէջ տարածեցին: Կոր Սուլ

դանեւ իւր սախորդին մտաց բոլորովին հակառակ, անոր ամէն կարդադրութիւններն ջնջելով, կըկին հաստատեց իրաց առջի վիճակն, մեծամեծ արտօնութիւնք շնորհելով Եէնիչէրիներուն եւ անպատռէաս արձակ համարձակ թողլովզանսնք իրենց անօրինութեանց մէջ:

Նոյն միջոցին Ռումէլիի բանակին հրամանատար էր Մուստաֆա Պայյաքարտար, որուն անունն, որ ի հայումն թարգմանի Գրօշակիր, տրուած էր նմին իյիշատակ քաջութեանն, որով մինակ յարձակելով թշնամեաց մէջ, անսնց դրօշակին յափշտակած էր, ինչպէս Արքովի քաջազունն : Մուստաֆա այն եղական մարդոց կարդէն է զօրս վերին Նախախնամութիւնն կը զինէ ի կատարումն իր անհասելի խորհրդոց : Նոր զինուորական կարդին միազդեստն հագուած, նեղ վարտիք ու կարճ վերարկ, մէջքն կաշիէ գոտուով սլընդած էր, Ուլիմ Ռուսաց ու Սերմիացւոց եւ մասնաւորակէս Բաղուան Օղլուին դէմ դործածեց զՄուստաֆա, եւ այս քաջ զօրապետն երկար ատեն Սուարովին երկայնմտութիւնն հողնեցոց : Կլոր Ուլիմի անկման :

Մուստաֆա որ այն ատեն կը դտնուէր ի  
բուսճուք, իւր նորընտիր Սէյմէններովն քա-  
լեց շտապաւ դէսլ ի մայրաքաղաքն, ու Եէնի-  
չէրինները ցիր եւ ցան ընելով, մտաւ պալա-  
տին պատուարաց մէջ։ Հօն իւր բարկու-  
թեան շափն լցաւ տեսնելով իւր ողորմելի  
տիրոջ Սէլիմին հատեալ դլուխն զոր արկին  
յոտս նորա, Սպարապետն զԱռուլդան Մուս-  
տաֆայն բռնելով, Սէլիմին տեղ բանտար-  
կեց, եւ անոր կրտսեր եղբայրն թադաւորե-  
ցուց ընդ անուամբ Առուլդան Մահմուտի,

Բայց Ենիչէրիններու ամբոխն դարձեալ  
դժգոհած ու դրդուած, նորէն ոտք ելաւ ու  
նուիրական դրօշն Էժ-Սէյտանի մէջ տնկուե-  
ցաւ, ուր խուռն բազմութեամբ սկսան դիմել  
յիսուն եւ վեցք իրենց խալկիններովն ու կաթ-  
սաններովն, Երկար ու արիւնահեղ կուիւններէ  
ետքը, Ենիչէրիք մերձ էին մտանել ի պա-  
լատն եւ աղատել զԱռուլդան Մուստաֆա,  
երբ Սէրային հաստահիմն ու լայնալիստ աշ-  
տարակն յանկարծ ահեղ շաշմամբ քայլքա-  
յելով, իւր փլատակաց տակ ծածկեց երկու  
Մուստաֆաններու հետ ովազմութիւն արե-  
նախանձ Ենիչէրեաց։

Այսպէս .քիչ ժամանակուան մէջ երեք  
Սուլդաննք իրարու յաջորդելով, վերջնոյն  
պահած էր կատարել զայն զոր առաջինն  
սկսած եւ չէր կրցած ի գլուխ հանել: Սուլ-  
դան Մահմատին գործք շատ աշխարհա-  
հուչակ եւ մեղի շատ մօտ են ժամանակու-  
առ. ի ցինել հարկ այսրէն աւանդելոյ :  
Սնած Սուլդան Սէլիմի արքունեաց եւ  
անոր քաղաքական ոկղրանց մէջ, հանճա-  
րիմաց հնարագիտութեամբ յաջողեցաւ գոր-  
ծադրել տակաւ անոր տուն տուած նորո-  
դութիւնքն : Ասոնց գլխաւորն եղաւ ընա-  
ջինջ բարձումն Ենիչէրեաց, որոնք դադա-  
րական խոռվութեան անշէջ վառարան մի  
եղած էին ի ծոց Մայրաքաղաքին :


Պայրաքտարն հաւատարիմ խորհրդական  
մի ունէր, որուն անուն էր Ներաէս, որ  
ինչպէս պատմեցինք, Պարսից հարատահարու-  
թիւններէն փախչելով դադթած էր ի Պօլիս:  
Այս խոհեմազարդ Հայազգին, որ ի սեղա-  
նաւորութենէ ի խորհրդակցութիւն ելած  
էր իւր իմաստութեամբ եւ զգօնութեամբ,  
Մուստաֆային մեծամեծ ձեռնտուութիւնք  
մատուցած էր թէ արդեամբք թէ խոր-

հըրդով, ինչպէս Մանուկ Պէյ առ Թրանիք-լին : Ուստի եւ Պայրաքտարն չափաղանց կը սիրեր զնա, եւ անոր ամեն խնդիրքն առանց իրեք ժխտելոյ կը շնորհէր, որով սա ձեռքն. հաս եղաւ, չառ մահապարտք եւ յան-ցաւորք ազատելու ի պարանէ կամտապա-րոյ : Ի թուոյ սոցին էր Հիւսէյին անուն փատորն որ, յետոյ եղաւ Աղա Հիւսէյին Փաշա, հրամանատար Ենիշէրեաց առ Սուր-դան Մահմուտիւ : Սա ձերբակալ եղած գա. պաքճին դաւաճանաց հետ, յանդարձ դա. տակնիք մահու վճռեալ էր, երբ Ներսէս, դժացեալ ի նա, խնդրեց շնորհել Պայրաք-տարի զկեանս նորին, որ եւ փութանակի պարզեւեցաւ : Այնուհետեւ Հիւսէյին զըլ ջացեալ, նորոյ կարդագրութեան եռան-դուն համախոհներէն մէկն եղաւ, եւ պատ-րաստ էր յամենայն ժամու հատուցանել զհաւաստիս երախտագիտութեան խրոյ առ Ներսէս, որում պարտէր զկեանս իւր :

Սուլդան Մահմուտի թագաւորութեան տարիներն նշանաւոր են Ալի Փաշային, Մէտ-Ալիին եւ Յունաց ապստամբութիւն-ներով, որոց հետ սա անդադար կռուելու

առիպուեցաւ եւ զորոնք չկրցաւ խոպառնուածել։ Յաւելի սոսա Ռուսիոյ տհարկու սպառնալիքն եւ անթուլ պատերազմն , որ Անդրիաննուազօլսոյ դաշամբ վերջացաւ , Սուրբան Մահմուտի պայյազատութեան ժամանակն է մի ի խրթնագոյն եւ բազմակնճիռն ժամանակաց որք Օսմանի հարատութեան էջերն կը նսեմացնեն։ Շատ անպարտ գլուխներ զոհ եղան այս պարագայից , որոց մասնակցութեան կասկածոյ տեղի տուած էին։ Ի համարի այս անմեղաց էր եւ Ներսէս , որ Պայրաքտարին մահուամբ անպատսպար մնացեալ , իւր թշնամեաց նախանձու գրդիուեղած էր , որք ամբաստանեցին դինքն առ Մահմուտ իրը լրտես Ռուսիոյ եւ տէրութեան դանձուց յափշտակող եւ մատնիչ։ Այս ամբաստաննութեան գլուխ էր Լեւոն անունով մէկն , որուն վրայ յետոյ սղիտի խօսինք : Քարձրագոյն Գրան ֆէրման մը , այս քրէտկան յանցանքն հաստատելով , կը դատապարտէր դ'Ներսէս ի մահ , իւր որդւոյն հետ , որ հնգետասահումեայ դոլով , իր հօր դաւաճանութեան դործակից սեպուած էր : Այս վճռոյն դործադրութիւնն էր այն զոր

սպատմեցինք Նախորդ՝ գլխոյն մէջ, յորում  
երկու մահապարտաց այն որ արկաւն ի ծով,  
Էր Ներաէս, Խակ թէ ինչ հրաշխք զերծաւ  
յանիրէպ մահուանէ միւսն որ էր որդի նո-  
րին եւ զոր Պօստանձի Պաշին առեալ տա-  
րաւ իւր նաւակաւն, զայն սլիտի սպատմենք  
առաջիկայ գլխոյն մէջ :



Digitized by srujanika@gmail.com

ԵԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԱԶԻՉ

Խւսկիւտարի նոճիաշատ բարձանց վրայ,  
դրսուանց համեստ տեսքով տուն մը կար,  
ուր կը բնակէր Յարութիւն Գաղէզ։ Այս  
Սուլդան Մահմուտի սիրելին, որուն հան-  
ճարն եւ գործունէութիւնն աշխարհաքարող  
ըրած էին իւր անունն, թաքչելով ի փա-  
ռաց եւ պերճութեան երեւութից, սոսկա-  
կան եւ անշղուկ կենաց մէջ կ'ապաստանէր  
յիւսկիւտար, թէպէտ մինչեւ իւր տան մէջ

թոյլ եւ դադար չտայլը նմին տաղտուկ ըդ-  
բազմանց . Վասն զի ահաւոր թագաւորն ,  
իրաւամբ կասկածոտ իր չորս կողմն շրջա-  
պատող մարտոց եւ պաշտօնատեարց վրայ ,  
իր լայնատարած պետութեան գրեթէ բոլոր  
հոգն ու խնամքն այս հաւատարիմ ծառային  
յանձնած էր . Այս այն սրաշտօնեայն էր որ  
միայնակ տէրութեան ամեն պէտքն , նեղու-  
թեան եւ սովոյ ժամանակ արծաթն ու հայն  
եւ առհասարակ անոր բոլոր երբն ու մուտքն  
կը հոգար . Ուստի եւ իրաւապէս Խնքնակա-  
լին կատարեալ վստահութիւնն ու սէրն ստա-  
ցեր էր , այնպէս որ օր մը ժողովեալ նախա-  
րարց առջեւ ,

— Ով որ , ըստ , ձեր մէջէն Յարութեան  
թշնամի է , նաև իմ թշնամիս գիտեմ ,

Ու մոշտակ հագործուցած եւ ձի հեծ-  
ընելով տարառ իր հետ ի շուկայն ,

Ուստիոյ հետ հաշտութենէ ետքը , անոր  
վճարելի հարկն սաստիկ նեղութեամբ կը  
տագնապէր թագաւորին սիրոն , որուն  
դանձք սպառեալ էին , Ամիրայն որ վարժ  
էր ցասմնական դիմոց նարին , անվեհեր հա-  
մարձակութեամբ մերձենալով առ նա , խո-

նարհեցաւ յոտս Մահմուտի , որ բարկացայտ  
բանիւք եւ տիտանական խոշոր ձայնիւ ,

— «Գնա՞ , Յարութիւն , դոչեց ահեղասասաւ ,  
գուք ամէնքդ առ ոչինչ պիտանացու , դլուխ-  
ներ էք , զորոնք չդիտեմ թէ ինչու կը պա-  
հեմ ողջանդամ» :

— Տէր արքայ , պատասխանեց արիարար  
հաւատարիմ ծառայն , իմ՝ դլուխս մտղ մի է  
առաջի քո . բայց յառաջադոյն խնդրեմ լի-  
ակատար իշխանութիւն տալ ինձ առ ի վճա-  
րել զպարտս Ոտուսիոյ ի գանձուց քոց , եւ  
եթէ քիչ օրուան մէջ ձեռնհաս չըլլամ ; կըտ-  
րէ այդ գլուխն քո սուր սուսերաւ :

Թագաւորին երեսաց տիսրութիւնն փարա-  
տեցաւ , եւ արեւ ծագեց անդ ուր պահիկ  
մ' առաջ ամսդ թանձրամած պատեալ էր :  
Գաղէզին մեծ վարպետութիւնն էր կանխաւ  
դուշակել զպատճառս արքայական ցառման ,  
եւ առանց հարցափորձի կամ վկայութեան  
առ ինմանէ , անոր առաջն առնուլ : Իսկ  
արդ Մահմուտին մտաց վարանման նիւթն  
էր , ինչպէս ըսփնք , Ոտուսիոյ պարտըն , ճի-  
ւալ ահաւոր առ դրունա Մայրաքաղաքին  
խրոխատալով : Նոյն օրն արքունի հրովար-

տակ մի հրամացէք հաստատել յամենայն  
կողմանս Օսմանեան սպետութեան լումացա-  
փոխութեան գործ աստուններ (մուսացիա),  
ուստի ժողովեալ ուկին եւ արծաթ Ոռուաց  
տրուեցաւ, եւ փոխանակ պղնձախառն հընդ-  
հոյն հատեալ ելաւ ի փողերանոցէն։ Այս  
կերպով այս նոր Լավն թէսլէտ ժողովրդեան  
հարատութիւնն կօրծանեց, բայց անտարա-  
կոյս միահեծան թագաւորութիւն մը յան-  
հնարին վտանգէ աղատեց եւ յանվրէալ կո-  
րստենէ փրկեց։

Այսպիսի եւ ուրիշ շատ մեծամեծ ծա-  
ռայութիւններով, Գաղէղ իրաւամիւ արծանի  
եղած էր իւր տիրոջ վատահութեան, Կար-  
գէ դուրս հնարագիտութեամբ ու ժիր գոր-  
ծունէութեամբ վառեալ, իւր ժամանակին  
մարդիքն դերազանցեց հանճարով եւ նա-  
խատեսութեամբ։ Այս ձրբերով է որ իխո-  
նարհ վիճակէ յանմերձելի բարձունս վերե-  
լակեց, եւ որ աւելի գժուարին է, մանա-  
ւանգ այն յեղեղուկ ժամանակաց նկատմամբ,  
կը լցաւ անսասան մնալ անդ, ուր սա-  
կաւք զօրեցին մերձենալ եւ ուստի բաղումք  
գահավէժ դլորեցան զլիսակոր, Ամենածախ

Ժամանակն օր ըստ օրէ մեզմէ հեռացնելու  
եւ ջնջելու վրայ է զհետս յիշատակացս այ-  
սոցիկ . անոր համար դոցէ չէ անպէտ ի դիր  
արձանացնել զվարս եւ զարարս այսպիսեաց  
նշանաւոր մարդկանց , որպէս զի մի գործք  
նոցա ի կարդս անդիր դրուցաց դասելիք  
լինին : Բայց այս պաշտօնն այլոց թողլով կա-  
տարել , մեք ի շար պատմութեան մեր դառ-  
նամք :

Ինչպէս ի սկզբան ըսինք , Յարութիւնին  
բնակած տունն մայրաքաղաքէն եւ անոր  
յարակից շնկոցէն հեռի էր : Խրիկուն մը  
որ օրուան ծանրատաղտուկ հոգերէն հան-  
գիստ առնելու համար , պատուէր տուած  
էր սենեկապան ծառային ոչ ոք ներս ձգե-  
լու , ինք ընկողմանեալ ի վերայ բազմոցի իւ-  
րոյ , միտքն բազմածուփ խորհրդոց մէջ  
կը տատանէր . Այս տան պարզութիւնն նշա-  
նակութեան արժանի էր . բաւական մեծ կակ  
սենեակ մը բոլորովին անզարդ եւ անյար-  
դար , դիմովին զուրկ էր այն ամէն ման-  
րակրկիտ կահ կարասիներէ եւ հաղուագիւտ  
առարկայներէ որ պչըասէր տանտիրոջ մը  
բնաւորութիւն կը յայտնեն : Պատերուն վը

լայ ոչ մէկ կենդանագիր, ոչ սեղան մի կամ  
դրասեղան յեցեալ առ նոսա. այլ մերկ որմե-  
ռով շրջափակեալ տախտակամած մի, միայն  
հասարակ ու թխագոյն գորգով սփռեալ,  
որուն մէջտեղը պղնձի սկուտեղ մը, եւ ա-  
նօր վրայ վառարանի մը կրակն կը ցոլար,  
որովհետեւ դեռ ցրտագին էր եղանակն.  
Անեւակին ճակտի կողմն նմանապէս թխա-  
գոյն պաստեռունք զետեղեալ էին, եւ  
անոնց երկու ծայրն երկու փորբրագոյն բաղ-  
մոցներ, որոց մէկուն վրայ կը նստէր ամի-  
րայն : Ընդհանրապէս այս կամ ասոր նման  
էին կահաւորութիւնք այն ժամանակի տանց  
առ հասարակ, ուր Արեւմնից հնարք դիւ-  
րակեցութեան տակաւին մուտ չէին գտած  
եւ ուր ահն ու սարսափ դեռ դահերէց  
բաղմեալ էր Արեւելից մէջ :

Յանկարծ արտաքուստ ձայն մը լսելի եղեւ  
որ երթալով կ'աճէր ու երկու մարդոց իրա-  
րու հետ վիճելոյ կը նմանէր :

— Յարութիւն, գոչեց ամիրայն ի ներ-  
քուստ :

Փոքրն Յարութիւն, ինչպէս կ'անուանէր  
սենեկապանն, հաւանականարար առ հասա-

կին կարճութեան, արտորնօք ներս մտաւ,  
— Ինչ է այն, հարցուց Գաղեղ, յօնքելն  
կնճռելով:

— Տէր, պատասխանեց ծառայն, Աղա  
Փաշայն է որ զձեղ կուզէ տեսնել անյապաղ,  
եւ զոր ես արգելուի:

— Մտու նայինք, ըստ Գաղեղ, շոկուե-  
լով բազմոցին վրայ:

Նոյն ատեններն Ենչէր աղային, կամ որ  
նոյն է, Պօստանձը Պաշրին այցելութիւնն  
ի տուն մի հասարակօրէն մահու դուշակ էր:  
Խոժոռագէմ մարդ մը, ահագին շուպարայն  
բարձեալ ի գլուխ, ընդ որով թանձը յօնից  
թաւ մազերն դուրս կը ցցուէին, ներս մը-  
տաւ: Բարձրահասակ եւ վիթխարի, հա-  
զած լայն պատմուճանին ծայրերն համնելով  
մինչեւ ինըրան ոսիցն, դեղին կօշիկներուն  
վրայ կ'իյնէին, եւ բաց քղանցից մէջէն վար-  
տեաց արենագոյն կարմրութիւնն դուրս կը  
ցայտէր: Կուրծքին վրայ ահագին զինուց  
զինարան մը Լահոռի դօսւով կը պատէր,  
յորոյ վերայ կը շողային պատեանք ոսկեզօծ  
եւ ականակուռ երախակալք: Սովորական  
ողջունէ ետքը,

— Տէր, ըստու Գաղեղ ծիծաղաղէմ,  
որու գլուխն կը խնդրես հոս :

— Քանի լիցի, սկստասխանեց դահճապետն,  
ուր էր թէ կարենայի փրկել իմ դլխոյս գը-  
նով զայն որում պարտիմ զկեանս :

— Ալ է այն, հարցուց Գաղեղ, շարժեալ  
ի հետաքրքրութիւն :

— Ներսէս եւ իւր որդին, որոց վճիռն  
հրամայէ արկանել ի ծով :

Խլուր այս անուանն, խռովեցաւ հոգի Գա-  
ղեղին, եւ Հիւսէյինն, զոր ճանաչեն ընթեր-  
ցողք մեր, հետ առած, դնաց փութովի պա-  
լատն, Ամիրային թոյլ տուած էր թաղաւորն  
յամէն ժամու համարձակ, վարագոյն քաշա-  
ծին պէս, ներս մտնելու, Գաղեղ թաղաւորին  
ուոքն ինկաւ, որահ մը ետքը դուրս կ'ելնէր  
հրովարտակ ի ձեռքին, որ Ներսիսի եւ որ-  
դւոյն կեանքն կը չնորհէր :

— Շուտ, ըստ առ Հիւսէյին, առ այս  
փրկադիրն ու վաղէ, դուցէ դեռ ժամէ :

Թէպէտ Աղա Հիւսէյին անհնարին արա-  
գութեամբ նաւարկելով, քանի մի վայրկենի  
մէջ հասաւ յեղք հոսանաց Հիսարի, բայց  
անաղան առ ի փրկել զՆերսէս, որ ծով-

ընկեց եղած էր : Բարեբարոյ Անիշերինն  
սիրան փղձկեալ, տարաւ զորդի նորին , որոյ  
ոգիք նուազեալ եւ իրը անզդայ թմբեալ  
էին , ու յանձնեց ապահով տեղ , ուր ամէն  
հոդք եւ խնամք տրուեցան նմին , մինչեւ  
ի կատարեալ զգաստութիւն մտաց եւ մար-  
մոյ պատանեկին :

Այս էր մարդն , որուն ձեռինք երկար  
ատեն նեցուկ եղան երերուն հիմանց մեծի  
տէրութեան , եւ որուն մահն պատահեալ  
յամին 1854 , սգոյ մէջ համակեց զնտ եւ  
ամբողջ ազգ մի , որուն բիւր բարիք  
առանձնականք ըրած է , ըստ օրինակին զոր  
պատմեցինք , անհամար մարդիկ փրկելով  
ի մահուանէ , եւ իւր հզօր ազդեցութիւնն  
ի կիր արկանելով յօդուա եւ ի շինութիւնն  
հասարակաց : Յիրաւի քանի մի դործք յան-  
դդունք եւ անխորհուրդք տեղիտուին իրաւա-  
ցի ամբաստանութեանց եւ զրաբարտութեանց  
որ մինչեւ ցայսօր լսելի լինին : Քայց ով է  
մարդ , ով պաշտօնեայ , որ կարենայ զա-  
մէնն գոհացնել եւ անսգիւտ մնալ , եւ բաղ-  
մաթիւ թշնամեօք շուրջանակի պաշարեալ ,  
ահաւորթագաւորի մը սաստն ամոքել : Գա-

զէզի հանճարն ի յաղթանակել այսպիսի  
անհնարին վտանդաց նկարեալ էր անոր ար-  
թուն եւ միանդամայն խոհուն դիմաց վրայ ,  
տարաժամ կնճռօք ակօսեալ , ուր տիրէին  
ունչը արծոնդունք եւ աչը բոցավառք ,  
անփրէալ նշանք խր անյողդողդ եւ աննկուն  
ողւոյն : Այնպիսի ժամանակ մի ուր ահն ու  
սարսափ պատեալ պաշարէր խրաքանչիւրոց  
սիրտն , եւ խրաքանչիւր մեծ եւ փոքր  
միօրինակ զիրար ատէին եւ յիրերաց խոր-  
շէին , դուցէ ներելի սեպուին դործք ինչ ,  
որոց հետք ցաւալիք են , բայց զորա առ ի դա-  
տել արդարութեամբ , պէտք են առաւել  
ուշ ունել դիտողութեան դործողին քան  
հարեւանցի երեւութից :

— օ օ օ օ օ —

### ԳԼՈՒԽ Ե.

#### ՀԵԹՈՒՄ

Փութանք թանձր վարագուրաւ ծածկե-  
լու այս ամպամած խաւարային ժամա-  
նակներն , աւելի սեւարօղեալ քանի որ

մեղմէ կը հեռանան, եւ ոստմամբ հասնելու  
յամին 185... յորում էր ի Պօլիս երիտա-  
սարդ մի որք ի ծնօղաց, որուն անունն էր  
Հեթում, եւ էր որդի Ներսիսի, այն խոկ զոր  
տեսինք հրաշապէս զերծեալ ի մահուանէ,  
Հեթում որ այն ատեն հնդետառանամենից  
էր, տեսաւ իւր հօր մաանութիւնն, դա-  
տառարտութիւնն ու մահն, յորմէ ետեւ  
ինք մնաց անպատսպար եւ չքաւոր. զի  
հրովարտակն չէր արդելոյր զարքունուսա  
դրաւումն ընչից Ներսիսի, եւ զի քիչ ժա-  
մանակէ Գաղէղ եւ Հիւսէյին, որք գուցէ  
դթային եւ օգնութիւն տային նմա, մեռան  
եւ երկոքեան :

Այն ատեն մինչեւ ի յետին ծառայու-  
թիւնս յանձնառու լինելով, եւ իր ասպրուսան  
հոգալու համար վիճակէ ի վիճակ դեղերե-  
լով, ոչ մէկուն մէջ հաճութիւն եւ ամէնուն  
մէջ խոնարհութիւն եւ քծձութիւն դտաւ.  
Կոստանդնուպօլիս, այս քաղաքամայրն տիե-  
զերաց, որ դրդուէ զանյագ ցանկութիւնս աշ-  
խարհի, այս Աեւխաթան ձուկն եւ վիշտպ  
երկակենցաղ, որ ծովու եւ ցամաքի վրայ  
միահեծան կը նստի, որոյ ահազին բերանն

ամենայն ինչ կ'սպառէ առանց երբէք կըշ-  
տանալոյ, եւ ձեռինք նման են եղջեր առա-  
ռութեան անհատնում պարզեւօք, Հեթմոյ  
պէս պատանեաց համար ցամաք անապատ մի  
է, ուր կորնչին շատ ծաղկանց փունջք գեռա-  
բուսիկք : Պօլիսն ուր ամէն աղդք եւ աղինք  
դիմեն ի դիեցումն ի հեռաւոր աշխարհաց, իւր  
զաւակունքն խորի՛ մօր պէս անօթի եւ ծա-  
րաւ կը լիէ : Այն բարի ժամանակներն ան-  
ցան, ուր ամէնուն համար Պօլսոյ սալայատակն  
սփռեալ էր ուկրով, եւ ուր այսօր փոխա-  
նակ փուշ եւ տատասկ բուսանին : Այ  
այնմ որոյ ոտք դողդոջունք մօլորին իմէջ  
նոցին . դարշապարք նորա պատառեալք եւ  
թաթաւեալ յարիւն, դայթեն անկանգնելի :  
Առաջին եւ դիմաւոր ամէն պարտականու-  
թեանց խորագիտութիւնն է ի Պօլիս : Հոն  
յաջողելու դաղտնիքն ոչ մեծ հանճար, ոչ  
մեծ իմաստութիւն է . ոչ, ասոնք ընդհան-  
րապէս ժայռք եւ խութք են . յորոյ վերայ  
փշրին ջանից լաստափայտներն : Հոն խո-  
հական մարդն յաջողելու համար, հասա-  
րակ եւ ապուշ մարդոյ պէս ծպտելու է :  
Յաջողութիւն զամենայն աղտ կը սրբէ .

միջոցք կը մոռցուին եւ արդասիք մնան,

Մին ի հաղար տքնութեանց Հեթմոյ իւր  
վիճակին ծանրատաղտուկ պայմանքն էին.  
իրօք ոչ ինչ աւելի դժոխմբեր քան զյարա-  
ծուփ գօտեմարտն այն առ հասանել կամ  
մնալ ի հաւասար աստիճանի սանդղոց ընկե-  
րութեան յորում ծնած է մէկն, եւ ուստի  
ձախողութիւն զինք գլէ։ Անեալ ի ծոց փար-  
թամութեան եւ մարզեալ ազդատոհմին եւ  
իր ազնուութեան արժանավայել կրթու-  
թեամբ, անհնար է մեկնել թէ ինչչափ  
դժուարին էր մեր պատանւոյն պատշաճել  
զայնոսիկ շուկայի հարկաց հետ, ուր հատա-  
վաճառի մը քով ծառայութեան մտած էր։  
Այս մարդն որուն հանճարն անզուգական յա-  
րուեստ շահու եւ վաշխառութեան հոկայա-  
քայլ արագութեամբ հասուցած էին զինքն  
յստորին վիճակէ ի ծագ հարստութեան, ընդ-  
կոշտ եւ տխմար երեւութիւ քօղարկէր իւր  
վատ ցանկութիւնն եւ վատազգի սերունդն։  
Ի տղայ տիոց, լսու ըմբռնած եւ գործա-  
դրած էր այն հրէական սկզբունքն թէ։ Որ  
շունի ինչ, ոչ ինչ զնէ ի վտանգ։ Այս  
սկզբամբ է որ Պօլսոյ մէջ շատ ունայնա-

ձեռն մարդիկ մեծամեծ գործոց ձեռք  
զարնելու կը յանդգնին, յորոց յաճախ կ'ել-  
նեն լիածեռն, կրէսոսք առասպելապատում  
յոչնչէ գոյացեալ, գուցէ ի դէալ թուիցի կո-  
չել զնոսա արծաթամարդքան թէ մարդ առ-  
կական, որ անշուշտ արծաթի աստուծոյն եր-  
կիր պադանեն եւ զիւրաքանչիւր ոք չափեն  
ըստնորին օգտից առ ինքեանս, իրենց համար  
մարդն է ստակ եւ ստակն մարդ, զոր սովոր  
են իրը գրամագլուխ մի նկատել եւ զոր առ-  
իշահ անձին պէտք է ի կիր արկանել :

Այս ոսկեղէն հորթոյն եւ արծաթսիրու-  
թեան պաշտօնէից, եւ այսովոր անխիղճ վաշ-  
խառուի մը, ինչ կրնայ ըլլալ մէկն որ, Հեթմոյ  
պէս, համեստութեամբ եւ երկիւղածու-  
թեամբ սնեալ, երեւելի օգուտ մը չ'ունե-  
նայ, եթէ ոչ անպէտ ինչ զոր պարտ է  
վանել եւ արկանել ի բաց, Յուսակտուր ար-  
զայն, նստած խանութին դարակներուն վրայ  
կամ կանդնեալ յոտս մինչեւ յերեկոյ, յա-  
ճախ անօթիու հասարակօրէն բոկտն, անդա-  
դար չարչարեալ եւ նեղեալ, որ մը փախաւ,  
եւ յոյն գրավաճառի մը քով մոտաւ, որ սե-  
զանաւորին գրացի էր :

Հօս կ'ակախն ուրիշ կարդ մրցմանց եւ ճը-  
գանց, յորս յաղթող հանդիսացաւ մեր ան-  
նկուն ախոյեանն, որ եղական օրինակ մի  
է ժուժկալութեան եւ անդրդուելի կամաց:  
Այս այն գրավաճառն էր որ նպարավաճա-  
ռութեան մէջ ուսած եւ ստացած էր իւր  
արուեստին առաջին ծանօթութիւնքն եւ  
առաջին հատորներն, զի նպարավաճառք  
դնէին միայն այն ատեն, թղթի տեղ գրեան-  
քըն: Այսպէս եղաւ հիմնարկութիւն առա-  
ջին գրանոցի ի Պօլիս: Այս զարմանալի նա-  
խորդն Գորոմիլաններու եւ Խակէնտէրներու,  
որք իրեն յաջորդեցին, իր նախնեաց Սպար-  
տացւոց նման սակաւապէա, եւ մինչեւ ի  
խօսս էր կծծի: Իւր խմաստութիւնն հա-  
տառած էր Պիւֆոնի այս խօսքերուն վրայ  
թէ «Հանճարն է համբերութիւն», որ թարգ-  
մանի առ մեզ «Համբերութիւնն կեանք է»  
սկզբունք յորմէ ծնան աշխարհի վեհա-  
զունք: Այնպիսի ժամանակ մը, յորում  
Լիփսիոյ ձուլածոյք եւ մեքենական մամ-  
լոց հրաշալիք դեռ երեւան չէին եկած,  
ի մեծագոյն վառս ամնութեան, եւ գրա-  
վաճառութեան բոլոր պարծանքն Եղզէվի:

բեանց եւ անսնց նման հառարամանց վրայ կոյանային, Պօլոյ գրավաճառն հաղիւթէ շաբաթը դիրք մը կրնար ծախել այս քաղքին մէջ, ուր ընթերցումն միշտ իրը ուելորդ դարդ մի համարեալ եւ առհասարակ արհամարհեալ կամ ծազրեալ է, Բայց, Ըորէի սկզբան հակառակ, ընթերցաւէր, մեր գրավաճառն անգաղար վերծանութեամբ գրոց յարդն ու արժէքն սովրած էր, Հեթում' առ ոսս այս գրամոլին կրրցաւ իւր անհառնում քաղձանքն յադեցնել բաղմահատոր գրոց ընթերցմամբ, Աւկոյն անհնար է պատել պատրանքն եւ տրոմութիւնքն որք պատեալ պաշարեցին անոր միտքն, տեսնելով իր դիտութիւնն անարդեալ եւ իր ուսմանց գեռածիլ ծաղկունքն առ ոտն հարեալ ի մերձաւորաց եւ բարեկամաց իւրոց, առ որս ջանաց ընդունայն հաղորդել զայնս, եւ որք իմաստակի տեղ դնելով դինքն, խնդացին իր վրայ: Ոմանք, աւելի խոհականք, խրատ եւ յորդոր մատոցին իրեն իւր շալկած գրոց բեռն մէկ զի ձգել եւ ապրոստն հոգալու դրազիլ: Երիտասարդին սրտինցաւն եւ յուսոհասութեան

շավին եւս առաւել աճեցաւ յայտ արհամարհանաց : Խնք որ գիտութեան գերադոյն դասուց մէջ աշակերտելով , պէտք է վը կայել թէ մեծ յարումն եւ յարմարութիւն ունէր ի գորութիւնս , յանկարծ յետին եւ աննշան սովորականութիւնն էր կործանեալ եւ իւր ամէն ակնկալութիւնն էր կործանեալ եւ խորհուրդք գահավիմեալ : Այս առեն փոխանակ վհատութեան տեղի տալոյ կամ փոխանակ անարդելոյ իր պատրանաց պատճառն , հակառակ անդրադարձիւ , ինչպէս կը պատահէ մեծահոգի մարդկան , աւելի մեծարեց զայն , եւ հեռանալով յընկերութենէ որ կ'ատէր զինքն , բոլորովին ուսման մէջ փակեցաւ : Այս ինքնակամ մենակեցութիւնն , իր մատեռք կարողութիւնքն աճեցնելով , հաճարն սրեց եւ միտքն ճոխացոյց : Ընտիր մատենադրութեանց ընթերցումն իւր ճաշակն յարդարելու եւ շինելու մեծ ձեռնատուութիւն ըրաւ , այնպէս որ ճաշակի վեհագոյն վարժապետաց արժանաւոր աշակերտ մի եղաւ : Ազգային եւ օտար , դասական եւ բանասիրական կարդի հեղինակութիւնն էր այլ անթիւ հատորներ իւր աշաց տակ անդ-

նելով, իւր երեւակայութեան եւ մասաց յադեցուցիչ մնունգ մատակարարեցին, Այս երեւակայութիւնն, արդէն խիստ զիւրազդաց, աւելի բարբոքեցաւ այս մատենից վառ եւ աշխոյժ էջերուն մէջ, որոց վրայ ժամերով զլուխն ծռած, շատ անգամ կերակուրն եւ քունն մօռցաւ։ Բայց բոլոր իւր իմաստութեան դանձուց հետ, ոչ ինչ գիտէր իմասին շահու, որոյ գրունք փակեալ էին առ նա, բաց ի փոքրիկ վարձուցն զոր տայր նմին դրավաճառն, Եթէ ուսումն պատիւ եւ յարդմունենար առ մեօք, անտարակոյս մեր եռանդուն քերթողն լայնարձակ ասպարէղ փառաց կ'ունենար իւր առջեւ. սակայն ուր ուսման յարդ եւ աղնուութեան ճանաչումն չկայ, հոն ուսումնականն է զլիսակոր, եւ իմաստուն խիկար, Այս երկաթի բնաւորութիւնն սնանկութեան ծայրայեղ վանդի մէջ եւ առ գրունս սովոյ, իւր դառն վիճակին գաղտնիքն պահեց եւ ուրիշի ձեռք շրացաւ, Աազմոսերդուին նման, մոխիրն հացի տեղ կերաւ եւ իւր ըմպելեաց մէջ արտաստք խառնեց։

Այսպիսի յետին փորձանաց մէջ ան-

գրդուելի մնալով, խնդրեց քանի մի դրու-  
թիւնները հանել, որոնք վսեմու գեղեցիկ  
խմաստներով լցեալ էին : Այս դժբաղդ-  
դործն, որ կնիք անկարութեան եւ վէմ դլոր-  
ման է մեր ազգին մէջ, խոր գժուարութիւն-  
ներով, անարդութիւններով ու նախանձու  
դրդիուններով աւելի դառնացոյց անոր սիրտն,  
եւ քիչ ատենուան մէջ դիխովին հրաժարե-  
ցաւ այս փշալից եւ առապար ասպարէզէն,  
որ միայն վիրաց պատճառ եւ վշտաց ծնունդ-  
եղած էր իրեն : Հեթմոյ դիրքն ազդային վի-  
ճակի վրայ, մեծ ազդեցութիւն ըրաւ իրը  
դրութիւն համարձակախօս, սակայն շատ  
թշնամութիւնք յարոյց իրեն դէմ առանց  
օգուտ մը բերելու : Մատենազրութիւնն  
մարտիրոսութիւն մի է առ մեզ, որուն մըրց-  
մանց վրայ դուցէ օր մը զարմանան, ինչպէս  
մենք կը զարմանանք նախնի վկայից նա-  
հատակութեանց վրայ զորոնք առիւծուց  
ճարակ կը ձգէին : Հեթում նիւթական դոր-  
ծերէ սպարապ գտած ժամանակն, դո-  
ղի մը պէս կ'աշխատէր ի ծածուկ, ինչպէս  
վկայքն որ իրենց պաշտամունքն գետնափոր  
այրելու մէջ կատարէին : Սակաւք յեւըո-

պացի գիտնականաց իրենց լեզուէն ուրիշ լեզու սովորելու հարկադրեալ, բաց ի լատինականէն, չեն կրնար երեւակայել լեզուագիտութեան նեղութիւնքն զօր մեք ստիպած եմք կրել եւ զօր միայն զարմանալի ընդունակութիւն մի կը գիւրացնէ մեզ։ Հայ մատենագրի մը զլուխն մատենագարան մ'ըլլալու է, առ ի չգոյէ սոցին, եւ յիշողութեան երբէք չէ թոյլ նիրհելոյ։ Բաց յայցանէ, յաճախ հեղինակն է միանգամայն եւ տպագիր, գրաշար, մելանօդ, մամիապիրկ եւ հասարակ գործաւոր մի, ինչպէս էր Ոսկան վարդապետն եւ ինչպէս եղան նորա յաջորդք յԱմագրդամ եւ ի Վ ենետիկ։ Ինչ որ տպագրութեան արհեստին մէջ կ'անուանեն գրերու շարն, թիւերն, գծերն, տողաշարք, տողահատք, կաղապարք եւ ձուլածք. գործիք, ինչպէս են ունելի, կանոնք, կարկինք, քառեակիք եւ քառանկիւնք, գրշանակ, հովահար, էջագրութիւն, մամուլ եւ մեքենայ, այս ամենն իրեն ծանօթ կարասի եւ ընտանի գործողութիւնք ըլլալու են։ Յետոյ կուգայ կաղմարարութիւն եւ յետոյ գրավաճառութիւն, որ մատենագրի

մը անարդութեան յետին ծայրն է։ Երեւա-  
կայէ Համերի կամ Պայրընի աշակերտ մի  
իջեալի խոնարհութիւն խանութի եւ ի վատ-  
թարութիւն խմաստակութեան սինքըոր սո-  
վեստեսի։ Հեղինակն կը հարկադրի յաճախ  
իւր շարադրած դիրքն շալկել եւ տանիլ  
ի վաճառ իւր ծանօթից եւ անծանօթից,  
որք յաճախ մն արժանի ի լուծել զիրացա  
կոշկաց նորա եւ ոչ ստուեր մ'ունին դա-  
տողութեան, եւ որք շատ անդամ շատ  
հսկմանց ու երկանց արդիւնքն թեթեւամբ-  
տութեամբ դատաքննելէ ու դատապարտե-  
լէ ետեւ, կ'արձակեն անոր հեղինակն դըլ-  
խակոր։

Այս արտուղութիւնն կարեւոր էր առ-  
իյայտնել Հեթմոյ կրած վշտերն ի գրակա-  
նութեան ասպարիզին, յորմէ ետքը չհան-  
դորժեալ իւր սրտին սաստիկ սրտմու-  
թեան եւ հասեալ ի ծայր տառապանաց,  
իւր գրիչն փշրեց եւ պատառեց շատ թեր-  
թեր, որոց մէջ չենք դիտեր ի՞նչ գանձք կո-  
րան։ Այսչափս միայն կրնանք ըսելթէ իւր  
դրութիւնն կորովի, վայելուչ եւ հակիրճ ոճով  
Լամբրոնացւոյն նման, որ իւր սիրակոն հե-

զինակն էր, յանալաճոյն պարզութենէ ել-  
լելով մինչեւ ի հռետորական վսեմութիւնս,  
միանդամայն այրական զօրութեամք եւ ըն-  
տել քաղցրութեամք դրոշմեալ էր, եւ զոր  
յղկելու եւ կոկելու համար, անլուր ջանք  
եւ անձանձիր աշխատութիւն ի դործ դր-  
բած էր: Գուցէ այս էջերուն մէջ, ուր ան-  
տարակոյս թարմ սրտի մը հեծութիւնք ա-  
ւանդած էին, մեծամեծ յոյսք կային ապա-  
գայ փառաց, Գուցէ այս էջերն իւր տըք.  
նութեանց եւ ցաւոց յիշատակարանքն էին,  
զի առ ի դրել հարկ է կրել, եւ զի թշուա-  
ռութիւնք արծարծեն դհանճար, վեհ եւ վը-  
սեմ իմաստից ներշնչութեամք, ինչ եւ  
իցեն արժէր այս դրուածոց, յայտնի է թէ  
չեթումլաւ համարեցաւ բոլորովին անհետա-  
ցնել զանոնք քան թէ խառնակիլ այս եղ-  
կերի ժամանակիս փցուն մատենադրու-  
թեան, Յիրաւի շատ գրութիւններ կ'ելնեն  
այսօր ի հայ մամլոց. բայց հասարակօրէն  
փոխանակ զո՞ն շինելոյ եւ կաղմելոյ, հայ  
լեզուին գերազանց ձրքերն իլոյս հանելոյ  
եւ նորանոր հարկաց ըստ պատշաճի յար-  
մարելոյ, վերջապէս փոխանակ զաշխարհիկ

բարբառն մերձեցնելոյ իւր բնական աղբերական եւ դրաբարին մէջ խնդրելոյ զոռոգումն նորին եւ զննունդ կենդանութեան, եկամոց եւ մտացածին շարադրածիւ եւ դուղնաքեայ հմտութեամբ ապականեն ըլհայ մատենագրութիւն : Իրաւ է դարձեալ թէ այս երկաթի բովուց եւ մետաղի հանքաց մէջ կոն երբեմն արծաթի կոյտը եւ ուկւոյ փշրանք, զոր ժամանակն դուցէ զտէ ի հալոց իւր եւ մաղէ . բայց ողջախոհ մատենագրութեան եւ նոր ուկեդարու երախայրիք չկան . . .

Այսպէս Հեթումյաղթահարեալ, հանճարոյ հրաժեշտ տալէ ետեւ, գոցեց բանասիրական դպրութեանց դրբերն, եւ փոխանակ իր ուշադրութիւնն զրաւեցին բժշկական եւ դեղագործական գրեանք, հաղուագիւտքայն տուեն, եւ Մաճէնդիի բառարանն որ զամենն բովանդակէր : Բաւական ժամանակ այլ այս գրքերն կլանելու զրադելէ ետեւ, ձգեց գրավաճառութիւնն ու դեղագործի մը քով ծառայութեան մտաւ : Հոն անցուց երեք տարի անընդհատ եւ անխօնջ աշխատութեամբ, ուր խանութին պատերէն զատ,

իւր ծանօթներն էին բոյսք եւ տերեւը,  
հունաք եւ արմատք, հատիկք եւ օշարակք,  
եւ զանոնք եփելու, զտելու եւ յարդարելու  
սահմանեալ կոնդք եւ կաթսայք, սանդք եւ  
տոռունք եւ շիշք եւ դործիք, որոց հետ  
կարծես թէ միահաղոյն զանգուած էք, Պա-  
րապոյ միջոց մը գտածին պէս, դիրքը ձեռք  
կ'առնէք, մինչեւ որ մութը վրայ դայր, եւ  
այն ատեն դլուխը կախած, եւ երկու ձեռքն  
երկու գրապանաց մէջ բանտարկեալ կրծկա-  
լին տակ, հաց մը եւ մամ դնելու կ'երթայր,  
խորին խորհրդոց մէջ ընկղմեալ: Ուրիշ  
զուարճութիւն եւ զրօսանք չ'էք դխտէք,  
բայց միայն տարին անդամ մը յայցելութիւն  
երթալի տօնավաճառ Պալլարլը.յի: Բաց յայս-  
մանէ, մեծ հաճութիւն էք իրեն կարօտեալ եւ  
տնանկ հիւանդներն խնամել առանց վարձու,  
եւ աջողակոթեամբ: Այս անարծաթ բը-  
ժիշին աղքատոթեան, այս Պանդալէսնն  
դեղագործութեան, այս խաչակիք զինւորն  
անթուլ եւ յարատեւ ջանից, մեծ վառա-  
սիրութիւն եւ անյադ ցանկութիւն մի ունէք  
ի խոր սրտին. Փարխիղի բժշկարանն երթալ:  
Դժբաղդութեամբ այս կերպ կամաւոր մա-

Հայուցման եւ զրկանաց մէջ իւր ըրած խնայ-  
յութիւնք չէին բաւական հոն զինքն տա-  
նելու :

Մինչեւ ցայս վայր ըստածներէս, Հեթանոյ  
կրած վշտերն երեւան կուգան. եւ թէպէտ  
իր անյաջողութիւնք ամէն վատահութիւն  
ի սրտէն ջնջելու չափ բաւական էին, սակայն  
եւ այնպէս, այս կանխաւ պաղած սիրտն  
չէր գլխովին սառած վհատութեամբ կամ  
թուլութեամբ։ Անդադար հալածական ի  
բաղդէն եւ անթուլ ճակատագրին դէմ  
մըցելու բռնադատեալ, այս տաժանակիր  
հոգնութիւնն անպատճում տրամտութեան կը-  
նիք մի դրոշմած էր իւր երեսաց վրայ,  
Հեթում այն պատանիներէն էր որք կ'որոշին  
յիննսուն եւ ինունց ոչ միայն իրենց բազ-  
մափորձ կենօք, այլ որ մեծն է քան զամե-  
նայն, իրենց անյողդողդ եւ յարատեւ ժուժ-  
կալութեամբ ի մէջ փորձանաց, յորոց համ-  
բերութեան միայն տրուած է յաղթական ե-  
լանել։ Այսպիսի անխոտոր բարոց անսուտ  
նշանակէր իւր դիմաց անսովոր ազնուութիւնն  
եւ վեհանձն վայելչութիւնն, իւր առատ եւ  
անմիջոց յօնքերն, դիւրամերձ ի կնճիռ, մեծ

Նշանակութիւն կուտային իւր հայկական  
թուխ աչաց, որք մերթ հեղահամբոյր քաղց-  
րութեամբ հանդչէին, մերթ կայծակնանը-  
ման ցոլանային հրաբորբոք։ Ճակատն հզօր  
զօրութեամբ ծայրէ ի ծայր ծնօտից ձգէր,  
որոց վրայ սեաւ մազերուն անհամբոյր ծո-  
պերն վայելչապէս ծածանելով, երբ բուռն  
կիրք մի շարժէր կամքստմնէր զանոնք ի վե-  
րայ դիմոյն, այն ատեն այս դլուխն ու մա-  
զերն բարկացայտ առիւծուն դլուխն ու  
բաշերն կ'ակնարկէին, լի ահաւոր վսեմու-  
թեամբ։ Թանձր եւ դալարուն ընչացքներուն  
տակ բերանն աներեւոյթ եղած, միայն  
շրթանց ստորին ծիրն կ'երեւէր, որոց կար-  
մրութիւնն ու ձեւն զդայասէր բնաւորու-  
թիւն մը կը յայտնէին, ամոքեալ եւ մեղ-  
մեալ մեծ բռնարարութեամբ ինք իր վրայ  
եւ ազնուական համեստութեամբ, զոր  
օրէն էր դուշակել ի մանունց եւ փափկիկ  
ականջաց նորին, որք դիմովին թաքչէին  
ընդ խոպոպեօք հերացն։ Յաւել, ի կատա-  
րումն այս ուրուագիծ պատկերիս, զունչս  
ի խոռոչէ ականօղեաց միջավայրին ուղիղ  
դժիւ իջեալ եւ հոլանեալ ի ոնդունս, որք

վիճանձն եւ գիւրագրզիու բարուց նշանակէին . Յիրաւի, քազցրահամբոյր էր ի խօսս, ոլորզ ի շարժուածս եւ վայելուչ ի քալուած, սակայն ոչ ոք անոր պէս կրնար, բատ զանազան զգացմանց, փօխակերպել զայս առև. նայն, տղու մը հլութենէ ելանելով մինչեւ յիշխանական տիրութիւնս : Ասկէ կը ցայտէին ակներեւ երկու իրարմէ տարրեր բնաւորութիւնք, որոց մին անընկճելի սասափէ կ'ընդվզէր, միւսն մոմի պէս կը հալէր . մին անիրաւութեան եւ բռնութեան գէմ աննկօւն ախոյեան, ուեաւ գիշերոյ նըման տխուր էր, միւսն իրաւանց եւ հեզութեան առջեւ խննարհելով, մանկական զբւարթութեամբ կը խայտար :

Այս ձրբերն իրաւամբ արժանի էին լաւագոյն վիճակի, յոր ձգէր աննահանջելի ճգամբք եւ անհատնում տենչանօք : Պարագայ մի, զոր պիտի պատմենք յառաջիկայս, եթէ ոչ գլխովին յետս կասեցոց զնայանդրդուելիխորհրդոյն, գէթ վայրիկ միունառու արգելքյարոց անոր գէմ, որուն հետեւանք մեծ ազդեցութիւն ունեցան այս պատմութեան հանդամանաց վերայ, ինչպէս ովիտի տեսնենք:

ԳԼՈՒԽԱ Զ.

Հ Ա Տ Փ Ս Ի Մ Է

Ավ որ Քերայի վերջին մեծ հրդեհէն առաջ,  
պատահեալ յամին 1851, գիտէ զայն, ան-  
հնար է որ այսօր ճանչնայ դիմին արուարձանն  
իւր նեղ փողոցներով, փայտաշէն տներովն,  
անշուք խանութներով եւ սակաւաթիւ ըը-  
նակչօք, Հոս, երկու խօսք նախնական Քե-  
րայի վրայ, որուն ստուգաբանութիւնն յու-  
նական լեզուառ նշանակէ յայնկոյս, իրը  
թէ Պօլիան էր յայտկոյս նաւահանդստին, Խակ  
Պէյ-Օզլու տաճկական յորջորջումն առեալ է  
յուրացօղ իշխանէն որ անդ քնակէր, Նմաննա-  
պէս Տաճկաց կ'ընծայուի Վալագիոյ անունն,  
որոյ յիշատակութիւն նորագոյն է քան դիա-  
ւաքական անունն Քերայի, թէպէտ ծաղ-  
կումն հնադոյն, ուր գաղթականք ձենովա-  
ցիք հռչակուոր վաճառանոյք հաստատած  
էին, ինչպէս յամէն կողմն աշխարհի, եւ  
ուր իրենց մեծագործութեանց հետք օրըստ  
օրէ անհետանալու վրայ են, Այս գաղթա-

կանքոր Վաղադիոյ պարիսպներն նորոգեցին,  
ինչպէս անոնց վրայ գտնուած արձանա-  
գրութիւններն առանդեն , շինած են նաև  
Վենետիկոյ առաջին պարատն եւ զառաջին  
տաճարն Տիրամօր ի Բերա , որ հաղիւ թէ  
քանի մի տունք կային եւ որ երկրին երես  
կծածկեին գերեզմաննը , այդիք եւ մասառ  
որոց մէջ դեռ կէս գար առաջ երէ վայրի  
կ'որապին , Գալիօններու եւ Թօփնիներու  
գնդերն , ընդ հրամանատարութեամբ Սու-  
Պաշտին եւ անոր տեղակալաց կամ վորվոտա-  
ներուն , ծայրէ ի ծայր կը սփռէին այս լոյն  
արձակ գաշաաց վրայ , յերկուս բաժանեալ  
զայնոսիկ իրարու մէջ : Սակաւ առ սակաւ  
կապելիոննը եւ տեղիք արրեցութեան ի Վա-  
լադիոյ հօրդելով Բերայի մէջ տարածեցան  
Հոն կը ժողովէին շուրջ զսրուակօք ժողովա-  
կանք հրապութեալք դինւոյ արրեցութեամբ  
եւ ԳրդԱ.հմէտին առասպելեօք : Գաման-  
ջան , յորոյ վերայ երգեցին յափանց Վա-  
փորի մինչեւ ի ծագս կովկասու , իւր սոր-  
ձայնն կը հնչէր այս տեղեաց մէջ եւ իւր  
աղէկէղ լարն ամէն սրտից մէջ արձադանք  
ունէր : Պարսկաստանի աշուղներն Տաճկաց

շոհրաններուն հետ կը մրցէին անդադար եր-  
գելով դհեծութիւնս վարդին եւ սոխակի ,  
այլարանութիւնն յարանման մարդկային աղ-  
զի հեծեծանաց , Յաննկարծ գինետանց դրո-  
ներն կը դոցուէին , եւ խնջոյից տեղ կախա-  
զանք ծածանէին մանուկ մատուռակաց  
մարմիններն կամ գինեպետաց որք Ենչէր  
աղային բարկութեան տեղի տուած էին ,  
Այս իրաց վիճակն աեւեց մինչեւ ի բնաջինջ  
բարձումն Ենիչէրեաց եւ ժանտախտին ,  
յորմէ ետեւ Եւրոպացիք յաճախելով աներ-  
կիւզ ի Բերա , հոն գլխաւորապէս Ֆուաննկաց  
թաղն եղաւ , Երկիրն որ առաջ ստակ մը  
չէր արժեր , ադահ հողատեարց ձեռքն ան-  
կարծ դներու ելաւ , Փողոցք ընդարձակե-  
ցան , թէպէտ մնացին միշտ , ինչպէս էին .  
Եղուտ , ցեխուտ եւ նեխուտ , Հոյակապ տներ  
կանգնեցան , եւ թաղին սահմաններն հոր-  
դան տալով հասան մինչեւ ի բարձունս Պէ-  
շիքթաշի , Զարդասիրութիւն եւ զեղխու-  
թիւն ողողեցին զԲերա , որ Պօլսոյ ամէն  
կողմերէն բազմաթիւ ընտանիք եկան հաս-  
տատելու իրենց բնակութիւնն ,

Ոչ ինչ գժուարին յուրուադելքան ըզ-

Քերայի արգի ընկերութիւնն , Բարեկան  
խառնակութեան , ուր աշխարհի ամեն ա-  
զինք ելեւ էջեն եւ ամեն ընդոք կը հնչեն .  
Այսպիսի քաղաք մը ուր անհամար աղջա-  
եւ կրօնից բազմադիմի տարբերութիւնք ա-  
նընդհատ կերպարանափոխն անոր երեսք  
հարկաւ չէ կարելի նշնորհել հաւասարապէ-  
կնիք մի գրոշմեալ այս զանազան տարերաց  
բաղահիւս ձուլածոյին վրայ . Աստ ոչ Յոյն  
եւ ոչ Հայ եւ ոչ Տաճիկն է բնիկ . այլ իրե-  
ւաց սասր հիւրեր իջեւանեալ ի մի սկանդով  
հասարակաց : Նախնի ստորագրովաց Պօլսց  
բաւական էր , առ ինկարագրել Յոյն մի կամ  
Հայ եւ կամ Տաճիկ . կծկել զնա զգետնի ի  
վերայ ծնդաց իւրոց , խոյր թանձրամանծ ի  
դլուխ եւ ծխափայտ ի ձեռին ընկողմանեալ  
իրը անզգայ ընդ մէջ ծխոյն զափիսնն թա-  
փելով . Նորա հանդէալ կինն կորակոր յոտին  
կանգուն , սա չէր կարօղ եւ ոչ դաշտ համ-  
րառնալ , այլ լուռ եւ մունջ դիտօղ մեայր  
վեհապետին ակնարկութեանց , Գուցէ այս  
պատկերն զամբողջ պատմութիւնն պարու-  
նակէր վազեմի ընկերութեան մայր քաղա-  
քին Արեւելից , եւ գուցէ հնար էր զատ

եւ որից տիալ մի բարուց նշանարել անդ ուր  
սյսօր ամենայն ինչ խառն ի խռովն է , եւ  
պահածոյ բարուց հետք օր քան զօրնուագնն ,  
Հասարակօրէն Բերոյի այժմեան ընկերու-  
թեան մէջ սպրդեալ է դաս մը մարդկան  
աստանդական եւ անփառեր սերնդեամբ ,  
որոց ոչ ազգ ոչ հայրենիք ճշգիւ ձանօթ են ,  
որք զամէն լեզու կակաղեն եւ զամէն արահե-  
արս շափեն , որք Քեահատխանէի , Պէլլըրա-  
տի եւ Խշանական կղզեաց եղանակներն  
չեն թողուր անցնիլ առանց ներկայութեան  
խթեանց . որոց գործ է շրջիլ ընդ ամենայն  
վայրս ցովտ թեան եւ շուայտութեան , որ  
անպատկառ եւ անխնայ կը վառնեն իրենց  
կեանքն եւ անստաց ստացուածքն , Որոց  
ոգիքն թուլացեալ ի հեղդութիւն մարմույն ,  
զուրկ են ի գործոց բարութեան . կնամար-  
դիք եւ հեշտասերք , յոտից մինչեւ ի գլուխ  
թաթաւեալ ի շաղախ ախտից եւ ի շա-  
րս ազտեղութեանց , Եւ հնար է այս-  
ովիսի ծայրահեղ խառնակութեան եւ զեզծ-  
մանց մէջ խնդրել առանձին եւ խկական  
կնիքմի բարուց եւ ազգութեան անդ ուր  
հարազատ եւ հաստատուն տռհմութիւնն

տեղի տայ առաջի եկին եւ ընդոծնոյն :

Անհատնում բաղձանքն որ մղէ զմարդ անթուլ դէպ ի կատարելադործութիւն, բարեյարմար ուղղութենէ զորկ եղած ատեն, վատթարագոյն յարդարէ զնա; Ասոր համար է որ ընդհանրապէս անկարգութիւնն ընդանուամբ եւրոպական քաղաքակրթութեան, ողողելով զչայ ընկերութիւնն, հալածեց ի նմանէ այն հինաւուց զգաստութիւնն որով փայլէր անցեալ դարու մէջ, եւ որ իւր իսկական յատկութիւնն էր: Այս յատկութիւնն կորսնցնելով եւ անոր տեղ եւրոպացւոց սեփհականքն չլրնալով դնել, մնաց զուրկ յերկոցունց միանգամայն, ընդ մէջ երկուց ծայրից, այնպիսի կացութեան մէջ որ ոչ մէկն է եւ ոչ միւսն, եւ իւրաքանչիւր սկզբանց դէմմեղանչէ իւր անանուն տարօրինակ հանդանակաւ: Եօթնեւտասներորդ դարու եւրոպական բարուց ապականութիւնք եւ Տեղակալութեան խառնակութիւնք, որք զԱռդում եւ զԳոմոր նսեմացնել ձեռնհաս եղած էին, կրնան գաղափար մը տալ անբարոյականութեան որ տակաւ եւ դուզնաքեայ չափով մուտ գտաւ այն ատեն Հայ ընկե-

բութեան մէջ։ Խրախճանութիւնք եւ ընթ-  
րիք, որ բաղտասարեան խնջոյից եւ սպան-  
դարամետականացնախանձորդքն էին, կանգ-  
նեցին իրենց սեղանքն եւ իրենց տօնավա-  
ճառքն յայս կափառնառմանառակութեան,  
ստորնագոյնք յիրաւի ի ճոխութիւն բայց ոչ  
ի ցոփութիւն։ Արբեցութիւն եւ շուայտու-  
թիւն բազմեցան շուրջ զնոքօք իրրու կոչ-  
նականս ընտկանս եւ հիւրս գիշերօթիկս այս  
նինուէկան կարաւանաց։ Արք եւ կանայք  
փոխանակէին զմոլութիւնս ի սեղանոյ ի սե-  
ղան եւ զսիրականս ի տուէ եւ ի գիշերի։  
Այս կերպ բարելական խառնակութեան  
մէջ, գժուարին էր ճանաչել եւ որոշել զոր-  
դի ի հօրէ եւ զդուսար ի մօրէ, զայր ի կնո-  
ջէ եւ զկին յառնէ, եւ ընտանեաց կապն  
շփոթեալ ընդ լիրը եւ համարձակ կցորդու-  
թեանց, կորնչէր ի ծոց ապօրինաւոր եւ կե-  
ղակարծ լծորդութեանց,

Բոլոր ինեւտասներորդ գարուն առաջին  
քառորդն անցաւ առանց գլխաւոր եւ նշա-  
նակութեան արժանի կնիք մի տպաւորելոյ  
ի վերայ Հայ աղդին։ Մինչեւ ցայն վայր  
Պօլսոյ Հայն արեւելեան հագուստ կը հաղ-

ուէր, իւր եւ տեղական լեզուն կը խօսէր,  
քիչ կը հաղորդէր օտարին հետ եւ շատ  
խստապահ էր իւր վաղեմի սովորութեանց  
եւ աւանդութեանց, զորս իր հայրենիքն  
բերած եւ որդւոց յորդի մշտնջենաւորած  
էր. Այս միջոցիս է որ Եւրոպացւոց յաճա-  
խութիւնն ի Պօլիս եւ անոնց հետ կցորդու-  
թեանց աճումն կարգէ դուրս ցնցումն ե-  
տուն իւր հինաւուրց թմրութեան եւ մղեցին  
դինք դէալ ի ճանապարհ յոր անսովոր էր:  
Այսուհետեւ հետզհետէ կ'սկսին փոխուիլ  
կերպարանք հանդերձից, ունակութեանց եւ  
կենցաղավարութեան: Հայն, որ կը խորշէր  
յօտարոտի երեւութից եւ լեզուաց, կ'սկսի  
փոքր առ փոքր Եւրոպացւոց զգեստներն  
հադուիլ եւ անոնց լեզուներն խօսիլ, յոր  
կը մարզեն դինք վարժարանք եւ օրինակն  
այլ աղդաց: Բայց արտաքին երեւոյթն չէ  
որ զազդ մի շինէ. ուստի եւ Հայն, ինչպէս  
ամէն աղդք որ վերարկաւ եւ բանիւ կ'ուզեն  
Եւրոպացւոց նմանիլ, շատ հեռի կը մնան  
ի կատարելութեանց նոցին, որոց հիմունք ի  
խորս մտաւոր կըթութեան արմատացեալ  
կան: Այս ճշմարտութիւնն կը վկայենք թէ

դառն է եւ անհաճոյ . բայց մենք չենք  
կրնար մոռնալթէ ազգութենէ առաջ մարդ-  
կութիւն կայ , եւ թէ յառաջ քան զյինելն  
այլ ինչ , մարդ եմք . իսկ արդ , մարդն առ  
մեղ դեռ չէ լուծած զիւր խանձարուրքն :  
Յայտնի է թէ կանայք ոչ նուազ յարանց  
ենթակայ են նոյն հանգամանաց ուստի այս  
իրաց վիճակն ծագէ : Ով որ քառասուն տա-  
րի առաջ տեսած է մեր կանայքն , այսօր չէ  
կարօղ ճանաչել զնոսա , իբր թէ այլ դար  
այլ բարք : Այն առակ եղած համեստու-  
թիւնն որ ամրափակ վահանաւ կը պատէր  
զիրենք , այն պատկառանքն եւ ակնածու-  
թիւն ի մարդկանէ , եւ այն անսուտ պարզ-  
մոռութիւն սրտի , եթէ ոչ գլխովին անհետ  
եղած , գէթ մտադիւր գրկախառնած են եւ-  
րոպական պչրանաց եւ եկամոյծ բարուց  
հետ , որք Հայուհւոյն ձրբերն փոխակեր-  
պած են : Հոս ոչ գովասանք ոչ կշտամբանք  
ընել է անոնց մեր միտքն , այլ զգուշիւ ճըշ-  
մարտութիւն մը յայտնելու կը մատչինք ո-  
րուն կշիռն ծանր է ապագային վրայ , Ան-  
տարակոյս քաղաքականութիւնն դասելով ըզ-  
կին ի պարտուպատշաճ եւ հաւասար աստի-

ճան առն , մեծ քայլ մը առնել տուած է  
մարդկութեան , ազատելով զկինն ի գերու-  
թենէ , զի ուր կինն ի ստորեւ է յիւր տեղ-  
ւոյ , անդ ընկերութիւնն նուաղեալ , հար-  
կաւ կենդանութեան նշանք չ'են նշմարիր  
այս կիսամեռ մարմնոյն վրայ . Աինն զրկեալ  
յամենայն արդեանց որ մարդկութեան վա-  
յելեն , կինն ի մարդոյ հալածական եւ մե-  
նացեալ ինք իր մէջ , այնուհետեւ նա չէ քա-  
զաքացի , այլ վայրի ինչ որ չէ անբան եւ ոչ  
բանական , եւ հետեւարար ընտանիք չկան .  
զի ընտանեաց կապն որ կինն է , բարձեալ  
է ի միջոյ , Երբ հեռի յընկերութենէ մարդ-  
կան , դատապարտեալ համը ու անշարժ կե-  
նաց , կանանցն է իւր խշտին եւ իւր կա-  
փարիչն , կինն ամպահարեալ եւ ապուշ կը  
սողայ երկրիս վրայ : Իսկ այսօր Հայուհին  
որ , ինչպէս եւ Հայն , ընտելացեալ կ'երեւի  
արտաքուստ տեսլեամբ , յաճախ ներքնովն  
է հեռի ի սկզբանց որք զարդարեն զհոգի  
եւ զմիտու եւ յաւելուն ի գեղ նորա առ աչս  
մարդկան , ըստ բանին թէ . Աին ժրագլուխ  
պսակ է առն . . Անոր համար Հայուհին ,  
հաճոյ ի տես եւ ոչ ի խօսս , զուրկ է սովո-

բարար ի հանճարոյ եւ յիմաստից վայելչութեանց, որք գերադասը են քան զնիւթականսն : Ինչ կրնայ ըլլալ այսպիսի մօր տալու կրթութիւնն իր զաւակաց, Ինչպէս ծնօղ, նոյնպէս որդի : Վամնորոյ հայկական սերնդոց առադայն աղօտ է :

Ա. յսպիսի ընդհանուր խաւարի եւ թմրութեան մէջ, կան երեւմն արթունք ոմանք որ կը հսկեն եւ նշոյլք կայծի որ կը շողան : Ա.յս հովտի մանիշակներէն, այս ձորոյ շոշաններէն մէկն էր Հռիփսիմէտիկինն, կին երեսնամենից հասակաւ, միջաշաւիդ յորում փայլէ այս սեռն իւր հասուն կատարելութեամբ : Անոր համար շատ կանանց քարդայթակղութեան է այս տարիքն, յորմէ անդին չկայ բայց միայն գերեզման : Հռիփսիմէտի այն աղնուական կոչուած գերդաստաններէն էր որոնք անցեալ դարու մէջ երեւելի եղան յառեւտուրս փողոյ կամ լումայափոխութեան . բայց այս հանճարն տոկոսեաց, ինչպէս ամէն հանճար, ժառանգական չըլլալուն համար, աղնուական աղգատոհմին ըստացուածքն վատնած եւ ինք իսկ շատ ինկած էր, նոյն միջոցին Հռիփ-

սիմէ չափահան ըլլալով , ամուսնացուցին  
դինք մարդու մը հետ , զոր ոչ տեսած էր  
ոչ կը ճանչնար : Այս բարի ժամանակաց  
վաղեմի սովորութիւնն աղջկանց վրայ միա-  
հեծան բռնաւորի տիրապետութիւնն ունէր.  
այն ատեն աղջիկ մը կը կարգէին ինչպէս  
տղայն կը զրկէին ի դպրոց : Ծնօղք եւ աղ-  
դականք մահու եւ կենաց իշխանութիւն  
ունէին իրենց գստերաց վրայ ի մասին ա-  
մուսնութեան . վեսայ մը միշտ լաւ էր, բա-  
ւական էր թէ ըլլար ըստ իրենց քմաց հա-  
ճութեան : Հարսն ու փեսայն առադաստին  
մէջ զիրար կը ճանչնային : Հարկաւ մեծ հա-  
մեստութիւն , զարմանալի պատկառանք եւ  
հիանալի ապշութիւնք կային այս սովորու-  
թեան մէջ , որ իւր լաւ կողմն ունէր ինչպէս  
վատն այլ : Կանայք վարժք այսմ ունակու-  
թեան , սովորաբար գոհութեամբ կ'ընդու-  
նէին զայն զոր իրենց ճակատագիրն կ'ան-  
ուանէին : Ով <sup>o</sup> կընայ պատմել անոնց նահա-  
տակութիւնքն այս աղջի անձնական նուիր-  
մանց մէջ , զոր ոմանք մինչեւ ի ծագս առա-  
քինութեան հասուցին , ըմպելով իրենց  
լեզի բաժակն մինչեւ իվախճան , առանց

ճշգոհութեան եւ առանց ընդվիզելոյ ընդդէմ այնալիսւոյ անօրէնութեան, որուն վըրայ իրաւամբ կը զարմանանք, ինչպէս դուցէ պիտի զարմանան մեր թոռունք ի լուր այսօրուան ամուսնութեանց, որք թէալէտ հասարակ հաճութեամբ, բայց յաճախ են չարքան ղառաջիննօն :

Հոխփոխմէին ամուսինն, որուն անունն էր Լեւոն, ի դասէ այն մարդոց էր, որոց զուստն եւ զորպէսն ոչ ոք դիտէ եւ որք Պօլսոյ մէջ բուսանին պատուաստեալք կամ տաշտեալք : Այս մարդն, որ մերթ երիտասարդ մերթ հասուն երեւութով, սաոյգտարիք մը չէր ցցուներ, կենդանի առեղծուած մի էր, որուն լուծումն ընդունայն կ'աշխատցնէր զմիտս հասարակաց : Բարեկեցիկ եւ մեծաւուն, ոչ ոք անոր ելից եւ մոխց կը իմար խելք հասցնել կամ ելնել յաղըիւրս փարթամութեան նորին, որ առասպելապատում կը թուէր : Ոչ նուազ ի նիւթական դանձուցն ճոխ էր նորա իմանալի դանձն դիտութեանց, նա եւ ծածկադիտութեան, յորում դերազանցէրքան զԳալիոսարօւ Ոչ միայն բաղմաթիւ լեզուաց ներկուա հըմ-

տութիւն ունէր, այլ որ աւելի զարմանալին  
է, խօսէր զանոնք առանց օտարոտի հնչման  
եւ իւրաքանչիւրին սեփհական արտասանու-  
թեամբ, այնպէս որ կարծես թէ անձնիւր  
լեզու իւր մայրենի եւ ծնօղական բարբառն  
էր. Գրագէտ միանգամայն եւ հնագէտ,  
հնախօսութեան եւ հնագրութեան հրաշա-  
լի տաղանդ մ'ունէր, որով վաղեմի նշանա-  
գրաց վերծանութիւնն, յեգիպտականէն  
մինչեւ ի սեպագրուշմն, իրեհլեզիէն մինչեւ  
ի քեռուֆին, այնպիսի վարժ առողանու-  
թեամբ կը կատարէր իրը թէ անոնցմէ զատ-  
բան կարդացած չ'ըլլար. Եպարքոսաց եւ  
գեսպանաց կցորդութեան մէջ ապրելով, իր  
ծովածաւալ հմտութեամբքն եւ խօհական  
խորհրդովք անոնց սիրելի եղած էր, որք  
անոր կարծեաց եւ թարգմանութեան կը  
գիմէին ի դժուարին ինչ խնդիրս. Տեսքով  
նիհար եւ վտիտ, իւր մտաւոր կարօղու-  
թիւնքն գուշակել տային դիւրակնճիռ ճա-  
կատն եւ յօնքերն, ունչքն հատու իրրեւ ըդ-  
սուր սուսերի, եւ մանաւանդ ծովային  
կանաչագոյն բըերն աչաց, յորոց ցայտեալ  
թուիչ գօրութիւնն կընար, ոչ թէ զգաղա-

նըս, այլ զմարդիկ թմբեցնել մադնիսելով։

Այսպիսի եւ այսքան խորադիտութեան եւ բուռն կրից Լեւոնի կատարեալ հակասութիւն մի էր Հռիփիսիմէ, որուն բարերարոյ վարուց եւ հեղութեան չափն հաղուագիւտ էր իւր ցեղին մէջ։ Տեսքով ոչ յափշտակիչ սոսկական հայեցօղաց, բայց մանրազննին մարդկան համար մեծ նշանակութիւն ունէին իւր նուազուն աչքերն, աւելի յունական քան թէ հայեցի ունչք կը-ճեայք. եւ բարակ շրթամբք պատեալ փոքրիկ բերանն, յօրում կրկին շարք մարդքտայեռք կաթնորակ փայլէին իժակատ եւ ի խօսը։ Իւր բոլորակ երեսաց անշարժ ծրագիրն կատարեալ հայելին էր իւր ձանձրութեանց եւ ցաւոցն սքօղելոց իներքս ի սըրտի իւրում։ իրօք մեռեալ ծովու երես մի էր, որուն մակերեւոյթն զդառնութիւն խորոցն ծածկէր։ Զարմանալի լոյս մը կը փայլէր երբեմն իւր ազօտ ու մարած աչքերուն մէջ, որոյ ոսակք անսովոր եղանակաւ կ'ընդլայնէին. յետոյ վութով կոսկք արտեւանաց պարփակէին եւ աչք իրենց սովորական հանդարտ հայեցուածոյն մէջ կը մտնէին, Յիրաւի հա-

սակն էր նազելի եւ տիրական քալուածք ձեռաց եւ ոտից փոքրութիւնն, թեւերուն եւ բազկաց ձեւքն անսղիւտ . վետրանման մատունքն վարդագոյն եւ ողորկ եղունդներ ըով պսակեալ, Աստղկան ձեռինք յարդարէին մարմարիոննեայ թափանցիկ սպիտակութեամբ եւ փափկիկ յուրութեամբ : Ամենայն ինչ այս կնոջ վրայ հրաշտի համեմատութեամբ դրոշմեալ էր : Իւր դշտայնման վարմունքն եւ մշակեալ միտքն եւս առաւել կ'անեցնէին իւր ձրբերուն արժէքն եւ աղնուութիւն մը կ'ընծայէին նմին որ գեր ի վերոյ էր քան զղարմին աղնուականութիւնն :

Այս էր կինն զոր Լեւոն, յետ առ վայր մի կենակցութեան, եթող երկեմենից աղջկամբ, եւ վարժ ի հեռաւոր բացակայութիւնս, բոլորավին աներեւոյթ եղաւ Պօլսոյ մէջէն, ուր Ներսիսի դէմ նիւթած դաւն գաղտագողի աջողակութեամբ ի դլուխ հանած էր, ինչպէս սպատմեցինք յիւրում աւեղւոջ : Հռիփսիմէ, քիչ ժամանակուան մէջ, ամուսնացեալ եւ այրի, խարուած յակնկալութիւնս իւր, անդէտ սիրոյ ամուսնութեան,

րւ յաշխարհէ վշտացեալ, ատեց զաշխարհ, Այն ատեն ամենայն ինչ իրեն անհաճոյ եւ տաղտկալի երեւեցաւ . ընտանութիւնք եւ ընկերութիւնք ոչ ախորժ ունէին իւր քմաց եւ ոչ հաւանութիւն . ուստի եւ ամէնէն քաշուած, մինակ ինք իր եւ գստերն կրթութեան մտաց զինք նուիրելով, հեռի ի մարդկանէ կ'ապրէրներանձնուհւոյ կենօք :

Յանկարծ դիշերուան մը մէջ, ահաւոր լոյս մը, հանդերձ բոցաշունչ հրոյ եւ ծխոյ եւ կայծից տարափոյ, զարթոյց զնա ի քնոյ : Կրակն, այս մշտակեր ցեցն Պօլսոյ, ի վերին յարկէ ելած, սարսափելի եղանակաւ կրնարակէր, զոր սաստկաշունչ հողմն հիւսիսի եւս առաւել կ'արծարծէր : Հռիփսիմէ ահարեկեալ եւ բոկոտն, եւ հաղիւ թէ սթափեալ ի քնոյն վաղեց դուրս : Ահագին աղմուկ մ'ելաւ այն ատեն թաղին մէջ, յորումնիչ եւ խուճապ տագնապոյ կանանց, կահուց եւ կարսաեաց շվոթութիւնն եւ խառնաղանձ բաղմութեան աղաղակներն իրարու խառնը և լով, մինչեւ յերկինս վերանային : Զրկերներ, բեռնակիրներ, զինուորք կացնաւորք եւ ճանկաւորք, կը վիստային ճամբուն մէջ,

ուր շատ մը անդործ մարդիկ լցուած էին  
դիմեալք ի կապուտ եւ կողոպուտ : Ասոնց  
ամէնուն վրայ կը տիրէր ջրհանաւորաց սուր-  
հագագային , սաստկահնչիւն ձայնն , ձայն  
դուժի իրը զձայն փողոյ Գարբիէլի : Բար-  
ձեալ իյուս զջրհանն , դալարուն խողովակ-  
ներն ու պղնձի փողն , կուգային : Իրը ըդ-  
ծովու ալեաց կուտակ բորբոքելով : Ոչինչ  
կրնայ այս հրոսակին դէմկենալ , եւ բազ-  
մութիւնն անոր առջեւ կը ճղքի յերկուս ,  
ինչպէս երբեմն Կարմիր ծովն առաջի բա-  
նակին Խարայելի : Մինչդեռ շանթաձիդ Արա-  
մազդայ նման որոտալով , կը թռչէին կէ-  
հրդեհեալ տանեաց վրայ . պատուհանի մը  
առջեւ կին մի երեւեցաւ , հերարձակ , լը-  
ւարեալ եւ յուսաբեկ . . . Ոչ ոք կը հա-  
մարձակէր ի ժողովրդենէն եւ ի ջրհանաւո-  
րաց մտանել ի տունն որոյ տախտակամածք  
բոց կը փշէին շուրջանակի : Պահիկ մ'այլ  
անցնէր , եւ տուն եւ կին ի միասին հրոյ  
ճարակ պիտ' ըլլային : Նոյն միջոցին մեր  
ձակայ յարկէ մը մարդ մը ցաթկեց այծենը  
ման կէս երած գերաններուն վրայ , յորոց  
ոստմամբ ոլացաւ կնոջ քովն . . . Բոյն եւ

ծովին զիրենք պատեցին , եւ այս երից անկէղ մանկանց նախանձորդքն ծածկեցան յաշաց ի հնոց հրոյն բորբոքելոյ . . . Վայրկեան մը ետքը դարձեալ երեւեցան , մին զմիւսն գրկած , խուճապելով ի փախուստ : Բազմոթիւնն , դրգուեալ այս քաջաղին օրինակաւ , օգնութեան կը դիմէր նմին , որ մաղերն ու զգեստներն խանծած , շնչառպառ , գետնին վրայ դրաւ իւր շալկած բեռն , նուաղեալ իրը անզգայ : Հաղիւ թէ ասոնք դուրս ելեր էին , հրաշէկ տունն ահաղին շառաչմամբ կը դըլորէր հիմնայատակ , մոխրոյ եւ ծխոյ սեաւ ամպեր հանելով յերկինս ի վեր ի շեղջէ փլատակաց ,

Այս անկէղ եւ հրաշափառ դիւցաղին անունն էր Հեթում : Այսպիսի բոցածախ եւ անվիրէալ մահուանէ զերծեալ Հռիփիսմէ , յանկարծ աչքերն բանալով ,

— Դուստր իմ , դոչեց , ուր է դուստր իմ... Ինչո՞ւ չթողիք որ լափէր զիս անդութիրակն որ զդուստրն իմ յափշտակեց անխընայ :

Պահ մը այսպէս ցնորեալ խնդրելէ ետեւ զնա , նորէն դոցեց իւր ծանրացեալ աչքերն . . .

ԳԼՈՒԽ 12.

Վ Ա Ր Ա Ն Ք

Ե հիւսիսակողմն մայրաքաղաքին, բարձրաբերձ լերանց մէջ, դալարագեղեւ ծառազարդ հովիտ մի կ'երկննայ, որուն ծայրն հեռաւոր ձորերու եւ փապարներու մէջ կորընչի : Այս հովիտն, մի յամենագեղ զարդուց Պօլսոյ, երկրաւոր դրաստ մի է, որոյ շրջագայութիւնն, նման մեր նախահարց դրախտին փափկութեան, զուարճութեամբ եւ հիացմամբ կը լցնէ : Կարծես թէ բնութիւնն զարմանալի ճգամբ միտ դրած է դեռազարդել զայն տեղ, ուր ամեն ուրեք օձապտոյտ առուակաց եւ արծաթափայլ աւազանաց ջուրն թանայ զդալար մարդագետինն եւ զբունս վարդագեղ ծառոց : Աշնանային հողմն երբ ասոնց տերեւներն տարափոյ նըման թափէ այս լճակաց վրայ, այն ատեն այս ջրոյ համբարներն մակընթացիւ ծածանեալի ծալս բիւրաւոր, կարծես թէ նախանձաբեկ կը ցանկան իբր զծովակ ալեւկոծ

արտասահման տարածելու : Այս աւազան-  
ներն որ կենդանի միւսիոն մի են իրենց  
քարաշէն ամբարտակներովն ու թումբերովն,  
Պէնտ կ'անուանին , Ստորին կայսերութեան  
ինքնակալներն կանդնած էին այս աւազա-  
նաց առաջինքն , յօրս ժողովեալ ջուրն ,  
յետոյ զանազան ջրանցքներէ եւ կշիռներէ  
անցնելով , կը բաշխէր մայրաքաղաքին մէջ:  
Օսմանցւոց աշխարհաշէն եւ հոգեշշահ ձեռ-  
նարկութիւններէն մէկն եղած է այս համ-  
բարանոցաց թիւն աճեցնել եւ քաղքին ջուրց  
առատութեան հոգ տանիլ , որ սակայն ան-  
ջրդի ցամաքութեամբ կը լկի ամառ ատեն ,  
երբեմն խիլ ի ձմերան , Թագաւորամօր եւ  
Սուլտան Մահմուտի մարմարաշէն Պէնտէրն  
ամէնէն գեղեցկադոյնքն են . բայց ամէնէն  
մեծաշէնն է այն կամարակապ ջրանցքն զոր  
Յուստինիանոսի կ'ընծայեն եւ որուն վրա-  
յէն ջուրն կ'անցնէր լեռնէ իլեառն հաւա-  
սար մակերեւութի վրայ : Գարնանարնակ  
հիւրերն այս աւազաններուն ամբարտակաց  
վրայ կամանտառաց հովանոյն մէջ կը չըջին ,  
ի վերայ դալարեաց , զորս երփներանդ կը  
ներկեն վարդադոյն մանիշակ եւ ելակ կարմ:

րորակ, երկուքն այլ հունձք սիրելիք կողովոց գիւղականաց, որք ժողովեն եւ վաճառեն զայնոսիկ հիւրոց ամարայնոց :

Հռիփախմէ, յետ արկածին եւ հրաշապէս զերծմանն զոր պատմեցինք նախորդ գլխոյն մէջ, ծանր ու երկար հիւանդութեան անկողինն ինկած, եւ թէպէտ խնամօք Հեթմոյ կրկին դարձել էր ի կեանս, բայց այս որդեկորոյս Նէոպեայ սուգն անմխիթար փարատել անհնարին էր : Գարունը հասնելուն պէս, բժիշկք ստիպեցին զնա երթալ ի Պէլ կրատ, ուր քիչ ատենուան մէջ զդալի եղանակաւ ապաքինութիւն սկսաւ գտնել : Ութօր ետքը Հեթում յայցելութիւն նմին դալով եւ ծառի մը տակ նշարելով զնա, կը դժուարէր հաւատալ առողջարար փոխակերպութեանն որ երեւէր ի վերայ գիմաց նորին :

— Կը յուսամ, Տիկին, ըսաւ մերձենալով առ նա, թէ այսուհետեւ ինձ հարկ չէք ունենար . զի ահա կատարեալ լաւութեան նշանքն խնդութեամբ կը տեսնեմ ձեր երեսաց վրայ, լի կենօք եւ ողջամբ :

— Դո՞ք այլ, պատասխանեց Հռիփախմէ

այլ յայլմէ եղած, դուք այլ զիս կը բքանէք,  
եւ ինչու չժողիք զիս, յաւել թաղծու-  
թեամբ արտօսր թափելով, դստերս մոխրց  
հետ թաղուիլ ի խարոյկ հրկիղեալ տանս իմ:

Հեթմոյ սիրոն գելաւ ի յիշատակ աղիո-  
լորմ արկածին, բայց յուշարերեալ,

— Տիկին, ըստու, ներեցէք ինձ հակառա-  
կիլ միանգամ ձեր անտեղի կարծեաց, որոյ  
ի հաստատութիւն հարկ էր մնալ դէմ հե-  
տոցն ի խարոյկ անդր: Իսկ արդ, ես ինքնին  
խնդրած եւ ի գերեւ ելած եմ ի խուզարկու-  
թեանցս, յորոց ոչ մի ոսկը կամ կմախք ե-  
կին յերեւան, յորմէ հետեւաբար օրէն է  
ենթադրել հաւաստեաւ թէ ոմն յօդնու-  
թիւն հասանելոցն զերծուցեալ է զնա, եւ  
տակաւին զձեղ խնդրէ նա գուցէ առ ի դար-  
ձուցանել ձեղ զմւանդն ձեր սրբազն :

Յանկարծ լոյս մի ցայտեց ի միտս կնոջն .  
կարելի չէր որ Աւոն նիւթած ըլլար զհըր-  
դեհն զայն, կամ դէմ պատեհ առիթ հա-  
մարեալ զայն առ յափշտակել զդուստըն  
իւր, մինչդեռ մայրն յառաջին շոտապ տադնա-  
պոյ դուրս էր ելած . եւ այս կարծեաց բա-  
ւական ստուգութիւն մի չէր աներեւոյթ լի-

նելն մանկան, երբ կը կի ներս մոտնելով ընդունայն փնտռած էր զնա ի տան, Այս երկմտութիւնքն պահելով Հռիփախմէ ի խօր սրտի իւրոյ,

— Աստուած լրսէ, պատասխանեց Հեթմոյ, ձայնին ձեր եւ արտասուաց տառապեալ մօրս, յորմէ ամէն ակնկալութիւնք տարահալած կը փախչին եւ կը թողուն զիս միայնակ իմ ցաւոցս, որոց ոչ ումեք տըրտունջ եւ յանդիմանութիւն կ'ընեմ, մանաւանդ թէ ձեզ, որոյ դիւցազնութեան պարակմերկիցս զկեանս իմ, ի՞նչ եւ իցեն այս կենաց տաղտուկն եւ բեռն առ իս յայսմհետէ :

— Յիրաւի, ձեր վիշտքն մեծ եւ ձեր որրախն դառնութիւնն օրինաւոր է . Տիկին . բայց եւ այնպէս պէտք չէ դարձեալ տեղի տալ նոյն որ եւս առաւել ծանրանան եւ իշխեն ձեր վրայ, եւ ժամանակն, բժիշկ ամէնազօր, կրնայ օր մը անշուշտ տակաւ մեղմել եւ գլխովին փարատել զայնոսիկ :

— Ահ, դոչեց կինն հառաջանօք, վէրք կան այնպիսի խորախոց զորս ոչ մէկ սպեզանի կարօղ է իսպառ անհետացնել, եւ

զորս ձեր անփորձ տարիքն եւ սիրտն անվարժ ի մհատութիւն չէ կարօղ երեւակայել եւ ըմբռնել . . .

Խրիկունը վրայ կը հասնէր, եւ արեւուն արծաթափայլ սկաւառակն կանաչագեղ լեռանց ետեւ ծածկուելու կը դիմէր. դարնան ամէն անուշահոտութիւնը եւ զովութիւնը շուրջանակի կը սփռէին եւ օդոյն մէջ կը ծաւալէին. Անեղծ լոռութիւնն, ծառոց հովանին եւ դալար խոտոց փափկութիւնն զբւարճալի կերպարանը մը կուտային այս եղիւսեան դաշտին, ուր ճոխութիւնը բնութեան իրարու վրայ ելեւէջէին. Հեռուէն բլրակներն եւ ծառաստաննը եւ հովիտք որք անօսք շամանդադիւ կը ծածկուէին, ոսկեղինիկ շրջանակ մը կը ձեւացնէին, որուն մէջ կը ծրագրէր դաշտին երանդաշատ սղատկերն, Երեկոյեան զովութիւնն ստիպած էր զհրոխիսիմէ մաշկեղէն վերարկեաւ պատաղարելու, որուն խնձօրինիկ թաւ մազերն իր երեսաց ճերմկութիւնն եւս առաւել դուրս կը ցայտեցնէին. Բարակ բազմոցի մը վրայ նստած ու մէկ թեւով կոթնած քովստի դիզեալ բարձերուն, կը նմանէր, ի մենաւոր

պահուն յայնմիկ, Տաճիկ Հուրիի մը ստուերին, զոր այս ազգին սովորական անհոգութեամբ, կարծես թէ մեկնելու ատեն մոռցեր էր նա իր հետ տանելու :

Հեթմոյ սրտին խանդաղատանքն կրնար գրգռել այս խօսակցութեանվերջն, եւ այն միանդամայն սգալի եւ դգալի խօսքերն կը քային երկմիտ թուիլ, Հեթում, որ անփորձ էր ի գիտութիւն կանանց, բայց որ ընդհանրապէս թեթեւութեամբ կը դատէր զնոսա, միանդամայն եւ զարտի նոցա անուսելի ուսումն, համարձակեցաւ, հրապուրեալ ի վերջնական բանից տիկնոջն, այս հրաշէկ խօսքերն բերնէն դուրս հանելու .

— Տիկին, ամէն սիրու որ զուրկ է ի սիրոյ, կարեվեր խոցեալ է. իսկ արդ առ ի բժշկել զայն պէտք են սիրել զիմն կամ զոմն, առ անց որոյ հարկաւ կեանքն է տաղտկալի եւ ծանրաբեռն գլխովին :

Հռիփախմէին երեսը շառագնեցան, որ այս յանկարծուստ վկայութեան յանպատրաստից դիպեալ, պահիկ մի լուռթիւն պահելէ ետքը,

— Տղայ, գոչեց տրտմութեամբ, ահա եւ-

բոսկական կրթութեան արդիւնքն ու երա-  
խայրիք որ սպրդին այսօր առ մեզ, Բարե-  
րադրութեամբ, մեք տակաւին անմերձ եմք  
փաղաքչանացն եւ խնկարկութեան որովք  
վարին արք ընդ կանայս յԵւրոպա, Իսկ  
աստ, միամիտ է նա որ կարծէ թէ հեշտի-  
տեղի տան սիրտք մեր առաջի մարդկային  
շողոքորթութեան, աստ, ուր փոխանակ ամե-  
նայն ինչ բնական է եւ անարուեստ, ուր  
զգացմունք միանդամայն սաստիկ հորդեն  
եւ արդիլեալ կան ընդ բռամբ, ուր սէ-  
րըն, Եւրոպացւոց պէս, ի գրոց չ'ենք սով-  
րիր, այլ ի հոգւոյն, զոր իրենք գնեն եւ  
վաճառեն իրենց ձեռակերտաց նման, Գո-  
ցէ տօնավաճառք Զէրքէզի դերեաց չեն  
վատթարագոյնքան զշահավաճառ սրտից առ-  
նոսա: Զգոյշ լեր, բարեկամ, չըլլայ թէ  
պատրանք խարուսիկք զքեղ մոլորեցնեն,  
Իսկ վասն իմ, ոչ ինչ է վտանգ, զի ի փորձոյ  
դիտեմթէ լաւ է սիրտ մի ունայն եւ անըլ-  
դայ քան զբունս կեղծուսպատիր սիրոյ ըդ-  
դացմանց . . .

Եւ այս ըսելով, շուարած ձգեց զՀեթում,  
որ յամոթոյ շրթունքն խածաւ մինչեւ յա-

րիւն : Իւր մեծամտութեան եւ զգուշաւոր  
բարուց այս առաջին հարուածն էր զոր կըն-  
դունէր ի կնոջէ ումեմնէ : Արդեօք սոսկ  
ատելութիւն մի էր այս , եթէ ծաղր ու ծա-  
նակ . անդիտութիւն կենցաղավարութեան  
կամ համեստութիւն Հայուհւոյ մը , թէ նա-  
զելութիւն խորագիտութեան եւրոպացի կը-  
նոջ : Եթէ այս յետին ենթադրութիւնն  
ճշմարիտ էր , Արեւելցի կինն գերազան-  
ցէր ի նենգութեան քան զԱրեւմոխ , եւ  
Հեթմոյ գլուխն կարծր քարի մը կը զարնէր  
որ սթափէր զնա : Այնուհետեւ անաշառ-  
դատաստանաւ դատելով դատապարտեց ըդ-  
Հոխիսիմէ , յորմէ խսպառ հեռանալու ա-  
ռաջադրութիւնն եղ ի մտի իւրում : Զար-  
մանալի հակասութիւն . կին համեստ եւ  
անմատոյց ի հրապոյրս մարդկան , թէպէտ  
եւ պատկառելի , բայց ոչ նուազ ատելի է  
առ աչս նորին քան զայն որ դիւրամերձ է  
ի հպտիլ եւ ի փաղաքշանս :

Իսկ Հոխիսիմէ , սաստիկ տագնապեալ ,  
տուն հասնելուն պէս , անկողինը մտաւ ,  
բայց մինչեւ լոյս չկրցաւ իր աչքերն դոցել :  
Յիրաւի այս առաջին մարդն էր որ կը հա-

մարձակէր իրեն այնպիսի լեզու մը գործածելու յոր չէր սովոր, եւ Հեթմոյ յանդըդնութիւնն զինք ի խոր կծէր. սակայն կարելի չէր որ հասարակ խօսք մ'ըլլար այն, որուն ոչ աւելի վարկ եւ կշիռ պէտք էր ընծայել քան դարժանն : Այն ատեն իւր անպատեհ խստութիւնն միտք բերելով, զզջաց իր ըրածին վրայ : Զղջմանէ ի գութ քայլ մի միայն կայր : Խոր սրտին խորն իջնելով, ապշեցաւ մնաց երբ տեսաւ թէ Հեթում առաջին տեսութենէ հետէ, անջինջ տապաւորութիւն մը դրոշմած էր անդ : Այս պատանւոյն վրայ ունեցած համարումն առջի բերան սոսկ համակրութիւն կամ յարդանք մի կարծէր, եւ հաւանական է թէ անկէ աւելի ինչ չըլլար եթէ ինք իր ձեռքով իր վէրքերն չքերէր : Բոլոր դիշերն այսպիսի մտաց տանջանօք եւ տքնութեամբ անցուց : Երկրորդ, երրորդ եւ յաջորդ օրերն Հեթում չերեւեցաւ : Այն ատեն ճարը հատած, ցնորեալ եւ տագնապեալ, ամէն տեղ ուրնա կընար դըտնուիլ, փնտուել տուաւ : Զուր ջանք : Հեթում ոչ ուրեք էր : Հռիփսիմեայ սրտին դառնութիւնն անհնար է մեկնել, այս սիր-

արն , երբեմն անզգայ , յանկարծակի վուխակերպեալ էր , զոր չ'էր իսկ կարօղ հանգչեցնել վայրիկ մի . Բնութիւնն կարծես թէ ի պատուհաս գործէ այս հակասութիւններն , Յետ ընդունայն յուսալոյ եւ մնալոյ , հետեւեալ նամակն գրեց առ Հեթում .

\* Տէր .

Քոյ անձկալի ծանօթութիւնն չէի կարծեր թէ այսչափ սուղ տեւողութիւն ունենար , եւ տրտմութեամբ լցնէր զիս . այս տրտմութեամբ , զի յետ շատ խորհելոյ , ոչ այլ ինչ պատճառ գտանեմ խստութեանդեթէ ոչ իմ անրազդ ճակատագիրս : Գուցէ իմ միտքս չուզեցիր խմանալ , եւ այս առիթն պատեհ համարեցար առ ի մերժել զիս . վասնորոյ իրաւունք ունիս . ինչ պէտք ենք զի պէս պատանելոյ , որուն առջեւ ամենայն յոյսք եւ երանութիւնք կը ժպտեն , ինչ պէտք , կը ըսեմ , եղկելի եւ տառապեալ կնոջ մը վիճակն խմանալ , եւ ի միտ առնուլ թէ տակատին ինչ ցաւեր թաղուած կան \*

Ե լոր սրտը սորա , դոր դուցէ վեր ի վերանց  
դատեցիր : Պահիկ մի վստահացեալ ի մտեր-  
մութիւն քոյին , կարծէի թէ այս մտերմու-  
թիւնն անկեղծ եւ հաստատուն կրնար լի-  
նել . կարծէի թէ այս անշահասէր սրտին  
մէջ մխիթարութիւն մը կրնայի գտնել , ա-  
ռանց դնելոյ զայն . . . Խարուեցայ . — Զ'եմ  
կարծեր : Առաջին տպաւորութիւնն , որ  
երբէք չ'ստեր , կ'երաշխաւորէ ինձ քու մեծ-  
անձն եւ անյիշաշար բարուցդ , եւ նոյն մեծ-  
անձնութեան մնամ դարձեալ , եւ այլն :

Հ Ա Ի Փ Ա Ւ Ա Կ :



ԳԱՅԻՆԻ Ը.

ԴԱՏՆ

Հոկտիսիմէ, որ քանի օրէ հետէ չ'էր ելած  
իշրջադայութիւն յանտառին, եւ որ միայ-  
նութեան մէջ քաշուած, տայր զանձն դիսո-  
վին իւր ցաւոց, օր մը չափէն աւելի սրտա-  
կէղ խորհրդածութիւններով տաղնապեալ,  
առաւոտանց կանուխ ելած եւ դէպ իթա-  
դաւորամօր աւազանն շտկուած, անոր քա-  
րաշէն որմոց վրայ կը քալէր, մտածելով իւր  
կենաց աղէտից վրայ : Այսպիսի դառն խոր-  
հրդոց մէջ խորասուղեալ եւ յեցեալ ձեռն  
ի ծնօտ իյենարան ամբարտակին, աչքերն  
անքթիթ կառուցած էր ջրոյն վրայ, որուն  
ծայրն ծովանման ծածաննելով կը տարածէր  
մղոնաձիդ հեռաւորութեամբ : Այս ակտ-  
նակիտ ջուրց անվրդով մակերեւոյթն Հոկտի-  
սիմեայ խոռովիւալ եւ դալկահար դէմքն իրը  
ի հայելով անդրադարձնելով, կարծես թէ  
հեգնօրէն կը դրդուէր դյոյզս սրտի նորա :  
Ով կընայ պատմել զխորհուրդս խաւարի որք

ի ժամուն յայնմիկ անոր մտաց մէջ յարեան,  
ինչ կայր ընդ մէջ իւր եւ ծովացեալ ջուրցն,  
ընդ մէջ յարածուփ տանջանաց եւ անեզր  
հանգստեան, որոց պատկերք, յինքն եւ  
յտաղանն, դէմ առ դէմ կանգնեալ կային.  
— Պատ մի, ոտնաչափի թանձրութեամբ,  
ընդ որ ոստմամբ ցաթկելն եր ական թար-  
թափելոյ գործ, Զուրն պատառեալ եւ յու-  
ղեալ ի հերձմանէն վայրիկ մի, յետ կուլ  
տալոյ զիւր պատանդն, դառնայր անդրէն  
յիւր առաջին անշարժութիւն, եւ փեռեկ-  
տեալ մկանունք նորին կցէին դարձեալ  
հարթ հաւասար իրը զկափարիչ գերեզմանի:  
Մարդ մը կը պակսէր երկրիս վրայէն, եւ նո-  
րս հետ հաղարումէկ ցաւք եւ հեծութիւնք,  
յորմէ ետքը ամենայն ինչ մնայր դարձեալ  
ըստկարդի իւրում, առանց մազ մի ինոցանէ  
խղելոյ կամ խախտելոյ :

Այս խորհրդածութիւնք, զորս կարծես  
թէ նենդաւոր ջուրն տուն տայր, ով դիտէ  
ուր կը ընային կայանալ . . . Ոչ ապաքէն  
չարժամն չնշին պարագայից վրայ հաստա-  
տեալ է: Յանկարծ, ի հայելով անդ ջուրցն  
երեւեցաւ երիվար մի երագոտն եւ հեստ

յերասանակ, եւ հեծեալ մի ի վերայ նորին  
մտրակ ի կուշտ . . . Այս ձիաւորն էր Հե-  
թում: Հռիփսիմէ, սթափեալ ի թանձրա-  
մաղձ խորհրդոցն, դարձաւ առ նա, որ իջա-  
նելով ի ձիոյն մերձեցաւ նմին:

—Երբէք չէ օրէն որ հին բարեկամք թըշ-  
նամի ըլլան, այնպէս չէ, Հեթում, ըստ  
Հռիփսիմէ, ձեռքն մատուցանելով առ նա,  
եւ այս ծանրակշիռ խօսքերն յարմարելով ի  
կատարեալ հաշտութիւն իրերաց :

—Ներեցէք, Տիկին, եթէ ձեր ըստածն  
ընդունիմ մինչեւ ի կէտ մի սահմանոյ: Բա-  
րեկամութիւն ընդ մէջ երկու նոյնասեռ  
մարդկան հնարաւոր եւ դուցէ անշտհախըն-  
դիր իսկ է: Բայց բարեկամութիւն ընդ մէջ  
առն եւ կնոջ միոյ ինչ կարծէք թէ ունենայ  
պատճառ: Եթէ ոչ զհամակրութիւնն զայն  
որուն դէմ դուք կ'առարկէիք եւ հակառա-  
կէիք, եւ այն առեն հարկ է արդեօք փոխել  
զառածն առ այն թէ չէ օրէն որ հին թշնա-  
միք բարեկամ ըլլան: Բայց ո՞լ կընայ ուրա-  
նալ թէ ժամանակն չէ կարող փոխել շատ  
դժկամակութիւնք ի բարեկամութիւն: Իսկ  
արդ, ըստ չափոյ առելութեան առաւելուն

մաներամատթիւնք, եւ անոնց կապելն աւելի  
սերտ կը պնդեն գմբառութիւնք :

— Բայց ոչ արհամարհութիւնք, վրայ բե-  
րաւ Հռիփախմէ, ակնարկելով ի ցասումն  
Հեթմոյ :

— Տիկին, պատասխանեց Հեթում ծան-  
րաբարոյ եղանակաւ, եթէ անարդօղ մի  
կայ մեր մէջ, յիրաւի ես չ'եմ. իմ' յան-  
ցանքս, եթէ յանցանք սեպուի զոր զգայ  
մարդ ի որտի իւրում, ցաւակցութիւն կամ  
դութ եւ դորով, այն վստահութիւնն է զոր  
չդիտէի թէ չէր օրէն վկայել անկեղծու-  
թեամբ . . .

— Մեծանձն եւ ազնուական . . . Ա.Տ.,  
Հեթում անհնարին էր որ սխալէի քու վրադ-  
րած դատմանս եւ ունեցած համարմանս  
մէջ, իսկ արդ, քու իրաւունքդ է պահան-  
ջել յինէն, ոչ եթէ ներումն, այլ մեկնու-  
թիւն մի զոր դրշտ դուցէ չէի կարօղ տալ  
ճշդիւ, Տարակոյս չկայ որ քու վեհանձն բա-  
րուցդ եւ աղնիւ ձրբերուդ ապացոյցք մեծ  
համակրութիւն ծագեցուցին իմ եղկելի սըր-  
տիս մէջ յօրէ յօրմէ ծանեայ զընզ, Այս հա-  
մակրութիւնն երթալով պէտք մի եղած է առ

իս քեզ տեսնելու , քեզի հետ խօսակցելու ,  
կենակցելու , եւ սիրելու դրեղ . . . եղբօր  
սէս . . . բայց ահա այսչափ , եւ ոչ տուաւել  
ինչ քանի զոր ոչ իմ վիճակս ներէ , ոչ քու  
ապագայդ . Անոր համար խստութեամբ վա-  
րուեցայ ընդ . քեղ յաւուր յորում կասկած  
ետուր ինձ այս սահմանն անցանելոյ , խղելով  
մեր նորահանտառ մտերմութեան անարատ  
կապերն , կարծէի թէ այս խստութիւնն աւելի  
պնդէր զանոնք . Ա. Հ. , Հեթումեթէ գիտնա-  
յիր ինծի պատճառած ցաւդ ու տառա-  
պանքներն , եթէ գիտնայիր ինչ չարտչար  
կերպով պատուհասեցիր կին մի անպարտ ,  
եթէ գիտնայիր վերջապէս այս եղբայրական  
սիրոյ հասուցած վէրքերդ . . .

Այս խօսքերով անտառին մէջ մտեր էին .  
Հեթում որ ձիոյն երասանակէն բռնած կը  
տանէր , կեցաւ , ու սանձն պրկելով հեծնելու  
պատրաստութեամբ .

— Շնորհակալ եմ , Տիկին , ըստ ցրտա-  
բար , ձեր մեկնութեանն , որուն անհամբեր  
կ'սպասէի , եւ ներումն կը ինդքեմեթէ հար-  
կադրիմ պատճառել դարձեալ այդ եղբայրա-  
կան սիրոյ (եւ այս բառերուն վրայ շեշտե-

լով կանել առաւ) առ ժամանակ մի ան-  
ջասումն ։

— Ինչ, դոչեց Հռիփսիմէ այլայլած :

— Ոչ ինչ, կարեւոր գործ մը կ'սափակէ զիս  
հեռանալ առ. վայր մի ի մայրաքաղաքէս :

— Ոչ, աղաղակեց Հռիփսիմէ, ձիոյն առ-  
ջեւ կանգնելով. այդ անհնարին է. պիտի  
չերթաս այսպէս առանց պատճառի, առանց  
վշտացնելոյ զիս եւ կարեվէք խոցելոյ :

— Բայց, Տիկին, ովատախանեց Հեթում  
սասախ, այս իրաց վիճակն անհնարին է  
առեւել. . .

— Հեթում, դոչեց կինն տադնապաւ,  
կորդելով զերասանակս ձիոյն ի ձեռաց երի-  
տասարդին, առանց իմ դիականս վրայ կո-  
խելու չ'ես կարող անցնիլ :

— Բայց, Տիկին, մինչեւ ցայս վկայր չէ  
օրէն պահանջել :

— Ինչ՝ պայման կը դնեմ քու հաշտո-  
թեանդ, հարցուց յանկարծ շտապաւ ընդ-  
միջելով անոր խօսքն :

— Ինչ՝ պայման, կրկնեց Հեթումանհա-  
սութեամբ մտաց նորին :

— Այս, ինչ պայման, ինչ պահանջումն.

ըսի քեղի, Հեթում, թէ քեղ կը սիրեմ . . .  
եղբօր պէս, եւ այս սէրն չդիտեմ ինչ սերտ  
ազգեցութիւն ունի առ իս, որ չեմ կարող  
բաժանիլ ի քէն . . . այս սէրն բաւական  
չէ քեղ, ըսէ . . .

— Լաւ եւս է, Տիկին, որ ամենեւին  
չսիրես . . .

— Բայց այդ անհնարին է, Հեթում.  
ահա ըսեմ քեղ ճշմարիան եւ անսպարտ եմ,  
զի դու բռնադատես զիս այնպիսի վկայու-  
թիւն մ'ընելու որ երբէք պիտի չելներ ի խո-  
րոց սրտիս, Գիտցիր, Հեթում, թէ քեղ  
կը սիրեմ, իրօք, չէ թէ եղբօր պէս, չէ թէ  
ուրիշ ինչ եւ իցէ հասարակ սիրոյ եւ հասարակ  
սիրականի պէս, այլ ի վեր քան զամենայն,  
առաւել քան զեղբայր, առաւել քան զիս,  
առաւել քան զոր դու չես կարօղ սիրել,  
դու որ այն սիրոյ զօրութեան չափն խմանալու  
չեղեր վերահաս . . . Խակ արդ, ըսէ, Հե-  
թում, կ'երթան դարձեալ, կը թողնուս զիս,  
երբ ոչինչ հակառակի քու անողոքելի կա-  
մացդ :

— Ոչ, Տիկին, ըստ խոռոված ձայնիւ,  
այլ կը մնամ . . .

— Ա.Տ., կրկնեց Հռիփախմէ դառն հաս-  
ուաչանօք, դիտէի թէ մարդիք ինքնահաճք  
եւ շահախնդիրը են, բայց չէի դիտեր թէ  
անոնց կամակորութիւնն զիջանէր մինչեւ  
ի զեղծանել զանազական մտերմութիւն մի  
ընդ դաշամբ եւ պայմանաւ:

Հեթում, որ ձիուն սանձն թողած էր.  
կծեալ ի կոկծանաց եւ ի յանդիմանական  
բանիցս այսոցիկ, նորէն ձեռք տուաւ զայն:

— Եկ', ըստ դուստրն Եւայի, վախնա-  
լով որ չ'երթայ, ու սանձն յափշտակելով  
ի ձեռաց նորին, եկ ուրեմն դաշինք մի կը-  
ռենք մեր մէջ։ Գիտես կամ դուցէ չ'ես գի-  
տեր, իմ բարեկամն, թէ որպիսի կնոջ հետ  
զքեզ եւ զապագայդ քո արկանեսի վտանգ,  
որուն վրայ չ'ըլլայ թէ օր մը զզջաս։ Այս  
կինն, Հեթում, տառապեալ եւ թշուառ  
արարած մի է, որուն բոլոր կեանքն անվերջ  
ցաւք եւ անվախճան տքնութիւնք եղած  
են, որուն սիրան լի է կարելիք եւ անբու-  
ժելի վիրօք, որուն մարմինն հաշած ու մա-  
շեցուցած են հիւանդութիւնք, եւ բժիշկը  
դատապարտած ի սպառ։ որուն վիճակն  
վերջապէս ամենայն նկատմամբ եղկելի է

քան դամենայն կանայս : Ահա ասոր համար ,  
Հեթում , եթէ չէի ուզեր քեզ առժամայն  
վկայել զճշմարտութիւն , ճշմարտիւ կը սի-  
րէի դքեզ , զի խնայէի քեզ կապելիմ աաժա-  
նելի հետոցս :

Զոր հաղ մը ընդմիջեց Հռիփախմեայ խօսքն ,  
յորմէ ետեւ շարունակեց .

— Եւ յետոյ ինչ շահ այնպիսի կնոջէ ո-  
րուն հետ սերտ կցորդութեան հնարաւորու-  
թիւնն ամէն արգելք կը խափանեն , Հարկ  
չէ ըսել քեզի թէ ինչ բարձրաբերձ պատուար  
եւ անանց խրամ կայ ընդ մէջ իմ եւ .քոյ :  
Թէ եւ ուզենանք այս արգելքներուն դէմ  
մլցիլ , վախեմ թէ զօրութիւն մեր նուազէ ,  
եւ ընկճեն զմեզ ձախողութիւնք : Ահա , Հե-  
թում , մեր կացութեան ճշգրիտ եւ ցաւալի  
պատկերն . ահա այս սիրոյ ներկայ եւ ապա-  
դայ պայմաններն , որք անել կատարածի դա-  
տապարտ առնեն զայն : Զի ոչ իմ տատա-  
նեալ եւ հիւանդուտ վիճակս կը ներեն ինձ  
այլ ինչ քան դցամաք սէր մը յոր կ'ուզէի  
նուիրել զանձն իմ , առանց հաղորդակից ը-  
նելու զքեզ իմ թշուառութեանս , ոչ քեզինչ  
օդուտէ զոհել նմին .քու անդին ապագայդ :

— Տիկին, պատասխանեց Հեթում մորմուքեալ սրտիւ, երբ ես զձեղ ծանեայ, ոչ դիտաւորութիւն մ'ունէի ձեր վրայ, ոչ դաշնաք մը կռեցի ձեղի հետ, իմ կցորդութիւնք, ինչպէս ի սկզբան, նոյն դարձեալ անշահասէր մնացին մինչեւ ցարդ, Զեր մը տաց եւ բարուց ազնուութիւնն համակրութիւն մը յարոյց սրտիս մէջ, որ հասարակ զգացմանց չէր նմաներ, Ես ալ, ձեղի պէս, Տիկին, շատ վիշտք եւ նեղութիւնք կրած եմ. ես ալ ձեղի պէս, ի մանկութենէ փորձ եմ տառապանաց եւ թշուառութեան. ես ալ ձեղի պէս, մեծամեծ արգելքներու յաղթանակել հարկադրած եմ. Որբ եւ եքեալ անսպատապար, ի տղայ տիոց, ձեզ նման, դրժրաղդութիւն եւ ձախորդութիւնն իմ հետոցս ընթացակից եւ անբաժանելի կռուած են, իմ երերեալ եւ տատանեալ կենացս ոչ նեցուկ ոչ ապաէն եղած է, եւ որ մեծն է քան զամենայն ոչ ոք է յայսմաշխարհի որուն սիրոս բանամ, եւ ոչ ինչ յորոյ վերայ դնեմ զյոյս իմ թափառական եւ հալածեալ յամենուատ, դնիմիրեւ զճնճղուկ միայն իտանիս, կամ իրեւ զնապատակն որոյ չիցեն որչը եւ խշտի...

Պահ մը լոեց Հեթում, որուն երեսը խա-  
ւարեցան տրտմութեամբ, անտարակոյս խոք  
յիշատակաց եւ կենաց դառնութեամբք ըդ-  
դածեալ, յորմէ ետեւ շարունակեց .

— Եթէ օրէն եր հաւատք եւ փստահու-  
թիւն ընծայել յապագայն, եթէ հաւատքի  
դիանայի թէ զքեզ երջանիկ կընամ ընել,  
կըսէի քեզ. մէկղի ձգէ տմէն երկմու-  
թիւն եւ երկիւզ. դուցէ քու անդարմանելի  
կարծած վերբդ կարօզ ըլլաց քժշկել մտեր-  
մութիւն յանսուտ սրտէ եւ համակիր կը-  
ցորդութիւն առ ի բառնալ զյուծ ծանրա-  
տաղտուկ կենացս, Բայց, ձախողակ արկա-  
ծից տակ ճնշեալ եւ ողնարեկ, յուսակտուր  
մնամ առանց լաւագոյն ապագայի մը ակըն-  
կալութեան, Խոկ արդ, երբ այսպիսի ա-  
նողոք ճակատագրի գէմ կը մըցիմ անդադար  
դօսեմարտիւ, օրէն է հրաւիրել զայլ ուն ի  
մասնակցութիւն խմ զոհիցս եւ նահատա-  
կութեանս :

— Բարեկամ, ըստ Հռիփսիմէ խանդա-  
ղատանօք, յոյս մեծ ունիմ ես քու դիւցաղն  
եւ աղնիւ բարուցդ վրայ, որուն առջեւ  
ասպարէզ փառաց եւ անտարակոյս գեղե-

ցիկ ասլաղ այի մը ակնկալութիւնք բացեալ  
են . զի քոյ կարօղութիւնն մեծ է ինչպէս  
քու սիրան :

Հովանառոր անտառին ոստոց մէջէն արե-  
ւուն ճառագայթներն թափանցելով , Հոխի-  
սիմին երեսաց վրայ կը շողային , որ առա-  
ւոտեան անյարդ հաղուստովն , աւելի զե-  
ղեցիկ եւ սիրայորդոր էր , նստած դալար  
խոտոյն վրայ , բնութեան զարդերովն շրջա-  
պատեալ , մանիշակի բռւրմանց մէջ , եւ ինը-  
մանութիւն ելակին շառագնեալ , որը ծաղ-  
կանկար գորդ սփռէին ընդ ոտիւք երկոց  
սիրելեաց , Խրենց ջերածերմ խօսակցութեան  
դրազեալ , մառցեր էին զժամն որ երեկոյթ  
լինէր եւ դհարթ ուղին յորմէ շեղեալ էին ,  
զօրն իրուն նօթի եւ ծարաւ անցընելով եւ  
քանի մի ելակէ զատ ուրիշ բան չ'զնելով  
ի բերան , Աիրահարք բաց ի սիրոյն ոչ այլ  
ինչ տեսանեն աշխարհի մէջ , ուր կարծեն  
թէ չիք այլ ինչ բաց յ'զդացմանէն զոր զդան ,  
եւ ասպա զարմանան թէ ինչպէս դեռ կան-  
դուն կայ նա երբ սէրն ցնդի կամ սպառէ ,  
Երբէք չհամոզեցան թէ չիք վերացական եւ  
վաղանցուկ ինչ քան զայս զդացումն , ընդ որ

պարտ է զդուշութեամբ եւ մեղմիւ վարիլ  
առ հաստատուն եւ տեւողական պահել  
զայն։ Հուսկ ուրեմն Հեթում, ձիոյն գլուխն  
ի ծառոց քակելով,

— Ժամ է արդ, ըստ, որ բաժնուինք,  
Հռիփսիմելին երեսք դոհութեամբ փայլէ-  
լին. վերջապէս կը նուաճէր այս սէդ վիրագն,  
զոր այս անդամ կ'առաջադրէր լու ընտելա-  
ցնել։ Յեցեալ իթեւ նորին, բաւական ժա-  
մանակ քալելէ ետեւ, հարկադրեցան կը ք-  
իին դառնալի վերայ հետոց իւրեանց, տես-  
նելով որ ճանապարհն երթալով կը խոտորէր  
առանց ելք մի մատուցանելոյ, եւ անտառն  
եւս առաւել խտանայր ի խռիւս եւ ի մա-  
ցառուսս, Գիշերն վրայ կը հաներ եւ յո-  
վազաց եւ այլ վայրի գտղանաց վտանդ  
կայր, որք յաճախէին ի վայրի անդ։ Հե-  
թում ձիոյն սանձն Հռիփսիմեայ տալով եւ  
բազմեցնելով ի վերայ նորին զնա որ վաս-  
տակեալ էր, ինք ծառի մը վրայ ելսու-  
առ ի ստուդել զուղին օրուն պէտք էր հե-  
տեւիլ։ Զուր ջանք. անտառն ձգէր յան-  
հուն եւ յանսահման տարածութիւն։ Այն  
ատեն Հեթում հրադէնն պարապեց, յուսովլսե-

լի լինելոյ ի մերձակայս : Այս ձայնէն խըր-  
տեալ եղջերու մի սկսաւ վաղել խոճապելով  
ի փախուստ ի հակառակ կողմն ձիոյն : Ու-  
շիմ կենդանին , որ իր ներքին ազգեցու-  
թեամբ իմացաւ թէ անդ էին ելք ճա-  
նապարհին ուստի խուսափէր եղջերուն ,  
այնուհետեւ անխօտոր շարունակելով իր  
ճամբան , հասոյց ողջամբ ի ծագ անտա-  
ռին զերկուս մոլորեալսն ի մէջ զիշերոյ :  
Հեթում , որ բոլոր այս ուղեւորութիւնն հե-  
տիտս ըրած էր առ երի Հռիփախմեայ ,  
յետ ուանդելոյ զնա ի տուն իւր , հրաժեշտ  
առաւ ինմանէ , գոլսադարձ խոստմամբ ան-  
յապաղ եւ ստէպ իրերաց տեսութեան :

ԳԱՅԻՆԻ Թ.

ՀԵՍՈՒՏ ԹԻՒՆ

Այսպէս սկսու Հեթմայ եւ Հռիվախմեայ  
մէջ մտերմութիւն մը որ սերտ կցորդութեամբ  
բոլոր ձմեռն տեւեց : Հեթում ժամերով կը  
նատէր այս կնոջ հետ խօսակցելու , եւ զրեթէ  
միշտ անցագորդ ձգէր զնա մեկնելու ա-  
տեն : Տիկինն չ'էր ձանձրանար ողջ գիշեր-  
ներ մտիկ ընել ի բերանոց նորին զրանս ճար-  
տարախօս եւ հրաշապատում , զորս Հեթում  
ժողված էր իւր բազմափորձ կենաց մէջ :  
Այս կեանքն լի հսկմամբ եւ տքնութեամբ ,  
հազիւ թէ թոյլ եւ դադար մը առնելու հա-  
սեր էր : Հեթում այս խօսակցութեանց մէջ  
տակաւ բորբոքեալ , յաճախ նորա ճակատն  
նոեմանայր ընդ թանձրամած խորհրդովք ,  
մինչդեռ աչք Հռիվախմեայ արտասուօք ընու-  
ին ի լուր ազետալի կամ վաեմիրիք պատ-  
մութեան : Իւր զարմանքն երթալով յաւե-  
լոյր այս պատանւոյն վրայ , որ անշահա-  
խնդիր մտերմութեան կը նուիրէր իւր ժա-

մերն առանց խնացելոց : Հեթմաց հետ տեսութիւնն, առողջարար դեղոյն նման, իւր մաղձն կը փարատէք եւ սրտին հեշտարար սպեզանի մ'եղած էր : Քիչ քիչ այս տեսութիւնն այնպիսի սովորութիւն մ'եղաւ իրեն, որ եթէ օր մը չ'աւեսներ իւր բարեկամն, նոյն օրն հիւանդադին եւ տիրութեամբ կ'անցընէր : Թէ պէտիրենց սրտերն յայտնի կը բարբառէին, սակայն Հեթում երրէք բերան չբացաւ համարձակ միտոյութիւն մ'ընելու : Այսպիսի երկայնամսութիւն մի յիրաւի զարմանալի էր այս երիտասարդին կողմանէ, որուն անզուսպ կրից եւ անձին վրայ ըրած բռնագատութեան նշանակն յայտնապէս ցայտէր յերեսոց նորին, հասարակօրէն տրտմաւթեամբ զգածեալ : Օր մը որ սովորականնեն առելի տրտում եւ վշտացեալ կ'երեւար,

— Բարեկամ, բատ կինն, այսօր այլ կարգն է որ ես դքեզ զուարթացնեմ : Բաէ ինձի, ի՞նչ ունիս, եւ եթէ կարենամ կերպիս իւիք փարձահատոց ընել քու ծառայութիւններդ առ իս, մեծ խնդութեան պատճառ է ինձ :

— Ոչինչ, պատասխանեց Հեթում բրոնարարեալ հանդապտութեամբ, ես ինձի

սահման դրած եմ ոչինչ ժտել ինքնին եւ  
ոչինչ ժխտել, կամ հակառակիլ խմբ կա-  
մացդ, զոր սրբազան համարիմ, Եթէ երբեք  
այս սահմանն անցնէի, ձեր որտին ցան  
ինձի մեծ ապաշառ եւ վշտաց պատճառ կըր-  
նար լինել առ յապա :

— Ոչ, Հեթում, ոչ, դու յանցանք մը  
չունիս . յանցաւորն ես եմ որ յանխորհուրդ  
կապեցի զքեղ իմ հետոցս : Բայց իրօք ինչու,  
յաւել հառաջանօք, յանզգաստից ձգեցի  
զքեղ այս անել ճանապարհին մէջ, որուն  
դու դլխովին անպարտ ես :

— Տիկին, պատասխանեց Հեթում, ծան.  
րաբարոյ եղանակաւ, քան լիցի որ զձեղ  
ամբաստանեմ. սակայն այս իրաց վիճակին  
այլ չէ կարօղ տեւել, եւ աւելորդ է ըսել  
ձեղ որ եթէ օր մը չէ, օր մը անշոշտ հարկ  
պիտի ըլլայ որ իրարմէ բաժնուինք :

Ի լուր այս բաժանման բառին, Հոխիտի-  
մէին, երեսաց դոյնը նետեց եւ դլուխը ծռե.  
լով, խոր տիրութեամբ հառաջեց :

— Ահա, ըսաւ, մարդկային լծորդու.  
թեանց սովորական վախճաննն . . .

— Տիկին, պատասխանեց Հեթում, ամէն

դործ օրինաւոր ելք եւ վախճան մ'ունենալու համար, հարկ է որ հաստատուն նրա պատակ մ'ունենայ, առանց որոյ ամենայն ինչ ունայն է։ Խոկ արդ, երբ դուք չեմ դիտեր ինչ նկատմամբք երերեալ էք, ինչ զարմանք են եթէ օր մը առնեք զմեղ յաղթահարեն, եւ չարախօսութիւնն որ մինչեւ յականջո մեր լսելի լինի, զմեղ դատապարտ կացուցանէ։

— Բայց, դոչեց Հռիփսիմէ, զի՞ կայ մեր ընդ շաղփաղփութիւն հասարակաց։ ոչ ապաքէն տէր է իւրաքանչիւր իր դործոց։

— Ոչ, պատասխանեց Հեթում դլուխն շարժելով, դժբաղդութեամբ այնպէս շէ։

— Ուրեմն ամէն յոյս կորած, դոչեց կինն մոխրի դոյն դարձած։

— Հանդարտէ, Տիկին, ըստ Հեթում ձեռքէն բռնելով խանդաղատանօք, տակաւին մէկ հնարք կայ, եւ այն քեզմէ կախեալ է։

— Որ է այն, դոչեց Հռիփսիմէ, հոդի առած աչքերն բանալով։

— Եկ, Հռիփսիմէ, ըստ պատանինքաղց-ըսութեամբ, թող այս տարաբաղդ հայրենիքն

որ զմեղ կը մերժէ, երթանք օտար երկիր  
եւ օտար աղգաց մէջ, ուր լաւագոյն հիւ-  
րընկալութիւն եւ աւելի մարդառէր սիրաք  
կը գանուին: Հոն կ'ապրինք քեզի հետ հեռի  
ի նետից թշնամութեան եւ ի քառութենէ չա-  
րին: Պանդխտութեան հացն դուցէ աւելի  
անոյշ, եւ օտարին յարկն մեղի նոր հայրենիք  
կ'ըլլան: Գիտես թէ քու բարօրութեանդ  
համար կարօղ եմ զոհել մինչեւ ցկեանս իմ:  
Եթէ քիչ մը վստահութիւն ունիս իմ վրայ,  
կամակար հաճելու ես այս առաջարկու-  
թեան, յօրում միակ լաստափայտն է նաւա-  
կածելոցս ի վրկութիւն:

— Կ'ընդունիմ, պատասխանեց Հոխիսիմէ  
համոզեալ կամ յանխորհուրդս:

— Ուրեմն կը խոստանաս ինձի հետ ճամ-  
բայ ելնել անյասղաղ:

— Ա,յս, միայն թէ քանի մի օր պէտք են  
ի պատրաստութիւն:

Ա,յս քանի մի օրն անցան առանց Հոխի-  
սիմեայ միտքն որոշուելու: Ա,յս տկար եւ  
հիւանդուս կինն, առջի համարձակութիւնն,  
որով իր խոստումն տուած էր դուցէ խիստ  
շտապաւ, կորանցունելով, դուցէ եւ երկիւ-

դիւ ինչ կամ երկմտութեամբ վարանեալ, կը-  
տատանե՛ր, Ուստի փաղաքշական բանիւք  
մերձենալով առ Հեթում,

— Բարեկամ՝ ըստ նմին, յիրաւի քու-  
խորհուրդն լաւ է, բայց գեթ առ այժման-  
դործադրելի, Դու զիտես իմ հիւանդադին  
եւ ցաւադար վիճակս . քանի օրէ հետէ իմ  
մոտացս անստուգութիւնք եւս առաւելդառ-  
նացուցին զայն . շնչառութիւնս կորանցունե-  
լու չափ նեղեալ ի հազէ, սազի նման կուրծ-  
քըս բախսելով, եւ այլայլութիւն օրտիս դհան-  
դիսան ու քունն յաջացս հալածելով: Ինչ-  
պէս կրնամ ես այսալիսի տկարութեամբ եր-  
կայն ճանապարհաց եւ օտարութեան գիմա-  
նալ, Ուստի, իմ Հեթումն, կ'աղաչեմքեղի,  
այդ խորհուրդն մէկդի եւ ուրիշ պատեհա-  
գոյն ժամանակի թողլով, զիս մի մեղադրեր,  
Ո՞ գիտէ ժամանակն դեռ ինչ ձեռնտուու-  
թիւնք կրնայ մատուցանել մեղ, եւ զլատովին  
անհետ ընել ամէն արդելք որ կան ընդ մէջ  
իմ եւ քոյ, եւ այն ատեն . . . բայց հիմայ  
զիտցիր թէ միայն քու տեսութեամբ պի-  
տի մխիթարիմ ցորչափ ժամանակ կենդա-  
նի եմ:

Հեթումին բերանն նգաւ փակեալ էր . աչ  
քերն ցամքած եւ մթնցած , կարծես թէ  
Հռիփախմեայ խօսքերն անոր երակաց մէջ  
արիւնն պաղեցուցած էին : Յանկարծ ոտք  
ելաւ եւ յետին բռնութիւն մ'ընելով իւր  
անձին վրայ ,

— Ենորհակալ եմ , Տիկին , ըստ , բայց  
այդ յետին կամքդ կատարելն ի վեր է քան  
զկարն իմ . ինչ կ'ըսեմ ; անհնարին , դարձեալ  
անհնարին , երիցս անհնարին : Ոչ , կրկնեց  
երիտասարդն ցասմամբ զարնելով ոտքն տախ-  
տակամածին վրայ , ամենայն ինչ հնարաւոր  
է Հեթմոյ բաց ի խոնարհութիւնէ յերդմնա-  
զանցութիւն : Ախ , Հռիփախմէ , պէտք չ'էր  
որիմդիւրահաւանութիւնս խաղեւ դործի մի  
ընէիր երեսս զարնելու իմ տկարութիւնս եւ  
ոտնակոխ ընելու քու մեծամուռթեանդ : Տէր  
Աստուած , այսուհետեւ ինչ բանի կամ  
որո՞ւ վրայ կարելի է վատահութիւն գնել ,  
երբ ամէնէն օրտակից եւ ամենէն դերագոյն  
սիրեալ եւ փայփայեալ կինն կ'անարդէ իւր  
սրբազն խոստումն եւ կը խղէ իւր դաշնոց  
անխղելի կտաղելն . . .

— Բայց այս խոստումն , պատասխանեց

կինն դրդուեալ իյանդիմանական բանից ե-  
րիտասարդին, առ ի լինել օրինաւոր, պէտք  
էր որ յօժարամիտ եւ առանց բռնադատու-  
թեան ըլլար . . .

Հեթում կայծակնահար եղեւ ի լուր այս  
անկարծելի ամբաստանութեան : Այն միջո-  
ցին եթէ մէկն սուր դանակաւ զարնէր ա-  
նոր սիրան, արիւն չէր ելներ անկէ, զի ա-  
րիւնն իւր սովորական շրջանն փոխելով, սաստ-  
կութեամբ դիմած էր գէալ ի դլուխն, այն-  
պէս որ եթէ այս չափազանց ժուժկալօղ երի-  
տասարդն սանձ չ'գներ յուղմանց որք տագ-  
նապէին զսիրտ նորին, անհնար էր որ կարե-  
նար զսպել զայնս :

— Բռնադատութիւն, գոչեց յանկարծ  
սրտմտութեամբ կրակ կտրած, բռնադա-  
տութիւն, եւ ովէ այն որ առնէ բռնա-  
դատութիւն, եւ ինչ է այն զոր բռնադա-  
տութիւն անուանեն . . . Բռնադատութիւն  
Հեթում երբէք չ'գիտէ եւ չ'է ըրած իւր  
կենաց մէջ, թող թէ կնոջ միոյ տկարի . . .  
Բայց այս յանդիմանութիւնն ծանրէ եւ ան-  
ըմբեր, եւ կարելի չ'է որ այսպիսի նախա-  
տինք մ'ընէ Հռիփիմէ առ Հեթում, Եթէ

զՀեթում չ'ծանեաւ նա մինչեւ ց'այսօր ,  
ափանս , յաւիտեան պիտի չ'ծաննայ : Կարե-  
լի՞ է որ Հեթում յետին չարագործի կամ  
հուղկահարի մը ամբաստանութեամբ կըշ-  
տամբի , եւ այն ի բերանոյ քումմէ , Տիկին :  
Ոչ , Հռիփախմէ , ոչ . Հեթում ոչ ի լեռնէ ի-  
ջած , ոչ յայրէ տւազակաց ելած , ոչ սուր  
ի ձեռին էր , երբ դաշն կոեցիր անոր հետ ,  
եւ խոստացար անբաժանելի կերպով կապ-  
ւիլ հետոց նորին : Ինչ գիտնամ , տակաւին  
ինչ վկայութիւնք . եւ ասկէ աւելի սերտ  
խոստումն կրնա՞ր ըլլալ , եւ Հռիփախմէն ա-  
ռաւել արժանահաւատ կին մի երբէք կարե-  
լի՞ էր լինել : Աւնայն , ունայն , ոչ խօսք , ոչ  
խոստումն , ոչ դաշն , ոչ դաշանց պահպա-  
նութիւն , եւ ոչ մի ինչ հաւաստիք , ամենայն  
ինչ ունայն , եւ բիւրիցս ընդունայն . . .

Հեթմոյ խօսքերն միջատեցին Հռիփախմեայ  
արտասուք աչայն հեղեղապէս հորդեալ :  
Երիտասարդին ձայնն տակաւ բարձրացեալ ,  
յետոյ մեղմացեր եւ դառնութեամբ լցուած  
էր : Շարունակեց .

— Ոչ , Հռիփախմէ , ոչ . այս խօսքերն դու  
կարօղ չ'ես ըսած ըլլալ , եւ եթէ սխալ եմ

հասկցեր, ներէ ինձ : Ինջիր ի խոր սրտիդ, դիր ձեռքդ կուրծքիդ վրայ եւ ըսէ . բըռ-նադատութիւն էր երբ կամակար զինք նուի-րելով քու կամացդ հաճութեան եւ շնոր-լով երբէք քու դաշանցդ յարաշարժ պայ-մաններն , Հեթում չ'անցաւ անդք քան ըլ-ուահմանսն զոր եղ ընդ մէջ իւր եւ քոյ : Դեռ ինչ կրնար ընել այս մարդն կամ ինչ կրնայիր պահանջել ի նմանէ որ չ'ընէր : Դու-տակաւ սրկեցիր անոր սիրան , եւ այս կա-պերն սկնդելով , կաշկանդեալ տարեր եւ ածեր զնա ընդ քարշ : Օր մըն ալ ձանձրա-ցեալ ի կապանացս յայսցանէ , ինքնովին կը լուծես զանոնք , եւ արկանես յերեսս իմ տի-րուհւոյ արհամարհանօք : Որո՞ւ է բռնադա-տութիւն , այնմ որ անխնայ ստից կոխան առնէ զգլուխ մի անպարտ , թէ այնմ որ խոնարհէ զայն առաջի քոյ եւ ուրանայ զիւր անձն : Եթէ այս բռնադատութիւն է նմին , քեզ կը թողաւմ վճռել . . .

— Ո՞՛ , գոշեց Հռիփախմէ արտասուագին , ներէ ինձի , Հեթում , ոչ , անհնարին է քեզմէ աւելի արդար , քեզմէ իրաւացի , քեզմէ աղ-նուասիրտ եւ վեհանձն լինել : Քու իրաւան-

ցըդ քարինք աղաղակեն եւ Երկինք վկայեն, Բայց չ'զիտեմ ինչ անհասելի ցնորիւք Երկմառութեան վարանեալ է իմ միտքս, որուն կ'աղաշեմ ներօդ լինել: Աւատի, եկ, իմ չեթումս, գթա իմ վրայ եւ մի արհամարհեր կին մի թշուառ եւ առ հարկի ուխտադրուժ, բայց որուն սիրտն է խստապահ իր խոստմանն մինչեւ յաւիտեան . . .

— Գթամ . . . լաւ . . . հապա դու գթացիք ինծի . . . Տիկին, տղու մը պէս խաղըրիք ինձ, եւ եթէ դութ եւ դորով, սիրտ մի եւ ըգդացմունք կային առ իս, զամենն ցամքեցուցիք եւ վատնեցիք չարաչար կիրաւութեամք . . . կին մի երբէք չէ ոնեցեք այն ակրութիւնն զոր դու ունեցար իմ վրայ. բայց գիտցիք թէ մեծ պատասխանատուութիւն կուտեցիք ի դլուխ քո: Ինչ եւ իցեն քունկատումներն եւ խորհուրդք, զորոնք հիմայ լաւ կ'իմանամ, ինչ եւ իցեն սպատուարքն ընդ մէջ իմ եւ քո, եթէ Աստուծոյ մը կը հաւասաս, գիտնալու ես թէ ոչ ոք անպատուհաս կը խղէ իւր գաշինքն եւ կը զոհէ մարդ. մը ինքնասէր հաճոյից, մանաւանդ երբ այս մարդուն խիղճն է անպարտ, ան-

պարտ, յիրաւի, ինչչափ է տղու մը, որ  
անդէտ է բարւոյ եւ չարին, ինչ մեղք էին  
նորա եթէ չ'էր ի հաւասար աստիճանի կը-  
նոջն, յոր ցանկայր համբառնալ, Ահա,  
պարզապէս խօսելով, այս էին իմ յանցանք,  
եւ այս են քու նկատումներն ճշդիւ, զորս  
ընդունայն է ծածկել ընդ չնչին պատրուա-  
կօք, Իսկ արդ, ուր համամտութիւն չիք,  
ամեն հաւասարակշուութիւն եղծեալ է . . .  
Գուցէ մեծ ապագայ մը եւ անտարակոյս  
ներկային ամեն ակնկալութիւնքն փշրեցիր,  
ապիրատ եւ ապարդիւն թողեր երեսի վրայ :  
Ափսոս, կեանք մը ամբողջ չ'բաւեր ի կանդ-  
նումն այսպիսի անխնայ եւ հիմն ի վեր կոր-  
ծանման . . .

— Հեթում, դու աղնիւ եւ անյիշաչար  
ես, իմ Հեթումն, ըստ կինն հեծկլտանօք  
մերձենալով առ նա, ինայէ ինծի, Հեթում,  
մի դատապարտեր զիս, եւ մի թողուր յու-  
սահատ . . .

Իւր հեծեծանք խօսքն ընդմիջեցին, եւ  
այս վիճակին մէջ դողդովուն կայր իրրեւ  
զկոյսն այն համանուն իւր առաջի ահաւոր  
թագաւորին Տրդատայ . . .

— Աղեկ , ըստու ոտք ելնելով անողոք երի-  
տասարդն , որուն երկայնն մառթիւնն ի ծայր  
հասեալ էր . . . այսու հետեւ տեսնայն ինչ  
կատարեալ է . . . Աստուած տեսնէ մեր  
գատն , եւ կը մաղթեմ որ յայնմ ահեղ ա-  
տենի , գատատանք ճշմարիտք թեթեւ ըլ-  
լան քեզ . . .

Եւ մէկդի ընելով զկինն . ցաթկեց գուրա-  
չոխոխմէ շնչառապառ ինկաւ տախտակա-  
մածին վրայ , Երբ զգաստութիւնն վրայ  
եկաւ , ոչ ինչ կը յիշէր յայնմ տեսութենէ ,  
որ իբրեւ զանուրջս խաւարին թուէին մը-  
տաց նորա , բայց միայն Հեթմոյ յետին  
խօսքերն , որք կարծես թէ հրաշէկ գրովք  
գրոշմեալ էին ի վերայ գրանդեաց , ըստ  
օրինակի սպառնալեաց Բաղտասարայ .

Մանէ , Թեկեղ , Փարէս :



ԹԱՌԱՅԻ Ճ.

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Միջերկրական ծովուն երեսաց վրայ սրբութեալ կղղեաց մէջ, ամէնէն ծայրագոյնն յարեւելից կուսէ եւ մի յընդարձակագունից է Կիպրոս կղղին, տարածեալ աստի եւ անտի ընդ մէջ Պամիկիլեայ եւ Խառսի ծոցերուն, եւ ընդ մէջ ծովուց Ասորոց եւ Եղիպատոսի, Խըր սղնաշատ լերինքն, զինեւէտ այդիներն եւ մանտանագ Հարդարի առատալիր պարտէզքն, ուստի ճշգրտիւ խըր անուանակոչութիւնն, պատճառք ետուն ի վաղուց զանազան աղդաց ցանկութեան եւ յիրերաց յափշտակութեան ի Փխոնիկեցւոց մինչեւ յՅամանցիս, Մերթ անկախ մերթ հպատակ, երկար ատեն իր ճոխութեամբ Տիւրոսի եւ Սիղոնի հետ մլոյելէ ետեւ, վերջապէս ստորին կայսերութեան ձեռքն մնաց մինչեւ ցԽօահակ Կոմնենոս, ուստի Տիքարոտ Անդրիոյ թագաւորն առեալ մատոյց զայն առ Կուսինեան, փոխարէն արքայութեան Երուսաղէմի, ի վերջ երկոտասաներորդ դարուն :

Այնուհետեւ կղզին մտաւ ի նոր յեղանակ  
մի բարդաւաճութեան, որ երեք դարէ աւելի  
տեւեց, ի ձեռն Լուսինեանց եւ Վենետիկե-  
ցւոց, մինչեւ յառումն նորին ի Սուլդան Աշ-  
լիմէ Բ յամին 1571 : Լատին թագաւոր-  
ներն , որոց մայրաքաղաք էր ի Նիկոսիա ,  
այնքան ծաղկեցուցին զայն, ինչպէս եւ զնա-  
ւահանսգիստ Ֆամակուսգայ, եւ առհասարակ  
բոլոր կղզին , մանաւանդ ընդ իշխանու-  
թեամբ Հռիդոնի Գ եւ Պետրոսի Ա, որ ոչ  
միայն ի սահմանս Ասիոյ , այլ նաև Եւրո-  
պիոյ մէջ, իւր համբաւն ամէն կողմն տարա-  
ծեալ էր, եւ իւր համբարանոցքն բոլոր աշ-  
խարհք կը լցնէին . Գերմանացի ճանապարհորդ-  
մը որ ետես զայն ՓԳ դարու մէջ, զարմանալի  
ստորագրութիւն մը կ'ընէ այս կղզւոյս . Ավագ-  
րոսի երկրին մէջ, կ'ըսէ, քրիստոնէութեան ա-  
մէնէն հարուստ եւ վառաւոր իշխանիքն կը  
գտուին . Երեք հազար ֆիորինի տարեկան ե-  
կամուտն ոչ աւելի յարդի է անդ քան զերեք  
հազար դենարի առ մեզ, Սակայն Ավագրացիք  
իրենց բոլոր ստացուածքն վատնեն յորսս , ի  
վաղս եւ ի շուայտութեան Տեսի զկոմին Յոպ-  
պէի որ ունէր առաւելքան զհինդ հարիւր որ-

սորդ շանց : Նաեւ վաճառականք Կիալրոսի  
մեծամեծ ճոխութիւնք դիզած են , ու զար-  
մանք չ'են , զի իրենց կղզին ծայրագոյն եր-  
կիրն է քրիստոնէից դէպ յԱրեւելս . այն-  
պէս որ ամէն նաւք եւ վաճառք յոր եւ է  
ծովեղերաց եկեալք հարկին խարիսխ ձգել  
ի Կիալրոս : Նա մանաւանդ ուխտաւորք ա-  
մէն աշխարհաց որք անցանեն ընդ ծով , պար-  
տին յառաջտգոյն իջանել ի կղզիս այս : Որ-  
պէս զի յամէն առուք եւ յամենայն ժամ,  
յելից մինչեւ ցմուտս արեւու , հեռաւորա-  
դոյն աշխարհաց լուրերն հնար է զիտել ի  
ձեռն նամականւոյ եւ օտարականաց որք  
անդադար դան եւ դնան անդ : Ուստի եւ  
Կիալրացիք ունին առանձին վարժարաններ  
յուսումն ամէն լեզուաց ծանօթից : Խակ Ֆա-  
մակուսդա քաղաք է ի ճոխագունից որք կան:  
Բնակիչք նորա կեան ի մէջ փարթամութեան:  
Մի ոմն ինոցանէ ետ ի հարաանիս դստեր  
իւրոյ ականս պատուականս որք արժեն ա-  
ռաւելքան զամէն զարդս թագուհւոյն Գա-  
ղիոյ , ըստ աւանդելոյ Գաղիացի ասպետաց  
եկելոց ընդ մեզ ի Կիալրոս : Ֆամակուսի  
վաճառական մի ծախեց Եղիպտոսի Սուլ-

դանին ոսկի խնձոր մի ի չորից թանկագին  
քարանց ի պէտո արքունական թաղին . յա-  
կինթ , զմրուխտ , շափիւզոյ եւ մարդարխտ :  
Այս զարդն եղեւ վաթուն հազար ֆիորինի  
գնոյ : Քիչ մի յետոյ վաճառականն ուղեց  
կրկին գնել զայն եւ մատոյց հարիւր հազար  
ֆիորին . բայց Սուլդանն չհաճեցաւ : Երու-  
սաղիմոյ գունդադապին ուներ չորս մարդը-  
րիտ , յորոց կոճակ ետ շինել կին նորա .  
Երեք հազար ֆիորինի փոխառութիւն սո-  
խրաքանչիւրն կարելի էր ուր եւ իցէ : Ֆա-  
մակուսդի որ եւ է մթերաց մէջ հինգ կառ-  
քէ աւելի բեռնաւորելու հալուէ կայ :  
Խնկեղինաց վրայ ոչ ինչ կ'ըսեմ . հասա-  
րակ բանի մը պէս եւ հայի շափ առանու-  
թեամբ կը ծախուին այս քաղցրիս մէջ : Խոկ  
վասն ականց պատռականաց , ոսկեթել պատ-  
մուճանաց եւ այլ զարդոց , չդիտեմ ինչ  
ըսել որ հաւատան յերկիրն մեր » :

Ացորդութիւնք որք մուժան ընդ մէջ թա-  
դտորացն Ավազոսի եւ Ավիկիոյ , սկիզբն  
առին իմերձաւորութենէ երկոցունց աշխար-  
հաց եւ ի յարաքերութեանց որոց ծա-  
դումն Խաչակրաց ընծայելի է : Այս կցոր-

գութիւնն առաւելաւ ըստ չափու եւ յահէ վտանգաց , որոց դէմ յաճախ ձեռքն առաւթիւն մասուցին իրերաց արքունիք Ասոյ եւ Նիկոսիոյ , Խշխանք երկոցունց պետութեանց կին ածէին ի միմեանց , որք պնդէին եւս առաւել նոցա մտերմութեան կապերն , Այսպէս եղեւ Ռուբինեանց իշխանութեան անցումն առ Լուսինեանս , ուստի վերջին հարատութիւն Հայոց Ավլիկիոյ : Այն ատեն երկկողմեան համակրութիւնն աւելի ածեցաւ , եւ գուցէ զօրէր ամբարտակ կանգնիլ ընդդէմյարձակման Սարակինոսաց , Եթէ ընտանի գժառութեանց որոնն չ'բաժանէր զնոսա ի մէջ իւրեանց եւ չ'տկարացնէր , Պետրոս Բ վերջին դիմադրաւն եղեւ նոցին դէմ , եւ Ավլիկիա անտէր եւ անիշխան ոտից կոխան եղած , սորա չնորհ դիտէ իւր փրկութեան : Կորիկոս եւ Այսոս որք յառաջքան զժամանակս Պետրոսի ապաստանեալք էին ընդ հովանաւորութեամբ Ամազոսի , եւ որք վաճառաշահութեան բանուկ նաւահանգստներով չնամեաց ցանկութիւնն կը գրգռէին , կրկին վերադարձան ընդ իշխանութեամբ սորին , Թագաւորք Ավլիկիոյ թողլով զնոսա աղ-

դակցաց իւրեանց Կիսլոսի, առ որս մնացին յետ բարձման իշխանութեան Հայոց, դարձեալ վարէին անդ իրենց նախնական իրաւունքըն, Կոստանդնի գիրն առ Պաղտին այս իրաւանց ակնարկութիւն մի է : Հաւանական է թէ Հայ թագաւորն նախահողակ զգուշութեամբ իրազեկ լեալ դաւաճանութեան Գող իշխանին, որ խնդրէր մատնել զբաղաքս այնոսիկ ի ձեռն Սարակինոսաց, փրկեց զնոսայանհնարին վտանդէն եւ յանիրէպ կորստենէ :

Պետրոսի հետ վերջանան փառք եւ սպայծառութիւն Լուսինեանց, յորմէ ետքը Վենետիկեցիք տիրեալ կղզւոյն պահպանեցին զայն ընդդէմ արշաւանաց Օսմանեանց մինչեւ յաւուրս թագաւորութեան Սուլդան Սէլիմի Բ., յորում ժամանակի ուրացող մի եւ հրեայ, Նահշի անուն, վաճառեաց զայն նմին կուժ մի գինուոյ, փոխանակ Կիսլոսի թագաւորութեան, զորխոստացաւ նմին Սուլդանն : Սէլիմ յանձնեց զառումն կղզւոյն ի ձեռն հաւատարմաց իւրոց Բիալը Մէհմէտ Քարտան Բաշային եւ Լալա Մուստաֆա Սէրաոքէրին, որոց ետ իւր նաւատորմին եւ զօրաց հրամանատարութիւնն : Վե-

նետկեցիք, Սպանիացւոց եւ մանաւանդ. Հը-  
ռոգոսի ասպետաց օդնականութեամբ, բա-  
ւական ժամանակ դիմակալեցին յարձակ-  
ման նոցին: Աւակայն անմիաբանութիւնն  
մուտ գտեալ իրենց մէջ, յետ անլուր դոր-  
ծոց քաջութեան եւ անհնարին ճդանց, Պրա-  
կատինոց սպարապետն Վենետիկոյ, անօդնա-  
կան եւ անճարակ մնացեալ, անձնատուր  
եղեւ առ Մուստաֆա, որ չարաշար մեռ-  
ցուց զնա: Նիկոսիա եւ Գյամակուսդա լը-  
ցան աւերածով եւ արիւնհեղութեամբ: Խոկ  
միւս քաղաքաց Յոյներն, ի վրէժ քինու Լա-  
տինաց, առանց դիմակալելց, բացին իրենց  
գուներն առաջի յաղթականաց: Այնուհե-  
տեւ կղղին, հետզհետէ անշքացեալ ի շա-  
րունակ յափշտակութեանց եւ աւարառու-  
թեանց Մոհամբըներու եւ Մուդասարընե-  
րու, ոչ ինչ յիշատակ պահեց յիւր առաջին  
փառաց, ինչպէս կ'ըսէ Մաս-Լադրի, որ  
մօտ առեններս յայց ել նմին եւ ստորագրեց  
զայն, բայց խը աւերակներն եւ զգինին ա-  
նապակ, երկոքեան խոկ թանկադին իրենց  
հնութեամբ եւ մտաց յափշտակութեամբ:  
Նիկոսիոյ արձանադրութիւնքն, դորս թա-

գաւորք Ախալքասի պահէին ի դիւանի Աշնդ-  
Ամուր դղեկին, երեցան կամ անհետացան  
անոր աւերակաց տակ, յանդգուշութե-  
նէ Վենետիկեցի կուսակալաց, որք ի պատեհ  
ժամու փոյթ չըրին զերծուցանել զայնս յու-  
ղարկելով ի Վենետիկ: Որ ինչ ինոցանէ զեր-  
ծաւ, սփռեալ է ի զանազան կողմանս աշ-  
խարհի: Բայց անոնց մեծ մասն խնդրելի է  
ի կոյսու դիւանադրութեանց զորս աւանդու-  
թիւնն շեղջեալ դնէ ի մթերս Քազա-Ֆիւ-  
միէն վանուց, ուստի տարեալեւ թաղեալ ասի  
ի գետնափոր այրի Սուրբ-Անդրէի հրուան-  
դանին, յառաջ քան զայրումն մենաստանին:  
Հաւանական կարծիք են թէ Սոոյ դիւանա-  
տունն կամ ջանլերն, ի ժամանակի յորում  
արշաւանք թշնամեաց հասանէին ի դրուս  
մայրաքաղաքին, փոխադրեալ էր ի Կորիկոս,  
որ բաւական ժամանակ դիմացաւ ի ձեռու  
Լատինաց յետ կործանման դահուն Ռուբի-  
նեանց, եւ անտի ի Ախալքաս, ուր պահէր ի դիւ-  
անի Լուսինեան թագաւորաց: Այս դիւանա-  
դրութիւնք, որոց համար մասնաւոր դպիրք  
սահմանեալ էին ի հայկական, լատինական  
եւ դաղիական լեզուս, պարունակեին ոչ միայն

արքունի հրովարտակներն կամ անոնց պատճեններն, այլ Ավագոսի եւ զանազան տէրութեանց հետ Ավլիկիոյ առնչութեանց եւ թրդթակցութեանց օրինակազբերն, Ասոնց մէջ էր թողթ մը Կոստանդնի դրեալ առ թագաւորն Ավագոսի, ի պատասխանի նորին, որուն կը ծանուցանէր թէ Գոզն զոր հալածեալ էին Լուսինեանք ի կղզւոյն խրեանց, ոչ այլ ոք էր բայց Դերայն ինքնին, զոր հրամայեալ էր Պաղտինի եղբօրորդւոյ իւրում վանել յաշխարհէ իւրմէ, Եւ յաւելոյր եթէ պարտ անձին համարէր հոչակելընդ ամենայն երկիր զգոյժ գալստեան նորին, ինչպէս Արդարու նախորդին իւրոյ զբանին մարմացելոց, Այսպէս, երկոցունց Հայ թագաւորաց պահեալ էր կատարել զայս պաշտօն, միոյն դուշակ լինելով Քրիստոսի, միւսոյն Անտիքիստոսի :

Լալա Մուստաֆա մեծ փառօք եւ յաղթանակաւ դարձաւ ի մայրաքաղաքն, Սակայն Նահշի չկրցաւ իւր ցանկութիւնն յագեցնել ստանալով Ավագոսի թագաւորութիւնն. միայն Մուհամբերդին Անտիքիստոսի աեղանաւորութեամբ եւ ըրած կողոպուտներովիս զինք

ճոխացոյց : Սուստաֆային եւ Նահշիին  
յաջորդներն այնչափ կեղեքեցին զժողո-  
վուրդն որ , ճարը հատած , ապստամբու-  
թեան գրօշակն վերցուց , եւ Զիլ Օսման բա-  
շային պալատը կոխելով սպաննեց զնա : Ժո-  
ղովրդեան բորբոքումն երթալով աճեցաւ  
յատահակոթենէ բռնակալաց , որք ի միջոյ  
խռովարարաց յարեան եւ մնացին անպա-  
տուհաս : Այս իրաց վիճակն կը տեւէր  
մինչեւ ի ժամանակս Մէլիմի ԳիյորումՊայ-  
րաբտարն յուղարկեց անդ Քէօր Մէհմետա-  
բաշայն , իւր հաւատարմին Ներսիսի հետ :  
Ներսէս իւր սովորական խմասութեամբ եւ  
խաղաղասէր ողւովն ձեռնհաս եղեւ . խռո-  
վոթիւնն հանդշեցնելու եւ խաղաղութիւնն  
տարածելու կղզւոյն մէջ , յորմէ եաքը ինք  
դարձաւ ի Պօլիս :

Յունաց ապստամբութիւնն , եւ Սուստա-  
ֆայի մահն , գրեթէ միեւնոյն միջոցի մէջ պա-  
տահեալ , անպատսպար եւ անզէն կղզւոյն  
վրայ տագնաակն աւելցուցին : Լեւոն որ  
Ներսիսի գէմ պատրուակ խնդրէր միշտ անոր  
վրայ արատ մը շփելու , այս առիթն ձեռք  
առաւ եւ այնպիսի որոգայթ մի լարեց որ երկ-

բին հետ միանդամայն անոր պաշտպանն կորու-  
սանելու բաւական էր : Ասոր համար ամբատ-  
ամնեց զնա իրը գաղտնի միաբանեալ ապրա-  
տամբաց հետ ի թօթափել զլոծ Դրան եւ  
համբառնալ գրոց աղատութեան կղզոյն  
մէջ : Բարձրագոյն Դուռն այս քառթեանց  
ականց տալով, փոխեց զկուսական եւ ուրիշ  
մը դրկեց անդ լիակատար իշխանութեամբ  
սաստիւ պատուհասակոծ ընելու ապատամ-  
բութեան գործակիցքն :

Ուստի Քէօր Մէհէմէտին տեղ եկաւ Քիւ-  
շիւր Մէհէմէտ, որնոր առջիբերան մեծ անու-  
շութեամբ վարուեցաւ Ափարիանոս եպիսկոպո-  
սին եւ Յունաց հետ, որք ոչ ինչ մասնակցու-  
թիւն ունէին Մորայի գործոց, եւ որք իրենց  
հաւատաբանութիւնն յայտնելու համար կա-  
մառ մերկացան իրենց զէնքերն : Այն ատեն  
եպարքոսն ձերբակալ առնելով զԱփարիանոս  
չարաչարսպաննեց զնա այլ երից եպիսկոպոսաց  
հետ, որոց զլուխներն պալատէն դուքս նե-  
տել տուաւ : Այս եղեւ նշան սարսափելի  
կոտորածի մը որ արեւամբ ողողեց զկղզին :  
Տներն ու վանքերն թաղեցան եւ մեռելոց  
զիակունք Նիկոսիայի եւ այլ քաղաքաց ճամ-

բաներն լցուցին : Քիչ մարդիկ կըցան իրենց  
կեանքն եւ ստացուածքն փրկել յայս ահար-  
կու եւ սոսկալի կոտորածէն , դեսպանաց  
տուներն եւ նաւաց մէջ ապաստանեալ .  
փախչելով հեռի ի հայրենեաց իւրեանց,  
որ հեծէր ընդ աղէկէղ հարուածովն :  
Այնուհետեւ Կիպրոս , ինչպէս Հռոդոս եւ  
բոլոր Կիւլլադայք . կենդանութեան նշոյլ  
չետուն , բայց միայն ի Կրետէ , ուր լուցեալ  
յարածուի յուզմանց վառարանն անշէջ  
մնաց մինչեւ ցայսօր :

Նիկոսիայի մէջ սակաւաթիւ Հայք բնա-  
կեն , բեկորք նշխարաց Կիլիկեցի ժողովր-  
դեան որք գաղթեցին անդ , Օր մը այս եղե-  
րաց վրայ եկաւ հաստատելու , Միւլդէ-  
զիմի պաշտօնիւ , մարդ մը , որուն վրայ  
կերպ կերպ զրոյցք դուրս եկան այնպիսի  
սակաւամարդ քաղքի մը մէջ ուր ամէն  
բան աչք կը զարնէ եւ մեկնութեան են-  
թակայ է , Իրօք ամենայն ինչ զարմանալի  
էր այս նորեկ հիւրին վրայ , Մենակեաց եւ  
լուսպահ , դեղացւոց ոչ մէկուն հետ կը հա-  
զորդէր , եւ իւր գոներն ոչ մէկ այցելուի կը  
բացուէին : Ծեփեալ դերեզմանաց նման , ոչ

յարտաքուստ ինչ ներս մնանէր, ոչ ի ներքուստ դուրս ելանէր, բայց ի սպասաւորէ մը որնոր չ'էր աւելի քան զտէրն խօսուն, եւ թարմ աղջկանէ մը, որնոր նմանապէս աներեւոյթ էր։ Աւնայնախօսք եւ դատարկապորտք, որոց գործ է ամէն բանի տեղեակլինել եւ ամէն պատահարի խելք հասցնել, շատ հոգնելէ ետեւ, առ ոչինչ կարացին հասուլինել։ Կին մի, որ քանիցս անդամ առ հարկի ծառայութեան մնած էր ի տունն, կը հաստատէր թէ աղջիկն մնմի պէս տժդոյն էր եւ հիւանդ, եւ թէ նորա ապաքինութիւնըն որ գլխաւոր պատճառ մի էր գալրատեան նոցին անդ, գործ մի կասկածելի էր։ Իսկ անոր հօր վրայ կը պատմէին ի ծածուկ թէ կղզւոյն աղէտից եւ յափշտակութեանց հեղինակ եւ մատնիչն էր։ Սովորաբար կանուխ կ'ելնէր տնէն եւ ուշ կամ մթոյն կը մտնէր, Նատ անդամ երկարժամանակ բացակայութեան մէջ բոլորտին անհետ կ'ըլլար։ Բայց այն որ աւելի զարմանալի էր, եւ որն որ այս մարդոյս տարօրինակ հանդամանքն առաւելցըր, կը հաստատէին շատ ականատես վկայք թէ յաճախ

աւերակաց մէջ կը շրջէք եւ հանդիպակաց  
ցամաքին եղերաց վրայ կ'ենէր առանց ան-  
ցանելոյ ի ծովիք, Ուստի բնականաբար յա-  
ռաջ բերին թէ սա նուսխայելով դտած էր  
զփականս ստորածովեան ճանապարհին զոր  
թագաւորք Կիլիկիոյ եւ Կիպրոսի բացեալ  
էին ընդ մէջ Կորիկոսի եւ Սուրբ-Անդրէի եւ  
ընդ օր սովոր էր անցանել սա անարդել եւ  
ենել երկոցունց եղերաց վրայ:

Քանդի դտած էր իձեռագիրս ինչ միջակ  
դարու թէ միանձունք Քաղաքումիոյ թա-  
ղած էին, առ ահի թշնամեաց, Սուրբ-Անդ-  
րէի հրուանդանին ժայռից տակ, իրենց ար-  
ձանագրութեանց հետ, Լուսինեանց դիւա-  
նագրութիւնքն եւ անոնց արքունական կր-  
նիքն կամ շքեղն եւ ականակուռ թաղն,  
զորս ոչ ոք դտած կամ ձեռք անցնել կրցեր  
էր մինչեւ ցաւուրս իւր: Խուզարկութիւնք  
զորս անթուլ եւ անձանձիր շարունակէր անդ  
եւ ի ծերպս Հարիւր տանց, այս նսղատակաւ,  
բայց անօդուտ ելած էին: Միայն հրեայ  
ուկերչի մը միջնորդութեամբ կրցեր էր  
ստանալ զհուշակաւոր խնկամանն զայն յուկ-  
ոյ, զոր Յակոբ Ա. մատուցեալ էր առ Սուր-

գան Պայտագիտ, խնդրելով ի նմանէ, ի դիմաց  
Գաղիցթագաւորին, զասպեսս աղնուականո,  
որք կալանաւոր եղած էին ի պատերազմին Նի-  
կոպօլսոյ : Այս խնկանցն, կըսէ Ձրուասար,  
ի ձեւ նաւու շինեալ, Նիկոպօլս վարպետ ոս-  
կերչաց գործ էր ու տասն հազար տուքայի  
ելած : «Եւ այնքան գեղեցիկ եւ ճարտարա-  
գործ էր այս նաւն, որ Առևլանն հաճու-  
թեամբ ընդունելով զայն, ետ պատասխանի  
Կիպրոսի թագաւորին թէ կրկնապատիկ հա-  
տուցանելու էր նմին իսէր եւ ի բարեկամու-  
թիւն» : Թէպէտ այս խոստումն չ'արդիլեց զնա  
երկերիւր հազար տուքա փրկագին պահանջե-  
լու : Բացյայսմանէ գտած էր, չնորհիւ նոյն  
Հրէին, զարծաթի պատկեր Կիպրոսի, զոր Կա-  
տարինեայ ընծայեալ էր Վենետիկոյ հասարա-  
կապետութեան, փոխարէն Ազգոյի պատկե-  
րին եւ իշխանութեան զոր ի նմանէ առեալ էր:  
Այս արուեստակերտն ոչ նուազ զարմանալի  
էր քան զմիւսն, եւ մանաւանդ թանկագին  
վասն վականաց մայրաքաղաքին եւ կնքոյն  
Լուսինեանց որք բանած էին ի վերայ նո-  
րին յուկերչաց Նիկոպօլս : Կրկին գործած-  
քը այսոքիկ ապացոյցք էին յառաջագիմու-

թեան արուեստից առհասարակ , եւ ի  
մասնաւորի ոսկերչութեան եւ ակնադոր-  
ծութեան , ի Կիպրոս , որուն ոսկեթել կեր-  
պասքն եւ ականակապ կերտածք , ինչպէս  
երբեմն Տիւրոսի , սփուէին ընդ ոլորտս աշ-  
խարհի , մանաւանդ ի Տաճկաստան , ուրիխստ  
յարդի էին : Այս համբաւն կը հաստատեն  
վանակնեայ մանեակը եւ մատանիք , եւ պատ-  
մուճանք բէհեղեայք , զորս մինչեւ ցայսօր  
անուանեն ի Պոլիս Գրադրս բաշը եւ Քու-  
մաշը :

Եւսն , իւր խուզարկութիւնքն յառաջ  
մղելով , քանիցս անդամ անցաւ Կիպրոսէ ի  
Կիլիկիա , եւ յայց ել աւերակաց Հեթում-  
պաղի եւ Երլան-թէրէի , եւ մինչեւ ի Զէյ-  
թուն եւ ի ձորամէջս Տաւրոսի եւ Գողանի  
յորս շատ արձանագրութիւնք գտաւ , որոց  
վերայ օձք եւ կարիճք , քարթոշք եւ մողէզք  
նստեալ բաղմադարեան խորհրդածութիւնք  
կ'ընէին : Ասոնց հետ գտած էր , ծեփեալ  
յորմունս գահալիք բարձանց Լամբրոնի  
բերդին , զարձանագրութիւնս Հուգոնի Դ ,  
Քայերէն եւ գաղիարէն գլուխ : Յայտնի է  
թէ այս թագաւորն , Կոստանդի հետ միա-

ցեալ, պատերազմեցաւ ընդ դէմ Սարակի-նոսաց եւ հալածեց զնոսա ի Ավլիկիոյ։ Այս արձանագրութեան մէջ յիշատակեալ էր անուն եւ դաւաճանութիւն Գոդ իշխանին, կամ սուտանուն Հուդոնի, զոր ինքն Հուդոն թագաւորն վանեալ էր ի Ափա-րոսէ, եւ զոր Լեւոն համարէր ի նախա-հայր իւր։ Ի պատճառս սորին այս վերտա-ռութիւնն թանկագին էր առ աչս նորին ա-ռաւելքան զամենայն դիւտս զորս յիշատա-կեցաք։

Երկիր սքանչելի եւ հրաշապատում զոր պատէ Տաւրոս եւ պատառէ Կիւդնոս, յո-րում պաղեցաւ Աղեքսանդր եւ հեղձաւ Փետերիկոս. Ավլիկիա, ուր պանդխտացան ամէն աղդք, ի ծագաց Ասիոյ մինչեւ ի ծա-գըս Եւրոպայ, եւ ուր իրենց յիշատակն թո-ղին թագաւորք նոցա ի Բիքարտէ մինչեւ ի Սուրբն Լուգովիկոս. Ավլիկիա, որ ի պատ-ճառս գրացութեան Միջաղետաց եւ Պա-ղեստինու, երկու գարուց չափ ժամանակ անցք եւ դադար մատոյց անհամար բազմու-թեան Խաչակրաց, կամ ախոյեան եւ գործա-կից եղեւ աշխարհաժողով հանդիսին գումա-

ըելոյ շուրջ դիրկչական գերեզմանաւն, Երկիր  
քաջազանց եւ դիւցաղնական նահատակու-  
թեանց, որ երկար ատեն աշխարհի նախանձն  
ու ցանկութիւնն զրգուեց, ի Սելծուքեանց  
մինչեւ ի Մամուքս, ի Կիու Մանուէլէ մին-  
չեւ ի Կոման Անտիոքայ, եւ որուն դէմանզօր  
մնացին Թաթար եւ Մողոլ ժողովրդոց յար-  
ձակումներն : Տեսարան նկարչական վեհազն  
երկոց եւ ասպետական բարուց, միջակ  
պատմութեան ամենահետագրդրական եւ  
հիանալի վէպքն պարունակէ, յորոց շատ ինչ  
է տակաւին անստոյդ եւ անստորագիր մնա-  
ցեալ կամ չքննեալ մանրապատռմ եւ ծայ-  
րալիր պարապմամբ : Խրօք . ի՞նչ են այս  
բերդերն, որոց պահակ կայր օձ մի նուիրա-  
կան, եւ այս ամրոցըն կանգնեալը անառիկ  
վայրաց մէջ, ուր ապաստանէին Ռուբինեանք  
եւ ուսաի յարձակէին առիւծաբար ի վե-  
րայ թշնամեաց : Ինչ են այս առտնին եւ  
արտաքին, անվերջ եւ անսպաս թշնա-  
մութիւնք եւ մտերմութիւնքն եղրօր առ  
եղբայր, հօր ընդ որդւոյ, աղգակցի ընդ օտա-  
րին, մերթ ատելութեամբ մինչեւ ցմահ եւ  
սոսկալի արխւնհեղութեամբք, մերթ իրերաց

վասաւոր արտօնութեամբք կամ դաշնակից  
նիդակակցութեամբ ի պատերազմ եւ յաշ-  
խարհակալութիւն ընդհանուր տիեզերաց :  
Եւ այս հարատութիւնն , որ ընդ անուամբ  
Ռուբինեանց , ի Գագկայ մինչեւ ցԳուխոն ,  
պարունակէ երեք զանազան տարերք , հրէ-  
ական , պարթեւական եւ լատինական , կամ  
Բագրատունի (Ռուբինեանք) , Արշակունի  
(Հեթումեանք) , եւ Գաղիացի (Լուսինեանք) ,  
ոչ ապաքէն անժխտելի ապացոյց մի է յա-  
րատեւ Երկանց եւ մշտակէղ հնոցի մը , ուս-  
տի անհրաժեշտ պիտի ծագէր , ըստ կանխա-  
զեկոյց գուշակութեան Կոստանդնի , ահաւոր  
եւ անդարձ դատակնիք մարդկային ազգի ...

Իսկ վասն ներկայութեան Լեւոնի կրկին  
եզերաց վրայ մի եւնոյն ժամանակի մէջ , այս  
աւելորդ ապաշտական կարծեաց տակ չափա-  
զանցութիւն կայր , զոր զիւրին է այսուհեռ  
մեկնել . ցամաքին եւ կղզւոյն միջավայրն  
տեղ տեղ այնքան մօտիկ է , որ աջողակ  
հողմովքանի մը ժամուան մէջ կրնայ դէմ  
առ դէմ անցնուիլ : Թանձր մառախուղն որ  
Երբեմն իջանէ ի վերայ ծովուն եւ ծածկէ  
զնա յաչաց , այնպիսի ստուար զանդուած մի

կազմէ , որ կը կնակի եղերքն իրարու աղխա-  
ղեալ թուին , եւ ծով ի ցամաք փոխակեր-  
պեալ . Այս տողերուս հեղինակն քանիցո  
անգամ փորձեալ է այս պատրանքն տեսա-  
նելեաց Միջերկրական ծովուն մէջ . Այն տ-  
տեն ոչ ինչ վոանդաւոր քան զնաւարկու-  
թիւնն այս եղերաց մէջ , ուր խութք յաճա-  
խեն եւ յորոց վերայ նաւք անզգոյշք կընան  
խրել եւ խորտակիլ :

Խոկ արդ , այսպիսի մառախլապատ օր մը  
կը կնայարկ նաւ մի դնէր յեղերս Աէֆքէի  
պատրաստական ի բառնալ զխարիսիս . Արե-  
ւուն ճառագայթներն պահիկ մի թափան-  
ցելով շեշտ ընդ մէջ միդին , պատառեցին  
զնա իրրեւ զկտաւ մի զոր հերձուն յերկուս .  
Այս լուսանցքին մէջէն նաւն եւ նաւորդք  
երեւեցան յաշո , որոց մին էր այր մի . խոկ  
միւսն դեռահաս աղջիկ մի , յորմէ ետքը  
դարձեալ անհետացան ընդ միգաւն խտա-  
ցելով եւ կցելով յիրեար , ինչպէս կը կնա-  
կի փեղկք վարագուրի ի միասին . Գոլին  
թանձրութիւնն այնքան ստուար էր որ ,  
բաց ի ծագաց մղկթաց Նիկոսիայի եւ ծայ-  
նէ խարախին անրոց , ոչ ինչ տեսանելի

Եւ լսելի լինէր։ Երբ մառախուղն տւեր-  
լածեալ ի հողմոյն, բոլորովին փարատեցաւ,  
նառն մեկնած էր յափանց Կիալրոսի. միայն  
հեռուանց հնար էր նշմարել նորա հողմու-  
ռոյց առագաստներն եւ զիսելս սրբնթաց,  
պատառելով զակոս ի մէջ ծովուն. իսկ դը-  
րօշն ծածանեալ ի վերայ կայմին երեակ  
ծալք՝ կազմէր, ի նմանութիւն Ն դիսագրին։

Ի պահուն յորում այս նառ մերձենայր  
յափունս Գաղիոյ, ուրիշ լաստափայտ մի  
բարձեալ տանէր անդ երիտասարդ մի, մեկ-  
նեալ յափանց Վոսփորի։ Երբ այս ողնա-  
փայտն գլէր հեղասահ ի վերայ ջուրց, ձգե-  
լովընդ հետո իւր ծիր մի իբրեւ զծիրնյարդ-  
գողի, միւսն արագաթռիչ քան զարծուի,  
հոլանի թեւօք առագաստացն սլացեալ մտա-  
նէր ի նաւահանգիստն։



## ՄԱՍՆ Բ. — ԱՐԵՒՄՈՒՏՔ

ԴԱ. ԱՌԵԽ Ա.

ԱԶԳԱԲԱՆՈՒԹԻՒՆ ԼՈՒՍԻՆԵԱՆՑ

Փարիզի ԱԷՆ-ԺԷՐՄԵՆ թաղին մէջ . ուր որ  
առհասարակ ազնուականաց ու սեղանաւո-  
րաց յատկացեալ հոյակապ տներ կանգնեալ  
կան , ասկէ երսուն տարի առաջ , լայնա-  
վաստ շէնք մը կար , որուն բոլորտիքն հաստ  
պատերով ամրացուցած էին եւ ճակատն  
վանդակապատիւ հիւսած , յորմէ կ'երեւար  
տունն իր պատշգամնին ու պարտէղն իր  
ծառերովն : Այս շէնքը , որուն տեսքն ա-  
ւելի հողատեարց ժամանակի ասպետական  
ամրոցներուն կը նմանէր քան թէ հասարակ  
տան մը , բաւական հին թուէր իր ճարտա-  
րապետական ձեւովն ու դանդաղ նստուա-  
ծովն , որ ժօ դարսու խորթ շինուածներն

կ'ակնարկեն : Խակ անոր ներքին յարդարանն,  
ուր չափաղանց շուպլութեամբ զետեղեալ  
էին ոսկեհուռ պատեռունքը, մետաքսի գա-  
հաւորակք, բազմոցը թիկնաւէտք եւ ա-  
թուք բազկառորք, երկուց աշխարհաց պեր-  
ճութիւնքն ու գանձքն ճոխութեանց իրարու-  
թրայ գիղէր, Խնչ որ Արեւելքն եւ Արեւ-  
մուտք ի միասին ընծայեն հեշտութիւնք կե-  
նաց եւ հրաշալիք արուեստից, հոս զարմա-  
նալի ելեւէջիւ զիրար կը գերազանցէին,  
Անօթք Զինի եւ Ֆրանքանթալի . գորդք  
Զմիւռնիոյ եւ Ռւշարի. կրակարանք արծաթի  
գողաւորք, հանդէս մարմարեայ ծինելոյզ  
վառարանաց, Ծխափայաք յասմի եւ կե-  
ռասի, սպիտակափայլ կուսաստին սաթիւ-  
ականակառ պատկեալ, եւ աշտանակք կամ  
ճրագարանք բազմաստեղեանք, ոսկեղէնք,  
փանակնեայք, բիւրաւոր ճրագաց լուսվե-  
ջահաւորեամբ եւ բազմապատկեամբ իցոլաց-  
մանէ ընդ մէջ արծաթափայլ եւ ոսկիապատ-  
հայելեաց Վենետիոյ, Վարագոյքը ոսկեմանկք  
եւ ծոսքը ոսկեթեկք, հիւսկէնք մետաքսեայք  
եւ տարագք տաճկականք, գործածք ոսկեր-  
չեայք ասիականք եւ քանզակք ճարտար-

արտեստքեւրոպացի արձանագործութեան, կարծես թէ սյօ ընդարձակ սրահներուն մէջ վայելչութեան եւ վարժամութեան ամեն հրապոյրք իբր մնդական հրաշալեօք զետեղեալ էին, Նէնքին աջակողմեան թեւին ծայրն շինուած էր բաղնիք մի, յարեւնուն արեւելեան բազանեաց, եւ այնպիսի ճարտարութեամբ աւազանք եւ ջերմուկքն յարմարցուցած, որ անոր մէջ մանողն կը թրռչէր ի Պօլիս ի թեւս երեւակայութեան, Գեղեցիկ էր նաև համակ Արեւելից ճաշական եւ կապերնիւ սփռեալ սրահակ մի, որուն ձեղունն եւ որմունք արեւելեան տեսարաններով զարմանալի վարպետութեամբ նկարած էին, Հոս Վոսփորի սփռնք իրենց արծաթափայլ ջուրց մէջ կը ցոլացնէին դոյնզզոյն հեշտաբար ամսարանոցներու մարդրուայես շարն, հոն Այրաբատասյ եւ Ելողուղի ալեւոր սարերն սպատառելով զամնու, թափանցանէին ընդ մէջ նոցին սառնապատ, Եւս առաւել նշանակութեան արժանի էին երկու կտաւք ներկեաբք, գէմառ գէմ կախուած, որոց իւրաքանչիւր երկնային ողի մի կը ներկայացնէին, մին կանգնեալ ծիծա-

զաղէմի ծագ աշտարակի բարձրելոյ , միւսն  
ստառնացեալ հոլանի թեւօք ի վերայ փլա-  
տակաց : Այս այլարանական նկարներուն  
մեկնութիւնն էին անշուշտ Մելուսինեայ  
վեպք , ինչու որ հինուուրց աւանդութիւ-  
նըն այտպէս կը պատոմէ .

Հարաւային Գաղիոյ Բուադու դաւառին  
մէջ , Վեննատ քաղցին մերձակայ , ինջած , կ'ը-  
սէ , ի սկզբան ԺԳ դարու Մելուսինէ ողին ,  
եւ հոն զուարճալի դաշտի մը մէջ կանգնած ,  
զօրութեամք հմայութեան իւրոյ , Լուսի-  
նեանց հրաշալի ամրոցն , որուն բարձրա-  
րերձ աշտարակաց վրայ թռուցեալ թեւա-  
տարած , կ'աւետէր անսնց ծագումն : Իսկ  
ի ԺԳ դարու , երբ հրամանաւ Հենրիկոսի  
Գի հիմն ի վեր կործանեցին զամրոցն զայն ,  
եւ անոր մէջ ապաստանեալ Ալբիգեաններն  
ջարդեցին , կը պատոմէ Պրանդոմ թէ տեսան  
Մելուսինեայ ողին ամրարձեալ ի վերայ ա-  
ւերակացն , ձայն ողբոց եւ վայի արձակելով  
դառնաղէտ : Գարձեալ աւանդութիւնն յէ-  
լէնասայ արքացէն Ալարանիոյ սերեալ դնէ ըդ  
Մելուսին եւ ամուսնացեալ քնդ Բայմոնտէնի  
կոմսին Բուադուի : Իսկ ի պատիժ սպանու-

թեան հօր խրոյ Ելքնասայ ի ձեռն Աւելուսի-նեայ , սա յաւուրս շաբաթու փոխակերպե-լով յօձ , պատահէ երբեմն ամուսնոյն տե-սանել զնա ի կերպարանս իժի , եւ փութով արկանէ ի խորս աշտարակին , ուր , յաւելու նոյն աւանդութիւնն , կայ եւ մնայ մինչեւ ցայսօր : Զայն գուժի նորին լսելի լինի մերթ ընդ մերթ , եւ աղաղակ նորին շաբադուշակ համարեալէ : Աւելորդապաշտութիւնն սո-րս ընծայէ մինչեւ յաւուրս մեր զամենայն շարիս եւ զմահունս որք պատահեն յերկրի անդ : Ոչ ապարէն այս ամենայն Բիւրա-սպի Աժդահակայ առասպեկքն ակնարկեն :

Աւրիշ կենդանագիր մը , որուն տակ գը-րուած էր Լեւոն , կը ներկայացնէր զնա ինքն զոր ճանաչեն ընթերցողք , ասպետական հա-գուստով ըստ կարգի Տաճարականաց , եւ ոչ թագասակ ըստ սովորութեան Լուսի-նեանց , որոց ծագումն անհետանայ ի խորս Փ գարու , եւ որոնք երեք աշխարհաց թագաւորներ տուած են , Երուսաղեմայ , Կիլիպոսի եւ Կիլիկիոյ : Այս պատկերին ա-չաց մէջ , որոց բբերն ի կանաչութիւն ծո-վու ներկեալ էին , կարգէ գուրս աշխայժ եւ

պերճութիւն փայլէին : Բարձրահայեաց եւ  
մրայօն , իր աղեղնաձեւ ընչացքներուն վրայ  
վկրոցուռոյց ռնդունքն սաստկայոյզ կրից ա-  
պացոյցք էին , զորս կը հաստատէր շրթանց  
տրամադիծն . որոյ ծայրք առ իշեղ զակա-  
տեալ էին երկկողմնակի , եւ խոժոռութիւն  
անժպիս գիմացն , լի անողոք եւ խրխստ բա-  
րուց նշանակաւ :

Ով կամ ուստի այս Լուսինեանն , պատ-  
մութիւնն անզօր է առ ի ստուգել ճշգիտ  
զայն , Լուսինեանց ազգատոհմն , բաժա-  
նեալ ի կրկին ճիւղս , առաջինն ի սոցանէ  
կամ արեւմտեանն , վերջանայ ի Հուիզոն ԺԳ.  
որ մեռաւ անորդի ի ԺԳ դարու : Յետ սո-  
րա յիշին շատ Լուսինեանք մինչեւ յաւուրա  
մեր , որոց սերունդ մեծ ստուգութեան  
կարօտ է , եւ որոց առհասարակ անուն թը-  
ւի առեալ ի դաւառէն եւ ոչ յազգատոհմէ ,  
Ի համարի սոցին դասելի է նաև Մարքին  
Լուսինեանի , պատդամառոր Ազգային ժո-  
ղովս , վախճանեալ յամին 1815 : Իսկ արե-  
ւելեան կամ անդրածովեան ճիւղին նախա-  
հայր ճանաչի կի կամ Գուիտոն թադաւոր  
Երուսաղեմոյ եւ կիալրոսի , յամի 1192 :

Սորա հարստութիւնն, շարայարութեամբ որդւոց յորդի, հասեալ ի դուստրն Յակովայ վերջնոյ իշխանին Կիպրոսի, դադարէ ինոյն ինքն Կատարինէ, որ վաճառէ զկղզին զայն Վենետիկեցւոց ի 1489 եւ մեռանի անզաւակը Նմանապէս անորդի էր եւ Փիննա, դուստր մերս Լեւոնի Զի, զոր տուած էր նա ի կրնութիւն Օշնի սպարապետին, Ռուբինեանց եւ Լուսինեանց ազգատոհմն միօրինակ ամուլէ: Շատք ի Հայ թագաւորաց, ըստ օրինակի Կարոլոսի Են ի, յանկարծ թողլով զսանձու պետութեան, երթային կրօնաւորէին ի Դրազարկ կամ յայլ վանս, ուր իրենց կեանքըն կնքէին անտիաթիկ եւ անսերունդ: Արդ, կարդ թագաւորացն Կիպրոսի մինչեւ ցՅակոր, եւ Հայոցն ի Լեւոն, անհետանան յերկուս կանայս զորայիշատակեցաք, ի վերջ ՓԵ դարու: Այս են ճշգրիտ աւանդութիւնք եւ ստոյգ հետազոտութիւնք զորս հաւաստել հնար է ի պատմութեան, ուստի հետեւի բնաջինջ բարձումն տան եւ սպառումն ճետից երկուց զատ եւ որիշ ճիւղագրութեանց, իրարու մերձակից ժամանակաւ: Միայն յիշին խել մը անհարազատ որդիք եւ երկոցունց սերնդոց,

Արեւմտեաց եւ Անդրածովեաց, որք բառ  
սովորութեան ժամանակացն այնոցիկ, կրէին  
զանուն ազգատօհմիա այսորիկ, զոր դուցէ  
մշտնջենսորած եւ հասուցած են մինչեւ  
մեր օրերն։ Այս կարգէս էին երեքին որդիք  
Յակորայ Բ ի եւ Ափ կամ Ափոյ մերս Աեւոնի,  
յիշատակեալ ի կտակի նորին, Խնչ եւ իցէ  
չափն ստուգութեան եւ հաւանականութեան  
զոր ընծայեն ծնունդքս այս, դարձեալ դը-  
ժուարին է ըմբռնել կամ հաստատել զծա-  
գումն եւ զյաջորդութիւն այնպիսոյ աղ-  
դատոհմի, մին ի յոյժ հաղուագիւտից, որ  
եօթն կամ ութ դարէ աւելի հնութիւն  
թուէ յԱզգահամարն ա՛նզիյէի։

Աեւոն, յետ մատնութեանն Ներսիսի զոր  
յաջողած էր ի գլուխ հանել, այնուհետեւ  
իւր բնակութիւնն տեղւոջէ ի տեղի փոխա-  
դրած եւ վերջապէս հաստատած էր ի Փարփող,  
ուր դադարէր ի դարձին յաճախ եւ երկարա-  
տեւ ուղեւորութեանցն զօրս սովոր էր առնել  
Բայց թէ ինչ պատճառք էին նորա ոխակա-  
լութեան եւ հետամուտ լինելոյ Ներսիսի, ոչ  
Հոխիսիմէ ոչ Հեթումդիտէին զհանդամանս  
զայսոսիկ, որոց էապէս սպայմանքն ամրապա-

հիկ դաղսնիք մի էր, ընդ որ անհնար էր  
թափանցել, Գուցէ Հռիփսիմէ իրաղեկ ե-  
զեալ նմին, փոյթ ի գործ դրած էր կա-  
սեցնել զԼեւոն ի դիտաւորութենէն, զոր ըն-  
ծայէր ցանկութեան ճոխութեանց Ներսիսի,  
եւ գուցէ յանդիմանութիւնք կնոջն պատ-  
ճառ տուած էին բաժանման ամուսնոյն։  
Հռիփսիմէ լու համարեցաւ արդեօք զայս  
քան զմասնակցութիւն անիրաւութեան եւ  
եղեռանց որք երբէք չէին բաւական զտա-  
նել շնորհս առաջի նորա։ Աեւոնի ոճիրքն  
պատկէր հրկիվութիւնն զոր պատմեցինք այս  
գրոց առաջին մասին մէջ, եւ զոր նիւթած  
էր նա առ յափշտակել զդուստըն ի մօրէն,  
որուն կասկածք չէին անտեղի, բայց որուն  
միտք չկարէին թափանցել ի խորս ան-  
հասելի խորհրդոց Աերինն Նախախնամո-  
թեան։

ԳԵՐԻՒՆ Բ.

ԼԵՒՈՆ

Հետաքրքրական ուսմունք մի է Հայաստանէն դուրս ցրուեալ ազգիս հետոց հետամուտ լինել եւ քննել զպայմանս գաղթականութեանց որք հաստատեցան, յանկմանէ անտի Անւոյ, ի Փոքրն Ասիա, ի Պարսկաստան, ի Հնդկաստան, ի Մոլտավիա, ի Վենետիկ, եւ առ հասարակ յամեննայն կողմանս Եւրոպիոյ, ուրիբենց բնակութիւնն, շարժական եւ վաղանցուկ տեւողութեամբ, անդադար յերկրէ յերկիր փոխադրած կամ բոլորովին անհետացած է, ձուլեալ ի ծոց ժողովրդեան որուն հիւրն եղած էր: Այս յետին կարգէ են մանաւանդ Եւրոպիոյ զանազան կողմանց վիճակաւորքն, որոց հետք անդամ՝ չեն նշմարիր այսօր: Միայն տեղ տեղ սակաւաթիւ մնացորդաց վրայ դեռ կը տեսնուի առանձին կնիք մի բարուց եւ ազդութեան, զոր անվթար կը պահպանէին երբեմն:

Այս կնիքն, անարատ եւ մաքուր ի ոկրու-  
րան, յետոյ փոխակերպեալ եւ եկամոյծ բա-  
րուց խառնակութեամբ վատթարեալ է, ո-  
րոց ամենեցուն նկարագիրն չէ միսիթարա-  
կան։ Յաւալի է այն խիստ յանդիմանու-  
թիւնն զոր կ'ընեն եւ աղտն զոր կը շփեն  
Եւրոպացիք հայկական բարուց վրայ, ի ստո-  
րագրութեան նոցին։ Այս բարոյագէտքն  
յետ գովելոյ եւ ներբողելոյ հայ սերնդոց  
լրջմութիւնն եւ զանազան յատկութիւն-  
ներն, յաւելուն ի համարի սոցին զնենգու-  
թիւն եւ զիսորամանգութիւն, որք զամէն  
վստահութիւն եւ զհաւատս բառնան ի նո-  
ցանէ։ Ժրաժիրք եւ անմատոյցք ի հեղգու-  
թիւն, կ'ըսեն, Հայք, իրենց կեղծուպատիր  
վարքովն եւ մոլար բնաւորութեամբ, պղծեն  
զակնածելի անուն եւ զանբասիր համարումն  
զոր թողած եննախահարք նոցին, ի ժառան-  
գութիւն պանծալի եւ յօժիտ անեղծական։  
Այս կշտամբանքն, յանիրաւի կամ իրաւ,  
մեկնութեան կարօտ է։ Կարելի չէ որ օտա-  
րին հետ յարակցութիւնն եւ զերութեան  
վիճակն յորում կեայ իւր անկախութիւնն  
կորսնցնելէ հետէ, զՀայն բռնի դայթեցու-

ցած ըլլան, եւ այս աղատն զոր դպրովեն ի նա, նոյն իսկ պարսաւօղաց բարուց անդրադարձութիւն մի չէ արդեօք, ինչ եւ իցեն իրաւացի պատճառք այս զեղծման, զորս առելորդ է քննել մանրախուզիւ, եւ խորհուրդը զորս յարուցանեն առ մեզ, ցանկալի էր գլխովին ջնջել զաղան զայն, անախորժի լուր, որ զի չէ հինաւուրց այլ պատահական, ուստի եւ հեշտին իրարեքել, եւ բառնալի միջոյ իսպառ.

Լեհաստանի Հայերն ընդհանրապէս վաճառաշահութեան պարապեալ, դեռ մերձակայ ժամանակաց մէջ, իրենց հին սովորյթներն կը պահէին եւ արեւելեան հագուստ կը հագուէին. Անվաստակը յաշխատութիւն եւ փութաջան ի գործ, անթուլ երթեւեկութիւնք կ'ընէին ի Ոտուսատան, ի Տաճկաստան եւ մինչեւ ի Հնդկաստան, ուստի բերած վաճառքներն Աւստրիոյ եւ Գերմանիոյ շուկաներուն մէջ կը ծախէին: Ախտիոյ տօնավաճառքն զիրենք ճախացուցին, եւ անոր համալսարանին մէջ իրենց մտաւոր գանձն կը հսկային: Յետոյ գարձեալիրենց հայրենիքն կը գառնային, կամ անդարձ

Հաստատէին իրենց բնակութիւնն յերկիրս  
որոց յայցելութիւն ելած էին :

Երիտասարդ մի, որ շատ անգամ չնդկաց,  
Պարսկաստանի եւ Ռուսաստանի մէջ ճամ:  
բորդութիւնք ըրած էր, Կոստանդնուպոլիս  
անցնելով, հոն ամուսնացաւ, Սա ինքն էր  
Լեւոն : Լեւոն Խիսիախոյ ճեմարանին յառա:  
ջադէմ աշակերտներէն մէկն էր, Անձանձիր  
եւ անյագուրդ յորոճումն իմաստից, անթիւ  
ծանօթութիւնք ստացած էր յուսումն աղ:  
գաց եւ լեզուաց, եւ չ'դիտեմ Գերմանիոյ որ  
գրատան փոշելից տրցակաց մէջ գտած էր  
զպատճէն թղթոյն Կոստանդնի, զոր յառաջ  
բերինք, եւ զոր իւր ազգատոհմին իրը յա:  
տուկ ակնարկութիւն սեպհականած էր :  
Դարձեալ իւր հետաքննին խուզարկութեամբ  
վերահաս լինելով Ներսիաի զարմին, անոր  
փառաց եւ տոհմութեաննախանձորդ լինելու  
ետեւէ եղած էր, ուստի սերմունք անհաջտ  
թշնամութեան զոր անոր դէմ մնուցանէր :  
Բազդախնդիր եւ փառառէր, հարստութեան  
եւ սնափառութեան անհատնում ցանկու:  
թիւնն եւ անյագծարաւն յագեցնելու համար,  
ի ծագաց մինչեւ ի ծագս աշխարհի նոցա հե-

տամուտ պնդած էր։ Այս ու զեւորութեանց  
մէջ մտադիր եղած էր մասնաւորապէս պա-  
տահել Ներսիսի, զոր անդադար հալածէր,  
ինչպէս տեսինքյանցս Կովկասու եւ ի Պօլիս,  
ուր վերջապէս իւր լարած դարանն ի գլուխ  
հանել յաջողեցաւ։ Աակայն յառաջադոյն  
հարկ համարեցաւ երթալ ի Կիալրոս, ուր դի-  
տէր թէ Ներսէս մեծ ազդեցութիւն ստա-  
ցած էր, եւ որն որ նորա ընդդիմադարձ  
զէնք մը կրնար լինել աջողակ ձեռաց մէջ։

Կիալրոսէ ի Պօլիս, ուստի դարձեալ ի  
Կիալրոս, եւ անտի անցնելով ի Գաղիս,  
Փարիզի մէջ հաստատեց իւր բնակութիւ-  
նըն։ Լուսինեան իշխանի անուանակոչու-  
թեան օրինաւոր արտօնութիւնքն ստանա-  
լու։ Համար, իր իրաւունքն ու փաստերն  
առաջարկեց Գաղիսական կառավարութեան  
եւ Աւստրիոյ տէրութեան, որք յետ մանր  
զննելոյ եւ քննելոյ զնոսին, հրաժարեցան  
ի վաւերացնելոյ դայնս, զորս կեղակարծ հա-  
մարեցան, թէպէտ թողին զնա անվճիռ, եւ  
անարդել ի կոչումն իւր։ Լեւոն համարձակա-  
բար քաղաքական կուսակցութեանց մէջ նե-  
տուեցաւ, որոց մէջ իւր անունն մեծ վարկ եւ

համարումն ստացաւ, Բայց ոստիկանութեան  
իրաւացի կասկածն գրդռելով, հալածեցաւ  
ի Գաղիոյ եւ յԱւատրիոյ, որոց մէջ կրկին  
մուտ դուաւ հաստատուն խոստմամբ անմա-  
սըն եւ հեռի կալոյ ի նոցունց, Այն ատեն  
դադտնի ընկերութեանց եւ ժողովակաց մէջ  
մտնելով, նոցա թաքրուն եւ դլխաւոր դոր-  
ծակիցն եղաւ, Արեւելից զանազան կողմանց  
մէջ ճամբորդութիւն ըրած ատեն, շատ ախ-  
տաբմոլ ձեռադիրներ ժողված էր, զրոնք  
արեւմտեաց հետ բազգատելով եւ զուգե-  
լով ի միասին, մասնաւոր ուսմունք մ'ըրաւ  
այս նիւթն, որուն վրայ մտադիր եղեւ իւր  
ահագին չէնքն կառուցանել, Նոյն միջոցին  
Եւրոպայի ընկերավարքն զհետ պնդեալ էին  
հաստատելու եւ սփուելու իրենց իմաստա-  
սիրական դպրոցն, որնոր իւր ճիւղերն կ'ար-  
ձակէր յամեն կողմն աշխարհի, Լեւոն ա-  
սոնց ջերաջերմ համախոհներէն եւ անբաժա-  
նելի միաբաններէն մէկն եղաւ, Իւր տա-  
զանդն եւ փառաւոր անունն զարմանալի ե-  
ղանակաւ իւր ազգեցութիւնն աճեցուցին  
այս ընկերութեանց վրայ, որոց կատարեալ  
վստահութիւնն ստացաւ, Իւր քաղաքա-

կան փառասիրութիւնն բոլորովին զէպ ի  
բարոյական դարձնելով, այս զանազան դա-  
ղափարաց յաջորդութեան մէջ, իւր նր.  
պատակին դործադրութիւնն իրեն գլխա-  
ւոր եւ միակ դիտաւորութեան նիւթն ե-  
ղած էր, զոր երբէք աչքէ չձգեց: Միայն  
այս նպատակիս հասնելու համար, ողէտք  
էր իւր գաղափարաց ծանօթութեան հաղորդ  
առնել իւր բազմաթիւ կուսակիցներն եւ  
վարժել զնորընծայ համախոհս իւր, զորս ի  
լրումն իւր բաղձանաց ի կիր արկանելու հա-  
մար, ուստեհ ժամանակի մնայր, անթուլ  
եւ անյողդողդ յարատեւութեամբ ի դործ:

Զարմանալի՞ բան . այս մարդն որ Աստո-  
ծոյ չէր հաւատար, կախարդութեան իր հա-  
տար, եւ Վեցհազարեկին, Մէրլէնի եւ Նոս-  
դրատամախ անձանձիր հետեւողներէն մէկն  
էր: Իւր սնոտիապաշտութիւնն հմայութեանց  
եւ դուշակութեանց վրայ միայն չէր կայա-  
նար, այլ աւելի խորունկ մննելով, ծածկա-  
դիտութեան ծագաց թանձրամած խաւարին  
մէջ կորնչէր, որով զամենայն ինչ մեկնէր,  
զաննիւթ եւ զհոգեղէն գոյացութիւնո, ինչ  
ովէս զնիւթական եւ զմարմնաւոր արարածքս:


զաշխարհ աներեւոյթ եւ զվերացական, ինչ-  
պէս զէականն եւ զերեւելիս : Ամենայն ինչ  
ընական եւ միանգամայն գերբնական էր առ  
նմա, թէ բնութեան հրաշալի կարգաց եւ  
տիեզերաց հաստատութեան վրայ խօսելով,  
թէ այս սրանչելի տնօրէնութեան հեղինա-  
կին, ծայրք հակոտնեալք յորս վերածէր ան-  
խտիր զէն եւ զէքս առհասարակ, զարդիւնս  
եւ զպատճառս միահաղոյն : Ըստ այսմ դրու-  
թեան, Ստեղծօղ եւ ստեղծեալ, նիւթ եւ  
հոգի, բարի եւ չար, սուտ եւ իրաւ, ամէնն  
միեւնոյն բան, կամ որ նոյն է միեւնոյն ըս-  
կզբան արտադրութիւնք էին, եւ ոչ զատ  
եւ որիշ յիրերաց ծանօթութիւնք : Այս ան-  
յատակ եւ խորխորատ խորին լի մթութեամք  
եւ թանձը դոլորշեաւ, որուն ծայրն ելանէր  
յոշինչ, կամ լաւ եւս, ի կատարեալ նիւթա-  
կանութիւն : Ինչ է իրօք, կ'ըսէր, այն զոր  
անուանեն հոգի կամ նիւթ, բարի կամ չար,  
սուտ կամ իրաւ, եւ ով կընայ ստոյդ եւ  
հաստատուն գաղափար մի հազորդելանոնց  
վրայ, որք խուսափեն առաջի խորազնին եւ  
մանրակրկիտ հետաքննութեան : Ոչ ապա-  
քէն բառք փառաւորք են սոքին զորկ յի-

մաստէ եւ յորոշակի մեկնութենէ , եւ ով  
կընայ պարծիլ ի ճիշդ եւ ուղղադատ հաս-  
կացումն նոցին : Ոչ ապաքէն իւրաքանչիւ-  
րոց ըմբռնումն յարմարեալ է իւր առանձին  
յօժարութեան եւ առանձին շահուն , եւ  
զի կայ ընդ մէջ այսքան տարբեր եւ տարօ-  
րինակ խորհրդոց եւ գերագոյն տնօրինու-  
թեանն որ զամենայն ածէ եւ վերածէ բը-  
նական օրինօք , առանց այլ ինչ մտադրու-  
թեան , բայց անխստիր եւ անարդել գործա-  
գրելոյ զայնոսիկ , եւ առանց զանազանելոյ  
կամ գերագասելոյ զիմն յիմեքէ , ինչպէս ըդ-  
գետ որ հոսելու ատեն հոգ չ'ըներ թէ որ  
այն է յափանց որ ոռոգի եւ որ այն որ  
ողողի կամ ցամաքէ անջրդի : Աւստի կը  
հետեւցընէր թէ ամենայն ինչ յաշխարհի  
նախասահմանեալ է իրնէ կամ ի ճակա-  
տագրէն , որ կառավարէ զնա շարունակ եւ  
յարատեւ օրինօք , եւ որուն պատգամներն  
անդարձ են , ինչպէս զալիս ծովու որք ան-  
դագար եւ առանց կասելոյ բախսեն եւ խոր-  
տակեն զամբարտակս կանգնեալս առաջի  
հզօր գօրութեան ջուրյն՝ յորդելոց :

Դարձեալ կ'ըսէր , այս օրինակիս հետեւու-

թեամբ . Աշխարհս այս հինաւուրց է , եւ  
օրէնք որք վարեն զնա իրենց վաղնջակա-  
նութեամբ սպառնան յորդել եւ ողողել  
զերեսս նորա . սկզբ են նորոգել զսոսա , առ  
ի վերականգնել զնա . ապա թէ ոչ , մին զմիւսն  
ընկճէ եւ երկոքեան կորնչին :

Այս պաշտօնն կատարելու կը նուիրէք  
զանձն սրտի մտօք , եւ իւր բոլոր մտադրու-  
թիւնն ասոր վրայ հաստատած էր անխոնջ  
ջանիւք եւ անդրդուելի յամառութեամբ :  
Խակ իւր բարոյական դրութիւնն , զոր վեր ի  
վերանց հարեւանցի գծեցինք , եւ զոր սլատի  
բացատրենք երկարօրէն , իւր մտաց բեւե-  
ռական առանցքն էր , յորոյ վերայ հոլովէին  
անդադար խորհուրդք նորա եւ կէտ նպա-  
տակին յոր ձգէր աննահանջելի եղանակաւ :



ԹԱՅԻՆ Գ.

ՓԻՆՆԱ

Հակասութիւն հակասութեանց. Եւ ոնին  
գուստին, որուն Փիննայի անունն տուած  
էր Հռիփախմէ, անշուշտ ի յիշատակ դստեր  
թագաւորին Եւ ոնի, իր հօր կատարեալ  
հակադրութիւնն էր, ոչ միայն դիմօք, այլ  
նաև բարքով, յորում ըստ ամենայնի մեր-  
ձենայր առ մայրն, այնպէս որ կրնար անօր  
մանրանկարն սեպուիլ, ինչչափ տեսլեամբ եւ  
գեղով գերազանց էր քան զնա, Տարաբաղ-  
դիկ օրիորդն ի ծնէ ժառանգած էր հիւծա.  
կան ախտին սերմունքն, որուն դէմ մրցիլն  
զործ էր գժուարին, եւ Փարիզի բժշկաց  
ճգունք, յետ ընդունայն թափելոյ յերկիր մի  
ամուլ եւ անբեղուն, պարտութիւն խոստո-  
վանած էին, Այս անհնարութիւնն հնա-  
րաւոր ընել յաջողած էր հայաղի բժիշկ մը,  
որ հան կը դանուէր, եւ որուն վրայ պիտի  
խօսինք յաջորդ դիխոյն մէջ, Աս զօրութեամբ

դարմանալի խնամածութեան իւրոյ , կարծես  
թէ մոգական հրաշալեօք , փոխած էր այս  
հիւանդոտ եւ երերուն մարմինն յողջան-  
դամ եւ զօրեղ . եւ այնուհետեւ առոցդ եւ  
կայտառ տեսքով վայլէին օրիորդին երեսք  
վարդակարմիր , մանաւանդ յելս բաղանեաց ,  
յոր սովոր էր յաճախել :

Ա.յս բաղնիքն , ինչպէս ըսինք , շինեալ  
եւ յարդարեալ արեւելեան բաղանեաց յար  
եւ նման ոճով , կից էր ի սրսկապանս դրա-  
տերն , Արկին աւազանք մարմարիոնեայք ո-  
ռոգէին զջերմուկն , որոյ բիւրեղապատ եւ  
քրտնաթոր գմբէթքն բիւր արձադանք կը-  
հնչէին ի ձայնէ արծաթի կոնքաց եւ տիկե-  
ձոյլտաշտից . Ա.ու յաւելուլ ի զմայլումն տեսա-  
նելեաց , զովանոցին որմունք կը ներկայացը-  
նէին , ինկալա սրանչելիս , շինական տեսա-  
րաններ Պօլսոյ , Հանդերձ ծիրաննեաւ ծովուն ,  
ոլաքօք մղկիթացն , եւ թխատեսիլ . յաղթան-  
դամնոճեօք բարձանց Խւակիտարի :

Փիննա ախորժ հաճութեամբ մերձենայր  
միշտ յայս մաքրութեան տեղին , ուր լուաց-  
ուելու ատեն սովոր էր թուշել մտօք , իթեւս  
սոկեման երեւակայութեան , ի վերայ եղերաց

ուր իր առաջին մանեկութիւնն աճեք եւ խանձարուրք լուծեալ էին։ Յելս բաղանեաց, տփածեալ դէնջակ ոսկեթել, գայլը ընկողմանել ի պաստեռունս զովանոցին, ուր կը հանգչէին սթափեալ կուրծքին ոգեսպահերքն եւ երակաց տաղնապեալ զարկերն։ Յետոյ անոյշ թմբիր մի յաջորդելով ջերմը կային նուաղման, աղնուական օրիորդին ծանրացեալ ականողիքնիրհէին ի քունքաղցրութեան, որոյ երակք լրջամիտ տեսլեանց եւ արթնութիւն դուարթ խորհրդոց մէջ կատարէին։ Այն ատեն հոլանի մաղերն մատուցանէր ի հերկս սանտեր եւ յանկուածս հիւսկէնից, եւ յայս յարդարմանէ օրիորդին փղոսկրեայ ուսոց եւ կճեայ կուրծքերուն վրայ ինկած փունջք հերացն իրենց սեւութեամբ մրցէին ընդդէմձիւնորակ ճերմկութեան մարմնոյն։ Այս գործողութենէն ետքը, սնդուսի եւ լահոռի մէջ պատած, մըտանէր ի ներքնասենեակն իւր, ուր կ'անցընէր առաւոտեան ժամերն յընթերցումն եւ ի խոկումնս, Այս սենեկին կից էին սրակապանք սիրալիք եւ սիրայորդորք, յորում ճարտարագործ հանգստարան մի անկողնոյ,

Համակ երենոսեայ, շղարշեայ ամազհովանեառ  
ծածկէր դմահիճո կուսեղինիկ, շուրջանակի  
սփռեալ մաքրափայլ կտաւովք եւ ոսկե-  
հուռ կերպասիւք, Երկու սրովիէք քանդա-  
կագործք սաւառնաթեւ սլանային, մին ի  
մնարից այլաբանեալ զոդին խաղաղութեան,  
միւսն յանոտից անձնաւորեալ զանմեղու-  
թիւն ի վերայ ամարոց շնորհաց, Այս ննջա-  
րանին հանդիպակաց սենեկին մէջ զետե-  
ղեալէին պահարանք եւ սեղանք զարդուց եւ  
կարասեաց, բոլոր ազնիւ փայտերէ շինուած,  
որոց վրայ բաղմաթիւ գործածք արուեստա-  
կերտք ճենապակւոյ, պորփիւրի, բիւրեղեայ,  
վանեայ, ոսկւոյ եւ արծաթի. վարսակալ մա-  
նեակք եւ ապարանջանք, դինդք եւ օղակք  
ականակուռ, մարգրտայեռ, յակնթակապ:  
Պատերուն վրայ նկարք խորհրդաւորք ակն-  
արկէին զԵւա ընկողմանեալ ի դրախտն եղե-  
մական, զԵռշան յելս բաղանեաց, զԱստղիկ  
փրփրածին ծովուն վրայ կարապնաքարչ կա-  
ռօք սլացեալ, Այս ամէնն ամենաճարտար  
նկարչաց գործ էր, զոր պսակէր օրիորդին  
կենդանագիրն, միանդամայն նազելի եւ  
պանծալի ի տեսիլ, Մերկ էին նորա ոլորուն

եւ ողորկ բազուկներն ձիւնաքատակ մինչեւ  
ի կուրծս շուշանափայլ, ճնշեալ նուրիր լան.  
ջապանակի մէջ, որ անոր ճկուն հասակն  
եւ մեղուակերպ գօտեավինդ մէջքն դուրս կը  
ցայտեցնէր։ Այս լանջաց վրայ, ուր ոչ մի  
կապուտակ երակունք նշմարէին, եւ որոց ու-  
կերք կարծես թէ գլխովին թաղեալ էին ա-  
ռուի կամ ձեռան հիւսոյ տակ, թագուհ-  
ւոյ շքեղութեամբ բարձեալ գլուխն փայլէր  
ոչ Աստղկան մեղկու հեշտասէր պադշոտու-  
թեամբ, այլ Անահտայ վեհազն վսեմութեամբ.  
որուն ուկեծդի եւ վարդամատն մակդիրներն  
պատշաճ յարմարէին օրիորդին փետրանման  
մատանց, եւ սիդաճեմ սինէական ոտից,  
պնդելոց, նման որսամոլ դիցուհւոյն այնմիկ,  
մանր եւ մանկական մուճակաց մէջ,

Բայց վարպետ պատկերահանին վրձինն, որ  
այս դշխոյակերպ գիմաց անզուգական վայել-  
չութեամբ դրոշմեալ ամէն մասունքն բարե-  
յարմար ճշգութեամբ դժագըած էր, չէր  
կըցեր տալ զսպիտակութիւնն զայն կենդանի  
եւ յեղյեղուկ, որ մերթ փայլէր իրբեւ զկաթն  
անարատ յորում շիթ մի արեան կամ դի-  
նուոյ անապակի կամթէր, մերթ ցոլայր իրբեւ

զարձան մի ալժրադրի, որուն մէջ ճրադ վառեալ շողշողէ : Նմանապէս անհնար էր գրչաւ գծելիւր աշաց հիանալի ծիածանն ողողեալ ի լիճ մի վճիտ եւ արծաթավայլ, որուն արտեւանանց թաւ ու երկայն մաղերն այտից վրայ շուք կը ձգէին, Գիշերապուարն ծաղկի նման կիսրացիկ բերանն շիկադոյն շրթամբք շաղկատէր, որոց մէջ աղեղնաձեւ ոլորէր շար կրկնաշար մարդրաւաց անսգիւտ ողորկութեամբ, Գէզք գիշերադէմ հերացն թագակասղ գալարելով ի ծաղ գլխոյն, վերտ վերտ ծածանէին զլոյս ի հիւսս իւրեանց : Այս մաղերուն ծայրերն բոլորելով շուրջը ծնօտիւքն, պտուտաւոր շրջանակ մի կաղմէին ի գոյն փետրոց աղուաւու, որուն սեւութիւնըն եւս առաւել դուրս կը հանէր օրիորդին թարմ երեսաց եւ թափանցիկ մորթին ճերմկութիւնն, ընդ որովք վարդն կարծես թէ տիտած էր իր երբներանդ եւ դարկահար տերեւներն :

Այս գիմաց գեղեցկութիւնն ոչ միայն յամէն մոսանց վայելուչ համեմատութենէ ծագէր, այլ որ մեծն է քան զամենայն, ի շնորհաց եւ յազնուութենէ որք տալաւորեալ էին

անսոնց վրայ, Արօք, ինչպէս այս գետքն ,  
նոյնպէս եւ բարք, անդին եւ հաղուազիւտ  
բարեմասնութիւններով զարդարեալ , խառ-  
նուրդ . մ'էին միանդամայն հեղահողի եւ  
տիրական , համեստ եւ համարձակ , միամիտ  
եւ խորագէտ բնաւորութեան եւ բարոց,  
իրարու հակառակ ծայրեր , որոց փոփոխակի  
աղդեցութիւնն կը էր ըստ Խրաքանչիւր բդ-  
դացմանց , եւ զորոնք բարի յօժարութիւնք  
բարերարոյ ոգւոյն լաւագոյն յարդարած եւ  
բարերաստիկ գանձուք ճոխացուցած էին ,  
թէպէտ տասնեւութ տարեկան կրնար լինել  
Փիննա , ոչ ինչ գերադասէր քան զիմանալի  
հաճոյս եւ զրանաւոր մնունդն զորս ընծա-  
յէր քաղաքամայրն տիեզերաց ի մարզս հան-  
ճարոյ եւ յորոճումն խմաստից , յորս ժամե-  
րով կ'զրադէր անյագ եւ անձանձիր պա-  
րապմամբ :

Ուրիշ զգացմունք մը , զգացմունք սրտի  
բռուն եւ սաստիկ , զոր իրք աւանդ սրբա-  
զան պահէր անմաստոց յօտարոտի աչաց , դրե-  
թէ բոլորովին զրաւած էր Փիննայի ոգւոյն  
ուշագրութիւնն : Այս զգացումն , յորում  
զիմաւորապէս երախտագիտութիւն հան-

գերձ՝ մեծաւ ակնածութեամբ մուտ դատա-  
նէին, կը լցնէր անոր սիրտն սիրայորդոր  
անձկանօք։ Փիննա սիրէր ոչ որպէս սի-  
րեն հասարակօրէն ի թելադրութենէ կամաց  
եւ երեւակայութեան, այլ ի հոգւոյն տեն-  
չանաց, որպէս հրեշտակք պաշտեն, եւ այս  
սրբակէղ եռանդն անէից բորբոքմամբ տո-  
չորէր զնա։ Այս խմանալի բոցոյ առարկայն  
ոչ ի կերպարանս առն եւ ոչ տարփածուի  
ներկայանայր նմին. ամենայն ինչ աննիւթ-  
եւ վերացական էր յայսմ զգացման, որ  
զեղոյր իրը հոսանս հրեղէնս անրիծ եւ ա-  
նեղ հեղանիւթոյ։ Եթէ մարդկեղէն յարա-  
րերութիւն մի ընծայել հնար էր այս անապա-  
կան հրոյն, ոչ առ այլ ինչ մերձենայր եթէ  
ոչ ի գորովն խանդակաթ դստեր առ հօրն  
կամ քեռ առ եղբօրն։ Այս հայրն կամ այս  
եղբայրն, որ զանչէջ կայծն զայն վառած էր  
ի սիրտ նորա, գերիմաստ եւ անզուգական  
բժիշկն այն էր որ փրկած էր զնա ի ժանեաց  
մահուն, Ազնուական օրիորդն, յօրէ յորմէ  
տեսած էր զնա, չգիտեմինչ հզօր եւ անընկ-  
ճելի համակրութիւն մղէր զինքն գէալ ի նա,  
համակրութիւն զորյաւելոյր անսովոր ազնու-

ութիւն բարուց հոչակաւոր արուեստադի-  
տին եւ երախտագիտութիւնն որ առ նա օրի-  
որդին։ Այս հակամիտութիւնն առաւել եւս  
աճեցաւ ի լուր հայրենեաց եւ ազգի նորա,  
որոց մէջ սնեալ գուստըն մասնաւոր յարութի-  
տածէր ի խոր սրտին առ նոսա։ Եւ թէպէտ  
Լեւոն ջանացեր էր մթին գուներով նկարա-  
գրել առ աչս նորա զայնոսիկ եւ զմայրն  
գլխովին, զոր ակներեւ դատապարտ կացու-  
ցանէր առաջի նորա, սակայն ոչինչ կըրնար  
կասեցնել զսա յանձկայրեաց սիրոյն զոր  
զգայր անհատնութորդիական գթով։

ԳԼՈՒԽ Դ.

ՎԱՍՏԱԿՔ ԵՒ ՎԱՐՉՔ

Նոյն ժամանակ կ'ապրէր ի Փարիզ հայագ-  
գի բժիշկ մի, որուն անուն էր Հեթոմ,  
եւ զոր թողինք ի Պօլիս յետ հրաժեշտին ի  
Հռիփախմեայ, յորմէ ետքը, իւր անյագ բազ-  
ձանքին համեմատ, եկած էր ի Փարիզ ի կա-  
տարելագործել զարուեսան որուն անխռնջեւ  
անթուլ հետամուտ էր: Բայց, առ ի խելա-  
մուռթիւն մրցմանց եւ ճգանց մեր աննկուն  
ախոյենին, որ ի ստորնագոյն աստիճանաց  
ի ծագս բարձունս եւ անմերձելիս թեւակո-  
խել յանդգնած եւ հասանել աջողած էր,  
պէտք են յետադարձ աչօք խուն մի դառ-  
նալ ի վերայ հետոց նորին, ելնելով մին-  
չեւ ի նախրնծայ պայմանս այս նահատակու-  
թեան, յօրէ յորմէ ոկիղըն առնու: Հեթում  
կարեվէր խոցեալ ի սէր եւ ի սէգ բարս իւր,  
սաստիկ խռովեալ մեկնած էր ի Հռիփախ-  
մեայ, հաստատուն առաջադրութեամբ այ-

նուհետեւ կրկին չվերադառնալու : Այս  
պիսի խստապարանոց քնաւորութեան հա-  
մար, կրած հարուածին սաստկութիւնն ան-  
հնար է պատմել: Ինք չէր յուսար թէ կին մի  
անզօր եւ տկար կարենար իր հետ վարուիլ  
առ իխաղ, եւ առ ի մահ վիրաւորել զինքն,  
ինք որ անմերձ էր ի կանացի շողոմութիւնս,  
եւ ինք որ նորա մատուցած վստահութիւնն  
անեղծական համարէր: Շատ անգամ այս  
գոռող երիտասարդն իւր աղէկէղ սրտին հե-  
ծութիւնքն դուրս չթափելու համար, իւր  
սենեկին մէջ առանձնացեալ, անոր որմոց  
մէջ արդիլեց իւր հառաջանքն եւ մահճաց  
մէջ իւր արտասուրքն : Որո՞ւ կրնար իւր սիրտն  
բանալ եւ յումմէ մխիթարութիւն գտանել  
մինչդեռ նա որուն վրայ դրած էր իւր բո-  
լոր ակնկալութիւնքն զինք ուրանացր եւ  
կը դժძէր իւր խոստմանն : Ահարեկեալ եւ  
շուարեալ, նման առն որոյ կոթնած լերինք  
տապալին, յոյզք մտացն ահադին սաստկու-  
թեամբ առաւելուին եւ խորհուրդք խաւա-  
րի պատեալ պաշարէին զնա: Իւր անցելոյ  
կենաց պատկերն իր աշաց առջեւ բերելով,  
եւ հոն իրը ի հայելով տեսնելով իր կրած

տառապանքն ու պատրանքներն , սոսկաց ,  
Խըցաւերն բաղմապատկելով յայսմանդրա-  
գարձութենէ , կեանքն իրեն ատելի ընելու  
չափ բաւական էին , Որբ եւ անտէր ի տղայ  
տիոց , կանուխ քան զարբունս հասակի զառա-  
մեալէր , իրը զգետ մի որյազբերէ ցամաքեալ  
է . Այս աղբերական պէս հորդութեամբ  
կոխած էր մարդկային սանդզոց աստիճան-  
ներուն վրայ , ուստի իւր հետք ցրուեր  
էին առանց գաղարելոյ , եւ այս ընկերու-  
թեան մէջ , ուր իրը յամազոց ինկած էր , ա-  
ռանց գիտելոյ թէ ուստի գայր եւ յով եր-  
թայր , յարաժամ հակասութիւն մի էր :  
Որպիսի բաշխումն շնորհաց , Տէր Աստուած ,  
մորուք ծնեալք ծիրանւոյ մէջ , եւ Սոկրատէսք  
ի մուխ եւ ի մուր ծխնելուզաց , Գուցէ շատ  
ապարդիւն կենաց եւ յուսահատութեան  
պատճառներն այս անհարթութեան ծննդոց  
մէջ ինողբելիք են , Վարանեալ եւ տատանեալ  
իւր ոգւոյն ապատամբութիւնն կ'ելնէր մին-  
չեւ յանիծել զարդանդն որ բարձեալ էր եւ  
զերկունս որք ծնած էին զինքն : Քանի մի  
օրուան մէջ այնպէս ծիւրեալ եւ այնքան  
մոխուած էր , որ զինք ճաչցողներն կընային

երկմտիլ իւր իսկութեան վրայ եւ կարծել  
թէ ինք իր շուքն էր : Կարծեռ թէ կենդա-  
նութիւնն եւ աշխոյժ մեկներ էին ի նմանէ,  
որ անխնայ վատնած էր զնոսին անպարագիր  
ցաւոց եւ անսպառ զգացմանց մէջ : Այս  
ցաւքն եւ զգացումներն, զորս ջանայր ի զուր  
թմբեցնել անձանձիր աշխատութեան մէջ,  
ուժդին ցնցմամբ դիմելով դէպ ի սիրոն,  
ճշէին զնա եւ արդելուին զարիւնն յերա-  
կունս, որք մերթ տարտամմերթ տաղնապա-  
րախէին ըստ օրինակի հեւոց հոգեվարքին :

Այս ընդհանուր վհատութեան մէջ, իւր  
միակ բաղձանքն դեռ կանգուն կայր իրը  
զկայմն ալեկոծեալ նաւուն կամ իրըեւ զի  
մունս աշտարակի քանդելոց : Այս բաղձան  
քըն զոր ոչ ինչ կրցեր էր քերել հանել ի սրբ-  
աէն, յետին եւ աննահանջելի զօրութեամբ  
զինելով զինքն, ճամբայ ինկաւ դէպ ի Փա-  
քիդ : Հոն կրած տքնութիւնքն եւ տառա-  
պանքն կը լոենք . բաւական է ըսել թէ իր  
անցուցած կեանքն միանձանց ճդնութենէն  
եւ զկայիցնահատակութենէն չէր տարբերեր,  
Արդ, հանձարն, որ հսապակօրէն խշուեաց  
մէջ բնակէ եւ խուզից մէջ թաքշի ի ծածռել,

պատրաստ է պսակել զՊանից յարատեւու, թիւն։ Ինք սովոր էր ըսել յաճախ, հանձարն է ի ծայր աշխատութեան, ինչպէս ախորժակ ի ծայր ատամանց։ Խւր ճգունքը լիովին պսակեցան, եւ Գաղիոյ համալսարանն զինք դործնական բժշկութեան վարժապետ անուանեց։ Այն ատեն Հեթումքը սանեւութ տարեկան կար։ Հինգ տարի այլ փորձառական բժշկութեան հետեւելէ ետքը, Փարիզի հռչակաւոր բժիշկներէն մէկն եղաւ, եւ իւր համբաւն յամէն կողմն սկսաւ հնչել։ Գաղիական կառավարութիւնն, ըստ խնդրոյ Եղիպտոսի փոխարքային, յուղարկեց զինքն հոն առ ի քննել զհանդամանս ժանտախտին, որուն բարձումն եղարքքոսին խնամոց անդադար նիւթն եղած էր։ Այս երկրին հիւանդական եւ բժշկական յառկութիւններն իր անձանձիր ուշադրութեան եւ հսկմանց առարկայքն եղան, եւ Եղիպտոսի ախտաբանութեան վրայ ճառ մը շինելով, մատոյց զայն Փարիզի ճեմարանին, որ մըցանակի արժանի դատեց։ Տեղական հիւանդութեան վրայ երբէք այսպիսի լոյս չէր ծագած։ Հեթմոյ բժշկական կերպն պարզ,

բայց խորաքննին էր . ինք կարծէր թէ ախ-  
տի մը խնամածութեան մէջ , պէտք էին ե-  
լանել . յազրիւր պատճառացն ուստի ծագէին  
նորա հետեւութիւնք : Յիրաւի , բժշկութիւնն  
արուեստ մի է անընդունակ պարփակելոյ  
ծիշդ եւ ստոյդ սահմանաց մէջ . սակայն  
այս դրութեամբ վեհադոյն վարժապետաց,  
ելնելով ի հետազօտութիւն սկզբնական ծա-  
գաց ախտից , կրնայ հսկայաքայլ յառաջա-  
դիմութիւններ ընել , դէթ ցորչափ ներեն օ-  
րէնք մարդակաղմութեան : Իսկ բժշկու-  
թեան զանազան դպրոցներուն վրայ , ի Հի-  
պոկրատէ մինչեւ յԱվիդենոս , ի Գալանոսէ  
մինչեւ ի Պարագլէս եւ ի հակաբոյժ եւ յա-  
րաբոյժ դրութիւնս , ինք կարծէր թէ , կրօ-  
նական հերձուածոց նման , երկարառակու-  
թեան որո՞ն ցանելով արուեստին մէջ , ջա-  
նից եւ ճգանց միութիւնն կ'եղծանէին հոն  
ուր համագործ աշխատութեան պէտք էին :  
Հետազօտութիւնն , կ'ըսէր , առաջին եւ մի-  
ակ հանդամանք են ողջախոհ բժշկութեան .  
եւ ոչ թէ այս կամ այն դպրոցին գերաբար  
հետեւողութիւնն : Այսպիսեաց գերագոյն  
կը համարէր զՈւեստէն եւ զվաղեմի բժշկու-

թիւն Հայոց եւ Արարացւոց, որ, ինչպէս  
յայտնի է, դէթ ի դիտութիւն դեղօրէից  
հաստատեալ էր, առ ի չգոյէ բնազննական  
եւ անդամադննական դիտութեանց, որոց  
խանձարուրք տակաւին չէին լուծեալ:

Հեթում յԵգիպտոսէ ի Հնդկաստան անց-  
նելով, անկէ դարձաւ ի Պարսկաստան եւ ի  
Հայաստան, եւ այս զանազան երկիրներու  
այցելութեան մէջ, մտադիր եղաւ իւր ծանօ-  
թութիւնքն աճեցնելու, եւ շինելու զինքն  
ինչ որ էր, անձնաւորութիւն կենդանի այն  
առածին թէ «Կամքն է մարդն, եւ խնդրել  
գտանել», սկզբունք յորմէ ծնան աշխարհի  
խմաստունք: Խմաստասէր բժիշկն, սկիզբն  
ընելով ի հետազոտութենէ իւր արուեստին  
վնրբերելոց բուժական դիտողութեանց,  
որ է մարմնոյ դիտութիւնն, հասեր էր ի դի-  
տութիւն հոգւոյն եւ թափանցեր ի խորս  
դաղանեաց հոգեկան դիտութեան, որ է  
դերագոյն խմաստութիւնն: Բայց այս դիտու-  
թիւնն ոչ կենդանական մազնիսականութիւ-  
նըն էր, ոչ հոգեութիւն. (այս անունն ի դէպ  
կ'երեւի մեղ առ ի զանազանութիւն ի հո-  
գերանութենէ, այլ ուսումն այլօրինակ նպա-

տակառ). ոչ, այլ զօրութիւնն մի մեծ հոգւոյն, յառաջ եկեալ ի հզօր եւ յանսասանն կամաց, որ յայտնի կ'երեւէր ի գէմս նորին, անայլայլակ եւ անվրդով յամենայն ժամ, Այս դէմքն, ուր անդրդուելի բնաւորութեան անսուտ նշաններն դրոշմած էին ի դիծս ինչ որք ակօսէին զլայնարձակ դաշտ ճակատուն, դեռ առոյգ էր ի աեսիլ, Խոր ուղեւորութիւնք եւ ուսմունք եւ բաղմափորձ կենաց տքնութիւնք տպաւորած էին հոն քանի մի կենծիռք, յորս դիւրին էր ճանաչել դշանապազօր խոկմունս մոտաց նորին, Աչքերն վառեալ էին խուզարկութեան հրով, որուն անշեց հնոցն էր ոսպ բրացն ընդլայնելոց յանքթիթ հայեցուածոյն : Այս ականողեաց մէջ, Աշոտ Երկաթին նման, « նկարէն իմն եւ նիշ ունէր », եւ այս քաջազին հետ մեծ յարարերութիւն ունէին խոր աննկուն բարոց անդին յատկութիւններն :

Այս ներածութիւնն, զոր ըստ կարի ջանացինք կարճել, կարեւոր էր առ իյայտնել զարայմանս մրցմանց եւ ուսմանց յորս յաղթող հանդիսացաւ մեր վեհազունն, որ երբ գագրձաւ ի Փարիս, մենաւոր թաղի մը մէջ քա-

շուած, իւր արտեսատին կատարելադօրձութեան զինք նուիրէր: Հոն քիմիական գործառուն մի կազմած էր, յորում կ'զբազէր նորանոր զիւտերու հնարից եւ յորս մեծամեծ արգեանց ձեռնհաս եղաւ: Այս խոզարկութեանց մէջ, իւր բոլոր ուշադրութիւնն զբաւած էր մանաւանդ պիրաբուժական ամենախրթին խնդիր մի, որուն լուծումն երկար ատենէ հետէ կը հոգնեցրնէր Ասկղեղեայ արրանեակներն, առանց կարելոյ վերահաս լինել նմին: Այն թէ գագարումն շրջանի արեան ուստի եւ օրով եղանակաւ յառաջ գայր, եւ ինչ հնար էր եթէ ոչ հանրականին, զէթ մասնականին դէմ մըցել աջողակութեամբ: Այս գըժուարակննիուն խնդրոյն զհետ պիոդեալ, անդադար փորձեր կ'ընէր ի վերայ կմախաց, լերդից, երիկամանց, չնչափողաց եւ այլ գործարանաց մարդկային կազմութեան, որոցմայլ շրջապատեալ էր: Հուսկ ուրեմն հասեալ էր յըմբռունել մասնական արգիլմանց պատճառքն, եւ եթէ ոչ դիսովին, դոնէ կիսով փակել զնախադրունս մահուն, որոյ ճանապարհ, ինչպէս զիտենք,

Հորդեն արեան առուակը դադարականք,

Խմաստատէր բժիշկն, որն որ, ինչպէս ըսինք, ի համազօր աստիճանի զուգէր զհողեւկան զխոռովթիւն ընդ նիւթականին, և ափադերի եւ Կալի դիմագիտական եւ դանկարանական դրութիւններն յօդուած ի կիրարկաննելով, կը հաստատէր թէ բարոյական ախտից աղրիւրներն հիմնական եւ սերտ հաղորդակցութիւնք ունէին մարմնաւոր ախտից հետ, որոց մէջ պէտք էր խընդըլ անոնց սկզբնական ծագութիւն, Յայսմ սկզբանէ յառաջ դայր թէ, օրինակ իմն, յոյզք կրից եւ բուռն ցանկութիւնք, սրտին կամ թռքին կամ ջղաց մէջ ունէին իրենց բուն արմատն, Եւ աւելի առաջ մղելով իւր դրութիւնն, չորս դլխաւոր մոլութիւնք զանազանէր ի մարդիկ, ըստ չորից խառնուածոց կազմութեան նորին, Ըստ այսմ, արենային խառնուածոյ ընծայէր ամէն անասնական եւ անզուսպյօժարութիւններն. ջղայինն զիւրագրգիռ եւ կասկածու էր. մաղասային լի տկարութեամբ եւ հեղդութեամբ. իսկ մաղձայինն էր ընդունարան ամենամեծ խորհրդոց, յորոյ վրայ հաստատէին հիմունք

սկայագօր ձեռնարկութեանց որք նշմարին յերեսս երկրի, Եւ հետեւաբար, կաթուածն նշանակէր առ նմա մոլեկան բարք, լուսնուտընէր հասարակօրէն նախանձու եւ անցադ, հաշմութիւնք եւ դարկային հիւանդութիւնք մասն էին մաղասային մարդկան, եւ մաղձայնոց ախտից սերմունք սովորաբար թոքին եւ լերգին մէջխնդրելիք էին, Այս դրութիւնըն կընար, կատարելագործելով, մեծ յառաջադիմութիւն առնելուալ ոչ միայն բժշկութեան, այլ մանաւանդ բարոյական դիտութեան, որոյ վերացական հիմունք կընային աւելի հաստատուն անկեանց վրայ կանգնիլ, Այսպիսի երեւելի եւ նորանոր խուզարկութիւններով, Հեթմոյ անունն օրքան զօր կը հռչակէր, մինչեւ ի դիմել ամենեցուն ի խորհուրդս նորա, խրթնագոյն խնդրոց մէջ, նման Պռուերի հայ հռետորին, որ զՅունաստան պակշեցոց երբեմն իւր ճարտարախօսութեամբ եւ որուն անդրի կանգնեցին յԱթէնս,

ԳԼՈՒԽ 6.

ՍԱՌ ԳԻՏՈՒԹԵԱՆ

Քանի մի ժամանակէ հետէ Փիննա են-  
թակայ էր տեսակ մը յափշտակութեան կամ  
վարանման մտաց, յորում խորասուզեալ կ'ան-  
ցընէր ամբողջ ժամեր առանձնութեան մէջ,  
Այս կերպ վերացումն երթալով սովորու-  
թիւն մ'եղած էր իրեն, այնպէս որ հետք  
նորին նշմարէին անընդհատ մտատանջու-  
թեամբ գրոշմեալի վերայ երեսաց նորա; Այս-  
պիսի խորհրդոց մէջ, ծունդս ի վերայ ծըն-  
դաց նստէր անշարժ յեց ի բարձս պաստա-  
ռակին, երբ գուռն բացուելով, բժիշկն ներս  
մտաւ, Կ տես նորին, օրիորդին թմրութիւնն  
սթափեալ, ոտք ելաւ, իրը զարթուցեալ ի  
քնոյ .

— Աւրախ եմ, տիկին, ըստ Հեթում մեր-  
ձեցեալ առ նա, տեսնելով զձեղ կայտառ  
երանդովք շառագնեալ, որ առողջութեան  
հաւասար նշանք են .

Այս խօսքերն յաւելին զկարմրութիւն ա-

մօթիսած այտից նորին, որ հաղիւ թէ սահծելով իւր այլայլութիւնն,

— Ում առաւել քան թէ ձեղ պէտք է, պատասխանեց Համեստութեամբ, չնորհ դիտել այս վերածնութեան, որ ձեր հրաշից պարզեւը են . . .

— Այս, Տիրուհի, ձեր ողջանգամ կադմութեսն գործ է մանաւանդ քան իմ անզօր արուեստիս . միայն կը ցանկայի, ի լրումն ապաքինութեանդ, գլխովին փարատել յերեսացդ զքօղ ամնպոց թանձրութեան, որ տիոցդ տարաժամ մթութեամբ նսեմայնէ զպարզութիւն ճակատուդ . . .

Օրիորդին աղու աչաց մէջ, որ իւր արեւելեան սերնդեան յայտարար էին, երկու շիթք արտասուաց բխեալ անհետացան վութանակի ընդ բաժակաւ արտեւանացն, որոց մէջ սուզան, Փիննային սիրտն փղձկեալ, մեծ բռնագատութիւն կ'ընէր իր անձին վրայ առ ի ծածկել զայն ի սրտագէտ աչաց բժըշկին, որ վերահաս եղած էր յուղմանց որք տաղնապէին դնա, առանց ճշդիւ ըմբռնելոյ զպատճառ նոցին, որ ինքն իակ էր: Հեթում գորովալիր գթովիննամէր եւ սիրէր միանդ ա-

մայն զօրիորդն զայն, որուն իրը երկրորդ ձը-  
նօղ եղած էր, Բայց այս զգացմունքն, զոր  
իրը աւանդ անեղծական պահէր ի խոր որտի  
իւրոյ, ոչ թէ ճշդիւ նմին ուղղեալ էր,  
այլ ի նմանութիւն պատկերի կնոջ միոյ,  
որուն յիշատակն, յետ երկար եւ տա-  
ժանակիր տանջանաց առ ի ճնշել կամ խը-  
լել արմատաքի, տակաւին կանգուն կայր,  
Փիննա, ինչպէս ըսինք, իւր մօր ճշդուտ  
բայց կատարելագոյն գծադրութիւնն ու-  
նէր, Այս դիմաց յարատիալ հանդամանքն  
չեթմոյ բոլոր համակրութիւնն գրաւած էին,  
եւ այս կայծն որ ընդ մոխրովք թագուած  
բայց անշէջ մնացած էր, նորոգ կենդանու-  
թեամբ կը վառէր, Իւր զարմանքն եւ ապ-  
շութիւնք օր քան զօր առաւելուին ըստ ա-  
ճելոյ նմանութեան այնորիկ զարդացմամբ  
հասակի օրիորդին, եւ իւր երկմտութիւնքն  
փարատելու պատեհ առթի կ'սպասէր, Այս  
առիթն ի դէպ համարելով,

— Տիկին, ըստ, յետ պահիկ մի լուռ-  
թեան, եթէ իմ խորհրդեանս մտիկ կ'ընէք,  
յորդորեմ զձեղ երթալ առ վայր մի ի հայ-  
րենիս ձեր, որոյ օդոյն եւ մայրենի գրկաց

ներգործութիւնքն անվրէպ եւ անուրաստք  
պէտք են լինել.

— Ո՞հ, պատասխանեց Փիննա հառաջա-  
նօք, մայր իմ եթող զիս միայնակ յաշխարհի,  
եւ երանի թէ կարէի անորաճեան խառնել  
զիմն ընդ վլատակօք հրկիզելոց յարկաց  
մեր . . .

Ա. յլ տարակոյս չկայր Փիննայի իսկու-  
թեան վրայ, Հեթմոյ աչք կը բացուէին իրր  
զկուրի, եւ այս դիտութիւնն իւր հինաւուրց  
խարեալ վէրքն նորոգելով, արիւնոտեց զայն:  
Եւ թէպէտ Հռիփախմէ կատարեալլութիւն  
պահած էր իւր ամուսնոյն հետ կցորդութեանց  
եւ երկպառակութեան վրայ, Հեթմոյ կասկա-  
ծանաց հաստատութիւն տայր Փիննայի վկա-  
յութիւնն, որուն տակ դաղանիք մի թանձ-  
րամած սքօղեալ էր, զոր անտարակոյս Լե-  
ռոն կրնար լուծել եւ որուն մեկնութիւնն  
չէր օրէն խնդրելի դստերէն:

Նոյն միջոցին Լեռոն ներս մտնելով, Փին-  
նա, որ արդէն ոտքի վրայ էր, դուրս ելաւ:

— Նստէ ու խօսինք, ըստ Լեռոն հրա-  
ւիրելով զրժիշկն ի բազմիլ, Եւ առաջ, չդի-  
տեմինչպէս յայտնել իմ սրտիս երախտագի-

ոռութիւնն առ ձեզ, որ իմ սիրական զաւակը սրբեցիք ի մահուանէ . Երբ զի այսքան բարփր չեն բաւական, եւ գարձեալ, ի լրտմն մեծանձնութեանդ, զաս վարատել զիստար խորհրդոց որ մմժադնէ անոր կուսական ճակատուն զուարժութիւնն, կրծիմն որուն վրայ ձեր վորձ եւ խոհական մուաց ուշադրութիւնն հաստատել կը խնդրեմ:

— Յիրաւի, ոչինչ այնովէս կասեցուցանէ զիս, ոչ հիւանդութեան բռունք, ոչ բժշկութեան գժուարութիւն, որցափ այս վարանամիտ տրումաւթիւնն որ ի գէմն նորասիտեալ է, խութ մի է սա որուն դէմփշրին արուեստին հնարք, որ հարկագրի պարագաւթիւն խոստավանիլ առաջի այդպիսաւոյ խրթին եւ թանձրամած կնճռոյ : Հաւաստի է թէ շարժումն եւ պէսսպիսութիւն կենաց ամենազօր անդեղայք են այս ախտին գէմ, որուն գարմանքն բարոյասլէս առաւել խնդրելի են . . .

— Ամուսնութեան մէջ արգեօք, առարկեց Լեւոն :

— Ամուսնութիւնն, պատասխանեց Հեթում, եթէ այլոց լաւ լինէք, կարծեմթէ բժըշկորէն լաւագոյն է պիճակն ամուրոյ գէթ այս-

սլիմեաց ախտացելոց համար, յօրոց խնայել  
արժան է մանաւանդ զբեռն զայն ծանրա-  
տագոտուկ, Ընկերութիւննի է անհամար զբժ-  
տութիւններով, անյագ բազձանեքներով, Կո-  
խանձու եւ առելութեան զրդիռներով, եւ  
բիւր նեղաթթիւններով, որոց անզօր է տոկալ  
ամենայն մարմին, Եթէ ըստ շափու մարդոց  
հետ հաղորդակցութեան յաւերան վիշտը,  
մարդկային կեանքն շատ սուզ է առ ի կար-  
ճել եւս առաւել եւ թունել զայն բնկերու-  
թեանց ժահիւն, մանաւանդ անոնց հա-  
մար որ, ինչպէս Փիննա, սովոր են ապրիլ  
հեռի ի մարդկանէ, եւ դիշերազուարճ  
ծաղկին նման ոքոզել իրենց սփոփանքն  
միանդամայն եւ իրենց անձկութիւնքն լը-  
ռութեան եւ մթոյ մէջ:

— Յիրառի, ըստ Լեռն, ամուսնու-  
թիւնն ինչպէս որ է այս նիւթական եւ անի-  
մաստ զարոյս մէջ, ոչ զոք կարող է երջանիկ  
ընել, Եւ հետք է Ենթագրելոր երկու իրար-  
մէ աարբեր բարբով եւ մաօք մարդիք, թող  
թէ ոյք մի եւ կին, կարենան անթուլ եւ յա-  
րաժամամյար եւ նման իրարու խորհիլ, խօսիլ  
եւ զործել: Գիւրադոյն իցէ զոշխար դայլին

Հետ ընտելացնել եւ աղուէսուն տալ կենակ-  
ցիլ առիւծու հետ :

— Բայց այս խորհրդաժութիւնն, որոյ ի-  
մաստութիւնն զարմանալի եւ ճշմարտութիւն  
անուրանալի է, ուր կը տանի զմեզ եթէ ոչ  
ի բնաջինջ բարձումն այն զգացման, որ ըդ-  
կրկնակի սեռինս յիրար մղէ, ուստի մարդ-  
կային աղղի սերունդն : Ես չ'եմ ընդունիր  
այն խստութիւնն զոր ոմանք կը բանեցնեն  
ընդդէմկանացական սեռին: Գուցէ կանայք  
մարդոց չափ իրաւունք ունին տրանջելոյ ի  
մէնջ . տարբերութիւննյանմէ որ չարն մար-  
դոյ համար կինն է եւ կնոջ համար մարդն:  
Ա.վասն, ամենայնժամկամշարժամէ յաշխար-  
հի, ըսին. ըսելի էր թէ ամենայն ինչ պատրանք  
են . պատրանք ի տենչանս հոգւոյն, պատ-  
րանք ի զգացմունս սրտի : Ա.մէն սիրտ զգա-  
յական է, բայց վայ այնմ որ զգայուն է,  
Յ'զգացմանէ յ'զգայնութիւն կայծի եւ լուց-  
կոյ տարբերութիւնն կայ . առաջինն մոխրոյ  
տակ թաղուած, միայն նշոյլ մի կենդանու-  
թեան տայ. միւսն սարսափելի կըակ մի ծած-  
կէ անշէջ եւ անսպառ բոցակիզիւ : Զգա-  
յուն մարդոյն ոտից խթան եւ կորուստն է

դլիսովին կինն , Աինն յիրաւի , ոչ ինչ ընդհատ  
ի մարդկանէ , արարած մի շաղեալ է ան-  
յադ ցանկութեամբ եւ անձանձիր տենչա-  
նօք , բայց առաւել քան զնա լի հակա-  
սութեամբ , Ամէն անհաս եւ անթափանց  
դաղտնեաց մէջ զոր բնութիւնն կ'ընծայէ ,  
ամենէն անքննելին է կնոջ սիրտն . առեղծ-  
ուած յարատեւ զոր ոչ ոք կարաց լուծել ,  
եւ յորձանք յարաշարժ որուն դէմ ոչ ինչ  
կարօղէ տոկալ : Արարած ի ստորեւ քան բզ-  
մարդն իւր տկարութեամբ , հասարակօրէն  
ի վեր է քան զնա խորագիտութեամբ : Խո-  
րագիտութիւնն զէնք մի է զոր բնութիւնն  
տուած է կանանց ի պաշտպանութիւն ընդ-  
դէմ մարդկային բռնաբարութեան : Ի՞նչ է  
աղուէսն առիւծուն քով եթէ խորագիտու-  
թիւն չունենար : Մարդն է գերագոյն արա-  
րած , իսկ կինն է յաճախնորա ձեռագործն ,  
Յաճախ կինն ոչ այլինչ է բայց այն զորյար-  
դարէ մարդկային բարուց ապականութիւնն :

— Յո՞ր կողմն եւ դարձնես զայս խնդիր ,  
միշտ չար մի է ի մարդիկ , խաղ մի անհաւա-  
սար յաջողութեամբ , ըմբշամարտ յորում  
առն է պարտութիւն եւ յաղթանակ կնոջ ,

որոյ միայն վայել են վասոք այս տարօրինակ  
մարտին, Մարդու մը համար կինն քար մի  
է գայթակղութեան առաջի ոտից նորա  
կանդնեալ, եւ կարելի է ենթագրել ինչ վաս-  
թարագոյն քան զայր մի կապեալ ի քանցս  
հանդերձից կեսօն միոյ եւ ընդ քարշ ածեալ  
դհետ նորա իրը ստուեր անբաժանելի, Կա-  
նայք մահուան ովէս զամենայն ինչ կ'սպառեն,  
եւ իրենց ցանկութիւնն չ'յաղենացր մինչեւ  
ցյետին Արտաւազդն եւ ի մերջին Անտոնի-  
նոսն, Ամի մի միայն, Աղէսպատրա կոչէ  
զայն կամ Կատարինէ, ինչպէս որ կ'ուզես,  
շատ աւելի չարիք հասուցած է յաշխարհի  
քան զարիւնահեղ պատերազմունս եւ զժան-  
տախտ : Ամէնէն լսոն, ինչպէս լսու արդի  
խմաստասէր մը, իւր լսութեամբ կը մեզան-  
չէ, անոր համար որ այս ձիգըն խայծ մի է  
առ աչս ընարելադունից որ զհասարակ գեղ  
եւ հրապոյրա առ ոչինչ համարին, Յորչափ  
Լատրայք եւ Յորմարինայք կան, միշտ Բեթ-  
րաբրայն պիտի հեծէ եւ Ռաֆոյէլ հիւծի,  
եւ ի ձեռն կնոջ միոյ պիտի կատարի յու-  
զարկաւորութիւն մահուան նոցին, Տես ինչ  
կ'ընեն գստերը Եւայի, կին մի չկայ որ չ'երդ-

նու մեռանիլ ի սիրոյ, եւ սակայն կին  
մ'այլ չկայ որ այդ երգման չ'ստէ, Մար-  
դիք կը նմանին այն անպարտ ամբաստանե-  
լոյն որ փախանակ բռղոքելոյ ընդդէմ անփ-  
րաւոթեան, երակն բանաց յուսահատարար  
եւ մեռնի, Ասկէ ինչ հետեւանք, քեզ կը  
թողումիմաստաօիրել, Խոկ իմ կարծիքս այն  
է թէ, չէ արժան այլ իմ նկատել ի կինն եթէ  
ոչ դործի մի որ, ըստ Թալերրանի, աջողու-  
կոթեամբ կընաց վարիլ ի ձեռն խոհական  
մարդոց եւ վեսաել անդիտաց :

— Հարկաւ, ըստ Հեթում, հրապուրեալ  
ի բանից Վեւոնի, այս խորհրդածութիւնք,  
յորս ստոյիկեանց խատարառութիւն կծէ, տա-  
նին ի կատարեալ ուրացութիւն զդացմանց  
որաց վախճանն է հասարակօրէն պատրանք  
եւ սրտաթափ վհաստ թիւնք: Եւ այս ծառն  
զիտութեան, սակաւուց մերձենալի եւ բաղ-  
մաց անմասաշելի, կընաց անտարակոյս առաջ-  
նորդել ի ճանապարհի Երջանկութեան եւ  
ճշմարտութեան, որոց խնդիրն ընդունայն  
կը հոգնեցնէ զմիտո հասարակաց :

— Ամենեցուն որոց աչք շլացեալ են ինք-  
նասիլութեամբ եւ կուրացեալ անձին շահով,

Ճշմարտութեան հասանելոյ հնարք շիք : Հա-  
ւատացիր, բարեկամ, երջանկութեան դաղտ-  
նիքն եւ կենաց մէջ գոհութեան ճամբան ոչ  
աստ է, ոչ անդ . ոչ ընկերութեան մէջ, որ  
սակ արկանէ ընդ քեզ, ոչ ի ծոց ընտանեաց  
որ ուրանայ գքեզ - ոչ ամուսնութեան մէջ  
որ վարդ մի է փշալից, եւ ոչ մի ինչ զգաց-  
ման մէջ որ առհասարակ լի է խարուսիկ  
հրապուրանօք : Ա.շխարհս որջ մի է, յորում  
որջացեալ թշնամին մարդոյ մարդն ինքնին է:  
Առիւծն առիւծու հետ կ'ընտելանայ եւ օձն  
ոչ խայթէ զօձ . միայն մարդիկ իրարու դէմ  
շահատակեն եւ զիրար յօշոտեն : Ինչու,  
վասն զի իւրաքանչիւր խիթայ զընկերն եւ  
ցանկայ իշխելնմին . խոկ արդ ուր հաւասա-  
րութիւն չ'կայ, անդ ամէն կշիռ զեղծեալ է:  
Արարածոց ամէնն այս հաւասարակշռու-  
թեան օրինաց տակ ծնանին եւ հպատակեն  
նմին . խոկ մարդն միայն է որ զանայ զայն,  
ինքնասիրութիւն կամեսութիւն փոխանակէ  
առ նմա զտեղի հաւասարութեան, որ հեղ-  
ձամահ եղեւ ի ճահիճ մարդկային շահասի-  
րութեան : Այնուհետեւ բռունք հզօրին զօ-  
րացան ի վերայ գլխոյ տկարին, որ խոնարհե-

ցաւ ընդ ոտիւք նորա յազգէ մինչեւ յազգ։  
Ով որ առաջին ազգութեանց տարրերութիւ-  
նըն լոյս հանեց, նա մեծ ինքնասէր մի էր  
որ զաշխարհ ապականեց, Մարդիկ, բա-  
ժանեալք զանազան շահերով, յանհամար  
ազգս եւ լեզուս, որոց տմենեցուն առ հասա-  
րակ սերունդն եւ արմատ մի եւ նոյն է,   
իրարու գէմզինեցան եւ իրարու վրայ ելեւ-  
էջիւ ողողեցին արեամք զերեսս երկրի, Ընդ-  
հանուր մարդկութեան շահն փոխանակելով  
ընդ շահու առանձին դասուց եւ անձնիւր  
անհատից, սա եղեւ էապէս առանցքն յորոյ  
վերայ հոլովին մարդկային սայլին անիւներն,  
ի՞նչպէս կարելի է այս անթիւ հակասական  
շահերն իրերաց մերձեցնել կամ ձուլել։  
Մարդկային ընկերութիւնն ամբոխ մի է  
խառնաշխթ անհաւասար կարօղութեանց,  
պատրաստ անդադար յարձակելու յիրեար  
եւ յիրերաց յափշտակելու։ Մինչեւ որ այս  
իրաց վիճակն չփոխուի, մինչեւ որ հասարա-  
կաց օդուտն մասնաւորին տեղ չբռնէ, մին-  
չեւ որ վերջապէս ընդհանուր հաւասարու-  
թիւն մարդկային ազգին մէջ շախրէ եւ չնո-  
րոգէ աշխարհիս երեսն, երջանկութիւնն եղ

ջերուաքաղ մի է անհնարին, եւ ճշմարտութիւն անուն վերացական մարդոց համար, Յետ վայրիկ մի դադարելոյ, շարունակեց լեռն.

— Ի սկզբանէ օրէնսդիրք, Խմաստասէրք, աստուածաբանք, մարդարէք եւ քերթօղք, իրենց օրինօք եւ հաստատութեամբք ոչ այլ ինչ յայտնեն բայց միայն մարդկային մտաց զակատմունքն : Ամենայն կրօնք եւ դաւանութիւնք ի Հնդկայնոց մինչեւյ՝ Աքանտինավեանս, ի բաղմաստուածութենէ մինչեւ ի պաշտօն միոյն Աստուծոյ, ի մովսիսական օրինաց մինչեւ ինոր օրէնս, զմի եւ զնոյն անզօր ճգունս հաստատեն, կամ լաւ եւս է ըսել թէ ոչ ինչ հաստատեն : Ուր է Աստուած այս դրութեանց մէջ. — Ոչ ուրեք ճշդիւ : Հնդիկ աստուածածնութիւնն իւր անհամար սերնդովիք, եղիպտական համաստուածութիւնն իւր սովոն ու սխտորով, պարսիկ արեւապաշտութիւնն իւր կրկնակի ըսկդրամք, յունական դիցարանութիւնն իւր զուարթ բանաստեղծութեամբ, եւ այլ դենք իրենց առասպելախառն դաւանութեամբք ոչ յայլ ինչ զօրեն բայց յաւելուլ զթիւ

երկրմտութեանց : Յո՞ր կողմն որ յուղես ըգ-  
խնդիր Աստուածութեան , թէ ի յաւիտե-  
նից զատ եւ որիշ յարաբչութենէ ընդունիս  
արարիչ մի հաստատութեան եւ ստեղծօղ  
համայնից , թէ արարիշ եւ արարած նախա-  
գոյակից , մշտնջենաւորեալ յանսկիզբն ժա-  
մանակաց , եւ միահաղոյն զանդեալ մինչեւ  
իյետին հատ աւաղոյ , կարելի է ենթադրել  
գերադոյն էակ մի ստորնագունից հաստիչ  
կամ համագոյակից : Առաջին դրութեամբ ,  
ոչ ապաքէն ամենայն զօրութիւն բաժանեալ  
յանձն իւր կորնչի , եւ երկրորդաւն հնա՞ր է  
զուգել զգործօղ ընդ գործելոյն եւ ընդու-  
նիլ Աստուած մի իյարաժամ հակասութիւն  
ընդ ինքեան եւ ընդ գործս ձեռաց իւրոց :  
Աստուած այսպիսի ստորիջեալ ի տկարու-  
թիւն արարածոց եւ ի գերութիւն ձեռա-  
կերտաց իւրոց ոչ նուազ անհնարին է որչափ  
որ զամենայն չար եւ բարի ի մի ձուլեալ  
միանդամայն ստեղծօղ եւ ապականօղ , սպա-  
նանօղ եւ վերածնօղ , այսօր կանդնէ եւ վա-  
զիւ կործանէ եւ երեկուան կեցուցածն այս-  
օր մահացնէ :

— Բնութիւնն , կրկնեց յետ պահիկ մի

կանկ առնելոյ , ծնանի անմիջապէս զնիւթ  
ի հիւթոյ , որ ինքնին կեայ եւ ինքնին մեռա-  
նի , օրինօք պահպանութեան եւ մահու որ  
է բնութեան մէջ . Ամենայն նիւթ է եւ չիք  
այլ ինչ բաց ի նիւթոյ , անդադար սպառելի  
եւ նորոգելի յայլ եւ այլ գէմս . Ավ որ առա-  
ջին գերագոյն եւ հոգեղէն գոյացութեանց  
գաղափարն հնարեց , նա մեծ փառասէր մի  
էր որ ամբարհաւաճութեան եւ շահախընդ-  
բութեան վրայ հաստատեց իւր ոլատիր գի-  
տութեան հիմունքն . Ինչ աւելի անտեղի  
քան թէ ընծայել աննիւթական ներդործու-  
թեան զգործս նիւթեղէնս , եւ կարծել թէ է  
նախախնամութիւն մի զբաղեալ յար եւ ան-  
թուլի խնամն եւ ի հոգ ամենաչնչին պարա-  
գայից . Գուցէ այս եւ այսպիսի գաղափարաց  
առաջին ստուերագիծք լաւ էին մինչդեռ  
մարդկային ազգն չեւ էր լուծեալ զիսանձա-  
բուրս որովք պատէր խարիսափելով ի խաւա-  
րի , Բայց այսօր յորում ջահ գիտութեան  
լուսաւորէ զաշխարհ եւ զամենայն լուծեալ  
զոտէ քիմիապէս զսկզրունս յորոց հետեւու-  
թիւնք յառաջ գան բնական եղանակաւ , այս-  
ր չէ ծաղրական ընծայել զայնոսիկ գերա-

զունի զօրութեան որոյ ոչ հետք եւ ոչ նշանք  
նշարին եւ որուն խելամսութիւնն վերա-  
ցական վերածութեանց վրայ հաստատեալ է:

— Առաջ, պատասխանեց Հեթում, Կ'ընդու-  
նիմ առանց հակասութեան այն ամենայն յե-  
ղափոխութիւնքն զորս դրոշմեց գիտութեանց  
յառաջադիմութիւնն ի վերայ նախկին վիճա-  
կի իրաց: Իսկ ո՞ կարօղ է վկայել ի կատա-  
րելութիւն այս գիտութեան, զոր փորձն ցու-  
ցանէ մեզ օր ըստ օրէ դերեւեալ: Ո՞ գիտէ  
ինչ անկատարութիւնք տակաւին են ի նմին  
եւ դեռ ի նչ քայլեր մնան առաջի նորա  
յընթանալ: Կ'ընդունիմ թէ երկրաչափու-  
թիւնն եւ բնական գիտութիւնն շատ խըր-  
թին խնդրոց կնճիռք լուծեալ են. բայց դեռ  
ի նչ անանց առապարք եւ խութք եւ ժայռք  
անմերձելիք: Օրինակ իմն, գիտեմք կեդրո-  
նաձիգ եւ կեդրոնախոյս զօրութեանց, ձգո-  
ղութեան եւ առաձգութեան, լուսոյ եւ ե-  
լեքտրականութեան սկզբունքն: բայց թէ  
ի նշանակութիւնն եւ ի նշանակարերութիւն  
է ընդ մէջ նոցա, ուստի ազրիւր եւ որով ե-  
ղանակաւ բաշխի, ո՞ գիտէ: Անվերջական  
հաշոյ, մշտնջենական շարժման, բոլորակի

քառանկիւնութեան գաղափարքն հաղիւ թէ  
կընանք ըմբռնել, թող թէ մեկնել, Ապա  
ուրեմն, եթէ անհաս դժանիմք եղելութեանց  
որք առ աչօք մեր անկանին, որշափ եւս ա-  
ռաւել այնոցիկ որք ըստ աչս անկանիցին,  
եւ ընդ որս չզօրեն թափանցել հայեցուածք  
մարմնոյս սահմանաւորք, Գիտել զանկատա-  
րութիւն մարդկային գիտութեանս, ոչ ապա-  
քէն հաւաստիք մի են գերագունի գիտու-  
թեան ի վեր քան զբնութիւնս եւ դկար մը-  
տացս ասլիկարի, Ճշմարտութիւն մի է այս  
ընդ որով ամպահարի մարդկային միտքն եւ  
հարկի պարտութիւն խոստովանել:

— Ոչ ինչ յոշնչէ, յաւել յետ վայրիկ մի  
հանգստեան, Ամենայն պատճառք եւ ամե-  
նայն արդիւնք են, Խակ արդ, եթէ ամենայնի  
պատճառք են, ինչու չէ արարչութեան որ  
զամենայն պարունակէ, Բնութիւն կոչէ  
զայն, Առտուած կամ Աքարիչ, ինչ անուն որ  
կ'ուզես, յայտնի է թէ պատճառք մի ան-  
հրաժեշտ կարեւոր են ինչ եւ իցէ արդեանց,  
Այս ինդիրն քանիցս կրկնեալ եւ երեքնեալ,  
այնքան պարզ եւ յստակ է, որ աւելորդ է  
այսուհետեւ իջանել ի կրկէսն յայն, Բնդու-

Նինք սպահիկ մի քեղի հետ եթէ ամենայն  
նիւթ է . — ուր մնայ բանականութիւն , զի  
չէ հնար նիւթ խոհուն : Ոչ ապաքէն ընդ-  
ռոտ ձգմամբ մարդ իջանէ ի կարդ անբանից .  
Մէկդի ըրէ բանն , իբրեւ բառ մի զուրկյի-  
մաստէ , եւ թող նիւթոյն կառավարել ան-  
ձամբ զանձն : Թող մարդիկ գան եւ գնան ,  
առանց գիտելոց զուստն եւ զուր , առանց  
խորհելոյ եւ զգալոյ , նման տակառ այ տա-  
պալելոց զառ . ի վայր ուր տանի մղիչ զօրու-  
թիւնն , զոր ոչ արդելուցու ոք յուղղութե-  
նէն , Եթէ դլառովին նիւթ եմք , քննադա-  
տութիւնն անգամ յոր զբաղիմք հակասու-  
թիւն մի է : Այս են հետեւանք նիւթակա-  
նութեան , որ զբանականութիւն ուրանալու  
ատեն , ինք իր դէմ կը մեղանչէ : Հոդեկա-  
նութիւնն դէթ այս արդիւնքն ունի որ հե-  
տազօտութեան եւ վիճարանութեան ասպա-  
րէղ արձակ թողլով , ինքն ինքեան հակա-  
դրութեան մէջ չ'իյնար , նման Նիւթոյ կամ  
Հիւլէին պարսկադենից , զոր աւանդէ Եզնիկ ,  
եւ որ դեռ չ'մեկնած ցնդի յօդո :

Հեթում շարունակեց .

— Թողունք առ վայր մի բնութեան եւ

գերբնութեան ծայրագոյն խնդիրներն եւ իջնենք յամպամերձ եւ շանթընկէց բարձանցս այսոցիկ ի ստոր ի խոնարհ։ Աշխարհս կրկէս մի է, որուն վրայ յարատեւ գօտեմարտ կ'ընեն իրարու հետ հզօրն ու տկարն, իմաստուն եւ յիմարն, հարուստն եւ աղքատն, Քանի որ այս ըմբշամարտն կայ բնութեան մէջ, անհնարին է որ մարդկային ազգն կարենայ երջանիկ լինել։ Երջանկութիւնն բարիք մի է առ որ ամենեցուն տենչք եւ բաղձանք բերին անդադար։ Սակայն ուր է այս գերագոյն բարիքն որ ամենուն ակնկալութիւնն միօրինակ կը դերեւէ։ Յայսմէ խնդիրն, Ստոյիկեանք զերանութիւն յանդայութեան դժւանին, անդրդուելի մինչեւ ընդ հարուածուք սանդի տոռան եւ յերածն կաթսային։ մինչդեռ Եպիկուրոս զհաճոյս գեր ի վերոյ երանութիւն համարէ։ երկու ծայրք, որք Քարիբտէ ի Ակիլլա կամ ի փոսէ յաղբիւս տանին, որով ոչ զգայականութիւն ոչ անզգայութիւն զօրեն երբէք զոհացնել զսիլտ մարդկան։

Արարածոց հասարակաց օրինաց ենթակայ, մարդս կը ծնանի, կ'աճի ու կը մեռնի

ինչպէս բոյսն եւ անասուն, յորոց տարրեթութիւնն է այն անհատնում տենչանքն որ զհոգին տան դուշակել։ Ինչ՝ եւ իցէ դօրութիւն այս տենչանաց, սակայն տրիտուրք բնութեան չափով եւ կշռով բաշխեալ են ի մարդիկ։ Ինչու ուրեմն այնչափ կադ եւ կռիւ, ճիղն եւ նահատակութիւնք առ հասանել ի բարձունս անմերձելիս ուր սակաւք զօրեն վերելակել, ուստի բազումք դահավէժ գլեն զանձինս գլխակոր։ Մարդկային մտաց ամբարհաւաճութիւնն է պատճառ գլխաւորապէս այս անյագ ցանկութեան, ուստի ամենայն պէտք եւ անպէտք ծագեցան։ Այս է ըստ իս ծառ գիտութեան, որոյ պառող չար է խակ մարդկան եւ բարի հասուն եւ խոհական մտաց։ Բայց այս խնդիր մի է որ կընայ զմեզ հեռի տանիլ, եւ որուն վրայ իւրաքանչիւր իր կարծիքն ունի, ըստ կտրելով իր խոռքն։

Հեթում լռեց։ Աեւոնի բոլոր ուշադրութիւնն գրաւած էր այս այրական խորհրդոց վարդապետութիւնն, յորմէ մեծ կարօղութեան եւ հզօր զօրութեան նշոյք ցայտէին, հանգամանք զորս գիւրին էր ճանաչել յաշաց նորա որք իրենց սուր հայեցուածովն

Խոնդրէին թափանցել մինչեւ ի խոր սրտի ծերունւոյն եւ երդմնեցուցանել զայն : Բայց խորագէտ փորձիչն, որ ի բանս փաղաքուշը եւ յաղու աղուէսութեան գերաղանցէր քան զամենայն մարդիկ, ընդուստ եղանակաւ շիրտեցնելու համար իւր հակառակորդն, սովոր էր շինծու հեղութեամբ եւ ստէպ թարթելով զարտեւանունո, ի նշան հաւանութեան, պահել ի ծածուկ իւր բուն միտքն եւ ճիշդ նպատակն, մնալով պատեհժամնատ առ յայտնել զայնոսիկ : Այս անհամեմատ ձրբերով, Լեւոն հաւասարի էր միշտ շահել զսիրոտ եւ զվստահութիւն ամենեցուն ի բանախօսութեան ինչպէս նաեւ յունկընդրութեան, ձիրք իմն որ դուցէ հաղուագիւտ եւ գերադաս է քան զմիւսն :

Լեւոն, որուն համակրութիւնն աճեցուցեր էին այս խօսակցութեան հրապոյրք, հրաւիրեց զՀեթում աւարտել զայն, որ շարունակեց .



ԳԵՐԻԿԻ Զ.

ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՐՀԻ

— Քառասուն կամ վախտուն դարէ հետէ  
որ մարդիկ կը խորհին եւ կը գրեն, անթիւ  
իմաստասէրք, տարրեր ճամբաներով եւ զա-  
նազան եղանակաւ, կը միանան պնդելու ըզ-  
հետ միոյնալատակի, որ կը փախչի անոնցմէ  
նման։ ատուերաց՝ որուն հետամուտ ըլլան։  
Այս նալատակն, զոր ոմանք ճշմարտութեան  
ծանօթութիւնն կանուանեն, այլք խնդիր  
երանութեանն, ոչ աստ է եւ ոչ այլուր, ոչ  
ի խորս այրից ուր գնեն զայն նախնի այլա-  
բանք, ոչ ամնոց մէջ ուր թռոյց զայն մարդ-  
կային բարուց վատթարութիւնն։ Ինչ հարկ  
էր այսքան ճգանց առ ոչ ուրեք հասանել  
եւ ոչ ինչ հաստատել։ Խսկզբանէ հետէ օրէ-  
նսդիրք եւ իմաստասէրք միշտ ունայնաձեռն  
ելան ի խուզարկութեանցն որք համր եւ խուլ  
միացին ձայնի նոցա, կարծես թէ այս խուժ  
մի է աւազակոյտ յորոյ վերայ փշրին դերա-

դոյն հանճարներն : Խնչու որ բոլոր աշխարհի մէջ զիրք մի միայն կայ յորում բավանդակին ամբողջ խմաստութիւնք աստուածայինք եւ մարդկայինք, այս է Բնութիւնն եւ օրէնք նորին : Ա.սկէ դուրս նոր ինչ խընդրելն յիմարութիւն է, զի նոր ինչ չկայ, յաւուրց անտի Սոլոմոնի վկայեալ, եւ ոչ իսկ Նորն աշխարհ, զոր յառաջ քան զՔոլոմնպո ճանաշէին ոչ միայն Հողանտացիք այլ եւ ասիական ազգք : Առ ի ստեղծել նոր ինչ, պէտք են նոր եւ անսովոր հանճար մի ըստեղծել : Տես ի՞նչ անմարս գրեանք կուտան մեղ ի կուլ : Անտարակոյո նախնի եւ արդի խմաստափական դպրոցներուն հրաշալիք անուբանալի են . բայց ի՞նչ նոր ասոնց մէջ, իբարու վրայ գաղափարեալ եւ ամենն մէկտեղ Հոմերոսի կամ քանի մի հոմերոսաց ըղեղէն բղխեալ պերճախօսութեան ըմբշամարտ եւ ոչ այլ ինչ, Գուցէ այս գրեանքն, որոց մէջ զամէն ազբիւր ճամարտակութեան ցամքեցուցին, ոչ աւելի ինչ ուսուցանեն միահաղոյն քան զզիրս Բնութեան, ըստ այնմթէ Երկինք պատմեն դփառսԱստուծոյ եւ զարարածս ձեռաց նորա պատմէ հաստատութիւն» :

Ոչ ապաքէն այս խոռքերուն մէջ ամիսովեալ  
են ամենայն դաղտնիք եւ դիտոթիւն այս  
անճառելի խմաստոթիւնն, եւ ամէնէն կարծ  
զիրքն չէ յաճախ լաւագոյն քան պրազմա-  
հասոր ճոռոմարանութիւնս,

Կանկ մը առնելէ ետեւ, շարունակեց.

— Ինչ աւելի ճշմարիտ եւ բնական քան  
զին ասիականաց դաւանութիւնն, դաւա-  
նութիւն կամ սկզբունք բարւոյ եւ շարին,  
որոյ վարդապետութիւնն աւանդեալ է ի գի-  
րլո Զբաղաշտի, Վասն զի կը տեսնենք ի  
սկզբանէ անտի երկու հակառակ զօրու-  
թիւնք իրարու դէմ շահատակեալ բարոյա-  
կան եւ նիւթական կարդաց մէջ։ Այս է  
Բարին եւ Զարն, Բարոյական կարդի մէջ,  
Որէն եւ Չիքն, Անհունն եւ Հուն, Լոյսն եւ  
Խաւար, Արմիզդ, Եւ Արհիմ, Նիւթական կար-  
դի մէջ, Տիեզերք եւ Վիհ, Զերմութիւն  
եւ Յուրս, Կարօզութիւն եւ Անկարութիւն,  
Կեանք եւ Մահ, Արդ, բարին եւ շարն ի-  
րարու դէմ մրցելով, մէկն ծնանի, միւսն  
սովանանէ, մին մնացոնի, միւսն մաշէ,  
մին սկահովանէ եւ միւսն տարականէ։ Ինչ ա-  
ւելի պարզ քան զայս վարդապետութիւնն.

ոչ ասպարէն բոլոր աշխարհի պատմութիւնն  
ասոր մէջ բովանդակեալ է :

Պահ մըն ալ կենալէ ետքք , յորում Աե-  
ւոնի հաւանութիւնն խնդրէր հարցափորձել  
յաւել .

— Դաս մը իմաստասիրաց կ'ուզեն ուրա-  
նալ չարին էութիւնն . որպիսի յիմարութիւն  
քան զկարծելն զմարդիկ բարեծնունդ ի բնէ ,  
եւ թէ կարելի է , լսւագոյն օրինօք քան ըղ-  
հաստատեալսն , վարել զազգ մարդկան , իր-  
բեւ զհօտ մի անսեղ եւ անբառաչ զոր հով-  
տին դաւազանն արածէ յարօտ մարդաց :  
Ընդհակառակն , ամենայն ինչ կը յայտնէ ,  
իր կենդանական կազմութիւններն , թէ մարդս էակ  
մի է շաղուած ի խառնուրդէ բարւոյ եւ  
չարին , զանգուած ի հողոյ եւ հոգւոյ , արա-  
րած հզօր եւ սքանչելի , լի ախտերավ , մոլու-  
թիւններով , տկարութիւններով եւ անարդու-  
թեամբ : Եթէ , ըստ անրջոց նոցին , ըլլար  
բոլորովին բարի , ինչու , այսչափ հաղարա-  
ւոր ամաց շրջանին մէջ , ոչ մէկ օրէնք , ոչ  
մէկ հաստատութիւն , ոչ մէկ զօրութիւն ,  
չկարէին զերծ պահել զինք յասկականութե-

նէն յոր հակամէտ է : Խնչու դեռահաս տը-  
ղայն որ անդէտ է բարւոյ նախադիծ ծանօ-  
թութեանց , դիտէ սակայն բռնութեան ,  
նախանձու , ատելութեան եւ անյագ ցան-  
կութեանց զգացումներն , Ուրեմն մարդս կը  
ծնանի չարին ազդեցութեան տակ , ինչպէս  
բարւոյն : Յաւուր յորում մարդիկ կարենան  
բնութեան այս հարկն կամ վճիռն փոփոխել ,  
այն ատեն , բայց միայն այն ատեն , չարին  
ազդեցութիւնն կրնայ ջնջուիլ , եւ մարդկա-  
յին ազգն հաւասարապէս բարի եւ երջանիկ  
ըլլալ : Մինչեւ ցայն վայր միշտ պիտի քերէ  
կամ սողայ ընդ մէջ բարւոյ եւ չարին , ընդ  
մէջ երկնից եւ երկրի , ընդ մէջ բարձանց եւ  
սոսորոց նուաստութեան : Մարդկային ան-  
յագութեան դործ է խնդրել առանց  
երբէք գոհանալոյ , եւ մինչեւ յանմահու-  
թիւն ձգել զաչս , որ զի չէ յայսմաշխարհէ ,  
եւ ոչ ցանկութիւնք որք բերին առ նա , կա-  
րեն գտանել զնոցին յագեցութիւն :

### Դարունակեց .

— Խնդիր մի է անհուն , անսահման , ան-  
ծայր , անվախճան : Այս խնդիրն , զոր ոչ ոք  
մեկնեց , ոչ ոքլուծեց եւ ոչ ոք հարթեց , յաւի-

տեան պիտի մնայ իրը առեղծուած անեղծելի : Այս է մարդկային որտին հակասութիւնքն : Ինչ են այս յօժարութիւնք, միշտ անյագ եւ միշտ յարածուի : այս ձանձրութիւնք եւ այս դժբոհութիւնք, այս անհատնում բաղձանքն եւ այս վհատութիւնք այս յանդգնութիւնք եւ սցս երկմտութիւնք այս հեռ եւ այս մախանք : Ավ կրնայ իջանել ի խորս այս խաւարչտին վհին եւ պատմել այս անպարագիր խորչերուն անպատում դաղտնիքն : Ինչ ամազ թանձրամած պատէ զնոսին, ինչ անգեղ ճիրանք յօշոտեն, ինչ որդ կրծէ կամ ինչօձ սողայ անդ, ինչ կուզէ կամ չուզեր այս սիրտն . սիրէ թէ ատէ, ինդայ թէ լայ, հեծէ թէ վայելէ, բարի է, չար է . արդար, անդգամ, առաքինի, մոլի, վեհանձն, վատազդի, հղօր, ապիկար, ներօղ, անողոք, երախտաղէտ, ապերամիստ, դթոտ, ապառում, մարդասէր, ապիրամտ, պիտանի թէ անպէտ, ինչ է կամ որն է, եւ ով է մարդ որոյ սիրտն այս հակասութեանց մէկն կամ զամենն միահաղոյն չունենայ, կամ դէպ ի մի կողմն նոցին հակէ բոլորովին կամ մերժեւ մերթյայսյայն : Ավ կրնայ պարծիլ ի վեր-

ծանութիւն նշանագրաց այս փակ եւ անվերջ զրոց, եւ ովք կընայ պատմել անոր պարունակութեանց ցանկն . անոր հեշտութիւնքն , զրկանքն , վայելքն , պատրանքն , զգացմունքն , անզգայութիւնքն , գիտութիւնք , տղիտութիւնքն , թափանցումն , կուրութիւնքն , խնդութիւնք , հեծութիւնքն , կիրքերն եւ ախտքն , ճշմարտութիւնք եւ ստութիւնքն : Միթէ իւրաքանչիւր գիտէ ինք իր սրտին հանգամանքն եւ կընայ մեկնել զայնոսիկ անձամբ անձին : Ովէ է մարդ իմաստուն որ կարէ նկարագրել ճշդիւ իւր խորհուրդքն եւ իւր միտքն , եւ ո՞ր է այն քերթող որ չէ տարած իւր հետ իւր վերջին խօսքն ի գերեզման : Իւր երկանց եւ զրոց ամենէն մանրապատումն եւ կատարեալն է այն որ անգիր մնացեալ է : Ծածկագէտն ամենայնի եւ սրտագէտն հարկաւ պէտք է լինել ի վեր քան զբնութիւնս մարդկան : Այս յարաշարժ եւ յարածուփ գործարանն մարդկային զոր սիրտն անուանեմք , նման հնդիկ հոգեփոխութեան , միշտ փոխէ իւր պատեանքն եւ անդադար փոփոխէ զկերպարանս իւր , նման բաղմադիմին Յանոսի . եւ այս գի-

տութիւնն մնայ յառիտեան ամրապահիկ եւ  
անթափանց պատուարաւ ծածկեալ :

Բաց իրբու վիրահատիւ սրտին ամենախոր  
ծալքերն . թաւալէ զվէմն այս լուռ մունջ  
դամրանին . ի՞նչ կը տեսնես . խորշք մթա-  
մածք , յորա խորհուրդք խռովայոյզք խար-  
խափեն ի խաւարի . գերեզման փակեալ սրր-  
բատաշքարամք եւ ոսկի վերտառութեամբ ,  
որուն մէջ լի է փառութեամբ եւ նեխութեամբ ,  
սողնոց եւ զեռնոց զազիր ազտեղութեամբք:  
Այս մարդն , զոր գուցէ արտաքուստ տես-  
լեամբ կարծէիր լցեալ բարի մոօք եւ  
բարեբարոյ գիտաւորութեամբք , վատթա-  
րագոյն է սրտիւ քան զամննայն մարդիկ .  
Խոկ միւսն , որուն գրանց երեւոյթն է չա-  
րագուշակ , լաւագոյն բարքով եւ յատկու-  
թեամբք զանգեալ է : Հսկայ մի յաղթան-  
գամ եւ հզօր , որ զաշխարհ դռղացուցած եւ  
բիւր վտանգաց գէմ աներկիւղ ախոյեան  
կանգնած է , ամենաշնչին պարագայի մէջ  
փոքրողի , եւ առաջի թզկի միոյ յաղթահա-  
րեալ պարտութիւն խոստովանի , ինչպէս  
Գողիալթն առ Դաւթի : Ընդհակառակն  
յետին վատասիրան , զոր իւր խոկ ստուերն

ահարեկէ եւ շարժիւն տերեւոց ոտնակապ  
առնէ , յանկարծ շահատակեալ յարձակի  
ընդդէմ ամենայաղթ թշնամն ոյն . Նանթա-  
ձիգ եւ գոռող սրտերն կրծէ յաճախս որդ  
մի փոքրիկ եւ չնշին , եւ աննշան պատանե-  
կին կամ համեստ կուսին սրտից մէջ առիւծ  
ահեղ որոտայ : Հողեփեռնեսք եւ Տրդատք  
չեն որք զՅուդիթս յարուցանեն եւ զՀռիփ-  
սիմէս , այլ վիշապն որ իսիրտ նոցա որջացեալ  
գոռայ սաստիւ : Տիտանական զօրութիւնք  
նշաւակեալ անհետացան առաջի գաճա-  
ճային եւ լիլիբուդական յարձակմանց :  
Ով՝ զինեց այս գողդոջուն ձեռքերն եւ ով՝  
զօրացոյց այս ակար բազուկներն եւ թուլա-  
մորթ սրտերն , Ով՝ չէ տեսեր զադքատ հալար-  
տացեալ , որ ի վերայ ամազոց քալէ սիզանեմ ;  
եւ զճոխ ադահ , որ իրրեւ զօձ խնայէ ուտել  
զհող , եւ կուտակեալ դանձուցն վրայ նստի  
իբրեւ զՅոր յաղբեւս : Անգեղ տունն չէր  
ի Հայս , ոչ յառասպելս Պրոմեթեայ , այլ անձ-  
նիւր մարդկան եւ իւրաքանչիւր ազդի սըր-  
տից մէջ , հուղկահարին որ թալլէ զմերկն ,  
որրոյն որ սպան զհայր իւր , ժանտին որ  
զրկէ զայրին , այլուոյն որ սլզէ զառապա-

տըն, առեւանց որք մնացանեն դիմ, արդան-  
դին որ ուրանայ դիւր պտուղ, պտղոյն որ  
խոցէ զնա իրրեւ դիուշ, կաթին որ թունէ,  
եւ քարին զօր ջամբեն փոխանակ հացի. ո-  
րոց այսօր լան զօր խնդացին յերեկն եւ յե-  
ռանդ, եւ պաշտեն զօր վաղիւ անարդեցեն,  
նման Ազէովատրայ որ դիշերուան տարիա-  
ծոցն առաւօտուն տայր խեղդամնէ կո-  
րուսանել. . .

Եւոն, որ բոլոր այս խօսակցութեան  
միջոցն կատարեալ լութիւն պահած էր,  
միա դնելով ելից մերածութեանն,

— Նայէ, ըասու, ինչպիսի ճանապարհաւ-  
մեր նպատակը միանան, եւ ի զանազան բո-  
կըզբանց ելանելով, հասանեմք ինոյն կէտ  
վոխճանի. — Խրօք, ի՞նչ է բարին եւ չարն,  
իրաւն եւ սուտ, կեւանքն եւ մահ, զորս ոչ  
որ դիսաց մինչեւ ցայսօր ճանաչել եւ խմա-  
նալ, ինչ որ այսրէն եւ այսօր բարի է, ոչ  
ապաքէն այլուր եւ այլ ժամանակի չար է  
եւ անպիտան, Գուցէ վեցերորդ զգայու-  
թեան Սրալլանձանւոյ պէտք են ի խելամբ-  
տութիւն այս հանդամանաց եւ այսպիսի  
յարաշարժ փոխխութեան, Իսկ արդ,

վերադարձի եւ ընդհանուր նորոգոթեան  
դարու մը մէջ ենք, որ ոչ անցեալն է, ոչ  
սպազայն եւ ոչ խակ ներկայն, զի ներկայն  
որ է, եւ չէ խակ առօրին, Մեք, այս նո-  
րոգոթեան որդիքս, մինչդեռ մէկ ոտքով  
կը յառաջենք եւ միւս ոտիւք կը մնանք յե-  
տադարձ ընդ մէջ երկուց ժամանակաց որ  
իրարու հետ մըցին, կը նմանինք իրը ի վե-  
րայ վհի տատանելոց, Որ յոտից յաղթող  
պիտի հանդիսանաց կամ զլէ, այն որ ի վիճն  
է մոլորեալ թէ այն որ ի ցամաք հաստատեալ  
է . յայսմ է խնդիրն :

Հոս կանկ մը առնելով, շարունակեց .

— Բաւական ժամանակ է որ անցի ընդ-  
ծով եւ ցամաք, խառնելով դաճիւն հնոյ աշ-  
խարհի եւ փշրելով զծեփս նորոյն, առանց  
գտանելոց ուրեք զլուծումն ինդրոյս այսո-  
րիկ . Տեսի Անդլիոյ շոգէշարժ մեքենաներն,  
քաղաքականոթեան արդիւնքն եւ ուսման  
բարդաւաճութիւնքն, Այս ամէնն ըստ շա-  
փըս առաւելեալ, սպառնաց ձգիլ անդր քան  
զհունս, եւ զի կրկնակի ծայրք կցին յիրեար,  
ո՞ զիաէ թէ այդ գերահոշակ քաղաքակա-  
նոթիւնն, յետ համբառնալոյ զմարդիկ ի

ծագս բարձանց, անդուստ չ'թաւալէ դա-  
հավեճ ի վիճն խաւարի, Եւ ի՞նչ է այն  
դոր քաղաքականութիւն անուանեն. ոչ ա-  
պարէն արուեստ մի է խարդախելոյ զճը-  
մորտութիւն ընդ սոսութեամբ, Փարփղի եւ  
Լոնտոնի, որ այս քաղաքականութեան ա-  
ւանդապահըն են, ի՞նչ փառք են եթէ ոչ  
իրենց երկաթապատ արդանդից մէջ կլանել  
անյագուրդ շորից աշխարհաց յարաթոր քրր-  
տունըն եւ տաժանակիլիր երկանց արդասիքն.  
Աթնոլորտ միդային որ զծուխ փշէ եւ ըդ-  
մառախուղ տեղաց անդագար, հեծելով հիւ-  
ծեալ եւ շնչառապառ ընդ թանձրամած ամ-  
պովքն որ պատեն զերեսս երկնից, Դաս մը  
մարդկան մրջմնատեսակ, ծխնելուզաց մրովն  
դիշերագէմթխակերպեալ քրձազգեստ կամ  
մերկանդամ, մինչդեռ այլը յօրանան ի մէջ  
դանձուց կուտակելոց արտասուօք սոցին եղ-  
կելեաց, Պաշտօնեայք կաշառակուրծք, փաս-  
տարանք սուտակասպասք, մեծ ատունք սոն-  
քացեալք ի հանդերձս խողովակեայս, նման  
մորթազերծ ոչխարաց կամ ուռուցիկ ակաց  
բարձելոց ի վերայ եղեգանց, Գուսան եւ  
կանանի ի ծարիր եւ ի սնդոյր շպարեալ, ո-

բոց վտիտ նիհարութիւնն ոսկեհուռ. կերպա-  
սիւք քօղարկեն կամ լիտի մերկութեամբ հո-  
լանան . . . Եւ ամէն տեղ, յամէն կողմէն,  
հանդէս դարձ եւ զազիր աղտեզութեան,  
սովալլուկ չքաւորութեան եւ ահարկութը-  
շուտութեան, որ մագլօք եւ ճիրանու իւ-  
րեանց պատառուեալ յօշոտեն զսիրու մարդ-  
կան աղէկէղ . . . Ահաւասիկ այս է պատ-  
կեր այս շողեանսիկ թագուհեաց մայր քա-  
զաքաց. եւ այդ պառաւն մնդութեալ որո՞ն  
Եւրոպա անուն տան, եւ ուր ամենայն ինչ  
հին է եւ ցնցուի, նոյն իսկ այն վրոցու-  
ոյց բառն քաղաքականութեան, որով զա-  
մենայն գեղ եւ տգեղ սեթեւեթեն, մերձ է  
ի գլորումն ի վերաց աւազակոյտ հիմանցն  
յորս գնի երերեալ . . .

— Բայց, հարցուց Հեթում, ուր կ'առաջ-  
նորդէ քո խորաքննին եւ անաշառ դատաս-  
տանն, որ սուր վիրահատիւ բանաց զնեխու-  
թիւնս մարդկային վիրաց եւ բացերեւ յայտ-  
նէ զայնոսիկ . . .

— Հասանեմ ի վերածութիւնն իմ. Իսկ  
արդ, աշխարհիս մէջ ամենայն ինչ փոխա-  
նակութեան եւ նորոգութեան ենթակայ է,

եւ այս ընդհանուր օրէնք մի են , յորմէ ոչինչ զերծ մնայ եւ որ հնոյն տեղ դասէ զնորն անդադար : Այսպէս , բայսք եւ անսատնք եւ մարդիք , ամենայն ինչ անցանեն , եւ անոնց տեղ նոր ծաղկանց վունջք , ծագեաք ի մոխրոյ նոցին , ծլին եւ զարդանան , Սոյն օրինօք է որ նաեւ հաստատութիւնք մարդկեղէնք , ստացուածք եւ երկունք երկար ամաց անհետանան կամ ձեռքէ ձեռք կ'անցնին անթուլ : Այս օրինաց համեմատ պիտի հասանէ օր մ'այլ կատարած աշխարհիս այսորիկ , ըստ կարդի այն անհամար աշխարհաց որք կազմեն զտիեղերս , եւ որ շարժական անուր մի է յարատեւ հոլովման եւ վովոխութեան ենթակայ . . .

Չ'ըլլայ թէ ամբաստանես զիս իրը կեղծուպատիր վիպասան եւ կցկտուր առասպելաց յօդիչ : Թէ բարոյական եւ թէ ֆիզիքական պատճառք որք հաստատեն եւ ճշդեն ի մօտոյ զկատարած աշխարհի , անդստին ի վաղ ժամանակաց իմաստնոց խուզարկութեան նիւթ եղած են : Արարացի , յոյն եւ հայ աստեղագիտաց գուշակութիւնք չ'են գլխովին անտեղի եւ անպէտ : Դժբաղգու-

թեամբ տիմար եւ թլուատ զքչագրաց նուրբ  
եւ աղօտ խմաստակութիւնք աղաւաղեն դհա-  
շիւս յորոց ծագէ լուծումն առաջարկու-  
թեան եւ յոր կորնչին շփոթեալ ամենանսոր  
գրահաշուոց քննութիւնք։ Մին իյոյժ հե-  
տաքրքրականաց այս հաշուոց է այն զոր գը-  
տանեմք ի հայ ձեռագիրս ինչ յետին ժա-  
մանակաց, օրինակագիր հասարակ եւ տգէտ  
նօտարի։ Այս մատենիս համեմատ, կատա-  
րածն աշխարհիս սահմանեալ է ամի 1405  
թուականութեանս Հայոց, առ որ ակնար-  
կեն քանակութիւնք ն, Ե, Ո զրոց, որոց  
բովանդակութիւնն ընծայէ միահաղոյն ըղ-  
գումարն զայն որ պատասխանէ 1956 Փըրկ-  
չական թուականին։ Զարմանալի է այն  
մերձաւորութիւնն զոր մատուցանէ այս տա-  
րեգիրն քան զայն յօրում մնամք երեւման  
գիսաւորին մեծի, կամ ի 2225 թուա-  
կանն, թէպէտ այս երկու թուահամար-  
քըն 269 ամօք յիրերաց տարբեր են, բայց  
այս տոմարական բարակ բծախնդրութիւն  
մի է զոր անշուշտ չ'էր խղճէր հեղինակն ձե-  
ռադրին եթէ դիտէր զայն, եւ որուն թե-  
րութիւնքն հարկաւ Անանիայի Շիրակա-

ցւոյն կ'ընծացէր, Խցէ այս որպէս եւ է, հաւանական է թէ հարիւր տարի առաջ կամ ետքը, օդային յեղափոխութիւն մի պատրաստեալ է մթնոլորտին վրայ, եւ այս յեղափոխութեան պատճառ պիտի ըլլայ այն գիսաւորն որ միանգամեղ զաշխարհ ի մազ մի կորստեան, յամին 1681, յորում արեւուն քովին անցաւ քանի մի մղոն հեռաւորութեամբ, Խակ վասն ամին 2225, ովկըրնայ հաստատել թէ այս մերձաւորութիւնն չփոփոխի ի կատարեալ բախումն իրերաց երկուց երկնային մարմնոց, եւ այն ատեն ի՞նչ հետեւանք են այս պատահման, ովկ կընայ պատմել:

Սակայն բնական պատճառաց մէջ, քան զերկնայինս եւ քան զմաթեմադիկականս զօրաւորագոյն են երկրաբանականք, որոց վըտանգն առաւել մօտալուտ, ահաւոր եւ անդարձ է դիսուիին, անոր համար որ այս պատճառքինքնին յերկրէ աստի ծաղեն եւ անոր երիկամանցմէջ սնուցանեն զանշէջ վառարանն որ պիտի լափէ զնա, Այս կրակն կամ չերմութիւնն, զոր անհնար է մարդկային համարակալութեան հաշուել ճիշդ եւ սուոյդ թուա-

Համարաւ, եւ որուն զօրութեան աստիճանն չփոթէղը բրոնումն մուացս, իրբ այն թէ ուղենանք անվերջական հաշուոյ սահմանքն գծել երկրագնդոյս կենդանականութեան պատճառն է, Բաւական է ըսել թէ կենդանական ջերմութիւնն մարդոց, որ եօթանասուն երեք միլիարի աստիճան թուի, եւ կենդանեաց որ կրկնապատիկ հաշուի, հողագնտիս ջերմութեան մէկ միլիարերորդ մասն անդամ չէ, Յաւել ի սա զյարաւեւ աճումն նորին անդադար բազմապատկութեամբ եւ արծարծմամամբ, մինչդեռ նուաղեալ դադարէ այլուր, այս հաւասարակշուութեան զեղծումն առաւելու զտագնապս վտանգին, եւ այս հնոցըն մշտավիառ անհնար է որ յորդեալ չզեղու եւ ճարակէ զանօթն իւր, Դարձեալ ջուրն, որ 340 միլիան քիլոմետրիւ ծածկէ զերեսս երկրի, այսինքն զերկուս յերիր մասանց մակերեւութի նորին, իւր քանակութեամբ ահաւոր զօրութիւնն եւ անհնարին յորձանք միտածէ, որուն դէմ չկայ ամբարտակ որ կանդնի, Այս զօրութիւնն, սահմանեալ ի ընէ ընդդէմ ջերմութեան, պէտք է որ ի հարկէ դուրս թափի առ ի նուազել կամ չեղոքել

զիւր հակառակորդն . ապա թէ ոչ հողն կը քանայ յայրմանէն , ինչպէս կառանայ յո դոզմանէ , եւ այս կրկին ծայրից հետեւանքն տանին ոչ միայն յանբերութիւն եւ յանբեր մնանորութիւն երկրի , այլ ի բնաջինջ սղառումն նորին : Այս հակառակ եզրակացութեանց միջափայրն կրնայ տեւել շատ ժամանակ . բայց կրնայ նաեւ հանել ի մի ի կրկին ծագաց : Երբ . վաղիւ , թէ այսօր , թէ ի պահուն յորում խօսիմք , չդիսեմ : Միայն ստուգիւ կրնամհաստատել թէ այս սպառը պուռ . կործ անումն է անվլուկ , Յայնժամ յարիցեն անշուշտ ի վլաստակաց յայսցանէ նոր ձնունդք եւ նորանոր արարածք , որք մեզի պէս պիտի ապրին , պիտի խորհին , գործեն եւ հնարին մեզ նման , եւ վերջապէս պիտի մեռնին , իրեւ զնախորդու իւրեանց , թողլով իրենց յաջորդաց ի ժառանդութիւն շարունակել զնոյն մինչեւ յաւիտեան :

Այս յառաջատութեան օրինաց , որով կառափարի ամբողջ հաստատութիւնն , դէմ կը գործեն անսնք որ զամենայն կ'ուղեն պահպանել եւ մշտեջենաւորել յետադարձ եւ դադարական վիճակի մէջ , զոր զարմանալի

հակասութեամբ , յառաջադիմութիւն անուանեն , Այս նահանջական մատաց դէմ մըրբցելու պաշտօնն յանձնառու եղած են արփասիրաք ոմանք , որոց դործն չէ ազատ ի մարդկեղէն մախանաց , Հալածեալք իրը աւերիչք եւ քանդողք հաստատելոց օրինաց եւ կարգաց , դաղտագողի սքօղելու հարկադրած են , Կարդեալ ի գլուխ այս կուսակցութեան , յորում ամենայն ինչ նոր է , ուր երկիր մի կուսական եւ անհերկ բանայ առաջի մեր զիւր արգանդն արգասաւոր , առ այժմ ոչ աւելի ինչ քեզ հաղորդել ի ճահ դատիմ , եւ զոր յետոյ կ'ուսանիս թէ հաճիս մեզ համախոհ լինել . . .

Հեթմայ միտք յափշտակեալ , եւ ինք իսկ յաղթահարեալ էր յայս նորահրաշ վարդապետութենէ , որուն առջեւ ամէն դիտութեան հասարակ չէնք զլորէին եւ ցընդէին իրը զփոշի , եւ որոց ճարտարապետքն դասելի էին ի կարդ դռեհիկ եւ ապիկար իմաստակաց : Բժշկին հետաքրքրութիւնըն դրդեալ եւ ցանկութիւն ուսանելոյ զըրդռեալ ,

— Լաւ , պատասխանեց , ինչ առնել սի-

այդ է առ աշակերտիլ այդ գերաշխարհիկ խմաստութեան :

— Աչ ինչ, միայն հարկ է ներկայանալ ի ժողովում մեր, շնորհիւ եւ միջնորդութեամբ միում յանդամոց եւ ընդունիլ ի թիւ սոցին :

— Ինչ պարտք եւ պաշտօն դնէ ի վերայ այդ անդամակցութիւնն, եւ ինչ անուն է այդ զարմանալի ընկերութեան :

— Աշխարհամատրան, որուն ընդունելի լինելու համար պէտք են խոստումն, երդմամբ հաստատեալ, հետեւելոյ ճշդիւ սահմանագրութեանց եւ դիտաւորութեան նորին, որ, ինչպէս կընաք դատել, բոլորովին նորոգական նպատակաւ են :

Հեթում խոստացաւ երթալ Աեւոնի հետ իժողովն տարեկանաց որ մերձ էր ի գումարել :



ԳԼՈՒԽ Ե.

ՊԱՐԱՀԱՆԴԵՍ

Քանի մը օր ետքը, Փարփղի շրջանակին  
հոյակասպ պալատներէն մէկուն մէջ վառա-  
ւոր եւ չքեղ պարահանդէս մի կատարէր,  
որուն ներկայ էին ոչ միայն բազմաթիւ արք  
եւ կանագր որք յատուկ հրատիրանօք կամ  
մասնաւոր յանձնարարութեամբ մուտ գը-  
տած էին հոն, այլ եւ իշխանակունք, դես-  
պանք եւ պաշտօնեայք երեւելիք. Այս հանդի-  
սականաց շատերն զիմնակաւոր եւ ծագեալ,  
շատ այլ զգեստաւորեալ էին տարօրինակ  
եւ ճոխ հագուստներով, որք ամէնազդի եւ  
ամէն աշխարհաց ձեւակերպութիւնքն ներ-  
կայացնէին. Ոչ ինչ զարմանալի եւ զերահը-  
քաշ քան զոյս պարահանդէս, յորում բազ-  
մութիւնն սփռեալ զրախտանոման սրահնե-  
րու եւ եղեմական պարտիզաց մէջ, իրարու-  
վրայ եղեւէջէր պէսպիսութեամբ զարդուց  
եւ զգեստաց եւ լեզուաց, որք ի Հնդկաց  
մինչեւ ի հեռաւոր գաւառո Ավրիկիոց իրենց

երեսիովսանքն ունէին անդ։ Այս սրահքն  
եւ այս պարտէզքն լուսաւորեալ ի լոյս ան-  
թիւ ճրադայ եւ անհամար ջահից, մրրկա-  
ծուփ ծովուն երեսաց նմանութիւնն ըերէ-  
ին, որուն փրփրագէղ ալեաց յարատիպ  
պատկեր մի էր ժողովուրդն անդագար աս-  
տանդական որ զեղոյր ինոստ։ Յանկարծ  
այս յարաշարժ շեղջակոյտն ներքին սրահա-  
կաց եւ ճեմելեաց մէջէն հորդան տալով եւ  
հերձեալ յերկուս թեւս, երկուստեք սպատեց  
նորեկ հիւրերու խումբ մի որ բաղկանալը  
յերից անձանց, որոց մին երթայր յառաջմէ-  
առանձինն, եւ միւս երկուքն այր ընկերին  
թեւածելով երթային զհետ նորա, Առաջնոյն  
զզեստք, արեւելեան ձեւով, փայլէին փառա-  
ւոր ճոխութեամբ, եւ անոր ուսոց վրաց տե-  
սակ մի փակսո արկեալ էր, խորհրդաւոր նը-  
շանադրուք դրոշմեալ։ Երկրագին, որ հա-  
մակ սեւազգեստ էր, յոտից մինչեւ ցդլուս,  
ընկերն էր հասակագեղ կին մի, որուն հա-  
գուստին զարմանալի հարատութիւնն ապ-  
շութեամբ լնոյր զաշ հանդիսականաց որք  
անքթիթ հաստատէին անոր վրայ։ Համա-  
կեալ ի շողջողուն շամանդաղ, զուարթնոց

լուսոյ ճառագայթից նման, նորոք թափան. ցիկ շղաշտեռի եւ փայլզիայլ պատմուճանաց, հոլանի դլուխն պատեալ էր վարսակալ մահեկաւ, որուն վրայ բազմաստեղոց պէս շողային շարք ական անթիւ եւ հասք մաք- րափայլ մարդրուց անհամար, Սաւառնա- ցեալի վերայ թեւոց չնորհաց, նման երկնա- յին ոգւոց զորս սփուէ քան թէ զծէ վրձինն նկարչին ի վերայ երկնաներկ կտաւոյ, յո- րում խայտալով թեւապարեն ի բարձունս . իւր նաղելի քալուածքն եւս առաւել յայտ առնէին զձիրս եւ զգեղ ճկուն հասակին, փոքր մի առ ի շեղ խոնարհեալ ի կողմընկե- րին, որուն թեւոց վրայ յեցեալ էր, Զէր- քէզի զօտեաւ եւ կաւ կասեան լանջապանա- կաւ մէջքն պնդած, ուկեթել մուճակաց մէջ ճնշեալ հեղասահ թոռոցիկ ոտքերն ճեմե- լու առեն, իւր վրայի ադամանդներէն ի լոյս րիւրաւոր ճրագաց ցայտեալ շառաւիղներն գոյնզգոյն բեկրեկելով, նմանէին վարսից կամնշուլից գիտաւորաց որպ յառաջոյ եւ ըզ- հետ ընթանան նոցին,

Ընթերցօղք ծանեան ի հարկէ ի լծակիցսն զօրս առաջի առնեմք զդիւցազունսն մեր.

որ յետ վասրիկ մի շրջելոյ ի մէջ փարթամու-  
թեանց հանդիսին, գաղարեցին ի գաւիթ մի  
ընդ մէջ պարտիզին եւ սրահաց, ուր անմերձ  
էին սահանք հոսանաց մարդկան հեղեղա-  
տից :

Յանկարծ կին մի ամրափակ սրօղեալ, մեր  
ձենալով ի զուգակիցն,

— Տէր, ըստ, ներելի՞ է առ վասր մի  
քջագայել ընդ ընկերն ձեր :

Օտարական կնոջ ձայնին եւ շարժուածոց  
մէջ չգիտեմ ինչ քաղցրութիւն եւ ազնուա-  
կանութիւն կային, կամ լաւ եւս է ըսել այն  
մագնիսական ձգողութիւնն զոր սավոր են  
դրոշմել գերագոյն արարածք ստորնագունից  
վրայ, եւ որուն դէմ կենալն է անհնարին,  
Նոյն միջոցին Անոն մերձենալով առ Հե-  
թում, եւ խնդրելով ծանօթացնել զնա ան-  
դամոց ընկերութեան որ անդ էին, հարկ եւ-  
զեւ նմին կամայ եւ ակամայ մեկնիլ ի Փիննա-  
յէ, թողլով զնա ընդ կնոջն, Օտարականն  
երկար ատեն չկրցաւ խօսք մի խօսիլ, եւ իւր  
խռովութիւնն ակներեւ կը յայտնէր արտա-  
քոյ կարգի այլայլութիւն մի զոր շէր կրնար  
գլխովին զսպել, Ատեն ատեն դողդոջուն

իրրեւ դհողմատհար խռիւ խոտին, յետոյ կար-  
ծես թէ անզգայ թմբութեան մը մէջ կ'եց-  
նար, յորում դլուխն կախած մնայր պշտ-  
ցեալ աչօք ի դետին, Յանկարծ իրը թէ  
զարթուցեալ ի քնոյ, դլուխը վեր կը վերցնէր  
եւ զմայլած աչքերն կառուցանէր ի Փիննա.  
այն տաեն այս մարած ականողիքն իրը թէ  
նոր կենդանութիւն տռած, այնպիսի բոցը  
հրոյ յայտարարք սրտին խանդադատանաց  
կամ մրցմանց ցայտէին ի նոցանէ, որոց նշա-  
նակութիւնն մեծ եւ ահաւոր պարագայից  
վերարերելի էր. Ո՞ դիտէ ինչ խորհուրդք  
խորինք եւ անմափանցք ծածկէին ի սիրտ  
նորա, կամ ինչ նպատակ ածէր բերէր զնա  
ի ծով անդք, ուր տակաւին ձեռն ի ստմիս  
ունէր մինչդեռ նաւն յորոյ վերայ բարձեալ  
էր, բեկեալ խորտակէր ի բախմանէ ալեացն,  
Գուցէ իւր սաստկայոց եւ անսանձ կրից տակ  
բուռն տենչանք սքողեալ էին, որք անտե-  
սանելի աչօք մոլէին զնա դէպ ի կէտ բաղ-  
ձանայն, յոր դիմէր ներքին տղթեցութեամբ,  
եւ յորմէ սա յետս նահանջէր, ինչպէս ծով-  
ափն ի նաւէ, Երկար տաեն անստոյգ երեր-  
ման եւ անմեկնելի համակրութեան մը մէջ

ծփալէ եւուրը, օրիսրդն չէր կրնար ճանաչել զնա որ իւր սակաւաթիւ ծանօթից չ'ունէր ինչ նմանութիւն։ Միայն նորա ոսից եւ ձեռաց եւ ամեն շարժուածոց անստղիւտ համեմատութիւնքն անուրաստ աղնուականութիւն մի յայանէին, զորս քող եւ դիմակ չէին կարող դիմովին ծածկել։ Աերջապէս Փիննա չկրնալով իւր իրաւացի հետաքրքրութիւնն եւ որտին անձուկն սանձել, համարձակեցաւ հարցնելնմին.

— Կարելի է արդեօք դիտնալ, Տիկին, ձեր անունն եւ ինչ պատեհ առթի պարտիմ նորա ծանօթութիւնն ,

— Իմ անունս, պատասխանեց կինն դողդոջուն ձայնիւ, չէ պիտանացու, զի ոչ անուն ունիմ, ոչ ճիշդ եւ որիշ նպատակ մի այս աշխարհիս մէջ, ուր նժդեհ եւ ազառում թափառ իմ, առանց թոյլ եւ դադար մի գըտանելոյ վարանմանցս, որոց վախճանն է անշուշտ ի ծոց յաւխտենից։ Վասնորոյ փափաքեցայ յառաջագոյն տեսանել զքեղ միանդամ, զքեղ, յաւել դառնակակիծ հառաջնօք հոգւոց հանելով, որտն փոխան վրշտաց իմոց, վայել են ամենայն երանութիւնք,

առ որ վերբերին անդադար անսուաւեւ կարօտեալ սրտի իմայ տենչը եւ մաղթանք մըշտամուտնչը :

— Բայց , պատասխանեց օրիորդն , որուն զարմանքն ու խանդադատանքն միով չափով առաւելուին քանի որ այս անծանօթ կնոջ դորսվալից բանք հնչէին յականչս նորա , առ ինչ պէտք է շնորհ դիտել ձեր այդպիսի սրտակից համակրութեան առ կին մի զոր չեք ճանշնար եւ գոցէ չեք խոկ տեսած , դուք որ ինքնին վկայէք թէ ոչ մէկ հազորդակցութիւն ունիք այս աշխարհիս հետ եւ հետեւարար ընդ այնպիսոյ աղջկան որուն ի մասնաւորի կցորդութիւնք չեն անցաներ անդք քան զահմանես տան եւ որմնց , որոց մէջ պարփակեալ է :

— Նայէ , ըստ կինն , որոյ ձայնն կարծես թէ սրբազան իրիք ներշնչութեամբ դրոշմեալ էր , ինչպէս այս բազմութեան մէջ , ուր ամէն ազգի եւ ամէն աշխարհի մարդիք վկատան , իւրաքանչիւր դիմէ անդ ուր տանին յօժարութիւնք սրտի նորա , ինչպէս երկաթ շուրջ զբեւեւաւ . . . Համակրութիւնք անծինք են , որք սրտէ ի սիրտ խօսին լոե-

լեայն հղօրադոյն քան զբարբառ բերանոյ, եւ որք իրերաց մերձեցնեն, վերածելով ի հեռաւոր եւ ծայրագոյն սահմանաց, իրարու հաւասար վիճակի հոդիներն եւ համակար համախորհուրդ մոքերն, Խակ արդ, ես ալ ձեզի պէս անպատսպար եւ յուսահտու դընիմ այսրէն, անիրաւեալ եւ զրկեալի միակ եւ գերագոյն մխիթարութենէ յորոյ վերայ օրէն էր հաստատել զյոյսն իմ; իրը ի հասոր սրտի իմոյ. ես ալ ձեզի պէս մէկ տենչանք եւ մէկ կէտ նպատակի ունիմ առ որ բերին յարաժամ սրտի իմոյ մազիթանք եւ անթուլ խնդրուածք, որում թէ ոչ վաղաժաման, գէթ անագան հասանեմ վերջապէս զրկելով զնուի մէջ բազկացու . . .

Եւ այս խօսքերն ըսելու ատեն, ներքին եւ աննահանջելի զօրութեամբ մզեալ, անձկայրեաց մերձենայր առ Փիննա. Բայց ըզդաստացեալ, բռնաբար սանձելով զթուիչս եռանդեան սրտին, ետ քաշուեցաւ.

— Դու եւս, կրկնեց յետ վայրիկ մի դադարելոյ, դու եւս ահաւասիկհասանեսի կէտ բաղձանացդ անհաստական, մանաւանդ թէ անցանես անդրքան զորինդրէիրդ առ իլնուլ

զթերին սիրատոչը սրտիդ զգացմանց . . .  
Աս է նեցուկ եւ թիկունք անսասան յորոյ  
վերայ յեցեալ դնիս անյողղողդ . սա է ան-  
սուտ բարեկամեւ անխոտոր առաջնորդ քեզ  
ի բաւիզս աշխարհի ուր չսայթաքեն դնացք  
ուից քոյ . սա է վերջապէս ապաւէն եւ  
փրկիչ քոյ որոյ ի նախախնամութիւն պէտք  
է դիմես ամենայն վստահութեամբ, եւ ուս-  
տի ակնկալեալ մնաւ մեծամեծ եւ լիաձեռն  
բարեաց . . .

Օտարականն լոեց, արգիլեալ ի հեծկլսու-  
նաց զորս չկրնալով բոլորովին զսպել, ծած-  
կեց վարշամակաւ դրերան իւր : ‘Նոյն միջո-  
ցին Հեթումիրայ հասնելով ,

— Բարեկամ, ըստ նմին օրիորդն այլյայլ-  
մէ եղած, այս կնոջ ձայնին եւ խօսքերուն մէջ  
չեմ գիտեր ինչ մարգարէական ոգի եւ գե-  
րագոյն ազդեցութիւնք կան, որք թափանցեն  
մինչեւ ի խոր սրտի խմոյ . . . Ով՝ կրնայ  
պատմենմին մի ըստ միտիչէ իմ կենացս հան-  
գամանքներն, որոց դիտակցութիւնն ոչ ու-  
մեք թոյլ տուեալ է . . .

— Կայնէ, ըստ բժիշկն մերձենալով շտա-  
պաւ առ կինն եւ ըսելով հեգնօրէն . Ով

գեղանի դիմակ, դու որ գիտութեանց աղբերէ ճաշակեալ եւ ծածկագիտութեան դաղտնիքն երդմնեցուցած թուիս, կընաս ըսել ինձ թէ ուստի դամ կամ յով երթամ, եւ եթէ ի՞նչ են սկիզբն եւ վախճանն իմ, որոց խելամտութիւնն կընայ, մեր իրաւացի հետաքրքրութեան ծարաւն յագեցնելով, միանդամայն քոյ գերիմաստ հըմտութեանդ անժխտելի ապացոյց մի յաւելու առ աչս թերեհաւատից որք ուրանան զնշանս եւ զարուեստ քոյ անճառելի իմաստութեանդ :

Դիմակաւոր կինն զլխոյն վրայի քօղն իջնեցնելով եւ ակնարկելով առ Հեթում իրը թէ ծամբայ թողուլ իրեն որ անցնի, պատրաստ էր իմեկնել. բայց սա առաջն առնելով .

— Տիկին, ըսաւ, չես կարող անցնիլ առանց իմ խնդիրքս կատարելու ,

Օտարականն գարձոյց զզլուխ իւր դէպ ինա որ արգելոյր զինքն, եւ խորամնուխ սեաւ աջքերն հաստատելով անոր վրայ, կանգնեցաւ իրը ախոյեան աննկուն : Այս կեցուածքին եւ մանաւանդ այս նայուածքին մէջ չեմ գիտեր ինչ տիրական վսեմութիւն կայր

որ պատկառանք եւ խոնարհումն ազգեր  
միանդամոյն, Կարծես թէ բոց աչայն ու-  
ւափայլից, որ ընդ կրկին վերդիս դիմակին  
թափ ընդ մէջ անցանելով ցայտէր արտաքս,  
զարմանալի զօրութեամբ մը զինեալ էր, որ  
յետյետս կասեցնելոյ զէեթումի թախսնձա-  
նացն, կռուեց անշարժ զոստ նորաի գետին,

— Ինչ պէտք, ըստ յանկարծ խաւարա-  
մած ձայնիւ որ գողցես թէ իստորոց դե-  
րեզմանաց ելանէր, բայց որ օտար եւ անլուր  
շթուէր յականջս Հեթմայ, ինչ պէտք անցե-  
լոյն յիշատակն նորոգել, եւ ցուրտ մնխրոյն  
տակ թաղեալ կայծն խառնելով, վառել զայն  
վերստին արհաւրօք, մինչդեռ ապագայն լի  
խոստմամբք մեծամեծաւ մերձ առ դուրս է:  
Ա.Հ., պատանի սէդ եւ խտերախ, կ'ու-  
զես անցելոյն թանձր վարադոյրն հերձուլ  
եւ անոր խաւարամած ամսոց տակ կռուտա-  
կեալ սպառնալից մրրկաց ասպարէդ կարդալ  
... կ'ուզես երդմնացնել անոր վրայի կափա-  
րիչն, եւ պատառեալ զիրանն անկենդան որ  
ընդ նովաւ, նորոգել զթարտիս արիւնոռոգ  
վերացն ... Ա.Հ., կ'ուզես խելամուտ լինել  
խորոց ապագային եւ աներկիւդ սլացեալ ի

միհ խորհրդոց նորա, թափանցել դազտնեաց  
որք ծածկին անդ . . . Զարաչար խնդրես . . .  
Բայց որովհետեւ այնպէս կ'ուզես, եղիցին  
կտմք քոյ, միայն դիտցիր թէ անօպարտ եմ  
մեղադրանացն, զոր կուտաժկես ի գլուխ  
քո . . .

Խակ արդ, ոլէտք է որ յառաջադոյն վոր-  
րիկ արկած մի պատմեմ, որուն խելամտու-  
թիւնն քեզ կը թողում բերել ի վերայ, Կաս-  
տանդնու պօլսոյ տոհմականաց մէջ, տառա-  
պեալ եւ վշտահար կին մի կայր, որուն ամ-  
բողջ կեանքն եղած էր դառնահամբաժակ  
մի լեզոյ, զոր այս եղիկելին քամեալ էր մին-  
չեւ իլի, Օր մը, Երիտասարդ մի դեռահաս  
եւ աղնիւ, բայց ոչ ինչընդհատ ի կնոջէ անտի  
անիրաւեալ ի բաղդէն, պատահելով սմա այն-  
պիսի անհնարին վտանդի մէջ ուստի ոչ ոք  
ձեռնհասլինէր փրկել զնա, իգին կենաց իւրոց  
մազապոր զերծուցանէր յանուրէալ մահոն  
անդութ ժաննեաց, Այս Երիտասարդն եւ այս  
կինն իրարու հետ համակիր կարեկցու թեան  
եւ անհատնում Երախտագիտութեան սերտ  
յօդերով կապեալ, որիշ հաւասարիք մի իւր  
պարտականութեան չէր կարող ընծայել կինն

առ իւր բարերարն եթէ ոչ իւր սրտին ան-  
սուտ կցորդոթեան եւ անձնանուէր մտեր-  
մութեան զգացմունքն . Բայց այս չէր բաւա-  
կան ի հասուցումն երախտեաց վեհանձն  
պատանւոյն որ դրած էր զկեանս իւր փո-  
խանակ նորա , Խնչ որ խոհականութիւն եւ  
դորով թելադրէին , զամէնն սպառեց կինն  
առ համոզել զնա հեռի կալ յանտեղի եւ  
զէթ յանժամանակ թախանձանացն . Զա-  
նաց ընդունայն շահել զօիրու նորա փաղաք-  
շանօք եւ հեղութեամբ , եւ ամէն միջոց ի  
դործ դրաւ առ յետս կասեցնել զնա իյա-  
մառ եւ անհամբոյր խատարսութենէն .  
Խոնարհեցաւ յոտս նորա սպազատանօք , եւ  
անկաւ ի վերաց երեսաց իւրոց ազերսանօք  
եւ խնդրուածովք առ ի մի դատապարտ կա-  
ցուցանել զինքն վասն որոյ ոչ վիճակն միոյն  
ոչ միւսոյն ապագայն ներէին . . . Զուր  
ջանք . անսոլոք պատանին անլուր եւ անյող-  
դողդ մնաց յանդարձ պատգամն իւր . Խ՞նչ  
սլէտք էր որ ընէր այս կինն . կամ առ ոսս  
հարկանել , երիտասարդին բոլոր ակնկալու-  
թեանց հետ , իւր պարտառորութիւնքն , կամ  
հետեւով առ նա , զոհել զանձն նմին . Այս

Ճայրացեղ ծագաց մէջ ծածանեալ, լաւ հա-  
մարեցաւ սպատարագ մասուցանել զինքն առ-  
նա որում պարա էր զկեանս իւր . . . Խակ  
արդ, ահաւասիկ կատարած ելից սցոր ող-  
բերդովթեան, որուն նահատակը յիրերաց  
փեռեկտեալ, ինչպէս եղունդն ի մաս, ցիր  
եւ ցան հալածեցան իւրաքանչիւր ի ծագաց  
մինչեւ ի ծագս աշխարհի . . . Ասոնցմէ այն  
որ բարերարեալն էր, ցաւօք եւ հեծովթեամբ  
մերձ է յիջոցանել զանձն իւր ի գժօխս,  
Խակ միւսն, որուն ոչ ինչ հարկ ի վերաց դներ  
կալ մնալ խատապահ խասամանն որ առ նա,  
խակ միւսն, կրկնեց ախուր եւ թաղծագին  
հառաջանօք, յետ կուրծ ի կուրծ ճակատա-  
գրին գէմողորելոյ, յետ շրջելոյ ընդ ոլորտս  
անուոց յարաշարժ եւ յեղյեղուկ բազզին,  
վերջապէս յաջող դտաւ ձեռն ձգել ի սանձ  
նորուն. թեւապարեալ եւ հասեալ ի ծագ  
նորին անխոնջ աշխատովթեամբ եւ անբա-  
պառ բաղձանեքով, հօն իւր ջանից հատու-  
ցումն եւ իւր ճգանց պատկն ընդունելու  
արժանացաւ, Քանի որ անփորձ հասակի  
եւ անտէրունչ որտի մը, որուն վայել են  
իւր ամէն համակրութիւնք, ապաւէն անու-

բաստ եւ նեցուկ հաստատուն եղած է , ոչ  
ինչ կրնայ իրենց երջանկութեան արդելք ին-  
նել . . . բայց վայ թէ միանդամ ունեն մա-  
տուցանէ բանից բանսարկուին , որոյ աչք  
անդադար մօխանօք հոկեն ի վերայ նորա . . .  
Այս ոխերիմ եւ անհաշտ թշնամին , յետ մա-  
լորեցնելոյ անոր գարշառզարքն անել եւ ա-  
ռապար շառզաց մէջ , յետ որսալոյ զնա  
ողոքական եւ սպատիր բանիւք , սիխոի խոտո-  
րեցնէ զինքն ի ճանապարհէ արդարութեան  
առ որ գէմ եղեալն էր . սիխոի տանի զնա  
ծագաց ի ծագս եւ սիխոի հանէ ի բարձունս  
անմատչելիս , ուստի , նման փորձչին որ ի  
վերայ աշտարակի եղ յոտս Տեառն զգանձս  
աշխարհի , գահավիժ սիխոի դլորէ ի ստո-  
րեւ . . . Զգոյշ լեր , ով բարեկամ , չըլլայ  
թէ այս սպատրանաց տեղի տաս , եւ այս տա-  
րարազդութիւնն հասանէ քեզ , յորմէ չէ  
վերստին կմնդնումն , եւ չիք հնարք փրկու-  
թեան . . .

— Ներէ ինձ , գոչեց Հեթում , կնոջ ոսքն  
իյնելով ոգեսպառ . . .

— Զի կայ իմ եւ քո , ով սպատանի , առ ինե-  
րել քեզ ուղեցիր անցելոյն քօղն սպարզել եւ

ապագային խորն իջանել . . . կալայ զձեռանէ  
քումնէ եւ տարեալ ածի գքեղ ուր խնդրե-  
ցեր, ինչպէս դու ըրիր երբեմն ընդ կնոջ  
զոր փրկեցիր ի մահուանէ, Բարձեր զնա ի  
վեր քան զգլուխքոյ եւ հաներ զնա յերկինս,  
եւ երբ վերանայր մինչեւ յամսկս, թաւալա-  
զլոր արկեր զնա յերկիր : Ահա քոյ ըրածդ.  
եւ ահաւասիկ որ ինչ նա քեղ առնէ . երախ-  
տադիտութիւնն դնէր ի վերայ նորա պարտք  
մի սրբաղան, անջնջելի, յաւիտենական, այս  
պարտքն է զոր հատուցանէ քեղ այս կի-  
նըն ոչ տոկոսեօք այլ խորհրդուկք . հատու-  
ցումն ոչ յիրաւի ըատ չափու չնորհացն. բայց  
ոչ ինչ նուազ յանկեղծ սրտէ թելադրեալ,  
փրկանաց քոյ ի գին . . . Ուր են յանցանք  
եւ ինչ են մեղքն ի քաւութիւն . . . Ծած-  
կադէտն ամենայնի, յաւել կինն ծանր եւ  
խորհրդաւոր բանիւք, որ իւրաքանչիւր սըր-  
տին խորոց մէջ տեսանէ, նա ներէ եւ իւ-  
րաքանչիւր . . .

‘Նոյն միջոցին բազմութիւնն յորդելով ի  
գրանց պարտիղին ի ներքս, հրաշապատում  
կինն, որ զքող իւր արկեալ էր կրկին ի վե-  
րայ գլխոյ իւրոյ, աներեւոյթ եղեւ խառ-

նեալ ի յործանս նորին։ Փիննա, որուն իրաւապէս զարմանքն գրգռէր լաաձն ու տեսածն ,

— Հեթում, ըստ սրտակէղ տխրութեամբ, այս կինն, եթէ չեմ սխալիր ծանօթ է ձեզ եւ արժանի ձեր համակրութեան . չըլլայ թէ արդեւք ըլլամ ձեզի որ գուցէ յօժարիք հետամուտ նմին լինել . . .

Եւ այս ըսելով, սրտահար օրիորդն պատրաստ էր թողուլ զՀեթում, մերձենալով առ հսցըն իւր, որ շտապաւ դայր ի խնդիր նոցին, եւ որ յետ խօսելոյ յականջս բըժըշկին, դարձաւ առ դուտորն իւր .

— Եկ, սիրելիս, ըստ, երթանք ի տուն, զի դու հոգնած կ'երեւաս, եւ ինձ հարկ է Հեթմոյ հետ երթալ այլուր ի պատճառս կարեւորագոյն իրիք դործոյ ժամադրութեան։

Եւ երեքեան միաբան ելին ի գաւիթ պալատանն, Անդ ի մէջ դրանդեաց սեմոցն, կրկին աչք բոցակէղք շողալով ի վերայ Լեռնի, կայծակինահար ոասանեցին զնա յոտից մինչեւ ի դլուխ, եւ անհետացան ընդ մէջ խռան յորդելոյ արտաքս իրեւ զգետ մի ուռուցեալ որ կոտորէ զիթումբս իւր եւ զեղու սանձարձակ խրոխտալով։

ԳԼՈՒԽ Ը.

Ն Ե Ռ Ն

Անոն . . . ինչ կը նշանակէ այս անունն  
յոր յեղած են երանաշնորհ թարդմանիչքն  
մեր զյունական Անտիքրիստոսն , եւ որուն  
առանգութիւնք ազգայինք վազուց վարկ եւ  
առանձին հաստատութիւն տուած են , Այս  
առանգութեանց յասուկ եւ ձեռագիր օրի-  
նակներն լի խորհրդաւոր պատկերօք եւ ան-  
հեթեթ նշանադրովք , զդալուստ Նեռին այ-  
լարանելով գուշակեն , որուն բնարանք քաղ-  
ուած են դլխաւորապէս իմարդարէութեանցն  
Դանիէլի եւ ի գրոց Յայտնութեան , զորա-  
չներէ մեր գրութեան շրջանակն յառաջ բե-  
րել , եւ ոչ իսկ պատմել արժան է մեզ զա-  
մենայն ոճիրս այս ահարկու թշնամույն հօ-  
տին Քրիստոսի , որ պիտի գայ , ըստ կան-  
խաւ քարոզութեան նորին , ի վախճան ժա-  
մանակաց , սփոռել աւերածիւ զերեսս երկրի ,  
եւ որուն դլուխն ինքնին Տէրն , ի միւսան-  
դամ զալստեան խրում , ջախջախելէ ետքը ,

աշխարհիս վերջ պիտի տայ, Այս է սառյգ  
եւ հասարակ վկայութիւնն յազադս Նեռին  
կամ Դերաքրիստոսի, ըստ տէրունական բա-  
նից, Խակ Նեռն յորջորջումն ի հայումն  
թուի աղաւաղեալ յանուանէն Ներսն, իրը  
զի երկաթագիրքս Ռ եւ Ո կցեակը յիրեար  
իրքեւ զՊայն, ըստ օրինակի Ո եւ Ռ զրոց,  
որք նմանապէս յաճախ յեռեալ լինին ի միա-  
ոին ի չառ ձեռագիրս, Զայն հաստատէնա-  
եւ ծածկագրութիւն անուան Գազանին ի  
Յայտնութեան Յոհաննու ընդ թուովք 666,  
թուելոյ զորս այսպէս վերածեմք ըստ եր-  
բայրական աթութայից, առանց ձայնաւորի.

$\frac{1}{4} + \frac{1}{6} + \frac{1}{9} + \frac{1}{12} + \frac{1}{15} + \frac{1}{18} + \frac{1}{21} = 666,$   
որ թարգմանի Ք Ե Ս Ա Բ Ռ Ն Ե Բ Ո Ն ,  
յաւելեալ զձայնաւոր տառս մեր :

Ներսնի հալածումներն եւ կուռքածք քը-  
րիստոնէից բաւական են առ արդարացու-  
ցանել զայս կոչումն, որ զայսի Անդիքրիս-  
տոսին կալեալ է, Հաւանական է թէ ոչ նր-  
ւազ հաստատութիւն նմին տուած է միւս  
Ներսնն, զոր պատմիչք Հոռվմայեցիք դնեն  
առ Վեռապասիանոսիւ ի Հայս, եւ զոր  
սուտն անուանեն, Խնչ եւ իցեն արժէք

այսպիսի զբուցաց, հաւասարի է թէ երկար ատեն, տէրունական խօսքերուն պատշաճութեամբ, ոչ միայն զԴերաքրիստոսն ակնարկեալ է այս անուանակոչութիւն, այլ առ հասարակ ամէն հերձուածոց հերեւսիովուապետքն, որք զանազան ժամանակաց մէջ յարձակեցան ի փարախն Քրիստոսի, ըստ այնմ թէ « արդէն իսկ եկեալ են Նեռինք բազումք » :

Երիկուն է, եւ խաւարն որ պատէ զերեսս երկրի, սեաւ բծերու նման կը ծրագրէ օդոյն մէջ զծագս աշտարակաց եւ բլրոց որ Փարիզի շրջանակէն դուրս կը դտնուին :

Այս շինական վայրաց մէջ խոտորեալ երկու մարդիք, երկու զիշերոյ ճանապարհորդք, յառաջեն, ցուպ ի ձեռին, մերժշտապաւ, մերժ երերեալ. երբեմն դադարէ նա որ առաջնորդ թուի լինել միւսոյն, անշուշտ առ իստուգել զուղղութիւն կողմանն յոր դէմ եղեալն է. յետոյ դարձեալ կը շարունակէ իւր ճամբան հորդելով զշաւիդ ընկերի իւրում :

Ճանապարհորդքն այսպիսի երկմտութեամբ

եւ տատանմամբ բաւական ժամանակ քալելէ ետքը, իրը անտեսական աջով մղեալ, հասան մութ եւ ստուար շենքի մը առջեւ որ ի ծերպս խորիս եւ անձուկ ճանապարհաց թագուցեալ էր :

Հոս, ոչ հետք, ոչ եթք . միայն դուռն մի երկաթի որ հազիս թէ նեղ ու մթին անցք մի տայր ընդմէջ ցած ու գետնափոր ճանապարհաց, ուր անկարելի էր քալել առանց ողնաբեկ ծռելոյ :

Քառորդ մը այսալիսի դժուարակոխ ճամբաներէ ու սանդուխներէ ելլելէ եւ ինջնելէ ետեւ, հասին խորահ մի ընդարձակ, յանհուն խորութիւն եւ յահագին բարձրութիւն, որ ոչ պանդոկի ոչ կապելիսնի նմանութիւն ունէր, մանաւանդ թէ ստորերկրեալոյ քարայր մի ակնարկէր, ուր թռչէին երամք զիշերային ջղջկաց եւ որուն անհարթ ձեղունն եւ զիջին որմունք փլման սպառնալեօք կրնային ամենայանդուդն յելուղակին սիրոն լքուցանել:

Անդ էր այլ դուռն մի թանձրագոյն քան զառաջինն, ընդ որ ճանապարհորդն երկիցըս բախւելուն պէս, փեղկէք երկաթիք ճռնչեցին ի վերայ ժամփոտ եւ մըստ ճախարակաց

եւ բացան, եւ յետ մտանելոյ հիւրոցն ի  
ներքս, դարձեալ վակեցան նդաւ . . .

Այս ուրիշ սրահ մի էր, որուն ընդար-  
ձակութիւնը ծայրէ ի ծայր չափել անհնա-  
րին էր աչաց, եւ զօր ճրագունք վառեալք  
եւ կանթեղք կախեալք ի ձեղնոյն հազիւթէ  
կրնային փոքր մի լուսաւորել.

Ոչ Մէքէլ—Անձելոցի ահարկու պատկեր-  
ներն ոչ Սալվադոր-Բողայի սոսկալի նկար-  
ներն կարող են գաղափար մը տալ այս խա-  
ւարչտին վայրաց, յորում շուրջ զսեղանով  
շարուած էին բազմութիւն գիշերադէմ մարդ-  
կան, ըստ նմանութեան հինից գնդին Մա-  
դանիէլոյի կամ գիշերոյ դաւաճանաց, լուռ  
մունջ մնալով գալստեան այնմորոյ պատ-  
րաստեալ էր անշուշտ աթոռ գահերիցու այս  
ահաւոր ժողովոյն :

Մին յերկուց նորեկ հիւրոց, որ Լեւոն  
ինքն էր, անցեալ ընդ մէջ երկու կարդ ժո-  
ղովականաց, որք յոտն կային պատկառա-  
նօք, ել ի վերայ պատուանդանացն եւ բազ-  
մեցաւ ի վերայ գահոյից: Իսկ միւսն, որ  
յայտնապէս Հեթում էր, տարեալ ի նմանէ,  
նստաւ առ նմին:

Առ իխելամտութիւն ցայս վայր եւ առաջիկայ ասացելոցս հոս կանկ մի առնել հարկ լինի եւ փակագիծ մի բանալ խուն արտուզութեամբ :

Բոլոր Միջակ դարու պատմութեան էջերն լի են դաշտնի ժողովակաց յիշատակութեամբ, ոկսեալ ի Շերտունոյ Ներին մինչեւ յԱստեանն Վեհամիկ եւ ի Խաչավարդո, որք ընդդէմ բազմագիմի հալածանաց եւ յարձակմանց, որոց յաճախ նիւթ եղած էին, երկար ատեն ձեռնհաս եղեն կանգուն եւ անսասան մնալ, Ասոնց մէկ քանին, ինչպէս էին Հաշիչեանք եւ Վեհամականք, ահուդողիւ լցուցին զերեսս երկրի . իսկ այբք, ինչպէս Ռոզդբայցն եւ Ֆրան-Մասոնք, խաղաղասէր մտաց եւ մարդասիրական ոգւոյ վերայ հաստատեալ էին, Առքա յետինքս մշտըն-ջենաւորեալ են մինչեւ ցայսօր խել մը անուանի կամ անանուն խմբակաց մէջ, որք ի ծոց բազմամարդ քաղաքաց եւ հեռաւոր աշխարհացթաքուն կամ յայտ համարձակ սպըրդեալ են, Ակումբն որ առաջի մեր կայ, թէպէտ խստապահ դաշտնեօքն ի կարգէ սոցին կրնար սեպուիլ, բայց անոնցմէ կը

տարբերէք ոչ միայն հեռի կենալով իտարապայմանն տարածոթենէ եւ իսնոտի արարողութեանց , այլ մոտք եւ նոգատական , որ ոչ անոնց նմանն իշխութիւն համաշխարհական Ասլումնի տաճարին այլարանօրէն զակառէք , ոչ հասպանկ սահմանաց մէջ մնայր պարփակեալ : Կարճ խօսելով , իւր որոշումն էր պարզապէս բնադինջ բարձութիւն հին աշխարհի կամ օրինի եւ հաստատութիւննորոց օրինաց եւ կարգաց :

Ո՞վ չճանչնար այսպիսի նոգատակի արրանելքաց մէջ տեսակ մը մարդկան եւ դաղավարի , որոց պարագլուխ համարին Աւեն-Սիմոնն եւ Ֆուրիէ իւր Փաղանգանն եւ շատ մը նոցին համափառք : Տարբերութիւնն իստոցնէ Աշխարհամատրան ակմբին ոչ այլ ինչ էր եթէ ոչ խաւարն թանձրամած ընդ որով պատեալ էր , Յիրակի , խիստ եւ անթափանց դապտնապահութեան ողէաք էին այնովիսւոյ միարանութեան առ իտոկալ անսասան յարատեւ թշնամանաց եւ աշխարհաւեր կործանմանց որք վեր ի վայր յուղեցին զերեսս երկրի : Պէսովէս վախակերպութեամբ սփռեալ ցիր եւ ցան ընդ որորսո աշխարհի .

այս բնկերութեան անդամք , կամ բա եւս  
է բաել այս սկզբան պաշտօնեացք , կրցան  
դարուց ի գարո մշտնչնաւորիլ , եւ անհպ-  
ծական պահել . եթէ ոչ զժ աղոփակ մի երե-  
րեւելի , զԵթ զաներեւոյթ նախառակն , որոց  
կառարած , բառ ակնկալութեան խրեանց ,  
սփառի պասկէր անմիւտ իրենց անգուլ եւ  
քրտնաջան երկունքն . Այս յարաաեւ եւ  
անհաճանչական գործակցութեան անտեսա-  
նելի մասն եւ այս համաժողով խմբակին  
յաներժական զլուխ էր Նեռն . . .

Եւ Նեռն կամ առ ժամայն դահերէց ժո-  
ղովոյն էր ինքն Աեւոն ,

Եթէ հնար է այսօրինակ բացաարել մեր  
միտքն , նորա երեսը խուարառ լուսաւորեալ  
էին . զրունք գժոխոց սարաեին ի հրա-  
շեաց հայեցուածոյն եւ յանդնդային ձայնէ  
նորին , առ որ ակնածօրէն ուշադրութեամբ  
ականջ մասսացանէր բազմականն .

— Ընկերք եւ տեարք ժողովականք , կ'ը-  
սէր նա , որք գումարեալ էք ի չորից ծագաց  
եւ յամենայն կողմանց երկրի առ ունկնդիր  
լինել համարոյ գործոց որք գործեցան  
ի յետին ժամանակս այս զերագոյն վար-

չոթեան , գիտէք թէ անդստին ի ոկզրանէ  
մեր անհատնում բաղձանք եւ կէտ մտա-  
դրութեան հաստատեալ է ի խորհուրդ միու-  
թեան Արեւելից ընդ Արեւմուտս , կամ  
պարզապէս խօսելով , ի կատարած հնոյն եւ  
ի նորոգութիւն նորոյ աշխարհի . Գիտէք  
դարձեալ թէ այս վերածնութեան պաշտօնն  
որ ի ձեռս մեր յանձնեալ է , ոչ այլ ինչ է  
բայց վութացնել զգործն զայն երեւելի զոր  
բնական եւ բարոյական կարգաց մէջ ափե-  
զերք երկնեն անդադար . Նախնիք զարե-  
դակն դնէին պատճառ կենացո աշխարհի ,  
յորմէ սպրդեալ նորին պաշտօնն : Բնագի-  
տական նորանոր խուզարկութիւնք եւ գիտո-  
ղութիւնք արդեացո հաւաստեաւ հաստա-  
տեն թէ կեդրոնական ջերմութիւն հողա-  
դնուցոյս , որ սնուցանէ զնա , ակներեւ եւ  
զգալի եղանակաւ այլայլէ զգէմն նորին ,  
Այս կէնսատու զօրութեան առաւելու-  
թիւնն կը մեկնեն անդուլ փոխակերպու-  
թիւնք ծովու եւ ցամաքի եւ անընդհատ  
յորդութիւնք ջուրց որք անդադար մակրն-  
թացութեամբ յԱրեւմուից դէպ յԱրեւելու  
մըցին ընդգէմերկրագնուց ջերմութեան եւ

սպառնան ողողել զերեւ երկրի : Դարձեալ  
ցամաքային դրութեան յարաշրջելոյ պէտքն  
յայտնեն ստէպ եւ աշխարհաւեր հոսանք  
հրաբխայինք, որ ամբողջ գաւառներ կամ կրդ-  
զիներ կ'անհետացնեն կամ ցցուեն գուրս ի  
խորոց երիկամանց հերձեալ ծովու եւ ցամա-  
քի : Յայսպիսեաց եւ սոցին նման նշանաց  
յայտ է թէ մեծ եւ ընդհանրական յեղա-  
փոխութիւն կամ աւերած հողագնաոյս ան-  
վրէպ, ի հակագրութենէ ցրտոյ ընդ ջեր-  
մութեան կամ յողողմանէ ջուրց դհասաա-  
տուն մարմինն, որով զաշխարհ ընկլուզանել  
փութան, հաւանականաբար յառաջագոյն  
քան զերեւումն դիսաւորին որոյ դիսումն  
արեգական եւ փշրիլ տիեզերաց իրրեւ ըլ-  
կաւ բրտի կանխաւ գուշակեալ է վասն ամին  
2225 ռամկական թուականութեան ,

Պահիկ մի հանգստենէ ետեւ շարունա-  
կեց .

— Բարոյական կարգի մէջ, ոչ նուազ յա-  
ռաջատութիւն է նշմարել ի սպառսպուռ  
կործանումն մարդկային ազգի, զոր քաղա-  
քականութիւն անդագար հնձէ ի մանդաղ  
իւր հատու եւ մաշէ ճիրանաւ չքաւորու-

թեան եւ պատերազմաց։ Աղջութեանց եւ  
կրօնից վէճք անդուլ պատառուեն զնա,  
որ զիրար նուաճելու կամ ընկճելու մոօք,  
ինքզինքն չնշելու եւ քանդելու հետամուտ  
է։ Այս օրինակ շարունակութեամբ, աղ-  
ջութիւնք կորնչելով եւ յօշելով, ոչ ապա-  
քէն յայտ է թէ մարդկային աղդն անխոտոր  
դիմէ ի կործանումն խըր, զոր մեք խորհր-  
դական յարակցութիւն անուանեւմք Արեւե-  
լից ընդ Արեւմուտս, զոր այլք կատարած  
աշխարհի կոչեն, եւ որուն համար չենք խը-  
նայեր մեր պաշտօնին նուիրական գործակ-  
ցութիւնն ։

Այս զարմանալի վերածութիւնն, որուն  
էապէս ստուգութիւն տախին բարոյական եւ  
բնազննական հետազոտութիւնք բնադիտաց  
եւ իմաստանց, հաճութեամբ լցոյց դժողովն  
անկնդրաց, որք իրենց լուռ ուշադրու-  
թեամբ յայտնէին դհաւանութիւն խըւանց  
իպատգամն այս նորահրաշ նորոգողաց Գի-  
տապետին ։

— Անյադութիւն մարդկային ցանկու-  
թեան, յաւել յետ վայրիկ մի դադարելոյ,  
որ յանգէտս է գործի այս նպատակիս կա-

տարման, սակայն իւր անզուսալ բռնութեամք  
ոչ նուազ արգելը մի է դարձեալ նմին զի  
ուր տկարն գայթէ, անդ հզօլն տիրապե-  
տեալ իշխէ, մինչեւ որ ոտ եւս յաղթահա-  
րեալ, եւ երկրպեան կորնչին։ Այս է գլխա-  
ւոր եւ անընդհատ խոչն ընդդէմ ամենայն  
հաւասարակշռութեան, եւ որուն գործ մի  
գժուարին է գլխովին յաղթանակել։ Բաց  
յայսմանէ, մարդկային խորամանգութիւնն  
եւ չարութիւն գարուց ի գարս յարուցանեն  
ընդդէմ ջանից մեր իրենց աննահանջելի թրշ-  
նամութիւնն, որուն մինչեւ ցայսօր յաղթօղ  
հանգիսանալ յաջողած ենք։ Ի Ներլովդայ  
մինչեւ ի Նարուքողոնոսոր, ի Նարուքո-  
դոնորայ մինչեւ ի Ներոն, այս երեքին նա-  
հապետք Նույագիր անուան եւ Նեռին յա-  
ջորդութեան, կուսակցութիւնն մեր միշտ  
փառաւորեալ եւ հակառակորդաց գէմ  
ախոյեան կանգնած է, մինչեւ ցմիջակ  
Նեռն կամ Գոդ իշխան, որոյ հետք կորնչին  
Միջին գարու եւ Միջագետաց խաւարի  
մէջ։ Այս հետոց ի խնդիր ելեալ, դափի զայ-  
նոսիկ ի Ավլիկիս եւ ի Ավալոս։ Բայց  
ռժբաղդութեամք անհնար եղեւ լիովին պր-

սակել ճգանցու, որը թէպէտ թերի մնացին, սակայն պատեհագոյն ժամանակի պահեմ յառաջ վարել զայնոսիկ, Քանդի այս Գող կամ Հուդոն ի ցեղէ Այրածովեան կամ արեւմտեան ճիւղի Լուսինեանց, որ յԵլենասայ ձգէ զաղգաստհմն իւր մինչեւ ցԱերտն հռովմայեցի, անցեալ յԱրեւելս եւ շահաստակեալ ընդգետէմ Անդրածովեանց զարմին, որ իշխեր ի Վիլիկիա եւ ի Վիալոս, վանեալ հալածի ի սմանէ, Սա այս գերդաստանն է, մի ի հնագունից Եւրոպից, մեր անհաշտ թրշնամոյ Նաղովրեցւոյն թիկունք եղած, մինչդեռ Այրածովեան ճիւղն է, յորմէ Գող իշխան, համախոհ մեր կուսակցութեան, անդադար հայածական ի միւտում, Քաղաքումիոյ եւ Կոռիկոսի արձանագրութիւնք զորս ընդ վայր յուղեցի, չկրցան լոյս մի ձգել անոր հետոց վրայ, Ռւստի իմ ծանօթութիւնքս պարփակեալ մնային ի ձեռադիրս ինչ, զոր Մակոնցայի գրաստան մէջ դտած եմ, եւ զոր ի Վիալոսէ անշուշտ վախադրած են միանձունք հռչակաւոր վանայն, որ հիմնայտակ եղած է :

Այս ըսելով Լեւոն բանայր առաջի ժողովոյն

ցնցոսի եւ ցեցակեր մագաղաթ մի, որուն վը-  
րայ լսատինական ծածկագրութեամբ այս  
խօսքերն արձանագրեալ էին .

• Ե հարաւակոզմն ծովեղերաց Առաիկոսի ,  
առ դրամիք Հեթմայ բերդին , է քարայր  
որ անցանէ ընդ ծով եւ ձդի մինչեւ ի ծագս  
հրուանդանին Սուրբ - Անդրէի և Ափալոս ,  
Անդ դնիմ ես Գոդ , որդի Մագոգայ , յաղ-  
գէ Ներսնի , յաղգէ Ներբավդայ որտորդի ,  
հալածեալ յերեսաց Լուսինեանց Հայ եւ  
Լատին իշխանաց Ավլիկիոյ եւ Ափալոսի , Որ  
ոք անցցէ ծագաց ի ծագս գետնավոր այրին ,  
մինչեւ ի զլուխ հրուանդանին , ուր ծով  
հերձեալ պատառէ յերկուս զրարձրաբերձ  
դարաւանդն , գացէ զհետս իմ , եւ այս նը-  
շանակ է զալստեան Նեռին եւ կատարածի  
աշխարհիս :

— Տեարք , յուել Լեւոն յետ ընթերցման  
այս ծածկագրութեան , բոլոր խուզարկու-  
թիւնք եւ քրտնաջան վաստակք իմ թէ ի Ափ-  
լիկիս եւ թէ ի Ափալոս վայրապար եղեն ,  
Զեռագրին մէջ նշանակեալ բարձրաւանդա-  
կին տակն փորելու ատեն , միանդամ կար-  
ծեցի հասանել ի կէտ բաղձանացս դիակելով

երկալթի գրանց, զորս խորտակեալ եւ իրաց  
հանեալ, յանկարծ հիմունք ամբարտակաց  
ծովուն տհաղին դղրդմամբ սասանեցան, եւ  
տասպալեալ ի խոռոշ անդք, ծածկեաց զե-  
րեսս նոցին ջուրց հոսանքն : Հաղիւ զերծեալ  
յայս անհնարին վտանդէն, շարունակեցի  
զհետազօտութիւնս իմընդ բերդաւն Հեթմոյ  
յեզր կուսէ Առիկոսի . բայց աւազ . յետ  
երկար եւ տաժանակիր ճդանց ծանեայ թէ  
սոսորերկրեայ ճանապարհն, որ հաւանական  
կարծեօք ձդէր ի հնումն ընդ երկար, խը-  
ցեալ եւ անանց մնայր : Դերեւեալ յերկուս-  
տեք յակնկալութենէս, այլուր գարձուցի  
զաչս իմ, եւ Ավլիկիոյ մէջ գտայ թուղթ մի  
Հուգոն թագաւորին Ախալսոխ առ Կոստան-  
դին, վասն գալստեան Գոդ իշխանին : Վաղ  
ուրեմն ծանօթէր ինձ այլ թուղթ թագաւո-  
րին Հայոց, որուն վրայ արձանագրեալ էր  
յ'ստացողաց նորին սերունդն Լուսինեանց  
մինչեւ յաւուրս մեր, որոյ վերջնոյն անուն  
էր Ներսէս, եւ որուն վերահաս լինելով .  
կրոցյ անհետացնել անոր ճեան ի Պօլիս :  
Այսուհետեւ դլխովին զերծ յաներեւոյթ եւ  
մշտնջենական թշնամութենէ, կրնանք արձակ

համարձակ շարունակել զգսրծն մեր , որոյ  
առաջի ասպարէզ լսոյն եւ անարդել բայցեալ  
է . Ահաւասիկ այս է վիճակ մեր կացու-  
թեան , որոյ ի բարգտուաճութիւն աւելորդ  
է երկրորդել ձեզ որոց գովելի գործակցու-  
թիւն ծանօթ է , զպատուէր ջանից միու-  
թեան եւ յարատեւութեան :

Գահերէցն լռեց , եւ Ժողովն յետ ծափա-  
հարութեամբ ողջունելոյ զբանս գերիմաստ  
վեհապետին իւր , արձակեցաւ նոյն զգոյշ  
լուութեան եւ կարդաց մէջ որով գումարեալ  
էր , յորմէ ետքը դրունք երկաթիք փակե-  
ցան դարձեալ ի ձեռն պաշտօնէին որ զփա-  
կանս ունէր :

Կանխածին արշալուսոյ ճառագայթք ծա-  
գելով յարեւելից սփռէին զլոյս յերեսս  
երկրի : Հեթում , տժգոյն դիմօք եւ բոցա-  
կէզ վառեալ աչօք , լուռ մունջ խորասու-  
զեալ ի խորհուրդս ահաւոր յայտնութեանն  
որոյ ականջալուր եղած էր , երթայլը ընդ-  
հետս Լեւոնի , որ եհան դնա ի հրապարակ  
մի մենաւոր եւ ընդարձակ , որուն վրայ շինք  
մի միայն կայը լայնանիստ եւ հաստաշէն :

Հոս Լեւոն կանկ մը առած , դառնալով

առ. Հեթում հարցուց նմին իւր կարծիքն տեսածին եւ լսածին միայ :

Եսպատասխանի խնդրոյ նորին , բժիշկն երկու հրազենք հանելով ի գրապանացն ուր սպահեալ էին , մասոյց զմին տո նա , առարեզ կարդալով նմին : Ահւոն շուարեալ բայց հանդարտոթեամբ եւ հեղնօրէն լսաւ .

— Վրէժինդրութիւն . — Եւ ի՞նչ բանի եւ յումին . . . կարծես թէ խոհական մարդմք կ'իջնայ յանարդութիւն տփամարտոթեան անոնց որ սուր ի ձեռին եւ հուր բորբոքեալ զանձինո նշաւակ մասուցանեն դիալուածին . անմիտք եւ կոյրք որք չ'դիտեն յաճախ թէ որու հետ արկանեն զինքեանս ի վասնգ . . . Գնու , ով սպատանի , տար զզէնս քո այլուր . աւասիկ քեզ կ'ըսեմ թէ նա որու հետ կը յանդդնիս ելնելի ճակատամարտ , եւ որուն ձեռքն անվրէալ կը մատնես քու կեանքդ . նորա անձն նուիրական անվիրելի է . . .

Եւ այս ըսելով , եթող զերիտասարդն , որուն ճարը հատած , արդիլեց զնա այս խօսքերով .

— Աաւ . իսկ արդ , որովհետեւ կ'ուզես դիտնալ , ուրեմն դիտցիր թէ որ զքեզ կոչէ .

նա է որդի Աերսիսի, որուն արիւնն զրեժ  
կարգաց առ քեզ . . .

Ելուր այս թաղիչ խօսքերուն, Աեւսն ցավի-  
կեց իրրեւ զառիւծ վիրաւորեալ, աչքերն  
զազանակերպ կատազութեամբ և բարկա-  
ցայտ արեամբ լցան, ու ձեռքն մերձ էին  
ի գիշատել զնա իրրեւ զգացը յօշտաելով ըլ-  
դառն անմեղ, Սակայն յուշարերեալ, հա-  
ւատի դիտելով թէ Հեթումիւր հօր հետ  
զատապարտեալ ի մահ, անհնար էր նմին  
զերծանել ի ժանեաց անդարձ վճռոյն,

— Առւտ, զոչեց երկմասութեամբ, քո  
յանդդնութիւնդ պատրուակ առնու իրա-  
նից իմոց զորս խօսեցաց առաջի ժազտիսյն :

Այն առեն Հեթում, ի հաստատութիւն  
ճշմարտութեան և ի ստուգութիւն խկու-  
թեան իւրում, պատմեց նմին կարճառախ-  
զանդամանս արկածից որը ծանօթ են վեր-  
ծանելեաց :

Այլ տարակոյս չկար. Աեւսն իխոր խո-  
ցեալ սատմամբ յարձակեցաւ ի մերաց մխոյ ի  
զինուցն, զոր յափշտակելով ի ձեռաց դիմա-  
մարտին, զինեց շտապաւ, մինչդեռ Հե-  
թում պատրաստ էր զմիւսն ի պարզել . . .

Յանկարծ հրապարակին վրայ առանձնաւոր շենքին դրունք բացան , եւ սքօղեալ կին մի ելնելով անկէ , վազեց կանգնեցաւ , անշարժ իրրեւ զվեմն շիրմաց , ընդ մէջ երկուց մենամարտողաց , որք պրկէին զզապան հրազինուցն , եւ որք ահարեկեալ եւ վարանեալ , դադարեցան . . .

Քօղաւորեալ կինն ի բաց հան զշարն ընդ որով ծածկէր . . .

Հեթում եւ Լեւոն այլյայլմէ եղած , միաբերան աղաղակեցին .

— Հոխիսիմէ . . .

Այս անակնկալ տեսիլն , յետ իրբու խօսկանաւ երեւութիւ ի փախուստ հալածելոյ զլեւոն , անհետ եղեւ խապառ , թողլով զՀեթում ի ցնորս յափշտակութեան սառնամած եւ տագնապեալ մտաց իւրոց . . .

• • • • •

Վահագին  
Դաւիթ

ԿԱՅԱԽԱ Թ.

ՆԱՀԱՏԱԿ

Բոկոսն Կարմելեանց եւ Կարմելուհետց  
կրօնական ուխտն , առջի բերան հաստա-  
տեալի լեառն Կարմեղոս , ուստի կոչումն ա-  
ռեալ է , Արքուհւոյն Թերեղեայ գիտէ շը-  
նորհ վասն մերատին նորոգոթեանն եւ  
պայծառութեան զոր ստացաւ ի սկզբան ՃԶ,  
դարու , յորում միայն Սպանիոյ մէջ քառա-  
սունէն աւելի թուէին մենաստանք : Հոն  
կը յաճախէին ընդհանրապէս կուսանք եւ  
կանայք վշաացեալք յաշխարհէ ամէն ազգի  
եւ ամէն աստիճանէ , յստորոց մինչեւ ի բար-  
ձունս ընկերական սանդղոց , ուստի իջանէ-  
ին մերկացեալ զծիրանին առ զզ ենուլ զիսո-  
նարհ խուրձ միանձնուհւոյ : Այս ուխտիս  
բարգաւաճութեան գլխաւորապէս պատճառ-  
այն էր որ , իր սահմանագրութեան յասուկ  
կանոնաց համեմատ , յետ քառամեայ նորըն-  
ծայութեան եւ յառաջ քան գրօղ արկանել ,

Ներանձնուհիք պարտաւորեալ էին դառնալ  
անդրէն ի վործ աշխարհի, ըստ օրինի սրբուհ-  
ւոյն որուն կեանքն, լի երերմամբ եւ զար-  
մանալի դարձիւ, արժանապէս դասէ զինքն  
ի կարգ կանացի Օգոստինոսի, Գաղիոյ յե-  
ղափոխութիւնն եւ Սպանիոյ պատերազմն  
տակաւ նուաղեցուցին զթիւ միանձնուհեաց  
որք ցիրեւցան հալածեցան եւ վախեան ի  
մենաստանաց խրեանց գորս թողին երեսի  
վրայ, Փարիզի մենարանին ոճիրք չարա-  
գործաց ծանօթ են ամենեցուն որոց տեղեակ  
են անցից այն արհաւրաց ժամանակին, որուն  
յեշատակն անջնջելի պահեալ է ի Խաչն այն  
սարսափելի գծեալ արեամբ սպանելոց ի վե-  
րայ որմոցն, ուրնկարեալ էր քառաթեւնի տե-  
սիլ մշտնջնական միանձնուհեաց, Այս տու-  
նըն եւ եկեղեցին, որ վոժիրարի վողոցն է-  
ին, յետ յեղափոխութեան կրկին նորոգե-  
ցան եւ կրկին այցելուք դիմեցին անդ նորի-  
րել զանձինս յապաշխարտութիւն եւ ի մարզ  
խատակրօն վարուց :

Հսս վոքրիկ վերադարձ մի կարեւոր է  
ի մեկնութիւն ասացելոցս եւ առ ի պարզու-  
թիւն այնամ որ մնայ մեզ ասել յառաջիկայս :

Հոխիսիմէ , յետ հրաժեշտին Վեւոնի ըստ  
հանգամանաց զորս պատմեցինք այս դրոց  
առաջին մասին մէջ , երկար ատեն վարանա-  
միտ անձկանօք մնաց ակնկալեալդարձինորին .  
բայց երբ նա վերստին չ'երեւեցաւ , այնու  
հետեւ նորա սրտին բեկման եւ յուսահատու-  
թեան չափն ամէն սահմաններն անցան : Ա-  
ռողջութիւնն արդէն քայլքայեալ սարսափելի  
եղանակաւ վտանգեցաւ , եւ անկեալ ի մա-  
հիճս , իւր բոլոր ասլաւինութիւնն հաստատեց  
յօրհասն իւր , որոյ տակաւին չեւ էր լցեալ  
ժամն : Այն ատեն եղկելին , որոյ վիճակեալ  
էր ամէն հեծութեանց դառնահամ բաժա-  
կըն քամել մինչեւ խապառ , անդրդուելի դի-  
տաւորութիւն մի եղ ի մտի իւրում , որ էր  
երթալի Փարիզ , ոչի պատճառս բժշկութեան  
ախտին , զոր խնդութեամբ ողջադուրեալ  
էր , այլ ի նուիրել զմնացորդ կենաց իւրոց ի  
մարդս ապաշխարութեան Սրբուհոյն Թերե-  
գեայ սրբակրօն ուխտին , յորումմիայն օրէն  
էր նմին գտանել այնուհետեւ իւր հոգւոյն  
սփոփումն : Ուրիշ անձկայրեաց եւ մեծ եւս  
դուցէ քան զայս ակնկալութիւն մի թաքչէր  
լոելեայն ի կուրծո նորա . այս էր մերձենալ

ի կրկին հասորս սրտի խւրոյ եւ տեսանել գէթ յետին անդամ զդուստրն իւր եւ զչեթում, զորս գիտէր թէ ապաստանեալ էին ի մայրաքաղաք անդը, ուր վերջապէս ուղեւորեալ հասաւ Հռիփախմէ ի սկիզբն աշնանային եղանակի :

Յաւուր տօնի Արբուհւոյն Թերեղեայ անսովոր հանդէս մի հրաւէր կարդայր յեկեղեցին Կարմելեանց բազմութեան բարեպաշտից, որք խուռն դիմէին անդ տեսանել զբնծայումըն ուխտի միանձնուհւոյ մը, զոր Փարիզի Ս.քեպիսկոպոսն ինքնին կատարելու եկածէր, Ա.յս միանձնուհին էր Հռիփախմէ, Խոնարհեալ զգլուխ իւր քօղածածուկ ի վերայցուրտ վիմաց սրբատաշ սալայատակին, սրակէր եւ ողողէր զնոսա արտասոք աշաց իւրոց, Եպահուն յորում մերձ էր գլխովին հրաժեշտ տալի հրապուրից եւ պատրանաց այս աղցաւոր կենցաղոյս, փղձկէր ի սրտի իւրում գառնաղէտ անդրադարձութեամբ իյիշատակս տաժանակիր կենաց իւրոց եւ իցաւս որք տարապայման յորդութեամբ խեղդամահ ըրած էին զայն, Ա.յսպէս թուոցեալ մոռք յանցեալն, միանդամայն եւ վերանայր եռան-

դագին հոգւով յաղօթս մշտամուռնջս եւ ի  
կատարեալ համակերպութիւն վերինն Կա-  
խախնամութեան որ զամենայն անօրինէ ըստ  
հաճոյս կամաց իւրոց եւըստ կանխաւ սահ-  
մանելոց անհասելի խորհրդոցն : Այս օրի-  
նակ ուրացութեամբ անձին կարող եղած էր  
միսիթարութիւն եւ սփոփումն դժանել սրտի  
իւրոց, որով անսգիւտ օրինակ եւ գրգիռ մի  
էր քրիստոնէավայել ժուժկալութեան եւ  
քաղցրահամբոյր բարուց ամենեցուն որոց հի-  
անային անոր կուսակրօն վարուց վրայ :

Երբ , հերաց եւ քօղոյ արարողութիւննե-  
րէն ետքը , Արքեպիսկոպոսն , մերձեցեալ  
առ նա , այս նուիրական խօսքերն ըստւ .  
«Քոյր Հռիփոխմէ , ոլացիր ի դիրկս մօք քոյ եւ  
կուսի» , եւ այլն , յանկարծ աղմուկ չփոթի ,  
ելեալ ի դասէ կանանց , միջատեց անոր խօս-  
քերն : Սորա պատճառ էր մի ի հանդիսակա-  
նաց , որուն ոգիք նուաղէին եւ զոր փութա-  
նակի հանին արտաքս : Հանդէսն , որ արդէն  
մերձ էր ի կատարումն , առանց ընդմիջելո  
շարունակեց , եւ Հռիփոխմէ յետ ընդունելոյ  
ի ձեռաց արքեպիսկոպոսին զսուրբ մեռննն ,  
ժամերգութիւնն աւ արտեցաւ կանացի քաղց-

բանուադ ձայնարկութեանց երդոց մէջ :

Երկրորդ օրն , օրիօրդ մի դեռահաս եւ սգաղղեաց , որուն նուրբ շղարշին տակէն սեաւ աչքերն փայլէին իրը զկրկնակի լուցեալ ճրագունս , եւ քօղարկեալ երեսաց կուսական ճերմկութիւնն հերաց թխութեան դէմ կատարեալ հակասութիւն կաղմէին , ինչպէս զեղեամն իջեալ ի մուր ձանձախարիմ , եկեալ ի մենաստանն խնդրեց զՀռիվակմէ , եւ յետ խոնարհաբար ողջունելոյ զմիանձնուհին .

— Ներէ ինձ , ըսաւ , զծեղ անհանգիսարնելուս , որ անտարակոյս իմտարօրինակ այցելութեանս չէիք ակնկալեր չճանչնալով զիս եւ տեսած շըլլալով : Ես իսկ միանգամ տեսի զծեղ , այն էյսուոր օծման ձեր , եւ ձեր անունն լսելով , անուն որ իմ հայրենեացս սեփական է եւ որոյ յիշատակն անջինջ դըրոշմեալ եւ պահեալ է ի սրտի իմում , հետաքրքրութիւն մի զարթեաւ ի միտս իմառ ի դիտել զուստն եւ զաղղատոհմն ձեր , եթէ հաճիք ուսուցանել ինձ զայն , եւ որուն հետ զուցէ կապ մի աղղակցութեան հնար է լինել ընդ մէջ մեր , Ահա , կարծ ի կարճոյ խօսելով , այս են պատճառք իմ այցելութեանս , որուն

խնդրեմ ներողամիտ լինել ի շնորհս պարզ-  
մառթեան սրտիս եւ ուղղութեան մոտաց ,

Հոխվախմեայ սիրոն խոռովցաւ հակակիր  
զգացմամբ ապշութեան եւ խանդաղատա-  
նաց ի լուր այս գործվալիր եւ միանդամայն  
միամիտ խոստովանութեան , եւ մանաւանդ  
մանկական աշխուժի եւ աղու ձայնին որիք-  
րեւ գընար քաղցրանուագ հնչէր յականջս  
նորա եւ թուէր թէ չէր զլիսովին օտարոտի  
եւ անծանօթ ինքեան : Խը յիշատակաց մէջ  
խնդրելով , ոչ ումեք գտաւ ձայնին այնորիկ  
նմանութիւն . ուստի բոլորովին իր երեւա-  
կայութեան ընծայելով այս խարուսիկ պատ-  
րանքն լսանելեաց ,

— Որդեակ , պատասխանեց նմին մօրմոք-  
եալ սրտիւ , այս տան մէջ , ուր աշխարհի  
շնկոցն եւ եսութեան տենչանք չկարեն մուտ  
գտանել , եւ ուր ամենքս միօրինակ համա-  
կերպութեամբ ապատանեալ յերկնաւոր գը-  
թութիւնն , նուիրեմք առ նա ինքն Ամենո-  
զորմն զսիրու մեր եւ զհոգի , կտտարեալ ու-  
րացութեամբ անձանց եւ կամաց մեր , ոչ  
ումեք աղդ եւ աղդատոհմէ , ոչ տուն ոչ հայ-  
քենիք , ոչ ծնող եւ ոչ զաւակ . այլ հաւասա-

բապէս միամօր եւ միոյ հօր դատերք եմք ա-  
մենեքեան, քորք ապաշխարութեան, որոց  
միակ սփոփումն է սէրն Առտուծոյ որով վա-  
ռեալ ըղձակախ հսկեմք յարաժամ յազօթս  
եւ ի մարզս ճղնութեան, Վասն որոյ ցաւ է  
ինձ շկարել յազեցնել զբաղձանս անձկու-  
թեան սրտի քոյին, որ աշխարհի հողոց եւ  
փարթամութեանց մէջ մնեալ եւ անտարակոյս  
կոչեալ է ի մասնակցութիւն եւ կատարեալ  
յազեցումն նոցին անդ :

— Ա. Տոչեց օրիորդն թաղծագին, ուր  
էր թէ այդ հոգերն եւ այդ պերճութիւնք՝  
արժէք մի ունենային առ աչս իմ. . . բայց  
ափառս. որբ եւ բքեալ ի մօրէ, դերեւեալ  
ի միակ եւ յանձանձիր յօժարութենէ սրտի  
իմոյ, որուն մէջ գուցէ միայն հնար էր ինձ  
միաթարութիւն եւ ապաւէն դտանել, տըք-  
նութեան եւ ցաւոց մէջ կանցնեմ իմօրերս, եւ  
երանի թէ թոյլ էր ինձ, փոխանակ պարա-  
հանդէսին յորումներկայ գտանել պարտ ի  
վերայ ունիմ վաղիւ, թաղուցանել զհառա-  
չանս եւ զվիշտս իմ այս որմոց մէջ, ուր գէթ  
օրէն է գտանել զհանգիստ եւ զանդորր  
կենաց ի ծոց կատարեալ համակերպութեան

Աստուածային անճառ տնօրէնութեան . . .

— Գուստր իմ, պատասխանեց Հռիփոփ-  
մէ շարժեալ ի դութ, ոչ ամենեցուն տու-  
եալ է հաղորդակից լինել աշխարհային հո-  
դոց եւ փառաց եւ ոչ ամենեցուն բաշ-  
իեալ չնորհք հրաժեշտ տալոյ նոցին, Մարդ-  
կային ընկերութեան մէջ կան այնպիսի  
պարտք եւ պարտականութիւնք, զորս չէ օ-  
րէն խզել առանց դրժելոյ նոցին, եւ որոց  
մէջ նահատակութիւնն գեր ի վերոյ մրցանա-  
կի արժանի է քան թէ ի մարզս անշուք եւ  
անվրդով կենաց ներանձնուհւոյ : Վասն ո-  
րոյ չեմ խրատեր զքեզ վոխանակել զմին ընդ  
միւսոյն, միայն ցաւէ ինձ ստուգիւ եւ մոր-  
մաքի սիրոտ իմի քեզ ի լուր անպատսպար եւ  
անպաշտպան միայնութեան վիճակի քոյին,  
մանաւանդ տիոցդ թարմ եւ անփորձ հա-  
սակին նկատմամբ, յորում խորհուրդք եւ  
խնամք մայրական գթոյ եւ աշալուրջ հակո-  
ղութեան կարեն միայն անխոտոր առաջնորդ  
եւ ապաւէն անսուտ լինել . . .

— Մայր իմ, գոշեց օրիօրդն արտասուա-  
դին, հնա՞ր է ինչ պատուականագոյն եւ  
թանկագին քան զսիրտն մայրենի . աւաղ որ

անողաք ճակատագիրն յափշտակեց յինէն  
զայն խարելով չարաչար զհողի իմ մինչդեռ  
սուզորէր զմարմինն նորա անզերծ ի ժանեաց  
անշէջ հրոյն . . .

— Դուստր իմ . . . աղաղակեց Հռիփսի-  
մէ, եւ անկառ անշունչ եւ անզգաց գեանին  
վրայ :

Փիննային յետին խօսքերն կարծես թէ  
ճիշդ արձադանք գտած էին յաղեաց յաղիս  
դստեր առ մօրն , Դժբաղդ օրիօրդն շուա-  
րեալ եւ գունաթափ , բայց չկարելով հա-  
սու լինել խօկական պատճառաց այլայլու-  
թեան միանձնուհրոյն , զորա ընծայէր յուղ-  
մանց սրտի նորին տիրազգած իրիք յիշատա-  
կաւ , յետ մատուցանելոյ նմին զառաջին եւ  
անհրաժեշտ խնամն պատշաճեալս վիճակի  
ողորմելի կնոջն , ել շտապաւ ի Մենաստանէն  
եւ մեկնեցաւ սրտարեկ խորհրդոց մէջ ալէ-  
կոծեալ . . .

Խսկ Հռիփսիմէ , յուշաբերեալ եւ բար-  
ձեալ յընկերաց խրոց , տարաւ ի սենեակն խր  
Այնուհետեւ խէթ իմն աանշէր զմիտս նորա  
անդադար . միւսանդամ տեսանել զդուստ-  
ըըն խր . այնքան է բոնութիւն մայրա-

կան սիրոյն ի վերայ այնոցիկ խակ զորս յափրշ-  
տակէ սէրն Երկնաւորին . . . Բայց ի՞նչ ընել :  
Այն ատեն յիշելով Փիննային խօսքերն պա-  
րահանդէսին վերաբերեալ , անըմբերելի  
բաղձանք մի զգաց ի սրտի իւրում երթալ  
անդ . . . Այս բաղձանքն , զոր անհնար եղեւ  
ընկճել , յարոյց զնա լուելեայն ի գիշերի ,  
մինչդեռ մենաստանն նիրհէր ի քուն թանձ-  
րութեան , եւ յուշիւ բանալով զդուռն ,  
ել արտաքս . . . Այլայլութիւնք աւուրն  
եւ տաղնապն գիշերոյ այնմիկ այնպէս  
յուզեցին զնա , որ երբ արշալուսոյն հա-  
սաւ յանկողին իւր , այս գողգոջուն կեան-  
քըն ի հիմանց խորտակեցաւ , եւ վերջապէս  
հաւատի գիտելով թէ այլ եւս չէր յոյս ա-  
պաքինութեան , խնդութեամբ ողջունեց զօր-  
հան իւր , առանց տրտունջ կամ դժկամա-  
կութիւն մի երբէք բերնէն հանելու :

Այս վիճակին մէջ օր մը որ կարգէ դուրս  
ոժ եւ լուռութիւն կըզդար մարմնոյն վրայ ,  
խարուսիկ նշանք մահու , առաւօտանց կա-  
նուխ ելած եւ գուցէ ներքին զգացմամբ մը  
դրդած , հրապարակին վրայ նայող պատու-  
հանին վարագոյն բացաւ , անգամ մալ երկ-

Նիս երեսն տեսնալու եւ իր հրաժեշտի ողջոյնն  
տալու համար արարչութեան հրաշալեաց .  
Արշալոյսն նոր արձակելով իւր արծաթի ճա-  
ռագայթքն դալկահար կը ներկէր հրապա-  
րակին վրայ ցիր եւ ցան սփռեալ աշնանա-  
հարտերեւոց գունաթափ կապերտն, որ դազ-  
ովէանսման իջեալ առաւօտեան ցողին տակ  
թաղուած էր . Այս ոստաքանց տերեւոց չոր  
եւ ցամաք բունելն շուրջանակի դիզուած  
էին մերկանդամ, խամրեալ, խորշակահար .  
Եւ այս ոստոց վրայ հանգչած մենաւոր թըռչ-  
նիկներ իրենց երգն գեզգեղելու առեն,  
կարծես թէ կոծէին միաբերան գհամաշխար-  
հիկ աւերած բնութեան . . . .

Այս աղէխարշ աեսարանն բաւական էր ի  
փղձկել զմիրտ Հռիփսիմեայ : Բայց խեղճ կը-  
նոջ պահեալ էր յետին փորձ մ'ալ ի կէտ  
վախճանի խրոյ : Առջի բերան չէր կրցեր ճըշ-  
դիւ զանազանել երկու ախոյեաններն կանգ-  
նեալք դէմ յանդիման իրերաց, իւրաքանչիւր  
հրազէն մի ի ձեռին . . . Այս մենամարտիկ  
քընէին Հեթում' եւ Լեւոն, Հռիփսիմէ որ հա-  
զիւ թէ յոտին կալու չափ դօրութիւն ունէր,  
սաստիկ տաղնապեալ եւ յետին ճդամբ զի-

Նեալ, լաջակն արկանեն ու դուրս ցաթկելն մէկ ըրաւ : Ընթերցողք գիտեն այս անձնամասն դիւցաղնութեան արդիւնքն , որ եղիելոյն կենաց գնոյ էր :

Աշնանային եղանակի ցրտադին աւուրց մէջ , օտարական մի մտանէր շտապաւ ի կուսաստանն Կարմելեանց , որ Փարիզէն դուրս փոխադրուած էր ի պատճառս հեռի կալոյ յաղմկաց եւ յուզմանց մայրաբազաքին , որոց հետ չունէր ինչ կցորդութիւն : Այս մարդուն խորհրդաւոր ճակտէն ու սեաւ հագուստէն օրէն էր ենթադրել զմի ի գերահռչակ արբանեկաց արուեստին բժշկութեան Փարիզի , ուստի հաւանական էր թէ վերատեսուչ տանն բերել տուած էր ճեպով , առ հարկի անհրաժեշտ պիտոյից միումի ծանր հիւանդաց : Երբ օտարականն մտաւ ի հասարակաց սրահն , կարգէ դուրս շփոթութիւն եւ տագնապ տիրէին հոն . սենեակք երեսի վրլայ թողած եւ միանձնուհիք խուռն բազմութեամբ դիմէին յայն կողմ մենաստանին ուր մատուռն էր , ուստի աղօթք եւ ծայնարկութիւնք լսելի լինէին :

Բժիշկն այս բազմութեան զհետ պնդելով

եւ բաւական ժամանակ պատառոր սրա-  
հակաց եւ ճեմելեաց մէջ մոլորելէ ետքը,  
հասաւ խոցի մը առջեւ, որուն սեմաց վրայ  
ծնրագրեալ կրկին կռւանաց մէջէն անցնե-  
լով, ներս յարձակեցաւ։ Հոս ախուր եւ սըր-  
տակէղ տեսարան մը զինք պաղեցուց։ Դա-  
դաղ մի եղեալ ի գետին եւ սփռեալ էր սետ-  
քօզով, ուստի դլուխ մի ելնէր արտաքս ի դոյն  
կերտնացն որք վառէին մին ի սնարից եւ միւսն  
յանոտից։ Այս դլուխն էր Հոխիսիմեայ,  
յորմէ անճառելի երանութեան նշոյքը ցայ-  
տէին։ Ժպիտ լուսահրաշ, ի նշանակ զուար-  
թութեան հոգւոյն, ձուլած էր ի վերայ երե-  
սաց նորին, եւ տակաւին շրթունք նորա-  
կարծես թէ ազօթս մրմնջէին։ Աչք նիրհեալ  
ի քուն յախտենից, եւ հոգին զերծ ի կա-  
պոց ախտաւոր մարմնոյս հրեշտակային թե-  
ւօք սլանայր յերկինս։ Աենեակն յորում դը-  
նէր երանելին մերկ էր ի զարդուց ու-  
նայնութեանց աշխարհի։ Անկողին մի հա-  
մեստ յորոյ վերայ քառաթեւն հոլանայր բղ-  
փրկարար բազուկս խըր, եւ ազօթարան  
փայտեայ, յորում դէռ բաց էր հրաշալի  
ճառն Հոխիսիմեանց, զոր ստէպ վերծա-

ներ այս արժանաւոր նախանձորդն իւր երանաշնորհ համանուան։ Ուրիշ վոքրիկ խաչելութիւն մի որ գաղաղին վրայ գըտւած էր, յար անբաժանելի էր ինմանէ, ըստ օրինակի Յոհաննու նորոգողին Կարմելեանց, որ այս խեկ պատճառաւ Խաչականի անունն կրէ։

Հարկ չէ ըսել թէ օտարականն Հեթումինքն էր, որ յուսահատութեան արտասուօք նետուեցաւ ի վերայ գիականն, որոյ պատանքն ողողեց գետովք անմիջակար լալեաց, խղելով զհերս իւր անխնայ եւ ծեծելով զզը-լուխ իւր բռամք։ Աղորմելին, որ քանի օրէ հետէ ամեն ջանք ի գործ գրած էր իժշուառ կնոջ հետքն գտնելու համար, չէր յուսար որ իր վերջին տեսութիւնն յաւիտենական հրաժեշտի ըլլար։ Իւր հեծութիւնք գելուին զաղիս հանդիսականաց, որ յետ բաղմադիմի յորդորակաց, հաղիւ թէ կարացին վոքր մի հանդարտեցնել այս ողին համակեալ անպարագիր ցաւոյ եւ յուսարեկ վհատութեան մէջ, ի ձեռն գրոյ, որոյ պատճէնն էր այս ։

Առ քեզ, որդեակ իմասիրելի, մինչդեռ հա-  
սեալի մահիճու մահու մերձ եմ ի դրունս ահա-  
ւոր աստենին, որոյ դասաստանք ճշմարիտ եւ  
վճիռք անդարձ են, առ քեզ դարձուցանեմ  
զաշս հոգւոյ խմոյ, անդադար մաղթանօք առ  
ի լինել վշտացս քեզ յերանութիւն, Դու, որ  
անշեղելի ուղղութեամբ բարուց եւ անդրր-  
դուելի յարատեւութեամբ մտացդ, ընդ մէջ  
բիւր վտանգաց անցանելով, ի ծագս բարձու-  
նըս վերելակել յաջողեցար, դու դիտես թէ  
առ հասանել անքոյիթ ի նաւահանդիսան  
խաղաղութեան, պէտք են բարուք զեկավա-  
րել զլատափայտ կենացս ի ծով ծփանաց  
աշխարհի : Ա ամսորոյ աւելորդ է քեզ երկ-  
բորդել օրում կանխաւ խելտմնւտ ես, այն  
թէ առաջին եւ դիխաւոր ամէն պարտակա-  
նութեանց արդարութիւնն է, եւ երկրորդ  
երկայնմասութիւն : Երկայնմասութիւն, այս՝  
զի սաէ լիսեւն անշարժ եւ հաստատոն ընդ-  
մէջ յեզյեզմանց անւաց կենացս մորդկեղենի:  
Խեկ արդարութիւն միշայազթող եւ միշա դե-  
րապանծ պսակեալ է, ինչ եւ իցեն բարուրքն  
որով պաճուճէ անիրաւութիւն զզընացս խը:

Ապաստանեալ ի սովորեալ զթութիւն սըր-

տի քոյին, դիմեմ առ նա խնդրուածավք . ո-  
րոյ ի կատարումն երաշխառորէ ինձ կան-  
խաւ դիտակցութիւնն իմ քոյ վեհանձնու-  
թեանդ, չեթում, վաղուց ներքին զգացմամբ  
եւ նորագոյն ծանօթութեամբ տեղեալ եմ  
թէ դուսալն իմ կենդանի է . . . Խոկ արդ-  
քեղ, որ ոչ միայն որբութեան աղղակցու-  
թեամբ մերձաւոր եռնմին, այլ խոկապէս արե-  
նակցութեամբ ընդ մօր նորա, կը յանձնեմ  
զնա, զոր ի տղոյ տիոց անդութ ձեռ ինքյա-  
փշտակեալ զրկեցին ի մայրական գրկացս : Ե-  
թէ զլսողին չէ ի մօռացունս յիշատակ մօր  
նորայ առքեղ, եւ եթէ պատահարք անա-  
կընկալ, ինչպէս օրէն է ինձ յուսալ, հե-  
տոց նորին զքեղ դիպեցնեն, կը խընդ-  
քեմ որ անօր անփորձ քայլերն ուղղես եւ տն-  
պաշտպան կենաց նորին առաջնորդես քո  
խմաստուն խորհրդակ'ք : Խրատէ զնա իրլեւ  
զեղբայր հարազատ եւ խօսէ նմին երբեմն  
զեղկելոյս, որո՞ն բաղդն ժխտեց միւսան-  
գամ գիրկո ածելով նմին կափուցանել զաչս :  
Որչափ դառն ըլլոյ բաժանումն իմ ինմանէ,  
ուակայն եւ ոյնպէս սրտիս վատահութիւն է  
կատարեալ, հաւաստի դիտելով թէ ի խնա-

մըս քոյ ովատսպարեալ անտառան պիտի դի-  
մէ յառաջ ի ձորս այս գժուարին եւ ույթա-  
քոտ , մանաւանդ որոց ոչ թիկունք են եւ  
ոչ նեցուկ ապաւինի ,

Այս են միակ տենչանք սրտի խմոյ , որուն  
կը ցանկամ որ անմեղագիր լինիս վտանորոյ  
խառարատութիւնն իմ կարծէիր Երբեմն , զոր  
արդ լու կրնաս դատել եւ իմանալ . Իմ  
կեանքս եղաւ ինչ որ պէտք էր լինել , ան-  
գուլ եւ յարաժամքաւութիւն , որուն հա-  
մար ոչ զգը կամքաստանեմ եւ ոչ ումեք մե-  
ղքա գնեմ , այլ խոնարհիմ առաջի Աստուծոյ  
արդարութեանն որ յանդիմանէ զիս . Ե-  
րանի թէ այս յանդիմանութիւնն կարենայր  
սրբել զամէն աղտ եւ արատ կենացս , միան-  
գամայն եւ տեղի գտանել ի դութ եւ ի նե-  
րողամութիւն քոյ : Իսկ կատարեալ թո-  
ղութեան մնամքարձեալ առ ի Նմանէ յոր-  
մէ ամենայն պարզեւք բաշխին , ըստ խոստ-  
մանն զոր խոստացաւ թէ «Ոչ ոք է որ եթող  
զհայր կամ զմայր , կամ զկին կամ զորդի , կամ  
զտուն կամ զագարակս , եւ հարիւրապատիկ  
առնուցու ի կեանսն յաւիտենական . . . »

Այս նամակն, ինչ խմաստիւք քրիստոնէալ-  
վայել խոնարհութեան եւ կատարեալ համա-  
կերպութեան աստուածային տնօրինու-  
թեան, մեծ եւ ահաւոր գաղտնիք մի դուրս  
կը հանէր, եւ այս գաղտնիքն մեկնելով ըդ-  
պատճառս առելութեան եւ բաժանմանն  
Լեւոնի ի Հռիփախմեայ, հերձոյր զվարա-  
գոյր թանձրութեան անլուծելի խնդրոյս այ-  
սորիկ։ Փիննայի մայրենի ազգակցութիւնն  
Հեթմայ հետ վկայեալ, ազառքեամն Հռիփ-  
սիմէ իսկ էր ի նմին տանէ եւ ի նոյն ազգա-  
տոհմէն Լուսինեանց յորմէ Ներսէն էր, եւ  
որուն գիտակցութիւնն պատճառք եղած էին  
գրգռելոյ զանհաշտ եւ զոխերիմ թշնամու-  
թիւնն Լեւոնի, զոր անընդհատ մնուցանէր  
ընդդէմ երիցագոյն ճիւղի այս հինառուց  
գերդաստանին :

---

ԳԵՆԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ

Ու ինչ նոր յաշխարհի . . . Ի սկզբանէ եւ  
բիւրաւոր տարիներէ հետէ, միշտ իւր ա-  
ռանցքին վրայ կը դառնայ, նոյն բեւեռաց  
մէջ, նոյն շրջանն հոլովելով եւ նոյն յեղա-  
նակներն վերածելով, Գարունն միշտ ձմերա-  
նւոյ յաջորդէ, ձմեռն աշնան, եւ աշուն ա-  
մարան, Արեգակն միշտ ծագէ յարեւելից  
եւ մոտանէ ի մայրն իւր յարեւմոից, Տապ տօ-  
թոյ տեղայ յերկիր ի տուունջեան եւ ցող ի  
գիշերի : Բնութիւնն կենագործեալ ի ջեր-  
մութենէ անտի, յետոյ հանգչէ ի ծոց հեշ-  
տարար զովութեան, ուստի սթափեալ ըդ-  
թմբութիւնն, դառնայ անգրէն ի վայելս վա-  
զորդայնի : Ամենայն ազգք եւ լեզուք բնու-  
թեան նոյն հարկաց կը հետեւին, նոյն օր-  
բական գործողութիւնըն կատարեն; նոյն ըդ-  
գետն կը հագուին, նոյն կերակուրն կ'ու-  
տեն, նոյն լեզուն կը խօսին յԱնդիլեանց մին-  
չեւ ի Կարպատու, յԱլբարատոայ յԱւստրա-

լիս, եւ ի թուոյ երկու հաղարլեզուաց եւ չորեք հաղար բարբառոյ ոչ մի որիշ է ի միւսոյն, այլ Հնդիկն է Գերմանիկ եւ Յունարէնն Հայերէն բառ առ բառ եւ ոչ թարգմանարար։ Մարգն, որ անձամբ դանձն հուանեալ է ինքնակոչ եւ միահեծան թադաւոր անուանել ի բնութեան արքայութեան, մնայ միշտ նոյն կենդանին զարմանալի, լի հակասութեամբ։ Եւ կինն անդստին ի նախամօր Եւայէ շարունակէ զաղգատոհմն նորին հանապազօր եւ հարազատ սերնդեամբ, միշտ նոյն հրէշ հրաշապատում ի հրապոյրտ . . .

Ամենայն ճգունքը են անծայր եւ երկոնք անվախճան, Ազդք դան եւ ազգք գնեան ի քթել ական, ամբողջ աշխարհներ հիմնայատակ կորնչին ի խորս ծովու կամ ընդ մէջ երիկամանց երկրի յական թօթափել, յական թօթափել իրը զկաւ բրտի փշրեալ անհետանան հակայք ինչպէս Կեսար եւ Շինկիդիսան, եւ գոնդք ստուարք որք յորդէին դհետնոցա, իբրեւ զծուխ ցնդեալ յօդո։ Աստ յօրանոյ ճոխն ի մէջ գանձուց կուտելոց ուկւոյ եւ արծաթի, անդ լիկի աղքատն ի սովոյ եւ ծարաւոյ։ աստ երկիր յղիացեալ որորար-

տութեամբ, զեզու ընդ միոյ յիսրւն եւ ընդ  
միոյ հարփոք, անդ անջրդի ցամաքութեամբ  
զլանաց զատոք ըստ հասկի, Սոքա անիրաւ-  
եալ, զրկեալ, ծիւրեալ, հաշեալ եւ մաշեալ  
ոզովեն զգետինն քրտամբ ճակատուց իւր-  
եանց, մինչդեռ նոքա յօրանչեն ի ծոց հեշ-  
տութեան եւ խայտան . . . Եւ այս ամենայն  
բիւր ամաց հետէ նորողի մինչեւ յաւիտեան:  
Անլուր եւ անզդայ խառնադոչ աղաղակաց եւ  
անդուլ հաւաշանաց որք համբառնան յերե-  
սաց իւրոց մինչեւ յերկինս, երկիր անվրդով  
եւ անարդել զլէ միշտ անփոխիս իւրբաղմա-  
դարեան շրջանն թաւալդլոր, առանց յովտ մի  
խոսորելոյ յուղղութենէն յոր դէմեգեալն է,  
առանց շունչ մի երբէք առնելոյ զճանա-  
պարհայն, առանց ուշ մի կամունկն մատու-  
ցանելոյ այս ամենայն ձայնից աշխարհանաց . . .

Նոր աշխարհի դիւտն սպան զհինն աշ-  
խարհ, վառօդն սպան զամուրս եւ զպատ-  
նէշս. շոգին սպան զրագուկո եւ զգործ ձե-  
ռաց, տպագրութիւն սպան զգեզագրութիւն,  
հեռագրութիւն զթուիչս թեւոց, օրագրու-  
թիւն զթուիչս մտաց, բամպակն զոսկի եւ  
զարծաթ, քաղաքականութիւն զքաղաքս եւ

զգիսդ . . . եւ դարձեալ նոյն դունտն զնոյն  
շրջան դալիլեան ոլորէ անկայուն , անայլայ-  
լակ եւ անզրառ . . . Յիսուն կամքառ ասուն  
տարի այլ , եւ համբարք ածխահանքաց սպառ-  
եալ , երկաթուզւոց երակք ովհտի մնան դադա-  
րական . Եասրոյի զէնք եւ Հիւկի դործիք  
ովհտի ննջեն , ինչպէս իրենց նախորդք , ի-  
ծոց յաւ իտենական մոռացութեան . . . Այն  
առենինչ . շոդւոյ տեղօդ , գնդակի տեղ պար-  
սատիկ , ելեքարականութեան տեղ կարվանու-  
թիւն կամ այլ ինչ , եւ միշտ նոյն դունտն  
նոյն շրջանն սվիտի զլէ իսպառ , ինչպէս  
այն երազոց մէջ զլորումն դար վար առ ի թա-  
ւալ , որ արդելու զշունչ մարդկան իւր ան-  
հուն եւ անպայման տեւողութեամբ . — Գու-  
ցէ , ոչ ապաքէն աշխարհս գլխավին անրջոց ըե-  
րէ նմանութիւն , եւ այն քունն զոր կեանք  
անուանեն եւ որոյ միակերպութիւնն ոչ մէկ  
զարթումն ընդմիջէ , ոչ ապաքէն կարապետ  
է այն յաւ իտենական քնոյն որոյ ոչ սկիզբն  
է եւ ոչ իսկ վախճան . . . Մինչեւ որ Կոտա-  
րի օդապարն չհանէ զմեղ ի լուսին եւ չածէ  
յաստեղաց յաստեղս ի մէջ հաստատու-  
թեան , մինչեւ որ Վոմքորֆի լսպոերն չտա-

նի զմեղ ի խորս անդնդոց ստորերկրեայ ճա.  
նապարհաւն որ իջանէ ընդ որկորս Ա.յրա-  
րատայ, աշխարհի մէջ նոր ինչ տեսնելոց հը-  
նարք չիք . . . Մինչեւ որ երեւոյթք այսոքիկ  
կամնշանք մեծամեծք չ'ծագեն, իբր այն թէ  
երկիր զիւր օրական շրջանն եւ մարդ զիւր  
դէմն փոխակերպեալ ընդ համբարտի յուշ-  
կապարիկ կամ այծեմարդ նոխազոտին, դու-  
ցէ այն ատե՛ն, բայց միայն այն տաեն տես-  
նենք նոր աշխարհ եւ նոր բարք, այլ իրաւա-  
սէր ընդ ոսոխի խւրում եւ դատաւոր ընդ  
դատախազի. Խմասուն մեծարեալ եւ յիմա-  
րն արհամարհեալ, մահ յաղթահարեալ եւ  
կեանք վերընձռզեալ ի նոր Աղին անմահա-  
կան, վերջապէս երկինք յերկիր ստորիջեալ եւ  
Ասոււծոյ արքայութիւնն փոխազրեալ ի մէջ  
մարդկան, առետարեր նոր յեզանակի ծագ-  
ման եւ հորոգ կենաց ծննդոց . . .

Հեթում, յետ մահուանն Հռիփօխմեայ եւ  
պատահարին զոր պատմեցինք, հրաժարեալ  
ի Գաղիոյ, Հելուետիոյ մէջքաշուտծ եւ հս  
փոխագրած էր իւր բնակութեան տեղին,  
ուր կ'ասպէք անհազորդ ի մարդկանէ, ի  
խորհուրդս տիրադին եւ ի սուզ անմխիթար

համակեալ, Խոր սրտին ցաւն անպարտդիր  
գծագրեալ էր ի դէմս նորա անժպիտ, բայց  
մեզմեալ ի հոգւոյն հեղութենէ եւ ի մարդա-  
սէր բարուցն, որովք չէր զրկեր դարձեալ ի  
խնամոցն զամենեսին որք դիմէին յարուեստ  
նորին չնաշխարհ ի շրջակայ եւ հեռաւոր  
վայրաց, ուր հոչակ անուան նորա չէր դան-  
դաղեր տարածելու. , Խրեն հետ փոխադրած  
էր նաեւ իւր քիմիական դործատունն, ուր  
ամէն օր ժամերով կզրաղէր իւր սովորեալ  
պարապմանցն, Գործարանին կից էր իր  
տուանձնութեան սենեակն պատշգամաւ իւթե-  
րայ լճակին, որուն արծաթի խազաղ մակե-  
րեւոյթն իւր հոգւոյն ալեւկոծութեան կա-  
տարեալ հակադրութիւն մի էր : Աերջապէս  
սյս երկաթի բնաւորութիւնն, որ ոչ մէկ  
դժուարութեան առջեւ տեղի առյօ, վերա-  
հաս եղած էր ի նիւթն աննիրհելի հսկմանց  
իւր, եւ բժշկութեան սահմանքն անցնելով  
անգր, գտած էր, ի լրումն եւ յապշութիւն  
արուեստին, կէտ մի եւ կոիւ ոտին ընդ-  
մէջ կենդանութեան եւ մահու . . .

Ոչ ինչ հրաշապատում կայ ի պատմածս  
մեր, Հոգէութեան հրաշալիք, զեռ անսո-

վորք այն առեն, ծանօթ էին ստկայն  
մեր ճարտար բժշկին, որ ինչպէս ըստ ենք  
այլուր, ոչ միայն Արեւմոխ, այլ նաև Արե-  
ւելեաց, եւ մանաւանդ Հնդկաց եւ Եղիս-  
տացւոց, հոգեկան դիտութեանց ուեզեակ  
էր, զորս ի ճահ վարէր կենդանական մաք-  
նիսականութեան եւ կարփանողութեան, ու-  
րոց հետ հոկոյաքայլ յառաջ մզէր զայ-  
նոսիկ, Բաց յայսցանէ մեծ կատարելագոր-  
ծութիւն տպաւորած էր ի ձոյն Վոլգոցի,  
որ ինչպէս յայտ է, ոչ թէ զորտին եւ ուրիշ  
կենդանեաց, այլ եւ մարդկոյին դիականց  
շարժումն տայ: Այս շարժումն որ պարզա-  
պէս մեքենական է, շնորհիւ արուեստին  
Հեթմայ, եւ հոգեկան դիտութեան, կենդա-  
նական յատկութիւնք ստանայր, Հեթում, իբ-  
րև բժիշկ եւ վիրաբոյժ, խնդրած եւ ստա-  
ցած էր զմարմինն Հոխիսիմեայ, պատ-  
րուակու իբր ի պէտո անդամնողնութեան,  
Յետոյ քիմիական դեղուք զմռ սելով զնա, պա-  
հէր առ իւր անբաժանելի կենակցութեամբ  
ի մահուն, գոխանակ բաժանմանն կենաց  
մէջ. . . Այս զարմանալի հուատարմութիւ-  
նըն ոք ձգէր զառաւոխզ իւր անգր քանը

դամբան, այս օրինակ սրաշտամունք սփոփեր զգաւնութիւն հոգւոյ նորին :

Այս խնդիրն մեկնութեան կարօւ է, Տեսանք թէ ինչպէս խմաստուն բժիշկն, յետ երկար եւ տաժանակիր երկանց, ձեռնհաս եղած էր արեան դադարման դէմ մըցելու եւ կաթուածին առաջն առնելու կամ անոր հետեւանքներն մեզմելու, ի մեծագոյն փառս արուեստին, որ մինչեւ ցայն վայր չէր կրցեր այս դադանեաց բանալին ձեռք ձղել, Այս օրինակ խուզարկութիւնքն յառաջ քշելով, ի հարկէ նորանոր հետազօտութեանց ասպարէզ եւ հանճարիմաց հնարագիտութեանց հանդէս բանայր, եւ կենաց խնդիրն բնականարար յառաջ դայր զշետ մահուան դէմ մըցմանց, Բայց, հակառակ այնոցիկ որք արեան նորոգութեան մէջ խընդրեցին անոր ոռոգումն եւ սկզբունքն սպահանութեան կենաց, ինքն դիմեց ի գործարանա եւ անոնց վերանորոգութեան վրայ հաստատեց բոլորովին զուշ մասայն, Վասն զի արխանն, որ իբր միջոց կենդանութեան նըկատեալ է, ոչ սկիզբն է նորին, ինչպէս ջերմութիւնն, եւ ոչ գործի, պաշտօն զոր գոր-

ծարաներ սահմանեալ են ի կոտարել , Խակ  
արդ , ի՞նչպէս հեղանիսթ զօրեղ կամ նորու-  
դեալ դնիլ կարէ հին եւ անզօր անօժեղ մէջ ,  
իբր զգինի նոր ի տիկո հինու , Աւատի կը հե-  
տեւէր թէ յառաջ քան զնորոգոթիւն ար-  
եան , որն որ մասնապէս զօրծ մի դիւրին է  
ի ձեռն առանձին գարմանազութեան եւ  
անզեղայից , հարկ ի վերաց կայր հսկել ի  
ովահօղանութիւն զօրծարանաց որք անոր ըն-  
դունարանքն էին , Յայտնի է թէ նորբժշ-  
կութիւն , որ զիսնդիրա զայտ մասնաւ որ դի-  
տողութեանն նիսթ ըրած է , կընդունի եւ  
հաստատէ զօրծարանաց յարանօրոգոթիւ-  
նքն , ինչպէս մաղն եւ եղունդք , որք նորա-  
նոր բուսեալք աճեն եւ զարդանան անդադար  
վերածնութեամբ , Բայց ուր կայանաց այս  
զարդացման կէտն եւ ի՞նչ հնարք են շարու-  
նակելոց զայն անմիջաւա եւ անընդհատ տե-  
սողութեամբ , բժշկութիւնն անզօր է հասա-  
նել մինչեւ ցայն վայր , եւ այս խնդիրն մնաց  
մին ի ծածկադունից որք են ի ընութեան եւ  
զոր ընծայէ նա ի խոնարհումն մարդկային  
դիտութեան , Այս կէտն էր զոր բժիշկն  
մեր իւր խորապնին հետաքննութեամբ ըմ-

բրոնած եւ արդխնացուցած էր ի ձեռն  
նորանոր յստաջաղիմութեանց անգամազըն-  
նութեան մարմնոյ եւ մարդակարմութեան ,  
հնարք որք ծածգէին յացոմ սկզբանէ թէ  
Ամենայն որ է ի բնութեան , անկորնչական  
եւ կատարելագործելի իսկ է :

Եւր զբութիւնն հակիրճ բայց բացացայտ  
կերպին առանդեց զբքի մը մէջ , զոր կեանի  
անուանեց , եւ յորմէ միայն քանի մի բեկորք  
նշխարաց , անջառեալք ի մատենադարանէ  
այս վուրց մտաց , անցան ի ձեռոս բարեկա-  
մոց խրաց . զի հաւատարիմ իւր սկզբան ոչ  
ինչ հրատարակելոյ , անհետ ըբաւ ոյս թեր-  
թերն , որք կրօնն կամ չքացան ի ժանեաց  
ամենածախ ժամանակին , Այս զբոց մէջ կը  
մեկնէր երկարակեցութեան եւ ոզդապահու-  
թեան էական պայմաննքն , ոչ ըստ օրինակի  
խաւարեւ խրթին շաղփաղվութեան սքանչե-  
լագործ կամ Թաւանադուրկոս կոչեցելոց ըը-  
ժըշկաց , Պարագլէսի կամ Ամբը Տորփաթի եւ  
այլոց , այլ ճիշդ եւ սույգ ուսումնական  
քննութեամբք հաստատեալ ի վերայ հիմանց  
բնական գիտութեան , քիմիականութեան  
եւ անգամազնութեան , Բայց ոչ նուազ զի-

տողութեան արժանի էր իմաստասիրական  
մասն գրոցս այսորիկ , յորում խոհական մը-  
տօք եւ ուղիղ տրամաբանութեամբ ի լոյս  
ածէր զբարոյական հանգամանս որք անվրէպ  
ծագէին ի խնդրոյ աստի , Անդ , խել մը վը-  
սեմ եւ ուղղախոհ խորհրդածութեանց մէջ ,  
կը գտնենք հետեւեալն , որ իբրեւ կնիք մի  
է իւր վերածութեանց եւ կրնայ հարեւան-  
ցի գաղափար մի տալ այս գրոց վրայ , զոր  
արժանապէս Ոսկեղիր անուանել անկ է .

• Անմահութիւնն , կը բնապէս , եթէ հնար ինչ  
էր բնապէս , կարծեմ թէ բարոյապէս անհը-  
նարին է գլխովին , դէթ այսօրուան բնու-  
թեանս մարդկային եւ անոր հարկաց նկատ-  
մամբ : Կարելի է թէ իր կազմութեան փոփո-  
խութիւնն զգալի եղանակաւ փոխէ նաեւ  
անոր բարքն : Ապա թէ ոչ , այս ժամանակա-  
ւոր կեանքն , արդէն պէսսպէս պիտոյից տակ  
ճնշեալ բոլորովին անտանելի լինէր անվերջ եւ  
մշտնջնական հարկաց մէջ ծփալով յարատանջ :  
Ախտք , մոլութիւնք եւ կիրք , որք նեղեն  
դնա անդադար առժամանակեայ կենաց մէջ ,  
եւ որոց վախճան դնէ մահ , յանհունս ձգե-  
նով , կրնան ոչ թէ միայն տաղտկալի ընծա-

յել զայն , այլ ատելի ընելու չափ ոգորիլ ,  
Աւր թողումք զբանականութիւն , որ թէ-  
պէտ մարդոյս անդին յատկութիւն մի է ,  
բայց ոչ նուազ սուր երկսայրի , մանաւանդ  
ի ձեռն մարդկան որոց կեանքն յարատեւ  
եղած ատեն , հարկաւորապէս պէտք պիտի  
աճին անբաւ , անհատնում , անհամար եւ  
անծայր , Եւ այս ձիրքն , որ այսօր առիւծուն  
ճիրանաց եւ գաղանաց կատաղութեան չ'է  
ստորեւ , ոչ ապաքէն զտեղի նոցին փոխանա-  
կելու պիտի զակատէ յայնժամ բնական ե-  
ղանակաւ եւ գերադոյն աջողակութեամբ ,  
եւ անխնայ իրերաց գէմ դարձնելու զէնք  
մի սարսափելի եւ ահարկու ի հարուած , .

Սպիտակ լերան սառնապատ սարն , որ  
Ալպեանց բարձրագոյն կատարներէն մէկն է ,  
երից աշխարհաց սահմաններուն վրայ ցցուե-  
լով , իւր բազուկներն կը տարածէ մէկ կող-  
մանէ գէպ ի Գաղիա , միւս կողմանէ գէպ  
յիտալիա եւ Հելուետիա , Այս վերջին դա-  
ւառաց մէջ իւր շղթայքն երթալով խտա-  
ցեալ եւ սեպացեալ , շինեն զՀելուետիա ինչ  
որ շինած է Արարատն զՀայաստան , երկիր

մի բարձր եւ լեռնային, բայց առողջ եւ  
բարեբեր, եւ հեշտին ի բնակութիւն ամսա-  
րան, ինչպէս տափարակն է ի ձմերան, Ան-  
հասելի գաղտնիք բնութեան. այս կրկնակի  
լեռնային գրութիւնը, Այրարատեան եւ  
Ալպեան, ըստ նորագոյն եւ ստոյդ քննու-  
թեանց, իրարու հետ ստորերկրեայ եւ ստո-  
րածովեան հաղորդակցութեամբ շաղկապե-  
լով, կազմեն, իրբեւ զմիոյ գօտւոյ շարունա-  
կութիւն, զանուրս միաձոյլ եւ միապաղաղ  
շղթայի : Այսպիսի զարմանահրաշ կցորդու-  
թեամբ եւ հասարակ հանգամանօք իրերաց  
նմանութեան վիճակեալ, կարծես թէ սահ-  
մանեալ են իտեղափոխել զԵւրոպայն յԱ-  
սիա եւ զԱսիայն յԵւրոպա, այնպէս որ  
գուցէ օրէն է կոչել զՀայաստան Արեւե-  
լից Հելուետիա, եւ զատ Հայաստան Արեւ-  
մբակից :

Իսկ արդ, գարնան գեղանի աւուրց միոյն  
մէջ, երկու ճամբորդք, եկեալք ի Պիրենեանց,  
որոց մէկն էր գեռահաս օրիորդ մի, մէկայլն  
չափահաս մարդ մը, հասանելով այս ձորոց  
մէջ, կինն իջեալ ի կառաց գադարէր, մինչ-  
դժու այլն հրաժեշտ առեալ ի նմանէ,

դար վեր եւ շտասվաւ աներեւոյթ լինէր ի վերայ դարեւանդաց Սպիտակ լերինն : Այս մարդուն անունն էր Լեւոն, եւ իւր հետոց եւ դէմ եղեալ նախառակին ոչ ոք հմտւած կամ հետամուռ կընար լինել . . .

Պիրենէից ջրերն, ուստի դայր Փիննա, թերմական կամ ջերմկային ջուրց մէջ հռչակաւոր են իրենց ձձմբային եւ երկաթախառն յատկութիւններով . որք առանձինն ջղային կազմուածոց տկարութիւնն կազդութելու յարմարեն, եւ յորս ստէպ, յաճախեն յամենայն կողմանց Եւրոպայի բազմաթիւ հիւանդք եւ ախտացեալք: Հոսեկած էրնաեւ Փիննա, հրամանառ բժշկաց, խնդրել ապաքինութիւն ախտին, որ յանկարծ սկսած էր դարձեալ ի ճարակել: Այս վերստին երերման գլխաւորապէս պատճառ այն էր որ բաւական ժամանակէ հետէ Փիննա զրկեալ էր ի աեսութենէ Հեթմայ, միակ ապաւէն եւ նեցուկ հաստատութեան այս գողգոջուն մարմնոյն: Պիրենէից օդոյն մաքրութիւնն եւ անօսրութիւնն, հրաբխային լերանց եւ դահամեժքարձանց եւ սքանչելի գիրքերու զմայլեցուցիչ ազդեցութիւնն, որք անդադար փոփո-

խութեամբ տեսարանաց յափշտակեն դմիտոս,  
եւ վերջապէս թովիչ զօրութիւն ջուրցն, Փին-  
նայի վրայ առողջարար տպաւորութիւն մը  
ներդործելու կարօղացեր էին առ ժամանակ  
մի. Սակայն անհնար էր փարատել ի նմանէ  
դկնիք անմիտիթար տրտմութեան դրոշմեալ  
ի վերայ դժգոյն եւ թալկահար երեսացն, եւ  
որուն բուն արմատն էր ի չարաշար գիտու-  
թեանն որով անբուժելի զանձն համարէր:  
Երօք ոչ ինչ դժոխմբեր քան զայս երկմոռու-  
թիւն ախտացելոց, որ զամէն յոյս տարա-  
հալած ջնջէ ի սրտէ նոցին, եւ այս վհատու-  
թիւնն որ անդադար զբաղումն էր մտաց  
նորին, ցաւօք եւ դառնութեամբ լնոյր ըդ-  
հոգի նորա :

Փիննա, վաստակեալ նստաւ առ եղերը  
դեղածիծաղ լճակի ի վերայ դալար խոտոյն  
որ սփռէր առաջի գիւղական տնակացն :  
Դեռածին բնութիւնն, սթափեալ ի դառ-  
նաշունչ ձմերանէ, նորաբոյս կենդանու-  
թեամբ կը ծէր եւ կը ծաղկէր : Անդաս-  
տանք կանաչաղեղ եւ հովիտք հովանաւորք,  
յորս մանիշակ եւ հօրուտ իրենց անուշա-  
հոտ բուրմոնքն արտաշնչէին, զմայլելի վա-

յելչութեամբ զարդարէին զերկիրն զայն հր-  
բաշալեաց, իրբեւ զդրախտն Աղինական :  
Օրիօրդն բազմեալ այս ծաղկանկար մարդաց  
մէջ, այնքան փոխեալ եւ սյլակերպեալ էր  
որ գժուարին էր ճանաչել զնա . Փիննա նի-  
հար եւ գունաթափ, բայց միշտ վեհ եւ գե-  
ղեցիկ, գեղազէշ ուռենւոյ նման վարսա-  
գեղ դլուխն ծռած, համակ սպիտակա-  
զգեստ, եւ քան զհանդերձից ճերմկութիւնն  
ձիւնափայլ երեսօք, թուէր թէ շուշան մի  
էր ամքիծ եւ անարատ բաժակառ, յորոց  
վերայ երկու հրաշէկ աչկունք փայլէին երկու-  
սեաւ ադամանդաց պէս . . .

Յանկարծ քովնոտի մացառաց եւ խռուոց  
մէջէն մարդ մը, որուն գիմաց վրայ տխրու-  
թեան եւ ցաւոց անջնջելի հետք գրոշմած  
էին, եւ որուն գլուխին խորին խորհրդոց մէջ  
համակեալ կը խոնարհէր, ելլելով, մերձեցաւ  
առ ափն լճակին, առանց աչքերն վեր վեր-  
ցնելու : Փիննա անմիջապէս ծանեաւ զհե-  
թում, զոր յանուանէ կոչեց : Բժիշկն զրս-  
պելով իւր սրախին խռովութիւնն, ողջունեց  
զնա ու կեցաւ լուռ եւ անշարժ . . .

— Ինչ բարեբազդութիւն, ըստ օրիօրդն,

պատահել այսօրէն քեզ, եւ տեսանել զքեզ  
միւսանգամ, յառաջ քան զբաժանումն յիրե-  
րաց խաղառ, յաւել ակնարկելով ի վիճակն  
իւր հիւանդագին :

— Խնչու . . . պատասխանեց բժիշկն կարձ  
ի կարձոյ, զբազեալ ի հետազօտութիւն այ-  
լագունեալ գիմաց օրիօրդին :

— Խնչու որ յուսամ ի մօտոյ լքանել ըլ-  
կեանս այս զոր պարտիմ քեզ:

Հեթում, որուն սրտին վերքն նորոգէր այս  
դիալումն գտներ Հռիփախմեայ, զոր սիրէր  
անդք քան զմահ, եւ Աեւոնի զոր ատէր կե-  
նօք չափ, ծփալով ընդ մէջ հակակիր զգաց-  
մանց գթոյ եւ քինու իւրում, եւ հուսկ ու-  
րեմն յաղթահարեալ ի սմանէ,

— Ոչ, պատասխանեց, տիկին, պիտի ապ-  
րիս դու եւ դեռ շատ ժամանակ առոյդ տի-  
ոցըդ վերածնութեան պիտի վայելես :

— Ուրեմն, յաւել օրիօրդն տիսրազդած,  
դու որ այս վերածնութեան պատճառ ես,  
կ'ազաչեմ մի թողուր զիս անսպատսպար :

— Բայց, պատասխանեց տարտամութեամբ,  
այս խնդիրքդ կատարել չէ ի ձեռս իմ :

— Ա.Ն., պատասխանեց օրիօրդն այլայլած,

որուն կուսեղենիկ այտից վրայ Հեթմայ խըս-  
տասրտութիւնն ամօթխածութեան շառա-  
դնութիւն եւ ցաւոյ այլագունութիւնն հետ-  
զետէ տպաւորեցին, ու թեմն անձամբ անձին  
կառուցած եւ քոյ իսկ ձեռքով շինած շէն-  
քրդ կուղես ինքնովին եւ հիմնայատակ կոր-  
ծանել . . . Աւրեմն չես դիտեր որ ես քեզմով  
կապրիմ, քեզմով կենդանանամ եւ քեզմով  
մեռանիմ, Աւրեմն չես խմացեր որ այս կեան-  
քըն, զոր իքէն առաւել քան ի հօրէ կամ ի  
մօրէ ստացեալ եմ, առանց քեզ չէ կարօղ  
հաստատուն մնալ, եւ տռանց քո տեսու-  
թեանդ նուաղէ, իրրեւ զծաղիկ բուսոյ որ  
ի կենսատոր ճառագայթից արեգական եւ  
զովարար ցօղոյ երկնից զուրկ մնայ, Աւրեմն  
ընդ վայր հետամուտ եմ քեզ յերկրէ յերկիր,  
եւ ընդունայն թափառիմընդ չորս հողմունս  
առ հասանել քեզ, որ հալածական վախճիս  
յինէն իրրեւ ստուեր մի սրբնթաց եւ անժա-  
մանելի, զոր չէ օրէն ածել ի ձեռն, ընդ  
որ սովորեալ թողու դաստարկ եւ ունայն  
մինչդեռ կարծես ունել զայն վերահաս լինե-  
լով նմին, Ավանո, դիտեմ թէ այս վկայու-  
թիւնքո եպերելի են առ աշո քոյ . բայց ի՞նչ

ընեմ, երբ դու կը մերժես զիս, ձանձրացեալ  
այս յարաժամեւ տաղտկալի հետամոռովենէ,  
Գուցէ այս վերջին եւ յաւխոենկան հրա-  
ժեշտի տեսութիւնն է մեր, և ո՞գիտէ թէ միւ-  
սանդամկարենամտեսանելզքեզ, Եկ ուրեմն,  
ներէ՝ համարձակութեանս եւ դժա ինձ . . .

Հեթում լուռ եւ շուարեալ մնաց այս  
յանպատրաստից վկայութեան առջեւ, որ  
բացերեւ պարզմոռութեամբ եւ առանց ինչ  
կանացի հտպտանաց, յորդէր ի սրտէ նո-  
րին, եւ թէպէտ կասկած մի ի մտի տածէր,  
բայց ոչ ինչ հաւաստիք ունէր նմին մինչեւ  
ցայն վայր : Փիննա, որ այս միջոցիս խրով հե-  
րարձակ դլխոյն ծոպերն մատամբ խրով հեր-  
կէր, առ ի ծածկել զշփոթութիւն երեսաց  
խրոց, յետին եւ ծայրայեղ փորձ փորձե-  
լով, յանկարծ ցաթկեց, եմուտ շտապաւ ի  
թեւ Հեթմոյ, ուր աղլսաղեալ մնաց սերտիւ,  
երբ արդելուլ զնա որ շփախչի :

— Ինչ՝ յանցանք են իմեթէ ի պահունյո-  
ւում տեսի զքեզ, կրկնեց ջերաջերմ տեն-  
չամբ եւ արտասուաթոր աչօք, սիրտ իմ  
կցաւ առ քեզ անրաժանելի եղանակաւ . . .  
յառաջ քան զտեսութիւն քո, ակնկալու-

թեամբ քոյին հիւծէի մտօք . իսկ արդ հե .  
ծեմ յուսահատարար յիշատակաւ տեսու-  
թեանն , առանց որոյ այս կեանքն նող-  
կալի եւ անհնարին է ինձ դլխովին : Տեսնել  
զբեղ հանապաղօր , չնչել զոդն զոր չնչես ,  
լսել զբարբառ բերանոյ քոյ , բնակիլընդ յար-  
կաւն ուր բնակես եւ յերկիրն զոր կոխեն .  
դարշապարք քոյին , ահա այսչափ եւ ոչ թէ  
առաւելինչքան զայս բաւական էր ինձ . Մի  
ի հայեցուածոց քոյին եւ ի խօսից կը ընար  
բաշխել ինձ զկեանս , զոր դու դարձեալ ես  
շնորհած : Ըսէ ինձ , Հեթում , միթէ չարա-  
շա՞ր ինչ խնդրեմ եւ կը նաս մերժել զպաղա-  
տանս իմ անողոքարար . . .

— Փիննա՛ , պատասխանեց Հեթում , այ-  
լայլած եւ շարժեալ ի դութ առաջի այնքա-  
նոյ եռանդուն յանդդնութեան եւ զեղման  
սրտի նորին . չիք ինչ քոյ հայցուածոյդ մէջ  
որ իմ հաճութեանս տեղի չ'ունենայ եւ երա-  
նի թէ կարենայի կատարել դլխովին զինդ-  
րուածս քո : Բայց աւազ , կամք իմ արդելած ,  
ձեռք կապեալ եւ ոտք կաշկանդեալ են . . .  
Դու չես գիտեր այս կապերուն բռնութիւնն ,  
որք խափանեն զշարժուածս իմ անդը քան

զգերեզման մի , որոյ գուցէ չես օտար . . .  
կ'ուղեմ քալել , բայց ուաք իմ հետան ինձ .  
կ'ուղեմ գրկել , ու ձեռքա պրկած մնան .  
կ'ուղեմ խօսիլ , եւ լեզու իմ թլուատ կայ .  
սիրոս մարած է , եթէ ոչ մեռած մարմինս ,  
Թող ինձ դու մանաւանդ . գուցէ օր մը գայ,  
եւ այն ատեն կիմանաս ինչչափ աւելի դժոյ  
քան թէ արհամարհանացգ եմ արժանի . . .

— Լաւ , ըստ Փիննա , օրուն աչաց մէջ  
շիթ մի արտասուաց լճացեալ անհետացաւ .  
զքեզ չեմ բռնագատեր , եւ գարձեալ երա-  
նելի համարիմ զանձն իմ որ արժանի եղէ  
միւսանդամ տեսութեանդ . ի ձորս այս հե-  
լուետական , ուր յտսամ գտանել զգերեզ-  
մանն իմ . . .

— Տիկին , սրատասխանեց Հեթումբռնա-  
րաբեալ , թէպէտ ոչ ի մօտոյ , սակայն , ըստ  
յանձնարարութեան մօր քոյ , սրատուեր ար-  
ւեալ է ինձ միշտ հսկելու քու վրայ . . .  
Ուստի կ'ազաշեմ մերժէ այդ խորհուրդներն ,  
ինչպէս ուրիշ անդամ յորդորած եմ , եւ հա-  
ւաստի եմ թէ վերստին սպարզեւք առողջու-  
թեան գառնան առ քեզ . . .

\* Ե յիշատակ մօր իւրայ , Փիննային աչք վա-

ուցան կենդանութեամբ , եւ ճնշելով զրազուկս բժշկին ,

— Ահ , գոչեց , որեմն իմ մայրս կենդանի է , եւ դուն կը ճանչնաս զինքն , ու չես խօսիր ինձի անոր վրայ , ու չես տանիր զիս առնա . . . որեմն այսչափ ժամանակէ հետէ իմ հիւծման եւ վարանմանցս պատճառն չես զիտեր թէ նա է . . . կ'ազաշեմքեղի , դու , որուն սիրան զթառատ եւ զորովալիր է , եթէ իմ կենացս կը խնայես , տար զիս առ նա , տար զիս առ մայրն իմ . . .

Հեծութիւնք օրիորդին ընդմիջեցին զրանըս նորա եւ գելին զաղիս բժշկին , որուն աչք բացան իլուր այս վկայութեան , յորում նշմարէր նոր ինչ հանդամանս անբռժելի ցաւոցն եւ զգիւտ գարմանոյ նորին : Յետ վայրիկ մի ծփալոյ խոռվայոյզ խորհրդոյ մէջ ,

— Տեկին , հարցուց վերջապէս , զայդ անհրաժեշտ պահանջես յինէն . . .

— Կենացս դնոյ , կրկնեց օրիորդն ծանրաթախիծ ,

— Լաւ , ըստ բժիշկին բռնադատեալ , եղիցին կամք քո . . .

Այս խօսքելով մերձեցեալ էին ի տուն

բժշկին, ուր մտնելով Հեթում բացաւ զդու-  
ռըն սենեկի մխոյ որ կից էր ի գաւիթն :

Այս սենեակին մէջ, որուն կահն եւ կաղ-  
մած չափազանց պարզութեամբ յարդարեալ  
էին, անց բազմեցաւ Փիննա . . .

Պահ մի լռութիւն տիրեց, յորում բժիշ-  
կըն մերձենալով ի դուռն ներքնասենեակին  
ուր էր դործատունն, ձեռն եդ ի զսպան  
ինչ փականաց . . .

Այն ատեն զարմանալի տեսիլ մի երեւե-  
ցու. սենեակին դուռն ինքնովին բացեալ,  
սպիտակադէմ եւ սպիտակահանդերձ կին  
մի, որուն անճառելի երեսաց վրայ միանդա-  
մայն մահու եւ կենաց անպատում կնիք  
մի դրոշմեալ էր, արտաքս ելնելով, ծանր  
ծանր քայլիւք եկաւ կանգնեցաւ առաջի  
Փիննայի . . .

Այս տեսիլքն աղէխոռով եւ խանդաղա-  
տելի էր, բայց ոչ ահարկու. գերեզմանի հողն  
եւ հոտ նեխութեան չէին թոռմեցուցեր կամ  
խորշոմեր զմորթ երեսաց նորա, որ փայլէր  
անսովոր ճերմկութեամբ, ոչ շիջուցեր զցօղ  
աչացն, որք ցոլային կենդանի շողով. . .

« — Մայր իմ, դոչեց դուստրն այլայլմէ

տագնապառ դիմելով ի գիրկս նորա , եւ ին-  
կառ շնչառպառ . . .

Բժիշկն մերձենալովառ կինն , եղզձեռոսի ը  
ի վերայ նորին . . . տեսիլն աներեւոյթ եղեւ :

Երբ Փիննայի ու շն վրայ եկաւ , իւր տունն ,  
որ մերձ էր ի լճակին առ ամին հանդիպակաց ,  
փոխադրեալ եւ բժիշկն առ նմա էր : Այ-  
նուհետեւ տակաւ նորա տկարութիւնն կազ-  
դուրեալ եւ առողջութիւնն վերադառնալով ,  
կենդանացոյց եւ զարդարեց զնա կրկին գե-  
ղով եւ իր տիոց վառ եւ զուարթ աշխուժիւ :  
Հեթում , որ այս վերականգնման կամ լաւ եւս  
է ըսել կենադործութեան հեղինակն եղած  
էր , իր արուեստգիտութեան յանդդնու-  
թեամբ , կրկին վստահութեան եւ համակրու-  
թեան տեղի ստացեր էր ի սիրտ եւ ի հոգի  
աղնուական օրիորդին , յորում անդադար  
նկատէր զկենդանի պատկեր մօր նորա , Աս  
էր նիւթ անսպառ իրենց սովորական խօսակ-  
ցութեան ստէպ շրջադայութեանց մէջ , զորս  
կ'ընէին ի վերայ լճակին , կամ հելուետեան  
բարձանց եւ ձորոց , յորս յաճախ դեգերէին  
ոտք նոցա . . .



## ՎԵՐԱՇՈՒԹԻՒՆ

Ս.նդ ի թաւուտս խիտ անտառաց եւ ի բաւ-  
իզու անել շաւզաց քօղարկեալ թաքչին ի  
խուզարկութենէս մերմէ հետք նոցին , որոց  
հետամուտ լինելու համար հարկ էր արդեօք  
խնդրել զթեւս արծոյն եւ զոտս այծոյն , որք  
սովոր են յոստ եւ ի թռիչս վայրացն այնոցիկ .  
բայց այս գործ մի գժուարին է մեղոչթէ մի-  
այն նիւթապէս , այլ խոկապէս նկատմամբ պա-  
հանջմանց ընթերցողացս , զորս չէ օրէն յագե-  
ցընել զլխովին : Զի հասարակօրէն վիպասանք  
յօժար են յարել ի վախճան պատմութեան  
իւրեանց զմահ միոյ կամ բազմի ի քաջազան-  
ցըն , ուր ընդ հակառակն ընթերցողք ակըն-  
կալեն նաւակառիս խնդութեան եւ սպակս  
անթառամ : Ե՛ զի հեղինակն կուտակեալ  
զիզէ զսոսին մի զմխով . եւ այն ատեն ըն-  
թերցողք գերադասեն զմահունս եւ զսուգ  
անմխիթար : Յայտնի է թէ այսպիսի եւ

այսքան հակառակ կարծեաց մէջ գործ դըմ-  
ուարին է զամենն գոհացնել, թէ՛ եւ ուղե-  
նաց մէկն երկրորդել զամենացն հետեւակու-  
թիւնս որքքանիցս անդամ կրկնեալ եւ երեք-  
նեալ ենի շատ մատենադրաց բիւրատեսակ ա-  
ռասպելս, Աւստի լաւագոյն համարիմք լոել  
անդ ուր կարծիք բաժանեալք հերձուած  
յարուցանեն, Միայն արժան գատիմք յա-  
ռաջ բերելթուղթ մի Հեթմոյ զրեալ միում  
յերեւելեաց սրուեստին բժշկութեան եւ  
մօտ ատեններս հրասարակեալ Գերմանիոյ  
միզիմալ Ցայրունիկ օրագրին մէջ, եւ յօ-  
դուած մի որ ակնարկէ առ Լեւոն, եւ զոր  
1855 ամին Պէրլինի Սրեներ լրագրին մէջ կը  
կարգանք :

**Ա.Հաւասիկ այս յօդուածն .**

Կալանաւորութիւն սուտ իշխանին Հա-  
յոց մեծ ազդեցութիւն ըրաւ այս տեղ վասն  
զի յաճախ տեսանելի էր նա ի հասարակաց  
տեղիս եւ մանաւանդ ի շրջագայութեան  
ընդրտեն Լիևիտենի, Ի վերջին ժամանակս  
ընակէր նա ի Թուրին. մեծ գործողութեանց  
մասնակցութիւնք ունեցաւ այն տեղ եւ մե-  
ծամեծ մարդոց հետ հազորդակցութիւնք :

Քանի մի տարի կայ որ Առնասնի արքունիքն  
մտած էր եւ պիտի ելնէր ի թիկնապահու-  
թիւն, Բայց ի վերջէ իր բարերարաց պաշտ-  
ուանութիւնն կորոյս ի պատճառու քանի մի  
պարագայից որք կատկած յարուցին ի վերայ  
նորա, Գիտաց գլխաւորապէս թանկագնոյ  
մատուցանել զանձն Արեւելեան մարտէն ի  
վեր իրը նահատակ եւ զոհ Ոտոսիոյ յափրշ-  
տակութեան, Համակրութիւնն զոր յաջողե-  
ցաւ զրդուել, Անդ ձեռնոտութիւնք  
մատոյց նմին, եւս առաւել ի խնդրուածս  
զբամական ազգի ազգի պարգեւաց, Բաց ի  
բազմաթիւ յօդուածոց, զորս եւս հրատարա-  
կել ամէն աշխարհի լրադրոց մէջ, չորս յայ-  
տարարութիւնք տպագրեց ընդ դէմ Ոտոսիոյ  
կայսեր, Հնադունին թուականն է իշխ Մա-  
յսի 1850 եւ նորագոյնն 19 Փետրուարի  
1853, Այս հրապարակախօսութեանց մէջ  
պահանջէ ի Ոտոսիոյ ոչ միայն զթագ Հայա-  
տանեայց եւ նորա յատուկ սուացուածքն,  
տան եւ հինք միլիօն ֆրանքի գնով, այլ  
նաեւ նորա գոհարեղէնքն, միլիոն մի ֆրանքի  
արժէքով, որք յափշտակած են, կրաէ, իր-  
մէ ի Ոտոս զօրակարաց, Արհամարհանօք կը

մերժէ զշնչին ամսական հինգ հարիսը ֆրանգաց, զոր Ռուսիա ընծայած ըլլայ նմին ի վարձատրութիւն։ Նաև Գաղիարէն ապել տուած է անձնագիր մի վարուց որ Հազար եւ մի դիշերոց առասպեկքն ակնարկեն։

Հետեւեալ տիտղոսքն տայ անձամբ անձին։ Ա. Թ. Բ. Լեւոն Յակոր իշխան, իշխան Հայաստանի, իշխան Կոռիկոսի, իշխան Վրաստանի, իշխան Առաջնեանի, իշխան Յափանայ, ժառանգ օրինաւոր թագին Հայաստանի, Փողովրդեան ամեն դասոց առատաձեռնութիւնն աղերսելու շխանեցաւ, Ըստ նամականուոյն դտելոյ ի տան նորին, նաև Անտրայի քաղաքական փախստականաց հետ թղթակցութեան մէջ մտած է եւ մատուցած, ի մասնաւորի ընկերայիարաց դասուն, դաշն միաբանութեան ընդ Հայ, Կառկասեան եւ Չերքէզեան ժողովուրդու։

Կորիկոսի իշխանի անունն զոր ըստանձնեալ էր սա, ոստիկանութեան յայտնեց զճրշմարտութիւն, Պէրլինի 1847 ամին ոստիկանութեան արձանագիրք պարունակեն, ընդանուամբ Կորիկոսի, տեղեկագիր մի, յորմէ ի յայտ դայ եթէ ճշդիւ անուն նորա էր Յով-

հաննէս, թէ հայր նորին շինող նաւաց էր ի  
Սամատան (Ճավա), մայր նորա Հելլիկ, դեր-  
մանուհի, Յոհաննէս Լէյտի համալսարանին  
դասուց հետեւեցաւ երկու տարի եւ եհաս  
յաստիճան դպրի» :

Ա. Հաւասիկ եւ Հեթմայ նամակները խօ-  
սեցանք.

### ՏԵՐ,

«Ուսեալ յոտս ձեր եւ մնեալ յիմաստս ըս-  
քանչելի դասուց ձերոց, որք ոչ միայն Գեր-  
մանիոյ, այլ բոլոր աշխարհի երախտագիտու-  
թեան տեղի ունին, այս սրբազան եւ հար-  
կեցուցիչ պարտուց սրբառականութեան  
պէտք էին առ ստիպել զիս միանգամ, իմ  
առ աջադրութեանս գէմ, խզել զլութիւնս  
ի պատասխանի ձեր հարցուածոց, Զեր խըն.  
գիրն բնականապէս ի կրկին մասանց բաղ-  
կացեալ, ուսումնական եւ բարոյական,  
սպարտ ի վերայ գնէ զատ եւ որիշ պատաս-  
խանելերկոցունց, միայն ներելի է ինձ կարծ  
ի կարծոյ անցանել ընդ անձնական սպարտ-  
գայս ինչ, զորա միայն առ հարկի ստիպողա-  
կան ածեմ իներքս ուր կարգ բանից պա-

հանջեն առ իրոյն տալ խնդրոյն զորմէ ճառ  
ռեմք, եւ որոց ոչ պատկանէր երբէք ելնել  
ի մոռացութենէ ուր սահմանեալ էին դնել,  
առանց այսողիսւոյ անհրաժեշտ պատշաճո-  
ղութեան :

\*Յիրաւի, Տէր իմ, առանց մարդարէական  
ոգւոյ եւ առանց շաղփաղփութեան, կրնամ  
դուշակել թէ րժշկութիւնն մեծ եւ վիթ-  
խարի քայլեր առնելու համար, թօթափե-  
լով զլուծն ընդ որով ճնշեալ կայ, միեւնոյն  
զօրութեամբ պէտք է որ հաստատի ի վերայ  
կրկնակի հիմանց մարդակաղմութեան եւ  
եթէ այսպէս օրէն է ըսել՝ հոգեկազմու-  
թեան : Յաւուր յորում այս երկու սկզբուն-  
քըն զոյդ եւ ի համազօր աստիճանի ըմբռնէ  
եւ դործադրէ, րժշկութիւնն որ ասպարէզի  
մէջ մոնելու կոչեալ է : Մինչեւ ցայն վայր  
իւր ձեռինք պլրկեալ եւ ոտք առ ի կաղ ըն-  
թանան, Այս ատեն երկարակեցութիւնն ,  
որ խնդիր մի ճապաղ եւ դժուարակնճիռն  
մնացեալ է, կրնայ պայծառ լուսով փայլել  
եւ նորանոր կենդանութիւն ստանալ :

\*Այս խնդիրն, որոյ ի հաստատութիւն  
հարկ չէ դիմել յաղրիւրա պատմութեան ,

յուսմանէ բնութեանս մարդկային ծագէ առաւել քան ի հետազօտութենէ արմատոց նորին։ Զի՞ Նոյք եւ Մաթուսաղայք չ'զօրեն ապացուցանել ինչ, մինչդեռ ոչ միայն հանգամանք սերնդոց եւ պայմանք կենաց նոցին, այլ եւ շրջանք եւ թուռմն իսկ ամաց ի՞հնումն եւ ամենայն ինչ փոփոխեալ է այսօր։ Բայց բնութիւնս, որ է ըսել կաղմութիւն դործարանաց եւ շինութիւն խառնուածոց, կայ եւ մնայ մի եւ նոյն անդըստին ի սկզբանէ մինչեւ ցայսօր։

Իսկ արդ, եթէ, օրինակ իմն, թոքախտն եւ կաթուած, երկու դիխաւոր վէրք մարդկային կաղմածոյ, չ'կային ի սկզբան, ապա ուրեմն սոքա եկամոյծ եւ անստեղծ հարուածք են, զորս խայթոցք նորահնարք հասուցած են, եւ զորս օրէն է ի ձեռն առանձին դարմանողութեան բժացնել կամ անհետացնել դիսովին։ Այս դարմանողութիւնն ոչ պարզապէս նիւթական եւ ոչ հոգեկան պէտք են լինել (քանզի մինչդեռ մարմինն է ընդունարան, հոգին է խակապէս պատճառք կենացս), այլ յերկոցունց ձուլեալ եւ զանգեալ միահաղոյն դործակցութեամբ։ Այս է

սկզբունքն յորոյ վերայ հաստատին հիմունք  
շինուածոյն զոր կառուցանել մոտագիր եղած  
եմ; Եւ այս իսկ գրութիւննորոյ եմ հետամուտ;  
Գերմանիա, ուր ամէն ազնուական եռան-  
դեան եւ ուսումնական բարձրագոյն խնդրոց  
լուծման կեղրոնն է, որ մը անշուշտ կոչեալ է  
ի կատարել զայն լրիւ: Ո՞ գիտէ ուր կրնան  
կայանալ ճգունք քրանաջանք եւ անիշտա-  
կանք այս անձանձիր խուզարկութեան, որ  
դուցէ յաւուր միում հասանէ յանարատ  
պահպանութիւն բնութեան պարզեւաց,  
բայց որուն ձեռինք տակաւին անդօր են ա-  
ռաջի աւերիչ եւ ապականիչ մտաց, որ օր  
ըստ օրէ նորանոր հնարս հնարի ի կործա-  
նել եւ քանդել զայն զոր նա ճգնի շինել եւ  
պահել անեղծական: Օրիորդն զոր տեսէք  
առ իս կենդանի ապացոյց մի է ճշմարտու-  
թեան սկզբանն զոր ցայս վայր ջանացի բա-  
ցատրել, եւ դուք ինքնին վկայէք եթէ մի-  
ջոցք նիւթականք պարտութիւն խոստովա-  
նել հարկադրէին առաջի հիւծական ախտին,  
զոր այլ միջոցք ձեռնհաս եղեն գլխովին  
փարատելու: Այս միջոցքն են անոնք որոց  
համար ըստինք թէ ի հաւասարազօր աստիճա-

նի պէտք են զուգել ընդ հոդեկանս :  
• Իսկ թէ ոյք եւ որպիսիք են այսոքիկ, ցաւէ ինձ չ'կարել լիովին յագեցնել զրաղձանս ձեր, թէ եւ չ'խորշէիք յերկարութենէ ճառիցս, որք անբաւական են լուծե՛ զամենայն խնդրուածս ձեր մի ըստ միոջէ, Նմանապէս անհնար է ինձ պատասխանել ճշդիւ ձեր այլ հարցուածոյ . բաւական ըլլայ ըսել թէ մայր աղջկանն իրօք մեռած է ի Փարիզ. թէ առ այժմ առողջութիւն սորա է անկասկած . թէ ինքն է հարազատ գուստը կնոջն յիշատակելոյ եւ իշխանին Լեւոնի զորմէ է խնդիր ինամակիդ . թէ չ'դիտեմ ինչ աստիճանի իսկութիւն եւ հաւաստիք օրէն է ընծայել ի յօդուածն Սրէնէր լրագրոյ . միայն չ'կարեմ քողարկել ի ձէնջ զծշմարտութիւն որ ընդ այդպիսեօք զլուցօք ծածկեալ են, եւ զոր կամիմ կարճառօտիւ բացայացտ առնելձեզ :

• Լեւոն հասարակ մարդ մը եւ սոսկական անձնաւորութիւն մի միայն չ'յայտներ, այլ խորհուրդ մի հաւաքական, սկզբունք մի հաստատեալ հաստահիմն եւ արմատացեալ անխղելի եւ անքանց եղանակաւ : Այս ըս-

կղրան իսկապէս երեսփոխան կամ նուիրակն  
է Աւետն , զոր իրաւապէս համախոհք նորին  
անուանեն Նեռն : Եթէ այս անունն չէր բա-  
ւական ի յոյտնել զմիոս կուսակցութեան  
որոյ պաշտօնեայ մի գլխաւոր համարեալ է ,  
գաղտագողի կամ բացերեւ գործք եւ արարք  
նոցին պատմեն զայն : Այս մտաց դարուց  
ի դարս անընդհատ յաջորդութիւն կամ սե-  
րունդն է Աւետն : Արհմն կամ Նեռն կամ  
Դերայ կոչէ զայն , ինչպէս կամ որ եւ իցէ ,  
հաւաստի է թէ սա է սկզբունք Զարին , հա-  
նապազօր եւ աննկուն հակառակորդ ընդ-  
դէմ Որմզդայն կամ ընդդէմ սկզբան Բար-  
ւոյ : Այս է պատճառ անհաշտ թշնամու-  
թեան նորին ընդդէմ գերդաստանի միոյ որ  
ի վաղուց ախոյեան եւ նեցուկ կանդնած է  
Բարւոյ սկզբան : Սերեալ ի սմին ազգատոհ-  
մէ , գժրազդ հայրն իմ անդադար նիւթ հա-  
լածանաց եւ հուսկ ուրեմն զոհ եղած է  
դարանացն Լեւոնի , եւ եթէ ես գլխութին  
կարող եղած եմ զերծ մնալ յոսոխէ անտի ,  
Վերինն Նախախնամութեան չնորհ գիտեմ  
այս անակնունելի փրկութեան ,  
• Մարզեալ ի դպրոց թշուառութեան ի տը-

զայ տիրոց, եւ մարդկային աղջի ախտից եւ ցաւոց քննութեան մէջ անցնելով զմեծ մասն կենացու, խնդրեցի եթէ հնար էր այս տառապեալ վիճակին ճար մի կամ ձեռն մատուցանել բարոյապէս եւ նիւթապէս . բարոյապէս հոգւոյն մէջ խնդրելով անոր դարմանն. իսկ նիւթապէս ի պատճառս որք վատնեն կամ սպառեն չարաշար կիրառութեամբ զանդամն եւ զդործարանս, որոց ամենեցուն միահազոյն ամբողջութիւնն կազմէ զայն զորառողջ մարմին անուանեմք : Այս խուզարկութիւնն ընականապէս մահուան դէմ զինելով զիս, ջանացի կենաց պահպանութեան կամերկարաձդութեան էտկան պայմանքն հասաւատել. եւ, ինչու ծածկեմզխորհուրդ մտացս, յանդդնեցայ մինչեւ յանմահութիւն վերելոկել բազծանքով : Աւաղ, մինչդեռ այսպիսի մոօք վառեալ, զհետ պնդէի առարկայի ըղձիցս, պատուար մի անանց եւ սոսկալի կայր առաջի, ընդ որ անհնար էր անցանել. այս է կորստական սկզբունքն, որուն ամենայն ինչ հպատակէ եւ յորմէ ոչինչ զերծ մնայ : Իրօք, այս սկզբունքն կամ օրէնքն, որոյ զօրութիւնն անդադար շահատակէ

ընդդեմ մարդկային ազգի, կրծէ զսիրոտ նորա ոչ միայն բարոյապէս, այլ եւ նիւթապէս, իրերաց դէմ յարուցանելով եւ յիրերաց մաշեցնելով, ինչպէս զերկաթն եւ յեսան, ըզնիւթ եւ զաննիւթ, զարարած եւ զարարչութիւն, զպատեան եւ զպատեալն, զերկիր եւ զոր ինչ ինմին . . .

\* Այս շարունակ գործողութեան դժուարին է ճշդել եւ կանխառ գուշակել զելս կատարածի. միայն օրէն է երկմոտիլ իյարատեւութիւն օրինաց եւ կարդաց որք վարեն զաշխարհս եւ որոց հնութիւն եւ թերութիւնք պատրաստեն զմօտալուտ օրհաս նոցին կամ զհիմնական նորոգութիւն : Ահա այս կերպով, իւրաքանչիւր ի հակառակ ծագաց Բարուց եւ Զարին ելեալ, հասանեմք ի նոյն կէտ նպատակի, ուր մի եւ նոյն միջոցին կրկին ծայրք յիրերաց բաժանին եւ երկոքեան ի միասին շաղկապին . . .


\* Այս նպատակն է զոր նոյն աւերիչք անուանեն խորհրդապէս Միութիւն Արեւելից ընդ Արեւմուաս, եւ յոր ամէն իրաւախոհք ցանկան դարձեալ հասանել իսկապէս ի փրկութիւն ազգի մարդկան . . .

Բայց եթէ հարցնեն մեղ թէ ի՞նչ եւ ո՞յս  
են այս իրողութեանց հետեւորդ հանգա-  
մանքներն , կը պատասխանեմք թէ տո ի  
պատմել զամենայն արարս եւ զգործո գիւ-  
ցաղանցն մեր , կարծեմք թէ այլ կրկին  
գրեանք չէին բաւական եթէ յաւելուին  
ի գրեալսն . Այս գրեանքն , զորս ի հարկէ  
Հիւսիս եւ Հարաւ անուանել պիտոյ էր ,  
Արեւելք եւ Արեւմուտք մասանց արժա-  
նավայել շարայարութիւնք լինելու հա-  
մար , պէտք էր որ տանէին ծագաց ի ծագս  
աշխարհի զբնթերցողս մեր , արդէն վաս-  
տակեալս : Հոս պիտի աւանդէինք երկարօ-  
րէն զնորանոր գիւտս Հեթմայ, յարուեստ եր-  
կարութեան կենաց եւ զճգունս նորա ընդ-  
դէմ կորստական սկզբան որ ծիւրէ զմարդ-  
կեղէն մարմինս , մինչդեռ նորա հակառա-  
կորդն ջանսյը կարճել զայն եւ կործանել զա-  
մենայն , եւ նոր Արտաւազդ , խղեալ զկապանս  
որովք կաշկանդէր , կատարած տալ աշխար-  
հի , Անցանելով լնդ նուրբ եւ մանրակտիտ  
պարագայս պարապմանց նոցին , կը ընայինք  
զրուցել գէթ նոցա վախճանն եւ զլրումն ան-  
ձանձիր աշխատութեանցն : Կաեւ Հեթմայ

Հօր Կերսիսի եւ Փիննայի մօր Հռիվահմեայ  
կենաց նախադիծ հանգամանքն , Հռիվահմ-  
եայ լքման եւ Փիննայի յափշտակութեան  
իսկական պատճառքն , որք կիսով ընդ ըս-  
տուերաւ ծածկեալ կան , կրնային աւելի ման-  
րաքննին տեղեկութեանց նիւթ ընծայել մեղ :

Դարձեալ Կիլիկիոյ եւ Կիպրոսի տեղագրու-  
թիւնքն , որք կիսկատար մնացեալ են , եւ  
անոնց մէջ Աեւոնի խնդրած գանձուց վերըս-  
տին հետազոտութիւնն , ոչ նուազ պարէն  
հայթհայթէին մեղ . Բայց այս պարագայքն,  
զորս վեր ի վերանց միայն յիշատակեցինք եւ  
որոց անբաւականութիւնն եւ թերութիւնքն  
մեղէն ճանաչեմք եւ վկայեմք . աւելի յա-  
գեցուցիչ լինելու համար , նորանոր խուզար-  
կութեանց կարօտ են , որք հետզհետէ կըր-  
նան հասանել առ մեղ , եւ զորս ցարդ չէին  
բաւական գիրքս լիովին պարունակել , Եւ  
յետոյ գիտեմք թէ ոչ ինչ նողկալի քան  
վերջ եւ զանհատնում երկարաբանութիւն ,  
եւ ճարտարութիւն է գիտել ըստ պատշաճի  
յօտել զժելս բանից , յորոց չիք վատթարագոյն  
քան զայնս որք անծայր եւ անվախճան ձգին  
եւ խնդրեն եթէ հնար է հատցնել զամենայն :

Կըրնայինք նաեւ, իբր պատճառք առ հարկի  
համեստութեան մեր, Քերթողահօր թախան-  
ձանքն յառաջ բերել թէ . . Եւ ես այր մի եմ  
ծեր եւ հիւանդու եւ անպարապ ի թարգ-  
մանութեանց եւ զերագելն միայն խոկացի,  
ոչինչ մաքրագունից պարապեալ բանից . . .  
մարդ զքեղ վարկանելով կարեկցութեամբ  
մեզ հաւասարեալ. . . • Կամ այլ պատրուա-  
կի դիմելով, այլ ընդ այլոյ հետեւութիւն  
ածելի վերայ . . . Բայց խնայեմք ընթերցո-  
ղացս : Նաև մանաւանդ կը ցանկամք անեղծ  
եւ անվթար պահել զվախճան դիտաւորու-  
թեանս մեր, առ որ հասանել աջողեալ հա-  
մարիմք զանձն եթէ կրցանք ափ մի հողոյ մա-  
տուցանել այն հասարակաց շէնքին, որուն  
իւրաքանչիւր անհատ կամ իւրաքանչիւր գոր-  
ծաւոր իւրքարն ծեփէ . . .



(3n)



---

Կրկին տպագրութիւն կամ քարզմանութիւն  
Մատենագրին սեփականեալ են.

وَالْمُؤْمِنُونَ

